



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԿԵԱՆՔԻ ՊԱՍԵՐ

Կ. Յ. ԳԱՐԱԿԻՒԼԵԱՆ

081

գ-34

03 AUG 2009

1311

ԿԵԱՆՔԻ ԴԱՍԵՐ

081
9-34

Կ. Յ. ԳԱՐԱԿԻՒԼԵԱՆ

ԿԵԱՆՔԻ ԴԱՍԵՐ

(ՆԱՂԿԱԳԱՂ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՈՑ)



1928

14.03.2013

15294

Զ Օ Ն Ս Ի Ր Ո Յ

Անմեռ Յիշատակին Վաղամեռ Մօրս՝

ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՐԱԿԻՒԼԵԱՆԻ

Որու Կեանքը

Կարնատեւ բայց Բեղմնաւոր՝

Եղաւ Նուիրում մը

Ճշմարիտ Մայրեր պատրաստելու գործին.

Մայրեր

Լուսամիտ եւ Գիտակից իրենց դերին :

Անոր իտէալներու երկնին լուսաշող եւ ներշնչող

Աստղերը եղան

Հաւատք, Յոյս ու Սէր :



2658-2005-

Դժուար գործ մըն է ընտրել յարմար տիտղոս
մը փորձերկերու գրքոյկի մը համար եւ սակայն
ընտրեցի «կեանքի Դասեր» տիտղոսը իբր յարմարա-
գոյնը որ կրնայ պատշաճիլ գրքոյկին պարունակու-
թեանը ոգիին։ Արդարեւ կեանքը դասեր ունի ան-
հատին համար, ընտանիքին եւ ազգին համար։ Այս
դասերը չենք կրնար անտեսել, քանզի կեանքի փոր-
ձառութիւնը ցոյց կուտայ թէ անոնց անտեսումը
միշտ եղերերգական հետեւանք կունենայ։ Կեանքի
դաստիարակութիւնը բարձրագոյն կրթութիւնն է,
որու առաջին դաստիարակը մայրն է։ Կէօթէ շատ
աւելի պարտական էր մօրը, քան համալսարանին։

Կեանքի դաստիարակութեան մէջ ինչպէս կը
յայտնէ նոյն հեղինակը, գործը աւելի կենսական է
քան խորհուրդը, գիտնալու համար թէ ինչ բաներ
կան մարդկութեան մէջ եւ թէ ինչ նշանակութիւն
ունի կեանքը մարդկութեան համար, մենք պար-
տաւոր ենք ուսումնասիրել մարդկութիւնը իր գոր-
ծոն դիրքին մէջ եւ ոչ թէ կրաւորական վիճակին
մէջ։ ասոր համար ալ ես պարտաւոր կ'զգամ շեշ-
տել թէ ընթերցողին համար բաւական չէ կարդալ
եւ խորհիլ, այլ կարեւոր է այդ խորհուրդը իրա-
կանացնել գործի մէջ։ Մարդիկ կապրին իսկապէս
այն չափով, ինչ չափով որ ազատօրէն կ'արտայա-

տեն ինքզինքնին։ Մեր Ամերիկահայ կեանքին մէջ, մասնաւորապէս վերջին տարիներու ընթացքին, ուրոշապէս երեւան եկաւ բարոյալքումի և յուսալքումի տփուր երեւոյթ մը. այս երեւոյթը կրնայ բացարուիլ մեծ պատերազմին առթիւ եղած խոստումներու չիրագործուելուն համար. բայց ան չի կրնար արդարանալ երբ կը ձգտի մնայուն վիճակ մը ստանալ։

Աշխարհի վրայ որեւէ արդիւնք ձեռք չի կրնար բերուիլ առանց համապատասխան ճիզզ գործադրելու, բայց երբ այդ ճիզզ ալ արդիւնաւոր չըլլար, ոէտք չկայ յուսալքումի, քանզի ինչ որ մէկ սերունդին մէջ չի կրցաւ իրագործուիլ, կրնայ յաջողիւ յաջորդին մէջ։ Այս միջոցին մեծ կոչուած երկրները անձնատուր եղած են իրենց սեփական ապահովութեան եւ շահերու պաշտպանութեան յորձանքին. այս պատկերը մխիթարական չէ, բայց միանգամայն ալ յաւիտենական չէ. ինչպէս անհատին՝ նոյնպէս ալ ազգին համար ոչ թէ ապահովութիւնը կամ հանգիստը պէտք է առաջինն ըլլայ, այլ Նկարագիրը։ Նկարագիրը վախճանը եւ արդարացումն է այն հսկայական դաստիարակութեան զոր կեանք կը կոչենք։ Կոիւը ազատութեան եւ հոգեւոր առնականութեան համար յաւիտենական կոիւ մըն է եւ պարտաւորիչ ամէն սերունդի համար։

Սոսկալի գին մըն է որ մարդկութիւնը կը վըճարէ ասոր համար. բայց գին մը որ ազատութեան արժանիքէն վեր չէ։ Անոնք որ այս պայքարին մէջ միայն կոյր հաւատք եւ աւելորդ զոհաբերութիւն

կը տեսնեն անկարող են ըմբռնելու այն բարոյական մեծութիւնը որ կը գտնուի երբ մարդկութիւնը կամ իր մէկ հատուածը Աստուածային արհամարհանքով մը կը մերժէ ապահովութիւն եւ հանգիստ վնասուելու փորձութիւնը։

Ազգեր, ինչպէս այսօրուան մեծ կոչուած ազգերը, ազատ կրնան ըլլալ չեղելու այս սկզբունքէն եւ իրենց հանգիստը վնասուելու, բայց իրենց նիւթական յաջողութեան գեղեցիկ դաշտերու վրայէն անհանդարտութեան եւ յեղափոխութեան մեծ ամեները պիտի գան անցնին եւ մեծ աղէտներ պիտի պատահին մինչեւ որ այդ ազգը պատմութեան դասը վերատանայ եւ նորէն ըմբռնէ թէ ապահովութեան հետամտութիւնը ազգային նշանաբան մը չի կրնար ըլլալ։ Այս տեսակէտով մենք ալ մեր բաժինն ըլլալով կը սորվինք թէ կեանքի հարցը երրէք արտաքին պայմաններու խնդիր մը չէ, այլ յաւէտ հարց մը ներքին կորովի, սրբագործումի եւ ազնըլութեան։ Ասիկա հոգեւոր կարգապահութեան մէկ մասն է, որ կուզայ յայտնել մեզի ճշմարիտ կեանքի բանաւոր եւ ներշնչող բացատրութիւն մը։

Աշխարհ, մասնաւորապէս բարոյական եւ հոգեւոր աշխարհը իր օրէնքը եւ կարգաւորութիւնն ունի, որոնց համակերպիլ պարտաւոր ենք։ Անոնց դէմ պայքարիլ փորձելը ոչ թէ զօրութեան՝ այլ տըղիսութեան նշան մըն է։ Անձնասէրները կը մերժեն կեանքի այս դաստիարակութիւնը ստանալ, բայց հետեւանքը այն կըլլայ միայն որ կեանքի ճամբուն վրայ կը ճգմուին ու կը ճնշուին։ Իմաստունները

սիրով կը կրեն կեանքի բնոները, զիտակցաբար կը կատարեն իրենց պարտականութիւնները, սիրայօժար կ'ենթարկուին կեանքի տիսրութիւններուն, քանզի անոնք կը հաւատան թէ կը դտնուի իմաստութիւն մը աւելի բարձր քան իրենցինը, եւ այդ իմաստութիւնը ցոյց կուտայ թէ կեանքի յաջողութեան եւ աղատութեան ճամբան պայքարի ճամբան է. այդ ուղին միայն վերջնական յաջողութեան կառաջնորդէ. ճամբուն վրայ պատահած ճախողութիւնը պարզապէս առիթ մըն է դաստիարակութեան որ յաջորդ յաջողութեան կ'առաջնորդէ, դաստիարակութիւն մը որ յաղթանակի կը տանի: Աշխարհի վրայ ամէն աղնիւ նկարագրի պսակը կազմող անմահ ծաղիկը ճախորդութեան միջոցաւ ստացուած է:

Այս տեսակէտով տկարութեան ապացոյց մըն է տեւական յուսալըումի անձնատուր ըլլալ: Հայ երիտասարդութիւնը մասնաւորապէս պէտք է միշտ փարի իր իտէալներուն. այդ կերպով է որ ազնուագոյն եւ անմահ երիտասարդութեան մը դափնին պիտի ստանայ. իտէալ մը ունենալ մասնաւորապէս երիտասարդին համար իր գոյութեան իրաւունքը արդարացնել կը նշանակէ. բարոյական քաջութիւն, կորով, աւիւն այդ իտէալի պայքարին մէջ է որ կը նշանակուին: Հաւատքը փորձառութենէն կը ծնի. մարդկային խիզճը աստիճանաբար կը զարգանայ եւ ճշմարտութիւնը հեղել կը սորվի:

Անհատ մարդուն համար ժամանակը սուլ է, բայց ազգի մը կեանքին մէջ սերունդները ժամի մը

արժանիքը միայն ունին. իսկ մարդկութեան կեանքը յաւիտենական է: Հետեւաբար մենք առանց որեւէ բարոյալըումի անձնատուր ըլլալու պարտինք աւելի ուժգնորդէն փարիլ մեր վերաշնութեան ու վերածնութեան գործին: Այս մտքով եւ այս յոյսով է որ գրած եմ այս փորձերկերը եւ այսօր կը ներկայացնեմ զանոնք ընթերցողներու ուշադրութեանը ու կը կատարեմ իմ համեստ բաժինս վերաշնութեան հսկայ գործին մէջ:

Ամերիկահայութիւնը բոլոր ուրիշ Հայ գաղութներուն մէջ ամենէն բաղդաւորն է շատ մը տեսակէտներով, հետեւաբար որեւէ իրաւունք չունի համակերպութեան անձնատուր ըլլալու. այս գաղափարը վերջերս հիանալիօրէն արտայայտած էր Ա. Ահարոնեան, Հայրենիքի Գաղափարին մեծ արտայայտիչը. ան կ'ըսէր իր մէկ յօդուածին մէջ «Լացող մօր ձայնը, նրա արցունքը, նրա հեծկլտանքը միթէ պակաս քաղցր են, քան բաղդաւոր օրերի իր ժպիտն ու օրօրը, իր անուշ գիրկն ու համբոյրները»: Եւ մենք պէտք է միշտ ի մտի ունենանք թէ մեր խելայեղ չարչարանքը խղճի խայթի պէս մարդկութեան սրտին մէջ կը թնդայ. բայց մեր երկարաձիգ նահատակումը վերջապէս պիտի յաղթէ ժամանակին: Կեանքը ինքնին արդէն յարատեւ փոխանցում մըն է:

Մեր վայրենի թշնամիները աշխատեցան ու կ'աշխատին տակաւին բնաշինջ ու բնաբարձ ընել Հայութիւնը, եւ հայուն, հայստանցուն անունն ու հետքը չի թողուլ, բայց անոնք չեն գիտեր պատ-

մութեան դասը թէ վերջնական յաղթանակը կը
մնայ միշտ յաւիտենական ու անմահ արդարութեան
եւ կը բաւէ որ մենք հաւատարիմ ըլլանք մեզի յանձ-
նուած ՄԵԾ ԿՏԱԿԻՆ, պիտի դայ այն օրը որ դարձ-
եալ պիտի ծագի Ազատութեան Արշալոյսը մեծա-
փառ Արարատի գագաթին վրայէն ու ան ծիածանի
մը պէս Հրաշափայլ պիտի ծաւալի ամբողջ մեծա-
գոյն Հայաստանի վրայ եւ այդ օրուան բաղդաւոր
սերունդը պիտի տօնէ մեծաշուք հանդիսաւորու-
թեամբ «Ազատ ու Անկախ Հայաստանի» վերազա-
տութեան մեծ օրը:

Կ. Յ. ԳԱՐԱԿԻՒԼԵԱՆ

ԿԵԱՆՔԻ ԴԱՍԵՐ

ԼՈՅԱԼ ԶԻ ՄԱՐԻՐ

Ինչ որ ալ պատահի ազգի մը կեանքին մէջ, լոյ-
սը չի մարիր, ու պէտք չէ որ մարի: Ատեղծագոր-
ծութիւնը էական է կեանքին համար:

Մեր Հայ կեանքը յայտնի է թէ ինչ շրջաններէ
անցաւ վերջին երեսուն տարիներու միջոցին: Ազ-
գային գիտակցութեան զարժնում չնորհիւ Աստուա-
ծային քերթողներու, որոնք գեղահրաշ տեսիլքը
ունեցան ազատութեան արշալոյսին եւ յեղափոխու-
թեան կամքը կերտեցին: Այնուհետեւ անոնց ներ-
շընչումին տակ շարժումը սկսաւ, ու արիւնի սե-
րունդը իր գերը կատարեց. այնուհետեւ ճանչցանք.
տառապանքի ու աղէտի յաջորդական շրջանները:
Հայրենիքի աւերակներուն վրայ որբերը բուսան՝
իբր յոյսի ծաղիկներ եւ նոյն որբերը մեծցան եւ ի-
րենց հրաշալի գերը կատարեցին աս մեծ պատե-
րազմին արհաւիրքներուն մէջ:

Մեր բանաստեղծները իրենց դերին բարձրու-
թեան վրայ գտնուեցան ու ժողովրդական բներգնե-
րու մէջ ցեղին զգացումը եւ ներշնչումը վառ պա-
հեցին: Տառապանքը, խաչելութիւնը եւ հերոսու-
թիւնը նիւթը կազմեցին իրենց դաշներդութեան:

Վերջին շրջանը եղաւ տարագրութեան ու հսկա-
յական ջարդերու շրջանը, մեծագոյն եղերերգու-
թիւնը, որ երբէք պատահած է մարդկութեան

պատմութեան մէջ, եւ որու յիշատակը այնքան
կենդանի է ընդհանուր Հայութեան սրտին մէջ։ Ա.
Խսահակեան, մեր զգացումի ու ներչնչումի բանաս-
տեղծը, իրաւամբ կ'ըսէ իր մէկ անտիպ քերթուա-
ծին մէջ.

Ողջ Հայաստան՝
Գիւղ ու քաղաք,
Եղաւ կոխան
Հորդաներու
Ոտքերուն տակ։
Մաշուց, դառաւ,
Ս' բուռ փոշի,
Քամին առաւ,
Ցրիւ տարաւ
Արար – աշխարհ։

Իսկ ուրիշ ինքնատիպ քերթուածի մը մէջ ար-
դար յոյզով մը անիկա կ'երգէ. —

Ուռիմերը մազերը կախ
Լացի՛ն, լացի՛ն գետերն ի վար,
Սիրու կարօւ արօս-հարսմեր
Լացին, լացին հիւսերն ի վար։
— Գնաց ձմեռ եկաւ գարուն
Ուկի ծաղիկ աղրիւրներուն,
Ես մնացի առանց գարուն,
Մարան աստղերն իմ աչքերուն։

Եւ սրչափ ճշգրիտ է իր խտացումը Հայ պատ-
մական կեանքին, երբ կը գրէ. —

Հարիւր տարինե՞ր ու հազար տարի
Թշնամին եկաւ, քշնամին եկաւ,
Հարիւր տարիներ ու հազար տարի,
Թշնամին կուգար, քշնամին կուգար,
Վերջ, դադար չկար...

Մեր քաջերէն, կորիններէն
Հազարներով, հազարներով
Ընկան կուտում, խարոյկ ելան,
Հազարներով, հազարներով
Սրի ելան ու կախաղան,
Հազարներով, հազարներով,
Անքաղ մեռան, գերի տարուան։

Հայ աշխարհը մեծագոյն թատերաբեմը եղած
է ողբերգական փորձառութիւններու եւ այս փոր-
ձառութիւնները ոչ միայն Հայ գրականութեան,
Հապա տիեզերական գրականութեան հոյակապ դըր-
ուագներ կրնան Հայթայթել։ Որչափ աւելի մեր ի-
մացականութեամբ ապրինք, այնչափ նուազ կ'ըմ-
բըռնենք կեանքին իմաստը։ Խորագոյն մարդկային
կեանքը սրտին հետ սերտ կապակցութիւն ունի։

Ստեղծագործ ուժը գժուարաւ կրնայ արտա-
յայտել ինքզինք ճարտարապետութեան մէջ, բոլոր
ձեւակերտական արուեստները հանգստի ու պեր-
ճանքի պէտք ունին յաջող յիշատակարաններով ե-
րեւան գալու համար։ Այս նպատակին համար նըր-
բազգաց արուեստագէտներու դասակարգ մը ան-
հրաժեշտ է եւ ան ալ քաղաքակրթութեան յարաբե-
րական հաւասարակշուութեան մը պէտք ունի իր

գործը երեւան բերելու համար։ Բայց երբոր պայմանները դժնղակ են, երբ կեանքը դառն, արուր եւ հոգերով չարչրկուած է եւ երբ ան պատեհութիւն չունի փթթելու արտաքուստ, ան ինքն իր մէջ կ'ամփոփուի եւ երջանկութեան իր յաւիտենաւկան պէտքը կարելի կ'ընէ իրեն գանել ուրիշ արուեստական ուղիներ, ինքզինք արտայայտելու համար։ Արուեստին գեղեցկութիւնը կը ձեւափոխուի, աւելի ներուժ նկարագիր մը կ'ստանայ եւ կ'ապաստանի խորունկ արուեստներու մէջ եւ այն ատեն բանաստեղծութիւնը եւ երաժշտութիւնը տիրող ազդեցութիւնները կ'ըլլան։

Լոյսը չի մարիր, ան շարունակ կը փայլի եւ ինքինք կը յայտնէ այլաղան ձեւերով։ Կեանքի մէջ ոչ մահ, ոչ վերածնութիւն տեղի կունենայ մարդկութեան համար։ Լոյսն ալ վառելէ չի դադրիր, միայն թէ կը տեղափոխուի ու մէկ արուեստէն միւսին կ'անցնի։

Մենք ճանչցանք հայկական մեծ տարագրութիւնը իր եղերգական բոլոր դրուագներուն մէջ։ Անշուշտ այդ շրջանը արտադրած է իր բանաստեղծութիւնը եւ երաժշտութիւնը։ Մինչեւ հիմա, հատ ու կտոր հատուածներ միայն ճանչցանք, բայց Հայկական հոգին այնքան պատրաստ է այդ շրջանին յուզումները զդալու համար, որ, երբ տարագրութեան ճշմարիտ բանաստեղծութիւնը եւ երաժշտութիւնը յայտնէ ինքինք, ընդունելութիւնը փառաւոր պիտի ըլլայ։ Երաժշտութիւնը Աստուածային արուեստ մընէ, կարելի չէ երեւակայել քա-

զաքակրթութիւն մը առանց երաժշտութեան։ Միւս կողմէ նաեւ երաժշտական ծաղկում մը սերտ կապակցութիւն ունի ժողովուրդի մը դժբախտութիւններուն հետ եւ արդէն երաժշտութիւնը անհատական յոյզի մը պատայայտութիւնն է որ երեւան գալու համար ուրիշ բան չի պահանջեր այլ հոգի մը եւ ձայն մը։

2658-2659

Թշուառ մը, մասնաւորապէս, կարող է ստեղծել երաժշտական կամ բանաստեղծական հրաշակերտ մը։ Եւ մենք մեր այս վերջին հսկայական դժբախտութիւններուն առթիւ կարօտը կը զդանք այս տեսակ հրաշակերտներու, մասնաւորապէս երաժշտականի, որ կարծես ճարտարապետութիւն մըն է շարժման մէջ եւ հոգեբանութիւն մը բանաստեղծական։ Անիկա միանգամայն բարոյական արտայայտութեան գերազանց արուեստը կը ներկայացնէ։ Հայ երաժշտութեան մէջ, մեղեղին մասնաւոր հըրապոյը ու էութիւնը կը կազմէ արուեստին, ներդաշնակութիւնը եւ քնարերգական հեղումները, ինչպէս նաեւ փիլիսոփայական խորհրդածութիւնները կը յաջորդեն ըստ կարգին։

Հայ երգը տառապանքի եւ մարտնչումի դարերու բներգն է եւ Հայ պատմութեան ծաղիկը։ Ան կը բուսնի ցաւին վրայ եւ կը յուզէ հոգին։ Երաժշտութեան այս յաւիտենական ծաղկումի տեսարանը ինքնին բարոյական օրհնութիւն մըն է, ան մեզի հոգեկան անդորրութիւն մը կը չնորհէ տիեզերական եռուղեղին մէջտեղ։ Ուրիշ առաւելութիւն մը մինչուրիշ ճիւղերու մէջ արուեստագէտները կը ձգտին



կատարելութեան, առանց հասնելու անոր, երաժշշտութեան մէջ կատարելութիւնը իրագործուած է արդէն:

Քաղաքական եւ ընկերային պատմութիւնը անվերջ պայքար մըն է, որու ընթացքին մէջ ամէն սերունդ իր դերը կը կատարէ առանց վախճանը տեսնելու: Անոնց մէջ կատարելութիւնը հեռանկար մըն է, իսկ երաժշտութեան մէջ այդ կատարելութիւնը ամէն օր տեղի կունենայ եւ այս կերպով երաժշտութեան ազդեցութիւնը մեծագոյնն է ժողովուրդին հոգեկան յուղումներուն վրայ:

Արուեստը մարդկութեան երազն է: Այս երազը երբէք չընդհատուիր: Արուեստը անսպառ է կեանքին պէս, եւ երբ նայինք անցեալ դարերու վրայ, կարծես երաժշտական ովկեան մը կը գտնենք որ կ'ողողէ դարերը:

Մեծ ազգեր մեծ դէմքեր արտադրած են: Այդ արուեստին մէջ մենք ալ մեր դերը կատարած ենք եւ Հայկական երաժշտութիւնը իր զուտ հայկական հանդամանքին մէջ ճանչցուած եւ ընդունուած է իր իրողութիւն մը եւ արձանագրուած է պատմութեան տարեգրութեան մէջ: Բայց շատ կարեւոր է, որ Հայ կեանքը ճիշտ հիմա Հայկական հոգեբանութեան արդի շրջանին մէջ իր երգը լսելի ընէ:

Տարակոյս չունիմ, թէ այս երգը դոյութիւն ունի արդէն, կարեւոր է միայն որ ան երեւան գայ եւ արտայայտէ ինքդինք:

Մենք կարօտը ունինք ճանչնալու մեր քերթողները եւ երաժիշտները: Երբ երեւան դան ա-

նոնք, մեր գլուխները պիտի հանգչեցնենք իրենց ծունկերուն վրայ: Անոնց նուիրական հոգիներէն այնպիսի պայծառ ուժ մը եւ հոգեգրաւ բարութիւն մը պիտի հոսի, որ պիտի ներշնչէ մեղի նոր յոյսով, նոր եւանդով կատարելու համար մեր օրուան պարտականութիւնները եւ զոհողութիւնները: Կեանքը երբէք աւելի մեն, աւելի արդիւնազօր ու աւելի երջանիկ չէ, քան երբ վիշտը ճանչցած է եւ զայն կերպէ:

Մենք յաճախ գտնուած ենք նուագահանդէսներու մէջ եւ այն ատեն նշմարած ենք, թէ ինչ է հոյակապ ազդեցութիւնը Հայ երգին, երբ ան միացած բանաստեղծական արտայայտութեան եւ արուեստագիտի ճայնին հետ՝ կ'ոգեւորէ հանդիսականներու դէմքերը, եւ այս միջոցին կարծես հրաշալի երեւոյթ մը կը պարզուի: Մարդեր, որոնք կեանքը կ'ապրէին առանց սիրահոգութեան, առանց իսկաւլի, եւ իրենց մէջ կարծես զգացումները մարտէ էին, յանկարծ երգին ազդեցութեան տակ քանի մը վայրկեաններու միջոցին երաժշտութեան Աստուածային հոգին կը ճառագայթէ հանդիսականներու դէմքերուն վրայ եւ զանոնք կ'ոգեւորէ եւ յուղումներու, երազներու գեղեցիկ աշխարհը կը փախադրէ:

Հոն կը մոռնանք մեր անձնական զրկանքները, սովորական դառն հոգերը, եւ ընթացիկ ու ճնշիչ բոլոր խոհերը, եւ կ'ապրինք յոյսի ու լոյսի իտէալի ու կատարելութեան բարձր աշխարհի մը մէջ: Այս կերպով կարծես Աստուածային լոյս մըն է, որ կ'ո-

զողէ աշխարհի խաւարը եւ կեանքը կ'աղնուացնէ ու կը բարձրացնէ։ Ասոր համար է, որ մենք կը պաշտենք զանոնք, որոնք սրտով մեծ եղան։ Եւ հեղինակ մը իրաւամբ կ'ըսէ, թէ. «Ես միայն մէկ նըշան կը ճանչնամ գերաղանցութեան, եւ ատիկա պարութիւնն է»։

Եղերերգական ճակատագիր մը ուզած է Հայուն հոգին կերտել Փիղիքական ու բարոյական ցաւի սալին վրայ, եւ այսօր մասնաւորապէս Հայ սիրտը կ'դգայ դարերու տառապանքներու ճնշումը եւ միջազգային դիւանագիտութեան ամօթալի սնանկութիւնը։

Բայց մենք զիտենք դժբախտ ըլլալ առանց գանգատելու, որովհետեւ զիտենք թէ մարդկային պատմութեան մէջ մեծագոյն դէմքերը դժբախտութեան մէջ կերտուած են։ Դժբախտութիւնը երբէք չէ ընկճած մեզ եւ պիտի չընկճէ այս անգամ եւս։ Ընդհակառակը, ան մեզի առիթը պիտի ընծայէ, որ մեր հոգին ապաստանի անմատչելիօրէն, բարձր սրբավայրի մը մէջ ու հոնկէ լսելի ընէ իր բանաստեղծութիւնը եւ երաժշտութիւնը։

Մենք ճանչցանք, իր բոլոր արհաւիրքներուն մէջ, բոլոր մանրամասնութիւնները հայկական տառապանքին, բայց կը սպասենք, որ այդ փորձառութեան երգը հնչէ մեր նուազահանդէսներու սրահներուն մէջ եւ ներշնչէ Հայ հոգին բարձրագոյն ճիգերու, հաւասարելու համար այն զոհողութիւններուն, որոնք կենսական են փրկելու համար մեր

ցեղին Փիղիքական գոյութիւնը, ինչպէս նաեւ վերհիմնելու համար Հայկական ազատագրութեան տաճարը, եւ այս անգամ հաստատագոյն հիմերու վըրայ։

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵԳՆՈՒԹԻՒՆԸ

ԱՌԱՆՑ ԻՏԷԱԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԿԸ ԿՈՐՍՈՒԻ

Երկար տարիներէ ասդին չէր եղած այնքան կարեւոր տարեդարձ մը խմացական աշխարհի մէջ, որքան եղաւ երկրորդ հարիւրամեակը ծննդեան էմանուէլ Քանթի Ապրիլ 22-ին։

Ինչպէս յայտնի է, Քանթ, անվիճելիօրէն, երկար ժամանակներու մեծագոյն խորհողը եղած է։ ոմանք նոյնիսկ կը խորհին, թէ բոլոր ժամանակներու խորագոյն մտածողը եղած է ան։ Մինչեւ հիմա փիլիսոփաներու շարքին մէջ գտնուած են երեք հատ, որոնք իրենց ճիւղին մէջ եղած են փիլիսոփայութեան ամենէն հոյակապ ներկայացուցիչները։

Յունական դարուն մէջ կարելի էր վարանիլ Պղատոնի եւ Արիստոտէլի միջեւ, բայց ընտրութիւնը կը հակի Պղատոնի կողմը, քանզի ան գերազոյնը եղաւ իր մեծագոյն ինքնատպութեանը չնորհիւ եւ ունեցաւ ամենամեծ աղդեցութիւնը աշխարհի կեանքին և խորհողութեան վրայ։ Իսկ երբ կուգանք արդի փիլիսոփայութեան արշալոյսի թուականին, պատիւը կը բաժնուի Տէքարթի եւ Սպինոզայի միջեւ, բայց հոս ալ նախապատութիւնը կը տրուի ընդհանրապէս Սպինոզայի։ Սակայն երբ կը հասնինք նորագոյն ժամանակներու խորհողներու շար-

քին, կարելի է ըսել, թէ առանց որեւէ վարանումի դափնին կը վերաբերի Քանթին, եւ իր թուականէն ասդին փիլիսոփայական մտածումը ի նկատ կ'առնուի միայն ըստ յարաբերութեան անոր դիրքին։

Քանթ ծնաւ 1724-ին Քէնիկսպըրկի մէջ եւ մեռաւ 1804-ին, 80 տարեկան։ Ինք բնաւ չամուսնացաւ եւ իր ամբողջ կեանքը նուրիբնց իր մտաւորական հսկայ գործին։ Իր մէկ գեղեցիկ խօսքը քանդակուած է իր շիրմին վրայ՝ «Աստեղազարդ երկինքը իմ վրայ եւ Բարոյական Օրէնքը իմ մէջո»։

Քանթ մեծ սէր կը զգար մարդերու հանդէպ եւ այս սէրը շատ աւելի խոր էր, քան որեւէ ընկերային պարզ տեսակիշտ հանդէպ մարդերու։ Որչափ տարիքը առաւ, այնչափ այդ սէրը աճեցաւ, եւ հետզդհետէ իր հասուն տարիներու խորհրդածութեան եւ նուրիումի հիմը կազմեց։ Եւ ասոր համար է, որ ան այդ շրջանին մէջ յաջորդաբար արտադրեց գործեր՝ նուրիուած բարոյագիտութեան, քաղաքականութեան եւ ընդհանուր աշխարհի խաղաղութեան եւ կազմակերպութեան հարցին։ Օր մը ան ըսաւ։ «Ես հակումով հետապնդող մըն եմ, եւ կը զգամ ծարաւը ծանօթութեան, եւ կը սիրեմ ամէն ջանք ընել յառաջդիմութեան համար։ Եւ գոհ կ'ըլլամ, երբ կ'արձանագրեմ որեւէ յառաջդիմութիւն որեւէ ճիւղի մէջ։ Կար ատեն մը, երբ կը խորհիւ, թէ այս բոլորը բաւական էր մարդկութեան փառքը կազմելու համար եւ կերպով մը կ'արհամարհէի այն մարդը, որ բան մը չէր զիտեր։ Բայց Ռուսօ զիս առաջնորդեց ուղիղ տեսակէտին։ յետ այնու գերազան-

ցութեան մոլորեցնող աղդեցութիւնը անհետացաւ։ Սորվեցայ մարդիկը նանչնալ, եւ ես ինքզինքս աւելի ամօգուտ պիտի նկատէի, քան ամենահասարակ քանուորը, եթէ իմ մտածումի դերս արժէք մը չը հաղորդէր իմ բոլոր նիգերուս՝ ընդհանուր մարդկութեան իրաւունքները հաստատելու համար»։

Եւ այս մեծ փիլիսոփային վերջին խօսքերը եղան իր մահուանը առթիւ «Ես տակաւին կորսընցուցած չեմ իմ զգացումներս մարդկութեան համար»։

Ահա այս փիլիսոփան էր, որ «Յաւիտենական Խաղաղութիւնը» գործին մէջ հիմք դրաւ աշխարհի խաղաղութեան կազմակերպութեան գործին, եւ մեր ողբացեալ նախագահ Ուիլսընը անոր պարտական եղաւ ամէն ինչ, որ ինք յայտարարեց աշխարհին, վերջին եօթը-ութը տարիներու շրջանին մէջ։ Արդէն Ուտրօ Ուիլսըն ինքն ալ աւելի փիլիսոփայ մըն էր, քան քաղաքագէտ մը, եւ փիլիսոփայ մը, որ Քանթի դպրոցին կը վերաբերէր, եւ իր միջազգային մտածումին մէջ խորապէս ազդուած էր Քանթէն։ Ուտրօ Ուիլսընի համար բաղդատաբար դիւրին էր իր յայտարարութիւնները ընել մթնոլորտի մը մէջ, ուր արդէն քսանէն աւելի հանրապետութիւններ կը գտնուէին եւ խաղաղութեան ընկերութիւնները մէկ դարու գոյութիւն ունեցած էին եւ հարիւրաւոր դաշնագրեր կնքուած էին արդէն միջազգային իրաւախութեան գծին վրայ։ բայց Քանթի համար հսկայական եւ աստուածանման գործ մըն էր յաւիտենական խաղաղութեան իր պատգամը հոչակել։

Ֆրետրիխ Վիլհելմ Բ-րդի, Բրուսիական բըռնապետի, իշխանութեան ներքեւ կարծես թէ ասիկա շանթի մը պէս կը պայթէր, յստակ ու հանդարտ երկընքի մը մէջէն։

Այս տեսակէտով Քանթի գործը միջազգային աշխարհի համար տեսակ մը Անկախութեան Յայտարարութիւն եւ Մական Զարթա էր եւ այս կերպով կը գծէր աշխարհի առջեւ փոխան փառամոլ ազգայնականութեան նախնական մեղքին՝ իրական խաղաղութեան ուղին, ուրիշ բառով փոխան ատելութեան, վախի, կասկածի, նախանձի եւ յարատեւ պատերազմի՝ փոխադարձ հասկացողութեան, համագործակցութեան եւ խաղաղութեան ճամբան։

Քանթ շատ յուսալից էր Ամերիկայի նորազատ հանրապետութեան դերի մասին, եւ իր հետեւեալ խօսքերը լրյս կը սփռեն թէ ինչ էր իր տեսակէտը իր մեծ տեսիլքի իրագործումին մասին։

«Եթէ բարեբախտ պարագաներ կարելի ընծայեն որ զօրաւոր եւ լուսաւորեալ ժողովուրդ մը կազմէր հանրապետութիւն մը, որ իր բնութեամբն խոկ տրամադիր պիտի ըլլայ ի նպաստ մշտատեւ խաղաղութեան, այսպիսի հանրապետութիւն մը պիտի կրնար հանդիսանալ կեղրոնը դաշնակցային միութեան մը, ուրիշ պետութիւններու համար, որ կրնային կցուիլ իրեն, եւ այս կերպով ձեռք բերել ազատութեան ու ապահովութեան պայմանները բոլոր պետութիւններու միջեւ։ Լստ աղդերու իրաւանց հիմնական գաղափարին այսպիսի միութիւն մը հետզհետէ պիտի աճէր ու ծաւալէր ժամանակի

ընթացքին, մինչեւ որ աշխարհի բոլոր ազգերը կըց-
ուած ըլլային իրեն» :

Քանթի այս գաղափարն է, որ մեր օրերու մէջ
Ազգերու Դաշնակցութեան սկիզբը կազմեց եւ այս
օր 54 ազգեր կցուած են արդէն այդ դաշնակցու-
թեան : Բայց մեր Միացեալ Նահանգները, որ Քան-
թի յոյսի համաձայն կեղրոնը պարտէր ըլլալ այդ
կազմակերպութեան, այսօր դուրս կը մնայ այդ
մեծ Միութենէն եւ մեր օրուան նախագահը՝ Քալ-
վին Քուլիճ այդ ազգերու դաշնակցութեան կցուե-
լու հարցը «իմակուած միջադէպ» մը կը նկատէ :
Այս է իսկապէս ինչ որ կրնանք կոչել Պատմութեան
Հեգնութիւնը :

Ամերիկայի օրուան կառավարութեան այս դիր-
քը ոչ միայն յուսախարութիւն մըն է Քանթի ակըն-
կալութեան տեսակէտէն, այլ նաև շեղում մը Ամե-
րիկեան հանրապետութեան մեծ հիմնադիրներու՝
Ռւաշինկթընի, Թրէնքլինի եւ Ճէֆֆըրսընի տեսա-
կէտէն :

Ինչ որ Ճէնրի Ատըմս գրեց Ճէֆֆըրսընի մա-
սին, կրնար գրուած ըլլալ այս բոլորին կողմէն ալ:
Ճէֆֆըրսն ազգային փառասիրութեան տեսակէտէն
անդին կը տեսնէր, եւ իր տեսակէտէն մէջ կը պար-
փակէր մարդուն ամբողջական ալպագան . անոր մը-
տածումը չէր բնաւ հիմնել նոր ազգայնութիւն մը,
պարզապէս աւելի նաւատորմեր ու բանակներ ըս-
տեղծելու, եւ Եւրոպայի ոճիրներն ու յիմարու-
թիւնները շարունակելու համար, այլ Ամերիկեան
կառավարութիւնը պէտք չէր արտօնուէր փորձելու

այն ողորմելի փառասիրութիւնները, որ հին աշ-
խարհը դժոխքի վերածած եւ մարդկութեան յոյ-
սերը չքացուցած էին : Ան կը բաղձար նոր դարա-
շըն մը սկսիլ եւ յոյսը կը տածէր ժամանակի մը,
երբ աշխարհի տիրապետող շահերը պիտի դադրէին
տեղային ըլլալէ եւ տիրապետական պիտի ըլլային,
երբ բանակները եւ նաւատորմերը պիտի վերածուէ-
ին պարզ միջազգային ոստիկանութեան մը դերին.
ան նուիրուեցաւ իր պաշտօնին, միշտ ունենալով
իր առջեւ այսպիսի ոսկեղարու մը տեսակէտը :

Հետեւաբար, օրուայ այս տխուր քաղաքակա-
նութեան շրջանին մէջ գեղեցիկ զուգադիպութիւն
մըն է, որ Քանթի երկուհարիւրամեակը տօնուեցաւ
լուրջ ու պէրճախօս կերպով մը եւ ամէն համալ-
սարանի մէջ ու շատ մը ամպիսներէ հնչեց Քանթի
պատգամը, փիլիսոփայութեան ուսուցիչներու
ըթներէն եւ յիշեցուց, թէ Քանթի հոյակապ գոր-
ծը եւ իր գաղափարապաշտ փիլիսոփայութիւնը
պէտք էր ըլլար օրուան քաղաքականութիւնը՝ աշ-
խարհը իր արդի վիճակէն փրկելու եւ դէպի յաւի-
տեսական խաղաղութիւն ուղղելու համար :

Կը սիրենք յուսալ, թէ բոլոր անոնք, որ պատ-
ուեցին իմանուէլ Քանթը իր այս երկուհարիւր-
ամեակին առթիւ, պիտի յարգեն միանդամայն անոր
պատգամը եւ ըստ այնմ գծեն իրենց ուղին : Արդա-
րեւ ամէն մարդու տրուած չէ հերոս ըլլալ, կամ
հանճար մը ցոլացնել, ու այս կերպով ըլլալ հա-
ւատարիմ ու արդար, ըլլալ վեհանձն եւ եղբայրա-
կան, ու այս կերպով կատարել իր անհատական

բաժինը, լաւագոյն աշխարհ մը երեւան բերելու գործին մէջ:

Շատ տիսուր երեւոյթ մըն է, որ Ամերիկան այսօր չեղած կը թուի իր հիմնադիրներու դաղա- վարապաշտ գծէն՝ եւ այս կերպով ալ կսկսի տու- ժել՝ իր քաղաքական կեանքին մէջ ցուցադրելով փոռութիւն մը, որ նոյնիսկ Ռւաշինկթընի դահլի- ճին անդամներն վարակել սկսած է: Եւ այս երեւոյ- թը լուրջ խորհրդածութեան առարկայ ըլլալ սկսած է, որովհետեւ պատմութիւնը կը վկայէ, որ եթէ Ամերիկեան կառավարութիւնը չը փոխէ իր ուղին, ան պիտի սկսի վտանգել իր քաղաքակրթական դիր- քը, այնպէս, ինչպէս որ վտանգեցին ու անհետա- ցան ուրիշ քաղաքակրթութիւններ, ինչպէս Եգիպ- տոս, Ասորեստան, Յունաստան եւ Հռովմ:

Արդարեւ, կ'ապրինք ժամանակի մը մէջ, աշ- խարհի պատմութեան ընթացքին՝ ուր կարծես թէ կը տառապինք իմացական, բարոյական եւ հո- գեւոր հիւծախտէ մը: Եւ արդարեւ, ո՞ւր են աշ- խարհի մեծ բանաստեղծները. ո՞ր ձայնն է որ կեր- գէ հիմա գաղափարապաշտութեան երգը, ինչպէս որ ան կ'երգուէր 50 տարի առաջ: Ո՞ւր են մեր օր- ուան գաղափարապաշտ փիլսոփիաները: Բայց երբ մէկ կողմէն ընտանեկան կեանքի կապերը կը թուլ- նան, միւս կողմէ շահամոլութեան վիշապը կը ճա- րակի ոչ միայն առեւտրական աշխարհին, այլ նաեւ քաղաքական աշխարհին մէջ: Ո՞ւր են այն առաջ- նորդները, որոնք ներկայացնեն իմաստութեան ու առաքինութեան այն չափանիշը, որ անհրաժեշտ է

պետութեան քաղաքականութիւնը փրկելու համար, իր կորուստի գծէն:

Ընդհակառակը, այսօր կը տեսնենք թէ օրուան մեծերու մտահոգութիւնն է կշռել, չափել ու հաշ- ուել միայն, եւ ուշադրութիւնը կեղրոնացնել ամէն հարցի նիւթական արժէքին վրայ, ու զանց ընել իս- կական մեծ արժէքներու ճշմարիտ չափանիշը: Այս վիճակը մտահոգիչ է մեծապէս եւ այս պակասը, որ կը նշմարուի շինարար կարողութեան եւ առաջնոր- դութեան մասին, ախտանշան մըն է, թէ ցեղը այ- լասերիլ կսկսի:

Թէ որ կ'ուզենք, որ այս վիճակը փոխուի, դար- մանը պարզ եւ յայտնի է: Պէտք է որ ժողովուրդը իր դէմքը դարձնէ դէպի անցեալը եւ իր մեծ դասը առնէ գէթ այս ճիւղին մէջ երկու մեծ պատգամ- ներէն, որոնց մին պարփակուած է Քրիստոսի «Գայ- լը եւ Հովիւը» առածին մէջ. յայտնի է, թէ այս վերջին մեծ պատերազմը իր բոլոր նախորդներու յարձակողական պատերազմներու նման գայլի ողի- ին արտայայտութիւնն էր: Այս ողին է, որ աշխար- հը իր այսօրուան քառոսյին դրութեանը առաջնոր- դեց եւ մեզ պէս փոքր աղդերու պատահած մեծ ա- ղէտներուն տեղի տուաւ: Իսկ միւսն է, ինչպէս վե- րը նկարագրեցի, Քանթի գծած կազմակերպութեան եւ յաւիտենական խաղաղութեան ուղին, դէպի ուր պարտի ձգտիլ աշխարհի դիւանագիտութիւնը, եթէ իսկապէս ի մտի ունի աշխարհի բոլոր ժողովուրդ- ներու փրկութեան հարցը:

Մեր ազգային փրկութիւնն ալ կցուած է այս

նոր դարաշրջանի ճիգին եւ սկզբնաւորութեան հետ։ Մինչեւ որ ճիգը իր գործնական շաւղին մէջ մտնէ, մենք, Հայերս, աղգովին նուրիրուած պէտք է ըլլանք, մեր բոլոր ուժերու սահմանին մէջ, մեր աղգային ինքնօգնութեան եւ ինքնափրկութեան գործին, որպէսզի երբ յիշուած ոսկեղարու արշալոյսը ծագի, անոր մէկ ճառագայթն ալ ցոլանայ մեր Աղատ եւ Անկախ Հայաստանի պաշտելի հորիզոնին վրայ։

Այս մտքով գուրգուրանք մեր այս աղգային տեսիլքին վրայ եւ միշտ յիշենք մեծ մարդարէին խօսքը, թէ «Առանց իտէալի ժողովուրդը կը կորսուի»։

Մարդկութեան մէջ մենք կը տեսնենք ճշմարիտ յաւիտենական պատկերը Քրիստոսի, միշտ տառապող, միշտ մահմերձ բայց եւ միշտ յարութիւն առնող։

Մարդկութիւնը շատ մը ցաւերու եւ շատ մը արիսնի գնով ձեռք բերած է ինչ ինչ համեստ յառաջդիմութիւններ։

Մեր չնչին երջանկութիւնները արդիւնք են դառաւոր ու բազմազան խարոյիններու եւ անսահման զոհողութիւններու։

Հաւագոյնին կամքը որ օրէնքն է մեր կեանքին՝ կ'իրագործուի միայն զոհողութեան չնորհիւ։

Առաքինութիւնը կը ստացուի տկարութեան մէջ։

Մարդկութիւնը ոտքի կ'ելնէ խաչին տակ, հակառակ ամենայնի։ Եւ մենք կը հաւատանք եւ կուզենք հաւատալ ասոր՝ որչափ ան թուի հեռու ըլլալ տակաւին իր տեսիլքէն (իտէալ), մարդկութեան այն վիճակէն որ կընայ կոչուիլ տեսական, տիեզերական ու սրբազան մարդկութիւն մը։ Մարդկութեան յառաջդիմութիւնները յամընթաց են, բայց ան տէրն է ժամանակին, ու ժամանակը կ'աշխատի անոր հաշոյն։ Պարտականութեան օրէնքը զոհողութեան օրէնք մըն է, ուր կը դանուի վերջ ի վերջոյ հոգեկան խաղաղութիւնը։ Ասիկա տեսիլք մը չէ, այլ ճշմարտութեան երազ մը որ մեզ ցոյց տուած է անցեալին մէջ մարդկութիւններու անորոշ թափորը որ դարերու ընթացքին մէջն յամրօրէն, բայց յարատեւօրէն կը բարձրանայ դէպի իտէալ մարդկութիւնը որ պիտի կանգնուի իրենց գերեզմաններուն վրայ։ Այս առթիւ մեռեալները նոյնիսկ աճիւնի դէպեր ըլլալէ դադրած են եւ կ'ապրին. անոնցմէ բան մը կը վերապրի այն շարժումին մէջ որ կը վարէ ցեղը եւ անոնց շունչն է որ զայն կ'առաջնորդէ։ Այդ մեռեալները անմահներ են. այդպէս են մեր մէջ, որ դիւրաբեկ ժառանգորդներն ենք անոնց կեանքին։ Անմահներ մենք ալ պիտի ըլլանք իրենց հետ, անոնց մէջ որ պիտի գան մեզմէ վերջը եւ մենք ալ կընանք ակնկալել մեր լաւագոյն յոյսերուն յարութիւնը կեանքին մէջ յաջորդ դարուն՝ որ պիտի գայ։ Իտէալ եւ հաւատք. ասոնց չնորհիւ է որ մարդկութիւնը ապրած է միշտ եւ ասոնց չնորհիւ է որ կ'ատրինք մենք։ Անձնասիրութիւնները անկարող են երջան-

կութիւն ստեղծելու, ինչ որ կը հաւատառէ մեր հաւատքը, եւ այսօր ինչ որ մենք կը սիրենք ովաշտելու աստիճան, այդ իտէալն է յարածուն եւ բարձրացնող զոր կը հետապնդեն մարդերը բոլոր դարերու, բոլոր կրօնքներու ընդմէջէն:

Ինչպէս որ մեր թշուառութիւնները եւ մեր անձնական յանցանքները պէտք չէ վհատեցնեն մեզ, եւ պէտք չէ ազատ արձակեն մեզ, յարգելու եւ մըշակելու մեր մէջ արժանաւորութիւնը մարդուն, նոյնպէս ալ ամենէն հրէշայինները, ցեղային ոճիրները պէտք չէ խախտեն մեր հաւատքը մարդկութեան վրայ:

Արդի պատերազմը ժողովուրդներու մէկ կոիւը չէ, այլ մենամարտը մարդկութեան մը որ իր գոյութիւնը հաստատել կուզէ եւ որ չուզնը մեռնիլ: Անիկա մենամարտն է կրօնքին որ կը յայտնէ ինքնինքը, եւ այն կրօնքին որ կ'իյնայ: Պայքարն է սա ժողովուրդներու ազատութեան՝ ընդդէմ կայսերական բռնատիրութեան:

Բոլոր ազգերը, առանց որեւէ բացառութեան, կարօտ են յառաջդիմելու արդարութեան գործադրութեանը մէջ, ինչպէս նաեւ միջազգային եղբայրութեան կիրարկութեան մէջ: Կարելի չէ որեւէ ազգային ազատութիւն, որ տեւէ, որ հաստատ րւլայ ճշմարտապէս, առանց ընկերային արդարութեան, եւ ոչ ալ խաղաղութիւնը կարելի է ժողովուրդներուն մէջ եւ որ կարենայ տեւել, առանց միջազգային արդարութեան:

Հաւատքը կը բարեշրջի ապրող մարդկութեան

հետ եւ հաւատալիքները կը փոխուին, բայց հաւատալիքներու անխորհուրդ յեղաշրջումը կրնայ վըտանդել թէ՛ բարոյական հաւատքը եւ թէ՛ բարոյական կեանքը ժողովուրդին: Բարոյական սկեպտիկութիւնը յատկանշական հիւանդութիւնն է մարդկային ընկերութիւններու: Այս ընկերութիւնները տարբազագրուիլ սկսած են: Այսօր Քրիստոնէական հաւատալիքներու ճգնաժամ մը գոյութիւն ունի, ինչ որ հետեւանքն է ոչ միայն գիտական յառաջդիմութեան, այլ մարդկային բնաշրջումի արեւմտեան աշխարհին մէջ: Այս բարեշրջումն է որ կը ճարճատէ ամէն կողմէ այն վաղեմի շէնքը ուր ապաստանած է մեր հայրերու հաւատքը: Թէ այս ճգնաժամը իր հետ կը բերէ ճգնաժամը հաւատքի ու բարոյականութեան, անխուսափելի իրողութիւն մըն է: Բաց աստի, այս ճգնաժամին եւ գիտութեան յառաջդիմութիւններուն առթիւ գուցէ մարդիկ խորհած ըլլան թէ հաւատքը դատապարտուած էր անհետանալու, թէ մարդկային բարոյականութիւնը յետ այսու պիտի ըլլար պարզօրէն բանաւոր ճեւ մը գոյութեան, որուն համար գիտութիւնը յատակաղիծ մը պիտի ուրուազծէր, եւ թէ մարդը ազատագրուած վերջապէս որեւէ միտտիքական աղղեցութենէ, պիտի իրագործէր իր բանականութեան բարոյական մշակոյթովը կեանքի յատակաղիծ մը, ըստ գիտութեան. կարելի չէ զարմանալ երբ նկատողութեան առնենք այն գիւրութիւնը որով մարդկային բանականութիւնը թէ իր տգիտութեան եւ թէ իր զարդացած վիճակին մէջ ենթակայ է այս

տպաւորութիւնը կրելու :

Ճղնաժամեր այնպէս, ինչպէս ներկայինը՝ կը յայտնեն շատ աւելի յստակօրէն մարդկութեան մեծութիւններն ու թշուառութիւնները, քան խաղաղ թուականի մը սովորական ընթացքը։ Բայց կը յայտնեն նաեւ մարդկութեան ուժը եւ տկարութիւնը, ինչպէս նաեւ բոլոր անհատներու հոգեկան կացութիւնը։ Այսպիսի ճղնաժամեր անոնց համար՝ որոնք գիտեն տեսնել ու հասկնալ յաւիտենական հարցերը, զեղեցիկ առիթը կ'ընծային վերլուծելու այս հարցերու էութիւնը, ինչպէս նաեւ նշանակութիւնը կեանքի ու մահուան, սկզբունքները պարտականութեան եւ աղքիւրները բարոյականութեան։ Մենք, Հայերս, այդ ճղնաժամի ցնցումը կրեցինք։ Հոգեկան քննութեան այս հարցը հրամայական է մեզի համար, նամանաւանդ իրը յարգանք մը այն հերոսներուն ու արժանաւոր նահատակներուն, որոնք կը հանգչին առ յաւէտ իրենց արիւնի ծիրանին մէջ, իբրեւ ճշմարիտ մարտիրոսներ այն հաւատքին որ հասարակաց էր բոլորիս։ Անոնք ոչ միայն կեանքի իմաստուն ըմբռնումը ունէին, այլ նաեւ այն առաքինութիւնը, այն սրբութիւնը որ առաքինութեան վեհութիւնն իսկ է, եւ զոր հաստատեցին գերազոյն զոհողութեամբը իրենց հրաշագեղ կեանքերուն։

Հետեւաբար, մերն է պարտաւորութիւնը վերլուծելու մեր հոգեկան վիճակը եւ գծելու մեր վաղուան պարտականութեան ուղին։ Գիտենք թէ ինչ պարտական ենք մեր ընտանիքին, մեր

թեան, մեր հայրենիքին, եւ մարդկութեան։ Պարտական ենք մեր նախահայրերուն, ինչպէս նաև մեր ժամանակակիցներուն։ Այն ամէնը որ կը վայելնք այսօր, բարձրագոյն եւ ճշմարտագոյն իմաստով, պարտական ենք անոնց։ Մարդկութիւնն է որ մեղստեղծած է, եւ մեղս կը վերստեղծէ, ու մենք ալ փոխադաբար պարտաւոր ենք մեր ամբողջ կարողութիւնը, ծառայութիւնը դնել ի սպաս մարդկութեան բարձրաւաճումին, որովհետեւ ան իր զաւակներուն իւրաքանչիւրին վրայ Աստուածային մօր մը իրաւունքը ունի, որովհետեւ ան յաւիտենական մայրն է ուրիշ մենք սերած ենք, եւ մեր բնականոն պաշտօնն է ծառայել առոր, հ'ոն է պարտականութեան հիմնական դրդապատճառը, հ'ոն է որ ան եղած է միշտ՝ որչափ ատեն որ մարդիկ դըսնուած են աշխարհի վրայ, եւ պիտի շարունակէ ըլլալ այդպէս, որչափ ատեն որ մարդկութիւնը կը տեւէ։ Այս ըմբռնումին մէջ հանդէպ մարդկութեան՝ Աստուածային իտէալի մը ուժը կայ, որչափ ատեն որ կը տեւէ մարդկութիւնը, անոր յարատեւ ճիզն է կատարելագործումը անհատին ու ընկերութեան։ Այս հաւատքն է որուն չնորհիւ մարդկութիւնը պիտի շարունակէ իր յառաջդիմական գնացքը դէպի կատարելագործում, այս Աստուածային ողին որ մարդկութեան մէջ գոյութիւն ունի, բնաւ չի մեռնիր, այն հաւատքը որ ունինք մենք, եւ զոր չենք կրնար երբէք զանց ընել, այն հաւատքը որով կապրինք, անհրաժեշտ նեցուկ մըն է, ինչպէս նաեւ մըտաւորական եւ բարոյական ազատութեան սկզբ-

բունք մը: Շատ կարեւոր է ուրեմն, բարեխղճօրէն խնամել զայն մեր հոգիին սրբարանին մէջ, անոր շնորհիւ է որ ունինք ապրելու քաջութիւնը և կունենանք, եւ անոր շնորհիւ է որ պիտի շարունակինք մեր ուղին լուսաւորութեան եւ յառաջդիմութեան մեծ պողոտային վրայ:

Մէծ պատերազմին յաջորդող գէպրերը կրնան աղդել անոնց՝ որոնց համար մարդկութեան անցեալ պատմութիւնը գոց գիրք մըն է եւ ասպարան նկատողութենէ ու հապոյրէ զուրկ հարց մը: Բայց մարդկութեան համար թուականները չեն այն՝ ինչ որ են անհատին համար: Անհատները կ'անցնին, բայց մարդկութիւնը կը տեւէ, եւ իր ընթացքին մէջ չկայ բան մը, որուն ուժը այնքան բացայաց ըլլայ, որքան արդարութեան ու ճշմարտութեան յաղթանակը: Կարեւոր է ուստի, որ մենք Հայերս ալ մասնաւորապէս պահենք գուրգուրանոք՝ ուժը մեր հաւատքին եւ մեր հոգեկան արիութեան. կեանքն է որ ուսումնասիրութեան արժանի է եւ ան է որ մեզի կուտայ նախազգացումը իտէալի մը զոր բանականութիւնը պաշտօն ունի ուսումնասիրելու, իրազործելու կեանքի զործունէութեան մէջ. բարոյական կեանքի բաղդը կցուած չէ հաւատալիքներու որոնք կ'իյնան եւ զորս պէտք կըլլայ պահպանել չկորսնցնելու համար իտէալը: Ասիկա պատրանք մըն է որու գէմ կը բողոքեն թէ անցեալ մարդկութեան պատմութիւնը եւ թէ արդի մարդկութեան խիղճը, ընդհակառակը այսպիսի ճգնաժամք եղած

են եւ Քրիստոնէութիւնը ինքնին այսպիսի ճգնաժամէ մը սերած է: Մրանսացի փիլիսոփան, Փասդաւ, ուսումնասիրելով տիեզերքը, բացադանչեց օր մը. «Այս անհուն միջոցներու յաւիտենական լըութիւնը կ'ահաբեկէ զիս», բայց մենք հազիւ կը սկսինք ճանչնալ այդ տիեզերքը եւ կը գտնենք թէ անհունութեան այդ բոլոր միջոցներուն մէջ, տիեզերքի բոլոր տարրերուն մէջ, համերաշնութիւն մը գոյութիւն ունի. ուժերու եւ օրէնքներու միակ սխալմ մը կ'արտայայտէ ինքզինք ամբողջին մէջ, այնպէս որ ամէն ինչ միակ ուժէ մը, եւ իր արտայայտութիւններուն մէջ այլաղան, միակ օրէնքէ մը կը բղխի. այսպէս կը ճանչնանք տիեզերական բնաւրջումը, եւ կը հասկնանք այն ուժը որ կը վարէ տիեզերքը, այդ բարոյական հեղինակութիւնը իր լուսաւոր հետքը գծած է անցեալ դարերու պատմութեան մէջ, եւ կը շարունակէ իր գերը օրուան գէպքերու ընթացքին. նոր մարդկութիւն մը երեւան գալու վրայ է: Այս նոր մարդկութեան միակ ու տիեզերական խիղճն է որ պիտի գծէ վաղուան ուղին քանի որ տեւական ընթացքը պիտի տայ, — խաղաղութիւն հաստատութիւններուն: Մենք Հայերս ճանչցանք ճգնաժամին ամբողջ ծանրութիւնը եւ կրեցինք փորձառութիւններուն ամենէն դաշտանը. այս փորձառութիւնը մարդկային մարզանքի հրաշալի առիթ մը ընծայեց մեզի, անիկա առիթ տուաւ որ քանի մը տարուան միջոցին դարերու կրթութիւնը ստանանք, ճանչնանք կեանքը եւ ճանչնանք աշխարհը: Ոմանք այս փորձառութենէն

Ճիշտ հակառակ դասը առած ըլլալ կը թուին . անոնք պէտք է գիտնան թէ մարդուն ճշմարիտ երջանկութիւնը անհատական , ընտանեկան , ընկերային ու ազգային եսասիրութեան հոգացումին մէջ չէ , այլ խղճին ու գիտակցութեանը մէջ մարդկութեան , որ իր անձնուէր գործունէութեամբը անհատին , ընտանիքին , ընկերութեան ու ազգին մէջ կ'իրագործէ երանութեան բարձրագոյնը , զերբնական երանութիւն մը բաղդատմամբ այն հեշտորէն անձնասէր բնագըներուն , որոնք իրենց ստորին բնութիւնը հարկադրել կը ձգտին , բայց այս բարձրագոյն երանութիւնը կը ստացուի միայն , երբ աչքի առջեւ կունենանք ճշմարիտ յառաջդիմութեան իտէալը եւ կ'աշխատինք իրագործել զայն օրը օրին :

Ինչպէս ըսի արդէն յիշատակելով անմահ պատգամ մը . «Առանց իտէալի ժողովուրդը կը կորսուի» . իսկ իր իտէալին հաւատարիմ ժողովուրդը կը փըրկուի : Ինչ որ ալ եղած ըլլայ վերջին ճգնաժամին ահաւոր ազդեցութիւնը , մարդկութեան պատմութիւնը մեղի անհերքելի վկայութիւնը կը հայթայթէ թէ անմահ են այն ժողովուրդները միայն , որոնք հաւատարիմ են ճշմարիտ իտէալին : Այս վկայութիւնը հաստատուած է մինչեւ այսօր Հայ Աղդին համար , եւ մեր սերունդի նուիրական պարտականութիւնն է որ այդ վկայութիւնը հաստատուի նաեւ վաղուան հայութեան համար :

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԵԱՆՔԸ

Մ . ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ

Ազգի մը կեանքին մէջ բանաստեղծութիւնը , իրը գեղարուեստի ճիւղերէն մին , պատմական զօրաւորագոյն ազդակներէն մին է : Փիլիսոփայութիւնը կեանքի առաջնորդն է , բայց փիլիսոփայութիւնը աւելի քան իմաստութիւն է , իմաստութեան սէրն է , եւ սէրը զգացում է : Զգացումը սիրոյ հիմն է : Բանաստեղծութեան նպատակն է իր նիւթը չետել եւ ասով մեղ զգալ տալ զայն աւելի խորապէս :

Բանաստեղծութիւն , երաժշտութիւն եւ նկարչութիւն՝ երեք յարընչական արուեստներն են : Անոնց պաշտօնն է մեկնել անմեկնելին , յայտնել անյայտնելին եւ արտայայտել , ինչ որ այլ կերպ չի կրնար արտայայտուիլ : Անոնց ձգտումն է մեկնել անտեսանելին եւ յաւիտենականը , զգայական ձեւերով : Երաժտական թատերգութեան մէջ այս երեք արտուեստները կը միանան եւ երեւան կուգան իրենց գերագոյն բարձրութեան մէջ :

Մարդկային պատմութիւնը եւ գրականութիւնը , սրբազան ու աշխարհիկ , հիմնուած է ժողովըրդական երդերու վրայ : Արձակը երբէք չի կրնար

ոտանաւորի երաժշտութիւնը ու չքեղութիւնը ունենալ:

Աստուածաշունչը բանաստեղծութեան վրայ հիմնուած է եւ, որովհետեւ մեր կրօնքն ալ Առուածաշունչի վրայ հիմնուած է, հետեւարար կը-րօնքը ինքն ալ բանաստեղծութեան վրայ հիմնուած է: Կրօնքի ապագան իր անցեալի պէս անհուն է, նոյնպէս է նաեւ բանաստեղծութեան ապագան: Կը-րօնքը կեանքի գերագոյն պէտքն է: Գեղեցկութիւնը յաջորդ պէտքն է: Գեղեցկութեան հրաշագեղ արտայայտիչն ալ բանաստեղծութիւնն է: Գիտութեան հետ հաւասար ազգեցութիւն ունենալով մարդկա-յին մտքին վրայ, բանաստեղծութիւնը գերակայու-թիւնը ունի սրտին ու հոգիին վրայ: Սիրտը գերիշ-խան է մտքին վրայ: Le coeur a des raisons, que la raison ne peut comprendre:

Բանաստեղծութիւնը, դարձեալ, կեանքի կաղ-մական արտայայտութիւնն է. Էութիւնը հրաշալի բառերուն մէջ, մարդկային երազներուն եւ գործե-րուն: Կեանքի ճշմարտութիւնն է, ճշմարտօրէն եւ գեղեցկօրէն ըսուած: Մարդկային կեանքը, այս-պէս, ինքնին բանաստեղծական է եւ անմահ չափե-րով կը յայտնէ ինքզինք խորհրդաւոր եւ հոգեշունչ տաղերու մէջ:

Բանաստեղծը կեանքի ճշմարտութիւն մը կը յայտնէ քերթուածի մը մէջ: Ան չի փաստեր, կեր-դէ: Անոր երգին գեղեցկութեան ձեւին ներքեւ ճշ-մարտութեան խորին իմաստ մը կը գտնուի, որը ի-մաստասիրական յայտարարութիւն մը, իր արձա-

կին մէջ, չի կրնար մեկնել: Քարոզիչները կրնան անթերի քարոզներ տալ, բայց հաւատքի գերագոյն պաշտպանը դարձեալ բանաստեղծն է: Պատմու-թեան վկայութիւնն է այս: Բանաստեղծն է որ, տա-րակոյսի շրջաններուն մէջ, կը հնչեցէ հաւատքի, յոյսի եւ սիրոյ շեշտը եւ կը թրթուացնէ նոյն շեշտը մարդկային սրտին մէջ:

Ազգ մը, որ չի սիրեր գեղարուեստը, չի սիրեր արդարութիւնը: Գեղարուեստը շատ խոր յարակցութիւն ունի բարոյական պարտաւորութիւններու հետ: Մարդիկ շատ մը ծրագիրներ կրնան յղանալ բարեկարգութեան մասին, բայց վերջ ի վերջոյ ա-մէն ինչ մարդկն կախում ունի: Ուր որ պարկեշտ մարդը կը պակսի, ծրագիրը իր նպատակէն կը վրի-պի: Հանրային կեանքի մէջ՝ յաջող արդիւնքներ ձեռք ըերելու համար՝ պէտք է ունենալ յոյլ մը պարկեշտ մարդիկ, որոնց կեանքի ընթացքին չա-փանիշը աւելի բարձր ըլլայ քան ինքնասիրութիւնը: Արդ, բանաստեղծութեան նպատակն է զաղափար-ներ ու խտէալներ ներշնչել որոնք կատարելութեան կը ձգտին:

Խտէալները իրականութիւններ են, երեւակա-յութիւնը տեսանում մըն է: Յաւիտենականը միշտ գոյութիւն ունեցած է: Բանաստեղծը ստեղծագոր-ծող մը չէ, յայտնող մըն է: Երկու տարրեր էական են ճշմարիտ քերթողութեան համար: Ներքին ու արտաքին ճշմարտութիւնը եւ արտայայտութիւնը: Բանաստեղծը պէտք է զգայ ճշմարտութիւնը եւ զօ-րութիւնը ունենայ զայն արտայայտելու: Բանաս-

տեղծական զեղումները քերթուածներ չեն, տաղա-
չափական ճիգեր, որչափ ալ երաժշտական ըլլան,
բանաստեղծութիւն չեն, ցորչափ ճշմարիտ բանաս-
տեղծական տեսիլք մը չեն արտայայտեր: Որպէսզի
անոնք իբրեւ բանաստեղծական արտադրութիւն մը
ճանչուին՝ պէտք է կեանքի ճշմարտութիւն մը,
բարձրագոյն եւ ազնուագոյն յուզումի մը էութիւնը
պարունակեն, ինչպէս նաև յստակ ու ներշնչող տե-
սիլք մը: Բանաստեղծութեան ուսումնասիրութիւնը
կեանքի վերլուծումն է: Քերթուած մը, ամբողջա-
պէս հաճելի ըլլալու համար, պէտք է գոհացնէ
միտքը, իր անյագ հետաքրքրութեան մէջ եւ հո-
գին իր արդարասիրութեանը մէջ: Ուստի բանաս-
տեղծը պարտի ըլլալ նաեւ խորհող մը եւ մարդարէ
մը: Անցեալին մէջ Պղատոն, գիտակից այս ճը-
մարտութեան, հիմնալի նուիրում մը ցոյց տուաւ
ոչ միայն իր փիլիսոփայութեան, այլ անոր բանաս-
տեղծական արտայայտութեան: Եւ այս է գաղտնի-
քը Պղատոնի տեւական գերազօրութեան:

Գեղարուեստներու յատկանշական մէկ առաւե-
լութիւնն է, որ միջոց կ'ընծայէ մեղի, արտայայ-
տելու ինքնինքիս գեղեցկութեան հասկնալի խօս-
քերով ու ձեւերով: Օդտապաշտներ կան, որոնք մի-
այն գործնականին, նիւթականին ըմբոնումը ու-
նին: Տեսակ մը մուրացկաններ են անոնք: Աթոռներ
և սեղաններ օդտակար են արդարեւ, բայց նոյնպէս
օդտակար են պատկերներ, մայրեկեղեցիներ, թան-
գարաններ, թատրոններ, քնարերգութիւններ: Երբ
մէնք միայն նիւթին հոգ տանինք, մեր էութեան

մէկ երրորդը միայն կենդանի պահած կ'ըլանք:
Միտքը եւ հոգին ալ սնումդի պէտք ունին: Անոնց
չնորհիւ է մանաւանդ որ մեր կեանքերը կրնան ա-
ռողջ եւ նուիրուած ըլլալ: Արուեստը կեանքի յոր-
դում մըն է: Բարութիւնը արուեստի միջոցով մար-
մին կը զգենու եւ ճշմարտութիւնը ինքնինքը կար-
տայայտէ: Մենք երեք սկզբունքներու կը յարինք:
Այս սկզբունքները մեծ ներգործութիւն մը կ'ընեն
կեանքի ընթացքին վրայ: Կը նշմարենք ճշմար-
տութիւնը, կը նշմարենք բարութիւնը և գիտակից
ընտրութիւնը մը կ'ընենք բարիին ու չարին միջեւ:

Առաջինին միջոցաւ կ'արտադրենք փիլիսոփան
և գիտունը: Երկրորդին միջոցով կը հիմնենք կը-
րանքներ եւ օրէնքներ: Երրորդին միջոցով երեւան
կը բերենք մեր գեղարուեստները:

Գեղեցկութեան ստեղծագործութիւնները իմաս-
տութեան եւ կրօնքի յիշատակարաններ են: Նախ
բանաստեղծին կ'ունկնդրենք, յետոյ նոյն երգը կը
լսենք մեր սրտերուն մէջ:

Երբ Շէյքսպիր բան մը կը նկարագրէ, աւելի
քան կը տեսնենք զայն, կը զգանք զայն: Երեւակա-
յուտ արուեստի մեծագոյն նպատակն է ազնիւ հի-
մեր տալ մարդերու ազնիւ յուզումներու համար:
Երբ արուեստը բարոյագիտութեան նուիրագոր-
ծումը կը ստանայ, «Աստուածային կատակերգու-
թեան» հրաշակերտը կը յօրինէ, հակառակ պարա-
գային մարդկային կատակերգութիւնը պիտի ար-
տադրէ:

Հայն ալ իր բանաստեղծական արտադրութիւնը ունեցած է եւ շատ մը աստղեր կը փայլին իր գրական երկնքին բայ: Այս անգամ Պէտքաշվեանով պիտի զբաղինք:

Հայը, մանաւանդ այս միջոցին, երջանկութեամբ պիտի յուղուի ի լուր իր հովուական սրինգին. իր հոգին կարօտը կը զգայ հին դարերու սիրերգու հոգենուագ տաւիղին, բայց ամէն բանէ աւելի անձկութեամբ կը սպասէ լսել նոր նահատակներուն ձօնուած տիրերգու եղերական քնարը: Իր սիրտը, միշտ խանդավառ, յուղմամբ կը բարախէ. իր երեւակայութիւնը, միշտ գործօն, կը սաւառնի հայրենի աւերակոյտերուն վրայ. ամէն ինչ կը խորհի, ամէն ինչ կը զգայ եւ կը սպասէ, որ նոր Պէտքիթաշվեաններ հնչեցնեն իրենց արիւնոտ քնարին լարը եւ յուղեն իր հոգին, արտայայտելով իր ցաւը սրտաշարժ քերթուածներու յաջորդական շարքին մէջ, որուն բանաստեղծութիւնը ներդաշնակօրէն ցոլացնէ իր հոգեկան վիճակը:

Արդարեւ հայ բանաստեղծութիւնը նախորդ սերունդներուն մէջ միշտ այս ուղղութեամբ իր գերը կատարած է: Անոր ծփանքը, ծածանումը, վէտվէտումը արտայայտած է այն ելեւէջը, այն ճօճանքը, զոր ենթական զգացած է ուրախութեան զգացումին կամ ցաւին ներգործութեան տակ:

Բայց գանք Պէտքիթաշվեանին, որուն քնքու, քնարը արտադրած է «Գարունն ու Աշունը» եւ «Փափկաթեւ Զեփիւո»ները. բայց ինծի համար իր քերթուածներու զոհարը, իր գեղահիւս, վսեմ բա-

նաստեղծութիւնը «Եղբայրութեան» ձօնուած երդն է:

«Ընդ աստեղօֆ ի՞նչ կայ սիրուն, Քան զանձկալի եղբայր սմուն»:

Այս երգը Պէտքիթաշվեանի փափկադաց հոգին կը ցոլացնէ եւ հետեւապէս կրցած է բարախնցնել յաջորդական հայ սերունդներու սիրտերը:

Պէտքիթաշվեան ապրեցաւ հայ յեղաշրջումի հոգեխոռվ շրջանի միջոցին եւ եղաւ մին այն գրական մշակներէն, որոնք աղատագրական ձգտումին սէրը նու պայքարի ոգին մշակեցին:

Ինչ գեր որ նալբանդեանց եւ Գամառ-Քաթիպա կատարեցին ուռսահայ կեանքին մէջ, նոյնը կատարեց Պէտքիթաշվեան հայրենի հողին հաւատարիմ հայութեան մէջ:

Սիրահար գեղեցկին, ան սիրերգեց գեղեցկութիւններու վսեմադոյնը, աղատութեան սէրը: Զէյթունի 1862-ի գիւցազնական կոխներուն ներշնչումին տակ արտադրեց իր աղատագրական քերթուածներու հրաշակերտները — «Մահ Քաջորդոյն» «Հայ Քաջուհին», «Քաջորդին» եւ «Թաղումն Քաջորդոյն», որոնք ներգործեցին նոր սերունդին վըրայ եւ արիւնի սերունդը պատրաստեցին:

Աշակերտ՝ Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանին, եւ հիացող մը Բագրատունիին, Ալիշանին եւ Հիւրմիւղին, գիտցաւ արտայայտել այդ հոյակապ բանաստեղծներու ոգին ու շեշտը:

Ծնած 1828-ին Պոլիս Օրթաքէօյի մէջ, աղքատ ձնողէ մը եւ անուս հօրմէ մը, ինք անմահ տեղ մը

գրաւեց Հայ սրտին մէջ,— տեղ մը, որ վերապահուածէ է իրեն նաեւ յաջորդ սերունդներու երախտագէտ յուշին մէջ։ Մեռաւ 1868 նոյեմբեր 29-ին, 40 տարեկան հասակին մէջ, եւ իր հիւծեալ մարմինը յանձնուեցաւ մայր-հողին մեծաշուք հանդիսաւորութեամբ, իսկ իր հողին, անմահ քերթուածներուն մէջ, կ'ապրի ու պիտի ապրի յար՝ ոգեւորելու հայ սերունդները եւ ներշնչելու զիրենք իրենց կեանքի աղատագրութեան եւ կատարելութեան վըսեմ պայքարին մէջ։

ԿԵԱՆՔԻ ԳՐԲԵՐԸ

Երբոր մէկը կը փափաքի կատարելագոյն մշակոյթ ստանալ գրքերէ, պարզ է թէ պարտի շատ մը գրքեր կարդալ, բայց կան քանի մը մասնաւոր գըրքեր զորս պարտի ընթեռնուլ անհրաժեշտօրէն։ Ասոնց մէջ առաջնագոյն կարգին կը վերաբերին Ասուուածաշունչը եւ Հոմերոսի, Տէյքսրիրի ու Կէօթէի գործերը։ ասոնք կեանքի գերագոյն գրքերն են։ Ասոնք այս դիրքը գրաւած էն քանդի բարձրագոյն աստիճանաւ կը պարփակէն իրենց մէջ կենսականութիւն, ճմարտութիւն, զօրութիւն եւ գեղեցկութիւն։

Ասոնք կեղրոնական աւազաններն են ուր հոսածնն, ընդարձակ մակերեսի մը վրայէն անհատական կեանքի առուները։ ասոնք դարձեալ ամենէն կատարեալ յայտնութիւններն են այն ամէն բանին զոր կեանքը եղած է առաջնորդող ցեղերու համար։ ասոնք վերջապէս շփման մէջ կը դնեն մեզի մարդկութեան սրտին ու հողիին հետ։ Ասոնք ոչ միայն տեղեկութիւններ կը հաղորդեն մեզի երբ իրաւորէն գործածուին կարգապահութիւն կ'ընձեռեն, այլ նաեւ, եւ մանսաւանդ կեանք կը փոխանցեն։ ասոնց մէջ կենսականութիւն մը կայ որ կը փոխանցուի ու է բնութեան մէջ որ յօժար է զայն ընդունելու։ Ասոնք նորէն եւ նորէն ներշնչած են իմացական շար-

ժումներ, ընդարձակ գետնի մը վրայ եւ միշտ վերստեղծած են անհատական իտէալներ եւ նպատակներ :

Աստուածաշունչի հեղինակութեան մասին ինչ պաղափար ալ կազմած ըլլանք, հաստատուած եւ ընդունուած իրողութիւն մըն է թէ անոր զօրութիւնը իրը գրականութիւն անհաշուելի եղած է, պարզապէս անոր պարփակած կեանքի ճոխութեան տեսակէտով : Նոր Կատակարանին երեւումը յունարէնով մեծապէս սատարեց կեանքի այդ նորոգումին եւ վերածնութեան զոր «Բարեկարգութիւն» կը կոչենք, բաց աստի անոր թարգմանութիւնը արդի լեզուներուն, բարոյական եւ իմացական այնպիսի զօրութիւն մը արտադրեց որու ճգդրիս սահմանագումը ընել կարելի չէ . նոյն կերպով թէեւ նուազ չափով «Իլիական»ը եւ «Ոդիսական»ը, «Աստուածային Կատակերգութիւնը», Եէյքսրիբի թատերգութիւնները եւ «Ֆառուս» նոր շարժումներ երեւան բերած եւ ցեղերու կեանքերը ճոխացուցած ու զարգացուցած են : Այս տեսակէտով շատ միահմարական իրողութիւն մըն է որ Հայր Արաքն Ղաղիկեան, Վենետիկի Միաբանութեան արդի վաստակաւորը, այս մեծ գործերը, կեանքի այս գրքերը մատչելի ընծայած է մեղի Հայ մեծ զանգուածին օդուան գրական հայ բարբառով, այնպէս որ ամէն հայ պատեհութիւնը ունի այդ գրական մեծ դանձարանէն իր մշակոյթի բաժինը ստանալու : Զեմ գիտեր սակայն թէ մեր Հայ ժողովուրդը ընդհանրապէս, եւ մեր Ամերիկահայութիւնը մասնաւրապէս ինչ չա-

փով օգտուած է կամ կ'օգտուէ այս մեծ պատեհութենէն, որ կոչուած է կարեւոր դեր մը կատարել իր բարոյական եւ իմացական բնաշրջումին մէջ :

Ես շատ կը վարանիմ մեր հայ գրավաճառներուն հարցնելու թէ ի՞նչ է վիճակադրական չափանիշը Ամերիկահայ ընթերցանութեան . կը վախնամ պարզապէս թէ Երազահանները, Նասրէտին Հօճան եւ Պղնձէ Քալաք-ները ու այս կարգի գործերը բարձրագոյն պատիւը իրենց մէջ կը բաժնեն : Մենք ունինք նաեւ կեանքի մեծ գրքերուն գրաբառ թարգմանութիւնը միեւնոյն Վենետիկեան Ուխտին հոյակապ վարպետներուն կողմէ կատարուած, դասական թարգմանութիւններ, որոնց գրական գեղեցկութիւնը անգերազանցելի է որեւէ լեզուի մէջ, բայց անոնք գաղրած են մատչելի ըլլալէ Հայութեան մեծ զանգուածին :

Ոսկեղարեան գրաբարի գանձը շատ քիչերու միայն մատչելի է, բայց պարզ հայերէնով ընծայուած հատորները ամէնուն հասկացողութեան կարողութեան սահմանին մէջ կը գտնուին եւ պէտք է իմաստութիւնը ունենանք օգտուելու մեղի ընծայուած այդ գեղեցիկ պատեհութենէն : Իրաւամբ ըսուած է «Առանց իտէալի ժողովուրդը կը կորսուի» եւ եթէ մենք որոշած չենք կորսուիլ, պէտք է շարունակ հաղորդակցութեան մէջ ըլլանք ներշընչումի եւ իտէալի մեծ աղբիւրներուն հետ : Հետեւաբար ամէն մարդ կեանքի աս մեծ գրքերուն հետ սերտ ընտանութիւն մը պարտի պահել : Պէտք չէ գոհանալ նոյնիսկ կարդալով զանոնք հարեւանցի

վէպի մը պէս եւ յետոյ տեղաւորելով զանոնք մեր մատենադարաններուն վերին կարգերուն վրայ, ուր թէեւ կրնան փայլիլ եւ այցելուներուն առջեւ վկաները ըլլալ մեր գրաւել փափաքած մտաւորական դիրքին, բայց իննէիրն այն է թէ այդ կերպով կեանք չեն կրնար բաշխել մեզի, ընդհակառակը հոն այդ տախտակներուն վրայ լուելեայն եւ հետզհետէ մեկուսացումի եւ մենութեան փոշին կը հաւաքին։ Այդ գիրքերը մեր ձեռքը ըլլալու են շարունակ, քանզի անոնք տասնապատիկ աւելի հաճոյք կը պատճառեն եւ տեւական արդինքը կ'ընծայեն քան երկրորդական գրողներու ամբողջ գրականութիւնը, եւ ով որ գիտակցութիւնը ունեցած է իրական իմաստով մը ընտանենալու այդ գործերուն հետ, կը ճանչնայ կեանքը, մարդկութիւնը, արուեստը եւ ինքինքը։

Արդի գրքերուն մէջ կը գտնենք գարճեալ պարքարը, ազնուագոյն դիւցազնութեան եւ վսեմագոյն քաջութեան, անոնք կը պարփակեն իրենց մէջ մարդկութեան անկորնչելի եւ անպարտելի ոգին եւ այն հոյակատ պայքարը զոր գարերու ընթացքին մարդկութիւնը մղած է իր ժամանակի հաստատութիւնները եւ գաղափարները ներդաշնակելու կեանքի բարձրագոյն կարգի մը հետ։ Ասոնց մէջ եղերերգական գրականութիւնը կը հայթայթէ մեզի բոլոր նիւթերը հարազատ եւ խոր դաստիարակութեան մը համար փոխան փիլխոփիայական կամ բարոյագիտական սկզբունքներու պարզ յայտարարութեան մը, ան կ'ընծայէ մեզի կենդանի օրինակի համար ուստական մեծ վիպասանները, Տօստոեվսքի, Թիւրկէնէֆ, Կօկօլ եւ Թոլստոյ։ Մեզի ծանօթ են իրենց գործերը, մասնաւորապէս ասոնց մէջ «Աննա Քարանինա»ն, եւ մենք բոլորս ալ կրնանք յիշել թէ

բոյագիտական օրէնքին այնպէս ինչպէս որ ան կը յայտնուի մարդկութեան մեծագոյն գործերուն ամենէն հերոսական փորձառութիւններուն մէջ. ցեղին կեանքը նուիրական է այդ մեծ հատուածներուն մէջ մանաւանդ երր կ'արձանագրեն անոր տառապանքը, եւ ոչինչ մեզի այնքան գիտակից կ'ընէ թէ ինչ որ ալ ըլլան ժամանակի եւ ցեղի տարբերութիւնները, թէ մենք իրր մարդկութիւն՝ միութիւն մը կը կազմենք, այդ մեր տառապանքի հաղորդութիւնն է, որուն մասնակից ենք բոլորս ներգործօրէն կամ կրաւորապէս։ այս կերպով կը գտնենք թէ ճշմարիտ մշակոյթը ծննդեան դիպուածի արդիւնքը չէ, թէեւ մարդու մը պարագաները կրնան աստիճան մը այդ մշակոյթը կասեցնել կամ յառաջացնել, բայց էապէս իրական մշակոյթը անհատական դաստիարակութեան արդիւնքն է։ այս տեսակէտով գըրականութիւնը մեծ ծառայութիւն մը կը մատուցանէ մարդկութեան, որովհետեւ առիթ կ'ընծայէ մարդուն որ ընկերակիցը ըլլայ աշխարհի ամենէն մեծ անձկութիւններուն, իրենց ամենէն իմաստալից վայրկեաններուն մէջ. եւ զարճեալ գրականութիւնն է որ առիթ կ'ընծայէ մարդուն խորտակելու անհատական փորձառութեան սահմանափակ արգելքները եւ հասնիլ ցեղին աւելի ընդարձակ եւ աւելի ճոխ կեանքին մէջ։ Մենք կը ճանչնանք օրինակի համար ուստական մեծ վիպասանները, Տօստոեվսքի, Թիւրկէնէֆ, Կօկօլ եւ Թոլստոյ։ Մեզի ծանօթ են իրենց գործերը, մասնաւորապէս ասոնց մէջ «Աննա Քարանինա»ն, եւ մենք բոլորս ալ կրնանք յիշել թէ

ինչ մեծ եւ ընդարձակ հորիզոն մը պարզած են անոնք մեր անձնական փորձառութեան պատուհանին առջեւ եւ թոյլ տուած են մեղի ճանչնալու կեանքը իր մեծ եւ եղերական յեղաշրջումներուն մէջ։ Այս տեսակ վիպագրութիւն մը առիթը ընծայած է մեղի որ ապրելով հանդերձ մեր մասնաւոր դարուն մէջ մեր դատաստանը չի կազմենք մարդկութեան մասին պարզապէս ժամանակակից դէպէրու հիման վրայ։ Մենք կրնանք ապրիլ խորապէս մեր դարուն մէջ, բայց մեր դարու մէջն պէտք է տեսնենք աշխարհի կեանքը խտացեալ պատմութեանը մէջ եւ ապագայ դարերու կարելիութեանը մէջ։ այս կերպով տառապանքի մը դատաստանը կը սրբագրուի դարու մը դատաստանով, եւ այս կերպով դարձեալ փոխան ճանչնալու կեանքը իր մէկ մասին մէջ կարող կը լանքանք ճանչնալու դայն իր ամբողջութեանը մէջ։

Եղերերգական դրականութիւնը մեծ դպրոց մըն է ինքնին եւ այս դպրոցին մեծ ուսուցիչներն են այն դէմքերը, որոնք տառապանքի բովէն անցած եւ նուիրագործուած են։ այսպիսի դէմքեր եւ նկարագիրներ են Ճիօրտանօ Պրիւնօ, Սոկրատ, Համլէթ, Արքայ Լիր, Հայր Կօրիօ եւ ուրիշ շատ մը հոյակապ դէմքեր, որոնք խորապէս ներգործած են մարդկութեան կեանքին վրայ եւ ասոր համար է որ մարդկութեան սրտին խորը կը դտնուի անցնցելի հաւատքը իր էական Աստուածայնութեան մասին ինչպէս նաեւ իր յոյսերու, ծրագիրներու եւ հեռա-

ւոր ու բարձր նպատակներու իրականութեան մասին։

Ժամանակակից դէպէրու ընթացքին կը գըտնենք թէ ազնիւ ծրագիրներ կրնան վրիպիլ, մեծ աւիւններ կրնան տեղի տալ, մեծ երազներ ու տեսիլներ՝ որոնք հաստատուն աստղերու լուսաւոր հաստատութիւնը ունենալ կը թուէին՝ կրնան առժամեայ վհատութիւն պատճառել եւ սկեպտիկութեան ու յուսահատութեան անցաւոր վիճակներ պատճառել, բայց վերջ ի վերջոյ ցեղին հոգեւոր կենսունակութիւնը միշտ կը վերահաստատէ ինքզինք եւ ամէն աղերսէ եւ յուսախարսութենէ յետոյ հաւատքը կը վերագանայ։ Իրողութիւնը այն է որ հոգեւոր եւ ընկերային ընաշրջումի գործողութիւնը երկար ու ցաւագին ընթացք մը ունի, եւ տիեզերքը աւելի ընդարձակ է եւ աւելի հրաշալի՝ քան ինչ որ կազմըւած է խորհողներու ու բանաստեղծներու երեւակայութեան մէջ։ Դիտողութեան եւ հետազօտութեան դաշտը հետզհետէ կ'ընդարձակուի մեր առջեւ եւ այսպիսով խորապէս կը տպաւորուի մեր յիշողութեան վրայ այն մեծ իրողութիւնը՝ թէ մեզ արջապատող Փիզիքական կարգաւորութիւնը իրեն առանձնայատուկ չքեղութիւնը եւ վեհափառութիւնը ունի եւ միեւնոյն կերպով ալ երբ մեր փորձառութիւնը կը ճոխանայ եւ մեր անհատական շրջանակէն դուրս համաշխարհային փորձառութեան գիտակցութիւնը կստանայ, այդպիսով միեւնոյն կերպով կը խորնայ մեր մէջ այն տպաւորութիւնը թէ մարդկութեան յառաջդիմութիւնը տեղի կունենայ

մեծ բաղխումներու, պայքարներու ու տառապանքներու ցաւագին արահետներուն մէջէն. եւ այս կերպով ալ կը յայտնուի մարդուն եղերական մեծութիւնը:

Մենք յաճախ յուսախար եղած ենք քանզի մեր ըմբոնումը չէ եղած համաշափ մեր կարելիութիւններուն. ներկան ճնշած է մեզի, բայց մենք մեր ապագայ կարելիութիւններուն յոյսը պէտք է շարունակ պահենք, քանզի ապագային մասին իտէապաշտ ու լաւատես ձգտում մը պէտք չէ ըլլայ մեայն բանաստեղծին խառնուածքին արդիւնքը, այլ պէտք է ըլլայ մեր ընդհանուրին յոյսն ու հաւատքը. որովհետեւ այդ յոյսն է մարդկային ընկերութեան գրաւականը իր լաւագոյն ապագային մասին. այս ըմբոնումի լոյսով՝ ցեղի մը իրական վտանգները նիւթական չեն, այլ միշտ հոգեւոր են եւ ոչ մի վըտանդ մեծագոյն է քան կորուստը մեր յոյսին ու հաւատքին բարձրագոյն ապագայի մը հասնելու մեր կարելիութիւններուն մասին: Անձնական ու ընկերային կեանքի իտէալը ոչ միայն բանաստեղծի ու խորհողի ուրախութիւնն ու ներշնչումն է, այլ էապէս ամբողջ ցեղին փրկութիւնն է. քանզի ի՞նչ է իտէալը, բայց եթէ իրականին իրագործումը, եւ ի՞նչ կը խնդրէ գաղափարապաշտը բացի անկէ՝ թէ կեանքը պէտք է տեսնել ոչ միայն մեր աչքերովը, հապա նաեւ մեր երեւակայութեամբը: Ամենէն յուսահատեցնող յոռետեսութիւնը կընայ ծնիլ մարդու սրտին մէջ, երբ ան հարկադրէ ինքզինքը տեսնելու այսօրը անջատ երեկուընէ եւ վաղուընէ, իսկ բանա-

ւոր եւ ներշնչող յոյս մը կը ծնի հոգիին մէջ այն մարդուն, որ կը տեսնէ օրը իբր մասնիկը տարիին եւ տարին՝ իբր մասը դարուն: Այս գործին մէջ մեծ գրողները ապաստան մը կը ներկայացնեն ներկայ վայրկեանին տեսակէտէն, որովհետեւ անոնք կեանքի գէպքերը կը դասաւորեն այնպիսի հիմնական կարգաւորութեան մը մէջ, որ մեզի գիտակից կընէ թէ ինչ կարելիութիւններ ծրարուած են մեր ապագայ պատմութեան էջերուն մէջ: Մենք ուրեմն պէտք է մշակենք մեր մտածելու կարողութիւնը. մենք մեզ ճանչնալու համար պէտք է ճանչնանք նաեւ մարդկութիւնը եւ թէ կեանքը ինչ նշանակութիւն ունեցած է մարդկութեան համար, եւ այն ուսումնասիրութեան մէջ զոր կընենք մարդկութեան մասին, պէտք է սերտենք զայն իր գործօն տրամադրութիւններուն մէջ եւ ոչ թէ կրաւրական վիճակին մէջ. մարդիկ իսկապէս կ'ապրին այնպէս ինչպէս որ կ'արտայայտեն ինքզինքին ազատօրէն:

Մասնաւորելով մեր հայ կեանքին համար եւ նկատելով այն մեծ զառնութիւնը որ մեզ բաժինը եղաւ մեծ պատերազմի եղեռնին առթիւ, մեզի համար մասնաւորապէս ղերազանց ապաստան մըն է ոչ միայն մեր ցեղին մասնաւոր պատմութիւնն և գըրականութիւնը, հապա ամբողջ մարդկութեան պատմութիւնը. քանզի, ինչպէս բացատրեցի քիչ մը առաջ, մարդկութեան պատմութեան մեծ գրականութեանը մէջ պիտի գտնենք այն մեծ հաւատը որ կարեւոր է մեզի ներկային դառնութիւններուն մէջէն քալելու առաջ աննկուն, աննուած ու անպարտելի

դէպի մեր ապագան որ յղի է մեծ կարելիութիւններով, քանզի մեր ցեղը իր բարոյական մեծութեան մէջ ունի այն մեծ պաշարը որ առիթ պիտի ընծայէ իրեն դրաւելու իր արժանաւոր տեղը աղդերու ընտանիքին մէջ:

ԿԵՍՆՔԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Աշխարհի ընդհանուր գրականութեան մէջ կայ բաժին մը զոր կարելի է կոչել կեանքի Գրականութիւնը եւ այս գրականութեան վերաբերող գրքերն ալ կը ճանչցուին իրը կեանքի գրքեր. այս մեծ գըրքերէն ազատ ըլլալ կարելի չէ, քանզի անոնք կը պահպանեն եւ կը մեկնեն աշխարհի կեանքը. այդ գրքերը մեր յաւիտենական ուսուցիչներն են, քանզի անոնք կատարեալ արտայայտութիւններն են խըտացեալ ձնով մը զոր մենք իրաւամբ արուեստ կ'անուանենք, մարդկութեան խորհուրդներուն, գործերուն, տրամադրութիւններուն եւ կիրքերուն։ Ժամանակը որ թշնամին է ամէն բանի որ մասնակի եւ առժամեայ է, բարեկամն է մեծ գրագէտին եւ միշտ կը վաւերացնէ անոր խորհուրդներուն ճըշմարտութիւնը. այս կերպով կեանքի մեծ գրականութեան հեղինակութիւնը յաւիտենական բնութիւն մը ունի քանզի յաջորդող սերունդներու փորձառութեան աճումը այդ գրականութեան մէջ պարփակուած մարդարէական խորհուրդին իր պատմական վաւերացումը տուած է։ Հոմերոս, Տանդէ, Կէօթէ եւ Շէյքսբէր իրը հոյակապ ստեղծողները կեանքի գրականութեան շարունակ կուգան տիեզերական հանրային կարծիքի բարձր ատեանին առջեւ եւ իրենց մասին յայտնած գնահատումը անո՛վ միայն արժէքաւոր է որ նիւթ կը հայթայթէ կազմելու մեր

դատաստանը այս սերունդի մասին որ այդ գաղափարը յայտնած է : Դար մը որ կը հասկնայ եւ կը պատուէ ստեղծագործող արուեստագէտները սկարտի որոշ չափով մը տեսակէտի բարձրութիւն մը եւ ոգիի կորով մը ունեցած ըլլալ : Իսկ դար մը որ կարող չէ ճանչնալ անոնց նշանակութիւնը, կարող չէ նաեւ հետեւաբար ճանչնալ կեանքի ճոխութիւնը եւ չքեղութիւնը եւ այս պատճառու աստիճան մը ստորին մակարդակի վրայ կը գտնուի :

Կեանքի գրքերը իրենց մէջ մարգարէտական յատկութիւն մը ունին որ անմահ է եւ լուելեայն կառաջնորդէ զայնս յաջորդական սերունդներու մէջն եւ իրաքանչիւր սերունդի ժամանակակից կ'ընէ զայնս, այս կերպով թէեւ Տանթէ իր «Աստուածային կատակերգութիւն»ը միջնադարեան պատուանդանի մը վրայ կառոյց եւ այդպիսով ատաղձը կրնայ հինցած նկատուիլ բայց բանաստեղծին հիմնական խորհուրդը մարդկային հոգիներու մասին եւ կատարուած գործին նոյնութիւնը եւ արդիւնքը ոչ միայն շարունակ ճշմարիտ կը հանդիսանայ մարդկային փորձառութեան առջեւ, այլ պատմութենէն ու հոգեբանութենէն ամենօրեայ վաւերացում մը կ'ստանայ : Ասոր համար է որ կըսեն թէ կարելի չէ ազատ ըլլալ կեանքի գրքերէն ինչպէս երկինքի աստղերէն : Ամէն սերունդ պարտաւոր է այս գրքերը նկատողութեան առնել քանզի անոնք բնութեան նըման մարդկային կեանքի իրաց կարգին մասը կը կազմեն : Ասոր համար պարտինք սիրել գրքերը այնպէս ինչպէս կը սիրենք մեր հայրենիքը : Այս սէ-

րը կ'օգնէ մեղի մեր տեսածը ուրիշին ալ ցոյց տալու այս կերպով է դարձեալ որ անհատական կեանքը տիեզերական կեանքի փորձառութեան հաղորդակից կըլլայ եւ իր մասնակի անձնական փորձառութիւնը կը կցէ մարդկութեան ընդհանուր փորձառութեան հետ . սէրը հանդէպ գրքին մասնաւոր իմաստ մը ունի քանզի ան լաւագոյնին սէրն է եւ միանգամայն յարում մը որ մտերմական է սիրայօժար գրքին մէջ . այս յարաբերութիւնը մշակելու համար պէտք է աստիճան մը ազատ ըլլալ քննադատական գրքերի :

Գիրք մը սիրել կը նշանակէ մտերմութիւն մը հաստատել անոր հետ եւ իր սիրտը բանալ անոր առջեւ : Արդէ ընթերցողներու իմաստագոյնը ըսած է թէ իրական քննադատին ամենէն կարեւոր յատկանիշը այն մարդուն, այսինքն որ արուեստի գործի մը գաղտնիքը թափանձել կ'ճպնի, իր կարողութիւնն է մեծապէս հիմնալու . ինչպէս գիտենք հիացումին ու սիրոյ մէջ միջոցը շատ կարճ է . հազիւ քայլ մը : Գիրքերու մէջ կը գտնենք անհուն պաշար մը ծանօթութեան, գեղեցկութեան եւ կեանքի : Գրքերու մէջ պարփակուած այդ պաշարը իւրացնել կը նշանակէ իրագործել կեանքի բարձրագոյն նպատակներէն մին : Այդ նպատակը ըստ կեօթէի խորհուրդին անհատական կեանքի զարգացումն է . խորհուրդի գործի և զգացումի միջոցաւ . նպատակ մը սակայն որ յաճախ սխալ հասկցուած է, բայց երբ զայն խորապէս ուսումնասիրելու ըլլանք, կը գտնենք թէ ան ապահովաբար մարդկութեան ոգիին բարձրագոյն ձգտումն է :

Մ Շ Ա Կ Ո Յ Թ Ը

Գրքի եւ գրականութեան հետ սերտ առնչութիւն ունի մշակոյթի հարցը։ Զիկայ հարց մը սակայն որ ըմբոնումներու տարբերութեան տեղի չիտայ։ Մշակոյթի մասին ալ այս տարբերութիւնը գոյութիւն ունի։ Ոմանք մշակոյթ ըսկով ծանօթութիւն եւ ուսման պաշար մը կը հասկնան, բայց իսկապէս մշակոյթի գործողութիւնը մարդկային ոգիին ճոխացումն ու զարգացումն է համաձայնօրէն իր առանձնայատուկ աճումի օրէնքներուն եւ այսպիսով արդիւնքը կ'ըլլայ մարդկային կեանք մը ճոխ ընդարձակ եւ ազատ։ Մշակոյթը բնաւ քանակութիւնը չէ, այլ միշտ ծանօթութեան որակն է։ Ուրիշ կերպով մշակոյթը դուրսէն եղած յաւելումներով մեր ստացած յաջողութիւնը չէ, այլ ներսէն տեղի ունեցած զարգացումով մեր կեանքի ճոխացումն է, եւ հետեւաբար, ան չէ երբէք ստացուած բան մը այլ մեր միշտ ունեցած մէկ բանն է որ բնաւ արդիւնքը չէ կուտակումի, այլ արդիւնքն է աճումի։

Մշակուած մարդը յատկանշող պարագան իր ծանօթութեան կամ ուսման քանակը չէ այլ իր մտքին որակն է։ իր գիտցած բաներուն զանգուածը չէ այլ իր բնութեան ողջմտութիւնը եւ հասունութիւնն է։ Աս չափանիշով ուսման մեծ պաշար ունեցող անձ մը կրնայ անմշակ մնացած մնալ, մինչ սահմանափակ ծանօթութեան տէր մէկը կրնայ ճշմարտօրէն մշակուած ըլլալ։ Շատ մը համբաւա-

ւոր գրագիտներ իրենց մտաւորական կեանքին մէջ անհրապոյը, տհաս եւ աններդաշնակ մնացած են և ուրիշներ, սահմանափակ հմտութեան տէր անձեր, ճշմարիտ մշակոյթի բոլոր արժանիքը երեւան բերած են։ Աս կերպով մշակոյթի տիրացած անձը ան է որ իր գիտցածը այնպէս իւրացուցած է որ իր էութեան մէկ մասը կը կազմէ եւ այդ կերպով իր ամբողջ բնութիւնը հասունութեան, ողջմտութեան եւ ճոխութեան բարձր աստիճանի մը հասած է։ Այս անձնական հարստացումը գրքերու հետ մտերմութեան բարձրագոյն եւ ազնուագոյն արդիւնքն է։

Մշակոյթի նույիրուած ժամանակը շատ թանկադին արդիւնքներ տուած է միշտ։ Կէօթէ, Գերման մեծ բանաստեղծը ամբողջ 60 տարիներ յատկացուց այս նպատակին եւ արդիւնքը հիանալի եղաւ պարզապէս։ Սովորական մարդը կը խորհի թէ բաւարար ժամանակ չունի այդ նպատակին հասնելու համար, բայց թէ որ իր գործածած ժամանակը արդար վերլուծումի մը ենթարկէ պիտի գտնէ թէ իսկապէս ժամանակ ունի եւ ինդիրը ոչ թէ այնքան ժամանակի հարց մըն է որքան միտումի եւ կամքի։ Զափազանցութիւն չէ ըսկել թէ մարդերու մեծ զանգուածը իր ժամանակը կը գործածէ առանց որեւէ որոշ մեթուսի կամ ծրագրի մը հետեւելու։ թէեւ կը կարդայ, բայց ոչ ընտրութեամբ, գիտակցօրէն այլ ըստիպուած եւ գլխաւորաբար օրաթերթերու կը յատկացնէ ժամանակ մը որու եթէ մէկ կոտորակը լաւագոյն գրքերու ուսումնասիրութեան յատկացնէր, արդիւնքը շատ քաջալերական պիտի ըլլար մշակոյ-

թի տեսակէտէն :

Գրականութիւնը յարատեւ յայտնութիւն մըն է ամէն հարազատ ընթերցողի համար : Յայտնութիւն մը այն յատկութեան զոր արուեստ կը կոչենք եւ յայտնութիւն մը այն խորհրդաւոր կենսական զօրութեան զոր կեանք կը կոչենք : Թարմօրէն եւ խորապէս զգալու կարող ըլլալ ոչ միայն արուեստագէտին մէկ յատկանիշն է այլ նաեւ ընթերցողին : Առաջինը իր հաճոյքն ու զրկանքը կը գտնէ ստեղծագործութեան մէջ, երկրորդը իր գիւտին մէջ, եւ երկութը միասին իրենց մէջ կը բաժնեն մարդերուս ծանօթ եղած կեանքի մեծագոյն ուրախութիւններէն մին : Լաւագոյն գրքեր կարդալու ունակութեան կարեւորութիւնը բացայայտ կըլլայ երբ յիշենք թէ մեր ճաշակը մեծապէս կախում ունի այն չափանիշներէն որոնց ընտանեցած ենք : Լաւագոյնին ճաշակը կը կազմուի լաւագոյնին հետ շփման գալով : Ճըշմարիտ մշակոյթի մը տեսակէտէ ընթերցողը ինքնինք նուրիելու է միայն ընտրելագոյն գրքերու, քան զի հասարակ գրքերը ոչ միայն պատճառ կըլլան իր ժամանակը վատնելու, այլ նաեւ կը խանգարեն իր բմբոնումը եւ կայլասերեն իր կարողութիւնը հաճոյք զգալու : Զգացումը հանդէպ գրականութեան, ինչպէս զգացումը հանդէպ արուեստի, ընդհանրապէս, ոչ միայն ընդունակ է մշակումի այլ հեշտորէն արձագանք կուտայ աղնիւ ու զեղեցիկ առարկաներու կողմէ տեղի ունեցած կոչերու : Էապէս զգացում մըն է այն որ առաւելապէս կախում ունի մեր իմացականութենէն :

Արուեստը կեանքի մէջ գերազանց տեղ մը կը զրաւէ : Արուեստը սակայն հնարարուեստ չէ երբէք : Իմացականութիւն ու հաճոյք կը մտնեն արուեստագէտին գործին մէջ, բայց վերջի ի վերջոյ արուեստը անոր յատուկ անձնականութեան աղատ ու ազնիւ արտայայտութիւնն է : Ան կ'արտայայտէ ինչ որ խորագոյն եւ իմաստալից է իր մէջ եւ կ'արտայայտէ զայն աւելի վերջնական քան առժամհայ ձեւով մը : Արուեստին իրականութեան եւ զօրութեան զաղտնիքը այն իրողութեան մէջ է որ ան դադարինահայեցողութիւնն է զիտողութեան, փորձառութեան եւ զգացումի գործողութեան մը . ան աւանդն է այն ամենուն որ հարստագոյն եւ տեւականագոյնն է մարդու մը կամ ցեղի մը կեանքին մէջ : Ան վախճանականութիւնն է փորձառութեան եւ խորհուրդի, եւ իր մէջ կը պարփակի մարդուս բնութեան եւ կեանքի յղացումին ճոխագոյն ըմբընումը եւ արտայայտութիւնը : Ան վերջապէս գերագոյն փթթումն է տեղի մը կամ գարու մը հանճարին . ուստի եւ ան կը ներկայակնէ բարձրագոյն արժէքը դաստիարակչական արդիւնքի տեսակէտէն : Աս աշխարհի մէջ մարդուս կեանքին բարձրագոյն արտայայտութիւնները իր գաղափարները եւ իտէալներն են . անոնք կածին իր բարձրագոյն բնութենէն, կը հակազդեն իր նկարագրին վրայ եւ թանկագին աւանդն են այն ամենուն զոր ան զգացած ու խորհած է, այն ամենուն որոնց սիրոյն համար գործած եւ տառապած է զգացումով եւ գործունէութեամբ : Աս ամէն տսեակէտով ինչ որ աշխարհի

մեծահոչակ բանաստեղծները եւ գրադէտները արտադրած են, իրենց հոյակապ կեանքի գրքերուն մէջ, այս ստեղծագործութիւնները այսօր մարդկային սեռին ամենէն թանկագին ժառանգութիւնն են:

ՄԵԾ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Գիրքերը կարելի է բաժնել երկու գլխաւոր կարգերու. կեանքի գրքեր եւ Հմտութեան կամ իմացումի գրքեր: Կեանքի գրքերը, ինչպէս ակնարկեցինք ասկէ առաջ, համազգային գրականութեան մէջ այն մեծ գործերն են, թուով շատ սահմանափակ, որ ինքնատիպ, լուսաշող եւ ստեղծագործող հանգամանք մը ունին: Որեւէ գրասէր ընթերցող կըրնայ ընտանենալ անոնց հետ. արդարեւ մարդկային ցեղին գրական բնագդը արտայայտած է ինքզինքը գործերու այլազանութեան մը մէջ, որոնք իրենց մէջ ինքնայտուկ հրապոյր մը եւ զօրութիւն մը կը պարունակեն, բայց այն գրքերը որոնք կենսականութեան աղբիւրներն են շատ քիչ են թուով, բայց ճիշտ այս ինքնատիպ եւ տիրող ստեղծագործութիւններն են զորս կը ճանչնանք կեանքի գրականութիւն անուան տակ. այս գրքերու յատկանիը ոչ միայն իրենց զօրութիւնն է, բայց աւելի մեծ եւ աւելի ներգոյ բան մը որու արտայայտութեան մէջ է միայն զօրութիւնը. այն է կեանքը. այն նրբանիթը, ծուծը մարդկային ցեղի անհուն փորձառութեան եւ գործունէութեան որ ոչ միայն խորհուրդ, զօրութիւն, գեղեցկութիւն եւ արուեստ կը պար-

փակէ, այլ այս ամենուն ներքեւ կենդանի մարդուն կենդանի հոգին, եւ այս առթիւ կարժէ նկատել թէ վերջապէս տիեզերքի հիմնական գործողութիւնը, այնչափ որչափ մեր կարողութեան սահմանին մէջ է հասկնալ, իմացական չէ այլ կենսական, եւ ասկէ կը հետեւի թէ աշխարհի մէջ մեր սորված խորագոյն բաները իրը խորհուրդի գործառնութիւններու արդիւնքը չեն, այլ իրը կեանքի գործողութեան արդիւնքը:

Կեանքի դպրոցին մէջ մարդիկ շատ մը հիմնական բաներ կը սորվին իրենց եւ իրենց աշխարհի մասին, եւ ինչ ինչ որոշ նպատակներու իրագործումին կը ձգտին. այս նպատակներու ճշգրիտ ծանօթութիւն չունին, բայց այսպիսի կատարեալ ծանօթութիւն մը անհրաժեշտ չէ ոչ նպատակին գոյութեանը ապացուցումին համար, եւ ոչ ալ այն բարոյագիտական եւ իմացական գործածութիւններուն համար, որոնց ծառայելու կոչուած է այդ ծանօթութիւնը: Յեղին կեանքը մարդուն բնութեան յայտնութիւնն է, ինչպէս նաեւ յայտնութիւնը իր յարաբերութիւններու բնոյթին իր միջավայրի հետ եւ զարգացումի այն մեծ ու որոշ գիծերուն, որոնց ուղղութեամբ ցեղը կը շարժի անդադար: Ամէն առաջնորդող ցեղ իր յատկանշական խորհուրդը ունի. ինք իր բնութեան նկատմամբ, իր յարաբերութեան մասին աշխարհին հետ ինչպէս նաեւ կեանքի նկարագրին ու յատկութեան մասին: Այս այլազան հիմնական յղացումները գծած են իր որոշ խորհութիւնը եւ մեծ մասամբ կերտած են ցեղին նկա-

րագիրը եւ հետեւաբար ճշլած են ցեղին ճակատագիրը:

Հրէական, Յունական եւ Հռովմէական յղացումները կեանքի մասին ոչ միայն կը պարունակեն դաղտնիքը նախկին քաղաքակրթութեան առաջնորդ ներու պատմութեան, այլ նաեւ անոնց կատարած ամենէն կենսական դերին քաղաքակրթութեան դաշտին մէջ:

Այս ցեղերէն իւրաքանչիւրին թողուցած մեկնութիւնները կեանքի յայտնութիւններ են թէ ցեղային նկարագրի եւ թէ բուն կեանքի. անոնք կը պարփակեն բարձրագոյն խորհուրդները, խորագոյն դշացումը և ամենէն աւելի հետազօտեալ փորձառութիւնները, ինչպէս նաեւ ամենէն աւելի ճնշիչ տառապանքը եւ ամենէն հրատապ եւ սրտեռանդն գործունէութիւնը: Այս մեկնութիւններուն մէջ արտայայտուած կը գտնենք իւրաքանչիւր ցեղի ներքին էական եւ հողեկան կեանքը եւ անոնց մէջ կը վերապրի նախկին աշխարհի հոգին: Այս մեկնութիւնները կը կազմեն իրենց բարձրագոյն ճեւրուն մէջ ոչ միայն աշխարհի գերագոյն արուեստը այլ նաեւ անոնք կը պարփակեն իրենց մէջ դաստիարակչական ճոխագոյն նիւթը որ կրնայ երբէք մատչելի ըւլլալ բոլոր անոնց, որոնք ազնիւ հետամտութիւնը ունին իրենց գիտակցութիւնը ու զարգացումը մըշակելու: Մենք Զայերս խորապէս ճանչցած ենք տառապանքը եւ կոկիծ ու կարօտը իրենց բոլոր այլազան ճեւերուն մէջ, բայց մենք գեր պատեհանակ մէծ ու գործական արժեք ունենալ այն եռանդը եւ ինքնավստահութիւնը որ անհրաժեշտ է ընելու մեզի ապագային արժանի ժողովուրդ մը: Այս տեսակչտու մեր ժամանակը շատ թանկագին է պարզ գանգատի ու ողբի համար: Քըննաղատութիւնն ալ որեւէ դրական արդիւնքի մը

կան այնպիսի շեշտով մը, որ դասական հրաշակերտ մը, կեանքի գիրք մը երեւան եկած ըլլայ, արժանի մարդկութեան ուշադրութեան եւ գնահատումին:

Ուրիշ ցեղեր կատարած են այս մեծ դերը իրենց մեծագոյն բանաստեղծներուն միջոցաւ: Այսպիսով գրականութեան երկնակամարդին վրայ Հոմերոս, Տանդէ, Կէօթէ եւ Շէյքսբիր ամէնէն աւելի լուսաշող եւ յաւիտենական աստղերն են: Ուրիշ աղբաւրներու դիմելով կարելի է հմտութիւն եւ կարգապահութիւն ստանալ, բայց եթէ կուգենք ձեռք բերել այն հիանալի մշակոյթը որ մարդուս ճոխացումը եւ իր հոգիին ներդաշնակ փթթումը կը նշանակէ եւ իր ճշմարիտ զարգացումի եւ կեանքին հետ մտերմութեան էութիւնը կը պարունակէ, պարտինք ծնրագրել տիեզերական գրականութեան այդ մեծ վարպետներուն առջեւ, քանզի անոնք միայն կարող են չնորհել մեզի այն ներշնչումը ու գեղեցիկ աւիւնը որ կրնայ մեծ զործերու առաջնորդել մեզի:

Զայ կեանքի իրականութեան այս ըրջանին մէջ, երբ պահ մը գաղար առած է մեր քաղաքական գործոն պայքարը եւ կը գտնուինք պատրաստութեան լուրջ ըրջանի մը մէջ, կ'արժէ որ դիմենք կեանքի գրականութեան այս մեծ աղբաւրներուն որպէսզի ստանանք այն եռանդը եւ ինքնավստահութիւնը որ անհրաժեշտ է ընելու մեզի ապագային արժանի ժողովուրդ մը: Այս տեսակչտու մեր ժամանակը շատ թանկագին է պարզ գանգատի ու ողբի համար: Քըննաղատութիւնն ալ որեւէ դրական արդիւնքի մը

չառաջնորդեր մեղի . կարեւոր է որ մշակենք ներդաշնակօրէն մեր միտքը և հոգին և պատրաստութինք գրաւելու մեր դիրքը ապրելու արժանի ժողովուրդ-ներու կարդին մէջ : Աշխարհի գթութիւնը մեր ցաւը կրնայ աստիճան մը ամոքել , բայց կենսականը ոչ թէ այդ գթութեան արժանի ըլլալն է , այլ աշխարհի յարդանքն ու հիացումը գրաւելն է : Մենք ունինք արդէն ասլրելու կարողութիւնը եւ մեղի պատահած դժբաղդութիւնները մեղի ընկճած չեն երբէք . ու ըլլալով հանդերձ աշխարհի հնագոյն ժողովուրդներէն մին՝ եղած ենք նաեւ արդիական ու կենդանի ժողովուրդ մը , բառին ճշգրիտ իմաստով . բայց մենք պէտք ունինք նաեւ գրքի , գրականութեան ու մշակոյթի եւ այդ մշակոյթին չնորհիւ է որ պիտի յաջողինք ցոյց տալ աշխարհի ոչ միայն մեր անըստ պառ կորովը վերապրելու , այլ ապրելու կեանքով մը , արժանի մեր ցեղին նկարագրին եւ յարմար դասելու զմեղ ստեղծագործող ազգերու շարքին մէջ :

ԽՈՐԱԳՈՅՑՆ ԿԵԱՆՔԸ

Կարժէ որ նկատողութեան առնենք թէ ամէն ոք , նոյնիսկ ամենէն խոնարհ մարդը , զօրութիւնը ունի իր մէջ վերածելու իր կեանքը խորագոյն կեանքի մը , մեծ բարոյական անձնականութեան մը , որ բաղկացած ըլլայ հաւասար մասերով ինքն իրմէ եւ իր իտէալէն , եւ առ այս ամէն ոք բարձրագոյն կամ խորագոյն կեանքի մը համար պէտք է հետապնդէ իր մասնաւոր ձիրքը առօրեայ գոյութեան խոնարհ ու անխուսափելի իրականութեան մէջ . ասկէ աւելի աղնիւ նպատակ մը կեանքի մէջ չի կրնար ըլլալ : Մենք իրամէ զանազանուելու համար մէկ միջոց միայն ունինք . թէ ինչ է չափանիշը մեր հաղորդակցութեան Անհունին հետ : Թէ որ հերոսը աւելի մեծ է քան ոքեւէ հասարակ մարդ մը որ իր քովէն կ'ընթանայ , պատճառը այն է որ իր գոյութեան մէկ որոշ վայրկեանին , ինք աւելի բարձր դիտակցութիւնը ունեցած է իր առնչութեան Անհունին հետ , եւ մենք գիտենք թէ հերոսը ինչ մեծ տեղ կը գրաւէ մարդկային ընկերութեան մէջ , քանզի գիտենք միանդամայն թէ պատմութիւնը որչափ աղետալի է ազնուութեան գծին վրայ :

Կեանքի մէջ իրագործելու համար մեծագոյն գերը որ կրնայ վերապահուած ըլլալ մեղի , ըստ մեր մասնաւոր ընդունակութեան , պէտք է որ չանադիր

ըլլանք ներդաշնակելու մեր կամքը Աստուծոյ կամքին հետ : Հարցը շատ պարզ է, միայն մէջոտն է որ իր մէջ ցաւագին ու դժուարին տարր մը կը պարունակէ : Մարդա, ինչպէս յայտնի է, ընկերային էակ մըն է եւ ունի պարտաւորութիւններ հանդէպ Անհունին, հանդէպ պետութեան, հանդէպ իր ընտանիքին և հանդէպ ընդհանուր ընկերութեան : Ամէն անդամ որ մէկու մը կեանքին մէջ եղերական ճախողութիւն մը կը պատահի ու մէնք ճշգրիտ վերլուծում մը կը կատարենք ստուգելու համար դէպքին պատասխանատուութիւնը, կը գտնենք թէ ենթական թոյլ տուած է ինքինքին ոտնակոխ ընելու որեւէ օրէնք, հոգեւոր կեանքի կամ ընտանեկան կեանքի եւ այդ պարագային՝ իր կամքը բաղմելով Աստուծոյ կամքին հետ, կամ պետութեան օրէնքին հետ, կամ ընտանեկան կեանքի ներդաշնակութեան օրէնքին դէմ, ինքը պարզապէս հետեւանքը կրած է իր գործած բռնաբարումին : Կը պատահի որ ոչ միայն անհատը, նոյնիսկ պետութիւն մըն ալ կործանի, բայց աս պարագային մէջ ալ սկզբունքը նոյնն է . ինչպէս անհատը կրնար բռնաբարել պետութեան օրէնքը եւ զոհ ըլլալ իր յանցանքին, նոյնպէս ալ պետութիւն մը եթէ հաստատած է օրէնքներ, որոնք հաշտ չեն տիեզերական արդարութեան սկզբունքին հետ, պետութիւնը կը տուժէ իր մեղանչումին առթիւ, այնպէս ինչպէս անհատը պիտի տուժէր իր բռնաբարումի պարագային :

Մեր շուրջը պատահած եղերեգութիւնները, ըլլայ անհատական կեանքի, ըլլայ ընտանեկան

կեանքի եւ ըլլայ պետական կեանքի մէջ, կը հաստատեն աս մեծ ճշմարտութիւնը : Անհատ կամ պետութիւն չեն կրնար հակադրել ինքզինքնին արդարութեան օրէնքներուն հանդէպ . եթէ այսպէս ընեն հետեւանքը կը կրեն պարզապէս . պատմութիւնը իր եւրաքանչիւր էջին մէջ այս իրողութիւնը արձանագրած է . մարդուն կը մնայ միայն ուշիմ ըլլալ, գլուխակից ըլլալ եւ իր ընթացքը գծել ներդաշնակօրէն հոգեւոր եւ բարոյական ու պետական օրէնքներու հանդէպ : Որեւէ թերութիւնն մը աշխարհի վրայ այնչափ ծանրակշիռ չէ, որչափ տգիտութիւնը . ատոր համար է որ ըսուած է թէ ազատութիւնը իմաստութեան ծնունդն է . եւ ուրիշ ճշմարտութիւն մ'ալ այն է թէ տառապանքի գպրոցը լաւագոյն միջավայրն է կեանքի մէջ մշակելու համար հոգեկան յատկութիւններ . ասոր համար է որ տարագիրը միայն կարող է ըմբռնել տարագրին վիճակը, եւ հարստահարեալը միայն կրնայ հասկնալ իր նմանին գժբախտութիւնը, բայց ինչ որ ալ ըլլայ պարագան, կեանքը իր բարձր նշանակութիւնը կունենայ երբոր մարդը իտէալին խորանը միշտ իր երեւակայութեան առջեւ պահէ եւ թոյլ չխտայ բնաւ որ այդ խորանին առջեւ լոյսը պակսի : Այս ուղղութեամբ կարելի է ըսել թէ որչափ աւելի մարդ հետամտի մշակելու իր մէջ բարձր խորհուրդներու ձգտումը այնչափ աւելի պիտի ճանչնայ կեանքի բարձրագոյն գիտակցութեան իմաստը, եւ նոյնիսկ այնքան պիտի աղնուանայ այդ գծի վրայ, որ պիտի կրնայ ըմբռնել թէ կարեւորը Աստուծոյ համար այն չէ թէ ինչ ջանք կընէ մարդ

Աստուծոյ հաճելի ըլլալու համար, այլ թէ որչափ էապէս բարձր է իր շարժառիթը գործելու բարին բարիին սիրոյն համար. քանզի երբ մարդ բարին դոր ծէ որեւէ վարձատրութեան մը ակնկալութեամբ ու առաքինի ըլլայ ապաղայ երկնային վարձատրութիւն մը ակնկալելով՝ իր այդ ընթացքին մէջ հաշուական, առեւտրական տեսակէտ մը մտած կ'ըլլայ, որ իր բարութեան ու առաքինութեան արժանիքին վրայ ստուեր կը ձգէ, հետեւաբար կարեւորը վարդապետութեան ու պաշտամունքի հարցը չէ, այլ շարժառիթի վսեմութեան հարցը:

Ուրիշ կարեւոր կէտ մը կեանքի դասերու շարքին մէջ, այն է որ ճշդենք դիպուածին ու բաղդին դերը կեանքին մէջ, և միանդամ ընդ միշտ ըմբռնենք թէ ինչ որ ալ պատահի մեզի, պատասխանատուութիւնը մերն է, ինչ որ ալ ըլլայ աշխարհի արտաքին երեւոյթը. աշխարհը էապէս ու ներքնալէս կարդաւորեալ աշխարհ մըն է ու գերազանցապէս ճըշմարիտ է կեանքի մէջ թէ մարդ մը ինչ որ սերմանէ նոյն կը հնձէ: Զկայ որեւէ իրական յաջողութիւն մը որ դիպուածի կամ բաղդի արդինքը եղած ըլլայ, ու տարակոյս չկայ, մանաւանդ հոգեկան իմաստով՝ թէ մարդ տէրը և միանդամայն պատասխանատուն է իր ճակատագրին: Տիեզերքը երրէք քառս մը չէ եւ մենք իրաւունք չունինք մեզի պատահած անձնական աղէտներուն պատասխանատուութիւնը դիպուածին կամ բաղդին վերադրելու: Մենք սովոր ենք մեծ տեղ մը տալ երջանկութեան իդին: Երջանիկ ըլլալը ընդհանուր բաղձանք մըն է, թէեւ

անձնական երջանկութեան իդը ինքնին կարեւոր իտէալ մը չէ. բայց նոյնիսկ այդ երջանկութեան բաղձանքը իրագործելու համար ալ բարութեան ուղին վրայ գտնուվիլ անհրաժեշտ է: Արդարութիւնը բանականութեան հետ կապակցութիւն ունի, իսկ բարութիւնը իմաստութեան հետ, եւ իմաստութիւնն ալ երջանկութեան հետ:

Երբեմն կը պատահի որ մեր անհատական կեանքի գծին վրայ Գէթսէմանիի գիշերը կը գտնուի. նոյն բանը կը պատահի աղդային կեանքի ընթացքին մէջ. բայց թէ անհատին եւ թէ աղդին համար կը գտնենք թէ Յարութեան շքեղութիւնը այդ Գէթսմանիին միայն երեք օր անդին կը գտնուի: Ոչ ոք այս անձկութեան գիշերին մէջէն կանցնի առանց գտնելու թէ մինչ ստուերները տեղի կուտան, նոր եւ երկնային լոյս մը կը ծագի իր երկրաւոր կեանքի ճամբուն վրայ ու այս կերպով գիշերուան կը յաջորդէ արշալոյսը, ինչպէս որ Գէթսէմանիին կը յաջորդէ Յարութիւնը: Դարձեալ բարձր կամ խորին կեանքի գծին վրայ էական տեղը կը գրաւէ այլասիրութեան եւ զոհողութեան ոգին եւ ամէն անդամ որ մարդ իրական որեւէ զոհողութիւն մը կընէ, քիչ վերջը կը գտնէ թէ իր այդ զոհողութիւնը վերստացած է աւելի բարձր ու անկորնչելի և աննիւթական ձեւով մը, եւ ասոր համար է որ բոլոր անոնք որոնք գործեն են ու կը գործեն ուրիշներու համար, իրենց այդ ծառայութեան ոգիին մէջ կը գտնեն միշտ բարձրագոյն ու ազնուագոյն զոհունակութիւնը որ երրէք կրնայ մէկը զգալ:

Իսկապէս ոչ մէկ հոգի կապրի ինքզինքին համար : Այս ճշմարտութիւնը կրնայ մատչելի չըլլաւ ամէնուն, բայց իրողութիւնն այն է թէ ինքնին բացայատ իրողութիւն մըն է : Մէնք գիտենք թէ ֆառութ նախ աշխատեցաւ իր միտքը մշակելու, զարդանալու եւ իշխանութեան հասնելու, խորհելով շարունակ թէ խմացական մշակոյթը եւ իշխանութիւնը կրնան բարձրագոյն գոհացումը ընծայել մարդուն, բայց յուսախաբ եղաւ, եւ յետոյ իմաստութիւնը ունեցաւ ծօնելու ինքզինք մարդոց ծառայութեան եւ այդ իտէալի իրագործումին մէջ էր որ գտաւ վերջապէս իր խորագոյն կամ բարձրագոյն կեանքի գոհունակութիւնը, քանզի բարութեան գործ մը ինքնին երջանկութեան գործ մըն է, եւ անոնք որ իրենց կեանքը կը հիմնեն այս դաղափարականին վրայ որեւէ աղէտէ վեր կը գտնուին : Ամէն մարդու կեանքին մէջ կուգայ օր մը, երբ երկինք ինքնին բացուիլ կը թուի, եւ ինք անոր լոյսը նըշմարել կոկսի, այդ վայրկեանէն է նաեւ որ կոկսի մէր ճշմարիտ ծննդեան թուականը, քանզի այդ ատենն է միայն որ կըմքոնենք թէ որչափ վսեմ ու խոր հրդաւոր է կեանքը և թէ կեանքի մէջ ինչ հոյակապ տեղ կը գրաւէ բարութիւնը, եւ թէ ինչպէս կեանքի մէջ գերագոյն բանն է Սիրլ :

ՀԱՅ ԵՐԻՑԱՍԱՐԴՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԻՐ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

Կոչնակ-ի խմբագրութիւնը մասնաւոր լրատուի մը տեղեկատուութեան վրայ, յօդուածի մը նիւթը ըրած է հայ երիտասարդութեան մէկ հատուածի անբարոյական զրօսամոլութիւնը եւ այս առթիւ հրամայողական կոչ մը կ'ուղղէ հայ եկեղեցիներուն եւ բարեգործական այլ եւ այլ բարենպատակ կազմակերպութիւններուն որ ի գործ եւ ի մարտ մզուին ամօթահար ընելու յանցապարտները եւ զանոնք գիտակցութեան բերելու :

Նիւթը շատ կարեւոր ըլլալուն համար յատուկ խորհրդածութեան արժանի է : Արդարեւ հայ մատուին պարտականութիւնն է որ ոչ միայն լուրեր հաղորդէ հասարակութեան, այլ նաեւ այդ լուրերու մեկնութիւնը եւ վերլուծումը ներկայացնէ ժողովուրդին : Այս առթիւ պատշաճ է երկու զանգատներ արձանագրել . նախ թէ հայ մամուլը ընդհանրապէս այսպիսի գեր մը կատարելու յօժարած է, երբ այդպէս ընելը հաշտ եղած է իր կուսակցական կամ այլ նկատումներուն հետ, խոկ զանց ըրած է երբ այդպէս պիտի ընէր կամ ի վնաս իր մասնաւոր շահերուն կամ յօգուտ միայն բարոյագիտական բարձրագոյն տեսակէտին : Այսպէս, մինչեւ այսօր,

օրինակի համար, պատշաճ ուշադրութիւն ընծայուած չէ հայ եկեղեցականներու ներկայացուցած տիսուր վիճակին: Երբ ամօթ է ինքնին անամօթ եւ անգիտակից երիտասարդին համար զեղխութեան եւ հեշտամոլութեան կեանքը ապրիլ, իր ամօթը աշխատելով քողարկել «Հայկական Նուազատուն» հըրապուրիչ անունին տակ, որչափ աւելի ամօթալի է տեսարանը եկեղեցականներու, որոնք նոյնօրինակ մեղքեր գործած են, իրենց եկեղեցականութեան ամբողջ ծանրութեան հակառակ: Եւ հայ մամուլը մինչեւ հիմա ոչ լրջօրէն զբաղած է այս հարցով եւ ոչ իսկ անոր գոյութիւնը յայտնած է: Այսօր Կոչնակը կոչ կ'ուղղէ որպէսզի եկեղեցիները շարժին, բայց լուրջ խնդիր մըն է այդ թէ եկեղեցիները կրնա՞ն շարժիլ: Որպէսզի եկեղեցին շարժի, ընկերային կորովի ներշնչարան մը ըլլայ՝ պէտք է ոչ միայն կազմակերպուած գործիք մը, մեքենականութիւն մը ըլլայ, այլ նոյն ինքն «Կեանք» մը: Յիսուսի ուսուցումը միակ աղբիւրն է այդպիսի ընկերային կորովի մը, այդպիսի կեանքի մը: Թէ այսօր հայ եկեղեցին այդպիսի ոյժ մը կը ներկայացնէ^o, շատ խնդրական է: Յոյժ ցաւալի պարագայ մըն է դարձեալ որ Յիսուսի կեանքին աստուածաբանական եւ իմաստափրական նշանակութիւնը ստուեր ձըգած է իր մարդկային ու ընկերային նշանակութեանը վրայ: Գոգցես աւելի կարեւոր թուած է ճըշդել Քրիստոսի անձին առնչութիւնը Աստուծոյ հետ, քան սահմանել իր գիրքը արդի աշխարհի այլազան ու բարդ հարցերուն հետ: Եկեղեցին, դարձեալ ըզ-

բաղած է մանաւանդ իր պայմանադրական գործերով, որեւէ կազմակերպական հաստատութեան նման՝ եւ հոգ չէ տարած հասկնալ ու հասկցնել Աւետարանի սկզբունքներուն ոգին: Այդ ոգիին ըմբռոնումը բաւական ողջմտութիւն կը պահանջէ: Տառական ըմբռոնումի դրութիւնը մեծագոյն խոցնդուններէն մին է ճշմարիտ ոգիին թափանցելու համար: Անոր մեկնութեան էութիւնն իսկ կը կայանայ այն ընտրականութեան մէջ, որով մեկուսացեալ ասացուածներու միջոցով Ուսուցչին մտքին ընդհանուր ունակութիւնը ըմբռոնել կը սկսինք: Այսպիսով երբ Յիսուսի որեւէ պատգամին նկատմամբ ճշգրիտ գաղափար մը կազմել կը փափաքինք, պէտք է երեւակայենք այն մասնաւոր պարագաները եւ թելադրութիւնները, որոնց ներգործութեան տակ արտասանուեցան այդ խօսքերը եւ անոնց լոյսին մէջ աշխատինք ըմբռոնել այն մեծ եւ ընդհանուր սկզբունքը որ այդ պատգամներուն ոգին կը կազմէ: Իմաստութեան մը խորութիւնը եւ ընդարձակութիւնը տեսնիքի լայն հորիզոն մը կ'ենթադրէ: Գաղափար մը տալու համար մեր ըմբռոնումներու նեղմըստութեան, դիտել պիտի տամ թէ, ընդհանրապէս Յիսուսի սրտին գորովի մասին մեր ըմբռոնումը պատճառ եղած է որ մեր ուշադրութենէն վրիպի իր մտքին գերագոյն ուշիմութիւնը: Քրիստոնէական արուեստն ալ այս ուղղութեամբ երբ գծած, նկարած կամ քանդակած է իր աստուածային դիմագծերը, զայն ներկայացուցած է, գրեթէ անփոփոխապէս, իբր անպայմանօրէն գորովալիք, հոգևոր

ու համբերատար անձնաւորութիւն մը եւ ոչ թէ իբր
դէմք մը որ առնական, զօրաւոր ու հրամայական
վեհութիւն մը ունի: Մենք գիտենք, սակայն, կամ
գէթ պարտինք գիտնալ, թէ Յիսուսի դատողու-
թեան ողջմտութիւնը այնչափ արտակարգ է, որ-
չափ իր համակրութեան խորութիւնը, իր ցասումը
այնքան զօրաւոր է, որչափ իր գթութիւնը: Եկեղե-
ցին, կ'ըսեմ, այս հարցերուն վրայ լոյս սիոնելու
նեղութիւնը յանձն առած չէ: Եւ ինչպէ՞ս ալ կրնայ
սփոել երբ եկեղեցականները իրենք, ընդհանրապէս
ճշմարիտ լոյսը չունին կրօնական խորիմաստ ճըշ-
մարտութիւններու մասին, երբ «Կոյր Աստուածը»
վերնագրով քերթուածներ կը հրատարակեն, որոնք
ցոյց կուտան թէ հեղինակը ինքը, ճշգրիտ ըմբռո-
նումը չունի Աստուածոյ գերին ու միջամտութեան
այս աշխարհի գործերուն մէջ: Այս նիւթին վրայ եւ
այս ուղղութեամբ գրելու շատ բան կայ, բայց,
այսօր, այս առթիւ, կ'ուղեմ դիմագրել գրելու
փորձութեան, եզրակացնելու համար իմ միտքս
կոչնակի յարուցած հարցին չուրջը: Մէջտեղը չա-
րիք մը կը գտնուի, անհրաժեշտ է դարմանել զայն:
Բայց ի՞նչ կերպով: Զգայացունց կոչերը ժամանա-
կաւոր աղղեցութիւն մը ունին միայն: Ի գործ, ի-
մարտ: Բայց ի՞նչ կերպով:

Ես կը թելաղըեմ որ ընտրուի, փորձագէտներէ
բաղկացած յանձնախումբ մը, յարմար անունի մը
տակ, որ գիտականօրէն եւ ընկերաբանօրէն ուսում-
նասիրէ այս հարցը եւ այսպիսի հարցերը, եւ թե-
լաղըէ բանաւոր ու մարդկային դարման մը, կի-

րարկութեան յարմար: Այսպիսի մարմին մը, եկե-
ղեցիներու կեդրոններէն ընտրուած, պիտի կրնար
գիտնալ թէ՝ այս արդիւնքը պատճառէ մը յառաջ
կուգայ: Անօդուտ է յարձակիլ արդիւնքին վրայ,
ցորչափ արմատ-պատճառը իր գոյութիւնը կը պա-
հէ: «Հայկ! Նուագատունները» գոցելը անոնց կանգ
նումին տեղի տուող միտումը ջնջել չի նշանակեր:
Երեւոյթները փրկել բաւական չէ. բաժակին ներ-
քին կողմը մաքրել պէտք է: Աստուած մարդու ըն-
կերական ստեղծած է: Բաց աստի Ամերիկայի գոր-
ծարանական կեանքը իր բթացնող ու տաղտկալի
միօրինակութեամբ, անբնականոն եւ արտակարգ
զբոսասիրութիւն մը կը հարկադրէ: Մենք ի՞նչ ը-
րած ենք, առողջ ու մաքուր զրուանքի կեղրոններ
ստեղծելու համար: Յանձնախումբը պիտի գիտնայ
հեղինակութեամբ թելաղըել, ինչ որ պէտք է ընել:
Այսպիսի ծրագիր մը անուղղակի բայց միանդա-
մայն սերտ առնչութիւն մը ունի ապագային ընդ-
հանուր վերածնութեան շարժումին հետ: Փոխան-
ցումի մեծ շրջանի մը սեմին վրայ կը գտնուինք:
Որպէսզի մեր վաղուան շինարար գերը կատարելու
կարող ըլլանք, երկու զօրաւոր ազգակներ նոր ոգի-
ով մը տողորուած պէտք է գործեն — Հայ Եկեղեցին
եւ Հայ Մամուլը: Եկեղեցին ու եկեղեցականը
իրենք նախ պէտք է վերածնին: Եկեղեցին ոչ ընկե-
րական ակումբ մըն է եւ ոչ գործի խանութ մը: Ե-
կեղեցականը պարտի յիշել թէ Յիսուսի աշակերտ
մըն է: Իսկ Հայ մամուլը, պարտի փրկել ինքզինք
կուսակցական կամ ուրիշ որեւէ ճնշումէ եւ սեղ-

մումէ ու անաչառութեամբ վերլուծել օրուան հայ,
կեանքի երեւոյթներն ու դէպքերը, իմաստութեամբ
մեկնել զանոնք և ճշմարիտ լուսաւորութեան ազդակ
մը ըլլալ այս տարաբաղդ բայց ազատասէր ու էա-
պէս յառաջդիմական ժողովուրդին մէջ:

ՀԱՅ ԸՆՏՈՒՆԵԿԱՆ ԿԵԱՆՔԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ

Հայ ընտանեկան կեանքի պատկերը Ամերիկայի
մէջ մխիթարական ըլլալէ շատ հեռու է: Այս իրո-
ղութիւնը այնքան բացայայտ է, որ լուսաբանու-
թեան պէտք չունի: Այս վիճակը շատ մը պարա-
գաներու արդիւնք է, իսկ այդ պատճառները, հո-
գեկան, ընկերային, մշակութային, եւ նիւթական
բնոյթ ունին: Հարցը այնքան կենսական է, որ լուրջ
ուսումնասիրութեան, վերլուծումի արժանի է.
այս տեսակէտով հարցը սկսած է արդէն հանրային
ուշադրութեան առարկայ ըլլալ, կ'արժէ նաեւ որ
դարմաններ թելադրուին: Առանց մաքուր ընտա-
նեկան կեանքի մը, ազգը ինքնին վտանգուած կը-
լայ. ամենէն իրական վտանգները հողեւոր վտանգ-
ներն են:

Առաջինը այն է որ մասնաւոր հոգեւոր
տեսակէտը կը չօշափէ, ինչ որ ըստ իս, ազդակնե-
րու ամենէն հիմնականն է, հետեւաբար, այսօր պի-
տի աշխատիմ կացութիւնը վերլուծել այդ լոյսին
ներքեւ: Յաջորդ յօդուածս պիտի ըլլայ «Քրիստո-
նէական ըմբռնումը ընտանիքի մասին»: Գրութիւնս
պիտի պատկերացնէ նաեւ՝ ինչ որ կարելի է կոչել
«Արդիական Տեսակէտը Ընտանիքի Մասին»: Ուրախ
պիտի ըլլամ որ այս նիւթը ընդհանուր ուշադրու-
թեան առարկայ ըլլայ:

Մարդկային ընկերութիւնը այնպէս է որ անպէտք է փրկուի իւրաքանչիւր նոր սերունդի համար. ան չի կրնար հանդէխլ իր դիզուած բարոյական ուժին վրայ: Ամէն սերունդ իր յատուկ գերը պէտք է կատարէ մարդկային յառաջդիմութեան դործին մէջ եւ իր յատուկ մեծագործութիւնները արձանագրէ: Կեանքի հարցը երբէք արտաքին պայմաններու ինդիր մը չէ, այլ ան արդիւնքն է հողեկան կորովի, մաքրութեան եւ աղնուութեան: Եթէ գաղափարապաշտութիւնը ըլլար էապէս բացատրութիւն մը կեանքին, այնպէս ինչպէս որ անկը յայտնուի ժամանակի սահմաններուն մէջ, անպիտի ըլլար յաճախ երազներու ամենէն անօգուտը, եւ փիլսոփայութիւններու ամենէն անհաստատը, բայց ան լուծումն է կեանքի մեծ հարցին, այն հիման վրայ միայն որ ամենասերտ առնչութիւն ունի աճումի ու ծաւալումի հետ. ուրիշ բառով ան տեսիլըն է վերջնագոյն կատարելութեան մը եւ ոչ թէ արդի պայմաններու յայտարարութիւնը, այնպէս որ իսկապէս, այս տեսիլըն է որ դաստիարակութեան մեծ խորհուրդին միջոցաւ ոչ միայն տանելի կ'ընէ կեանքը՝ այլ հրաշագեղօրէն հոգեւոր ու յուսալից:

Երբոր ինդիրը կը քննենք այս հարցին մէջ, ապագայ կատարելութեան հեռանկարը կը ներշնչէ մեղի եւ կարելի կ'ընէ յոյս դնել այն ջանքերուն վըրայ դորս մենք իդործ կը դնենք յառաջդիմութեան ճամբուն վրայ մեր սերունդին բաժին եղած պարտականութիւնը գիտակցօրէն կատարելու համար:

Արդ, կեանքի պայմանները, դեւրին թէ դժուարին, երկրորդական են. խաղաղութեան եւ երջանկութեան յաւիտենական տարրը կը դանուի իւրաքանչիւր անձի հոգիին մէջ, եւ այդ խաղաղութիւնը որեւէ դիմուածի ազդեցութենէն վեր կը գըտնըրի: Ուրիշ պատկերով՝ Սէրը մասնաւրապէս ընտանեկան կեանքի մէջ հաւատքի ճշմարտագոյն արտայայտութիւնն է. այս եւ ուրիշ հարցերու մէջ կարեւորը կարծիքի կամ ծէսի ճշգութիւնը չէ, այլ ճշմարիտ ողին աշխարհի վրայ. ոչ ոք կը փրկուի իր ուղղափառութեան չնորհիւ, բայց որեւէ մէկը կրնայ փրկուիլ իր կեանքին չնորհիւ: Դարձեալ ոչ մէկը կրնայ փրկուիլ իր եկեղեցական անդամակցութեան չնորհիւ, բայց որեւէ մէկը կրնայ փրկուիլ իր նկարագրին չնորհիւ:

Հայ ընտանեկան կեանքին մէջ իրը սիրոյ արտայայտութիւն մը շատ կենսական է բնաւորութեան անուշութիւնն մը, որու պակասը յաճախ կը յեղաշրջէ շատ մը ընտանեկան յարկեր և կը չէզոքացնէ շատ մը աղնիւ յատկութիւններ: Այս ընդհանուր յայտարարութիւններէն յետոյ, անդրադառնանք վայրկեան մը այն պատմական դէպքին, ուր Քրիստոսի հացկերոյթը տեղի ունեցաւ իր տասներկու աշակերտներուն հետ:

Պատմութեան մէջ չկայ տեսարան մը որ այնքան պարզ, միանդամայն այնքան յիշատակելի ըլլայ, տեսարան մը, որու նկարագրութիւնը տեղի ունեցած է ամենագեղեցիկ ու ակնածալից պերճախօսութեամբ, տեսարան մը վերջապէս, զոր ար-

ուեստի մեծագոյն վարպետներէն մին նկարած է գերազոյն արուեստով. այս տեսարանը միանդամայն վերջին քսան դարերու ընթացքին՝ ներկայացուած է ամենէն այլազան ձեւերով ու ծէսերով, ամենէն պարզ, միանդամայն ամենէն ճոխ հանդիսաւորութեամբ, բայց ինչ որ ալ եղած ըլլայ այդ տեսարանին ներքնագոյն խորհուրդը, կարելի չէ երբէք արտայայտել ամբողջովին որեւէ պաշտամունքի միջոցաւ, կամ որեւէ դաւանանքի չորրիւ։ Այս տեսարանը, «Վերնատունին» մէջ, իր խորհրդապատկերն է Քրիստոսի հաղորդութեան իր աշակերտներուն հետ։ Յիսուս հանդիպեցաւ իր աշակերտներէն Պետրոսի եւ Յովհաննէսի եւ Հրահանդեց զանոնք որ երթան որոշեալ տեղ մը, ուր մարդ մը իրենց պիտի սպասէր ու զիրենք առաջնորդէր այն «Վերնատունը» ուր հացկերոյթը տեղի պիտի ունենար։

Այս հացկերոյթը, հոգեկան իմաստով, հազորդակցութիւնն է մարդուն եւ Աստուծոյ միջեւ, ու կը ներկայացնէ այն սնունդը, որուն չնորհիւ հոգին կ'ապրի, եւ սակայն մարդս վարժուած է ճաշակելու ամէն ծառի պտուղէն ի բաց առեալ կեանքի ծառին։ Եւ այսօր, մենք չենք կրնար երեւակայել այդ անտեսանելի սեղանը, որուն վրայ հոգիին սնունդը սկսուած է, բայց ատոր փոխարէն կը տեսնենք շարունակ լաւ սնուցուած մարմիններ, ուր հոգին մահամերձ է։ Եւ արդարեւ այս է այսօր ամենէն ցաւալի իրողութիւնը ընտանեկան յարկին մէջ։ սակայն այդ յարկը ընդհանրապէս ամէն կերպով

լաւ մտածուած, յղացուած, ծրագրուած ու զարդարուած է։ Այդ յարկը իր մէջ ամէն բանի տեղ ունի, ամէն հիւրի հանգստութիւնը ուշադրութեան առարկայ եղած է, ամէն հասարակ անդամ իր ուրոշ տեղը գրաւած է, այդ յարկին մէջ Աստուծոյ է միայն որ իր տեղը չունի, ուրիշ բառով ընտանեկան յարկը իր «վերնատունէն» զուրկ է, եւ այս կերպով ան չունի վայր մը ուր ընտանեկան ամոլը հանդարտորէն խորհրդանելու եւ Աստուծոյ հետ հաղորդակցելու միջոցը ունենայ։

«Վերնատունի» գաղափարը ոչ միայն ապաստանի վայր մը կրնայ ըլլալ, այլ իսկական պէտք մըն է մարդուս բարձրագոյն բնութեանը մշակոյթին։ Շատ անգամ գանդատաներ կը լսենք մենք թէ՝ մասնաւորապէս ամերիկահայ կեանքին մէջ փորձութիւնները շատ են, բայց նկատողութեան չենք առներ այն պարագան, թէ իսկապէս մաքրասիրուները անոնք չեն որոնք երբէք փորձութիւնը ճանչըցած չեն, այլ անոնք՝ որոնք փորձութեան կատաղի յարձակումը կրած բայց նոյնքան ուժգնութեամբ դիմադրած են, ինչպէս նաև անոնք, որոնք ինկած են, բայց վերականգնիլ յաջողած են և այդ փորձութեան մէջ իրենք զիրենք սրբագործած են։ Եւ արդարեւ հերոսները անոնք չեն, որոնք իրենք զիրենք հեռու պահած են վտանգներէ, այլ անոնք որոնք դիմագրառուած են զանոնք, տառապած ու յաղաթանակած են։ Կեանքի մէջ քաջութիւնը, սկզբունքի հաւատարիմ ըլլալը կարեւոր տեղ մը կը գրաէ։ անտարբերները դասակարգելու ամենէն տիսուրը կը

ներկայացնեն : Տանթէ , իտալացի մեծ բանաստեղծը , իր «Աստուածային Կատակերգութիւն» հրաշալի հատորին մէջ , երբ ընթերցողը կը պտտցնէ Դժոխքի յարկերուն մէջ , հոն ցոյց կուտայ մասնաւոր տեղ մը , յոռեգոյն քան ամենէն մեղաւորներուն տեղը , որ յատկացուած է անոնց , որոնք ոչ Աստուծոյ եւ ոչ մարդուն հաճելի եղած են , անոնք որոնք ապրած են առանց գովեստի եւ առանց պարսաւի , անոնք վերջապէս , որոնք շարունակ նուազագոյն դիմադրութեան գծին հետեւած են : Առանց հերոսութեան կեանքը շատ տիսուր եւ ստորին պիտի ըլլար , երկչոտութիւնն ու վատութիւնը մահացու են աղնըւութեան համար : Այս նոյն հերոսական ոգին կենսական է նաեւ ընտանեկան յարկին համար , որուն մէջ նորագոյն ու խորագոյն համակրութիւնները կը սնուցուին ու ամենէն գորովալի համակրութիւնները կը մշակուին , ինչպէս նաեւ լաւագոյն բնագիները կը հաստատուին ու կը զօրացուին , ընտանեկան յարկը ազատագրող դաստիարակութեան սրբագոյն խորանն է ու այս խորանին ամենէն սուրբ պաշտօնեան դիտակից մայրն է , մայրը որ ընտանեկան յարկին չնորհիւ ազգին մեծութիւնը կը կերտէ , մայրը որ օրորոցին միջոցաւ ազգին ապագայ ճակատագիրը կը վարէ :

Բիւրաւոր ընտանեկան յարկեր կան այսօր որ ապերջանիկ են , ոչ թէ անհրաժեշտաբար որովհետեւ սէրը կը պակսի անոնց մէջ , բայց մասնաւորապէս որովհետեւ սիրոյ արտայայտութիւնը կը

պակսի անոնց մէջ : Բայց մարդկութեան որտին խորը կը գտնուի անխախտելի հաւատաքը իր իրական Աստուածայնութեան եւ իր բարձրագոյն յոյսերուն իրականութեան եւ իր նպատակակէտին իրադործութեան մասին : Այսօր շատ մը ազնիւ ծրագիրներ վրիպած կը գտնուին , մարդկային աւիւնը տկարացած կը թուփ , պատճառը ուրիշ բան չէ , բայց եթէ երեւակայութեան ու տեսիլքի պակասը , որ անհրաժեշտ է առաջնորդելու համար մարդկային իտէալը լուսահետ աստղի մը նման . բայց այս յուսավրիպումը ժամանակաւոր է , եւ մասնաւորապէս մեր ցեղին հոգեւոր կենսունակութիւնը միշտ պիտի յաջողի վերաշեշտել ինքզինք , քանզի միշտ այդպէս եղած է մեր պատճութեան ընթացքին : Աղէտին կը յաջորդէ յուսալքում , բայց միանգամայն աղէտէն վերջը հաւատաքը կը վերաբարայայտէ ինքզինք :

Առանց տեսիլքի ոչ հայ ընտանիքը , ոչ հայ ազգը եւ ոչ մարդկութիւնը կրնան ապրիլ , եւ այս ճշմարիտ է ամէն սերունդի համար : Հոգեւոր եւ ընկերային բնաշրջումի ընթացքը թէեւ յամը ու ցաւագին է , բայց տիեզերքի մէջ չկայ բան մը աւելի ընդարձակ ու աւելի հրաշալի , քան այն տեսիլքը զոր խորհուներն ու բանաստեղները կը յղանան իրենց երեւակայութեան մէջ եւ կը պարզեն ժողովուրդին իմաստասիրութեան եւ քերթուածներու միջոցաւ :

Մեր ընտանեկան կեանքի իրական վտանգները նիւթական չեն , այլ հոգեւոր են եւ ոչ մի վտանգ աւելի մէծ է հայուն համար , քան կորուսար իր հա-

ատքին, իր յոյսին եւ իր սիրոյն, իր լաւագոյն իշ-
ձերուն եւ իտէալներուն իրագործման կարելիու-
թեան մասին։ Այս հոգեկան լուսաւորութիւնն է որ
խարիսխը պիտի կազմէ մեր ջանքերուն դէպի վերջ-
նագոյն իրագործումը մեր բոլոր յոյսերուն։ Այս
տեսիլքն է որ ներշնչումն է ամէն արուեստի ու նը-
պատակակէտը՝ ամէն աղնիւ նկարագրի, հետեւա-
րար, կը փափաքինք դնել հայ ընտանեկան կեանքը
իր հաստատ հիման վրայ։ Առաջին ու գերազանց
բարեկարգութիւնը պարտի ըլլալ, հաստատել ամէն
հայ յարկի տակ այն «Վերնատունը», որուն խօսքն
ու նկարագրութիւնը ըրի յօդուածիս ընթացքին։

ՔՐԻՍՏՈՆԵԿԱՆ ՀՄԲՈՒՈՒՄԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՒ ԱՐԴԻԱԿԱՆ ՄՏԱՇՈՒՄԸ

Ընտանիքը ամենէն հիմնական ընկերային կազ-
մակերպութիւնն է. բոլոր միւս ընկերային կազմա-
կերպութիւնները հիմնուած են անոր վրայ. դարձ-
եալ ամբողջ ընկերային կարգը հիմնուած է անոր
սրբութեան եւ յարատեւութեան վրայ։ Եթէ ընտա-
նիքը ապականուած ըլլայ, կեանքը ինքնին ապա-
կանուած կ'ըլլայ իր ակէն, հետեւաբար, ընտանիքի
հարցը կարեւորագոյն ընկերային հարցն է։ Ուս-
տի, կարժէ հարցնել թէ ի՞նչ է ընտանիքը եւ թէ
ի՞նչ պատճառներու հիման վրայ կրնայ ան լուծ-
ուիլ։ Այս հարցերը շատ աւելի կարեւոր են քան
որեւէ հարց պետութեան կամ եկեղեցիի Աստուա-
ծային կարգի մասին, քանզի թէ պետութիւնը եւ
թէ եկեղեցին կախում ունին այն պատասխանէն,
զոր մարդկային ընկերութիւնը կուտայ այս հար-
ցերուն։ Առնենք հիմա Յիսուսի պատասխանը։

Այս հարցին շուրջ երկու ըմբռնումներ կան.
մին հեթանոսականը, միւսը քրիստոնէականը։ Մի-
ջին դարերու ընթացքին Հռովմէական Կաթոլիկ ե-
կեղեցին այն դիրքը բռնեց թէ ամուսնութիւնը ե-
կեղեցական խորհուրդ մըն է եւ թէ եկեղեցիին հա-
ւանութիւնը եւ օրհնութիւնը անհրաժեշտ են. ան
յայտնեց թէ ինք կը ճանչնայ եկեղեցիէն դուրս կա-
տարուած ամուսնութեան օրինականութիւնը, բայց

ինք կը դաւանի թէ իր հաւանութիւնն ու օրհնութիւնը անհրաժեշտ են ամուսնութեան նուիրագործման համար : Իսկ լուսեր , հիմնադիրը Բողոքականութեան , իր միւս հերքումներու շարքին մէջ հերքեց նաեւ ամուսնութեան եկեղեցական հանգամանքը , ու ըսաւ թէ ամուսնութիւնը պարզապէս քաղաքային պայմանագրութեան խնդիր մըն է , ու պարզապէս պետական կարգաւորութեան հարց մը : Վերջէն եկաւ Թրանսական Յեղափոխութիւնը , որ այս վարդապետութիւնը իր տրամաբանական եղրակացութեան տարաւ , այսինքն յայտարարեց թէ՝ ամուսնութիւնը պարզապէս քաղաքային պայմանագրութիւն մըն է , ամուսնացողները համահաւասար ընկերներ են հասարակաց ձեռնարկին մէջ , որոնք պայմանագրուած են միասին ապրելու : Օրէնքը ամուսնութեան մէջ կը ճանչնայ միայն ընկերակցութիւն մը որ կրնայ լուծուիլ փոխադարձ համաձայնութեամբ , հետեւաբար , կունենանք առաջին՝ քաղաքային պայմանագրութիւն մը , երկրորդ՝ ընկերակիցներ , երրորդ՝ ընկերակցութեան լուծելի հանգամանք : Հիմա դիմենք պատմութեան :

Կը տեսնենք թէ պատմութիւնը ինչպէս կը կըրկնէ ինքինքը : Նախկին Հռոմի մէջ ամուսնութիւնը կրօնական արարողութիւններով տեղի կունենար եւ նուիրական հաստատութիւնն մը ճանչնուած էր , բայց կայսրութեան վերջին շրջանին , երբ ընկերային ապականութեան շրջանը սկսաւ , Հռոմ իր դիրքը յեղաշրջած էր ընտանեկան հաստատութեան մասին : Կիկերոն իր կինը Թերենթան կ'արձակէր , ու-

րիշ կնոջ մը չնորհիւ նոր օժիտ մը ապահովելու համար : Մեկենաս շարունակ կին կ'արձակէր ու նոր ամուսնութիւն կը կնքէր , անհիմն պատճառներով : Իսկ Սէնթ Ժէրօմ կուտայ մեզի արձանագրութիւնը կնոջ մը , որ կ'ապրէր իր քսաներորդ ամուսինին հետ , ինք ըլլալով անոր քսանեւմէկերորդ կինը :

Արդ , ինչպէս ըսի , Քրիստոսի լոյսով ամուսնութիւնը Աստուածային կարգաւորութիւն մըն է . ան հիմնուած է մարդկային ցեղի ստեղծագործութեան թուականէն սկսեալ , այնպէս որ մարդկութեան ծագման թուականէն կը սկսի : Ընկերային կեանքի բոլոր միւս ձեւերը փոփոխութիւններ կրած են , կառավարութիւնները յաջորդական շրջաններէ անցած են — բացարձակ միապետութիւն , սակաւապետութիւն , ազնուապետութիւն , ընդհանուր ժողովրդապետութիւն եւ ներկայացուցչական հանրապետութիւն : Կրօնական դաշտին մէջ ալ ահազին յեղաշրջում տեղի ունեցած է , եթէ Սողոմոնի ժամանակակից Հրեայ մը արդի եկեղեցին մէջ գտնուէր , պիտի ապշէր կատարուած փոփոխութեան մասին , իր ըմբռնած խորանը , արարողութիւնները , պաշտամունքը , ամէն ինչ այնքան փոխուած պիտի գտնէր որ գժուարին պիտի ըլլար իրեն երեւակայել թէ կրօնական տաճարի մը մէջ կը գտնուէր : Միակ ընկերային հաստատութիւնը որ ուեէ փոփոխութիւն կրած չէ , ասիկա ամուսնական հաստատութիւնն է : Ամուսնութեան միջոցով նոր անձնականութիւն մը կ'ստեղծագործուի , միակ երկրային անհատականութիւն մը , երկու անձեր գոգցես ի մի կը ձուլուին

եւ մի մարմին կ'ըլլան։ Ըստ Քրիստոսի, ընտանիքը ինքնակալութիւն մըն է։ Պօղոս Առաքեալ այս գաղափարը իր լոյսին մէջ մեկնաբանելով ըստ թէ՝ ամուսինը ընտանիքին պետն է, ինչպէս որ Քրիստոս Եկեղեցին պետն է։ Ամէն կազմակերպութիւն պետ մը կ'ունենայ, ինչպէս նաեւ հանրապետութիւն մը իր նախադահը, բայց այս չի նշանակեր թէ ատենապետը ընկերութեան կամ նախադահը հանրապետութեան մէջ մէծագոյն մարդիկն են։ Այդ դիրքը պարզապէս պատասխանատուութեան հարցին վրայ հիմնուած է, քանզի պատասխանատուութիւն եւ իրաւասութիւն միշտ զուգընթաց կ'ընթանան։

Ամուսնութիւնը հետեւաբար, Եկեղեցական լոյսին մէջ, հոգիներու միութիւն մը չէ, այլ մարմիններու միութիւն մը։ Երկու եղբայրներ կրնան զիրար չը սիրել, բայց այդ սիրոյ պակասը զիրենք եղբայրներ ըլլալէ չի դադրեցներ։ Հետեւաբար, ընտանեկան կեանքի մէջ ալ, ըստ այս ըմբռնումին, համակրութեան դադրիլը ամուսնութիւնը չի չնշեր։ Ըստ Քրիստոսի, ոճիր մը միայն կը քանդէ ընտանիքը, եւ ատիկա անհաւատարմութեան ոճիրն է։ Քրիստոսի թուականին Պաղեստինի մէջ, Հռովմէական հովանաւութեան տակ, ամուսին մը ազատ էր իր կինը արձակելու, առանց որեւէ պարտաւորութեան, պայմանաւոր որ ինքը, արձակումի թուղթ մը ստորագրէր եւ արձակումի պատճառը արձանագրէր անոր մէջ։ Ուստի, Քրիստոս այս իրաւասութեան դէմ էր որ մասնաւորապէս կը կանգնէր եւ իր պատգամը կ'արձակէր, երբ կը խօսէր այն ոճով թէ՝ ով

որ իր կինը կ'արձակէ եւայլն։ բայց ինք չէր ըսեր թէ անաչառ դատական ատեան մը այդ իրաւասութիւնը չունէր, երբ կարգ մը ոճիրներ գործուէին, ինչպէս օրինակի համար, անզութ ու անմարդկային վերաբերում, ընտանեկան անհաւատարմութիւն, յարատեւ անժուժկալութիւն եւ կանխամտածուած լքում, հետեւաբար, այս խմաստով ինչ իրաւասութիւն որ ամուսին մը ինք չունի իբր ամբաստանեալ, անաչառ դատական ատեան մը ունի դատական քըննութեան հիման վրայ։ որեւէ երկրի մէջ քաղաքակրթութեան լաւագոյն փորձաքարերէն մին է, այն չափը, որ չափով որ ծանչցուած է կանանց աղատութիւնը։ Որեւէ ինդիր որ կիներու կեանքին հետ կապակցութիւն ունի, շատ սերտ առնչութիւն ունի այն ամէնուն հետ, որ հիմնական է քաղաքակրթութեան մէջ։ Պատմութեան մէջ ամենէն ցաւալի էջերէն մին է տխուր ու սրտաշարժ պատմութիւնը որ արձանագրած է կնոջ աղատաղրութեան ջանքը եւ իրենց յարաբերական պատասխանատուութեան աճումը, աղատ մարդերու հակակըռէն։ Արդար է յիշատակել թէ Քրիստոնէութիւնը երեւան բերաւ յարգանք մը հանդէպ կնոջ որ ծանօթ չէր հին աշխարհին։ Այս բարեփոխութեան մէջ Հռովմէական եկեղեցին կարեւոր զեր մը կատարած է այն պաշտամունքով զոր ընծայեց Աստուածամօր։ Բայց երբ կուզանք տեսակէտներու բաղդատութեան, կը գտնենք թէ եկեղեցական տեսակէտին չուրջն է որ եկեղեցին ամուսնութիւնը երկու մարմիններու ի մի ձուլումը կը ծանչնայ եւ սիրոյ բա-

ցակայութիւնը թէեւ ցաւալի, բայց ամուսնութեան լուծումի բանաւոր հիմը չի ճանչնար, իսկ աշխարհի տեսակէտը կը խորհի ընդհակառակը։ Աէրը անհրաժեշտ է ընտանեկան կեանքի երջանկութեան եւ յարատեւութեան համար եւ այս տեսակէտով՝ առանց սիրոյ յարատեւութիւն մը ապերջանկութիւն կը ճանչցուի եւ բաժանումի հիմ կը կազմէ։ Այս տեսակէտը սակայն, որեւէ առնչութիւն չունի աղատ սիրոյ անունին տակ ճանչցուած վարդապետութեան հետ։ Բացայայտ է թէ արդի քաղաքակրթութեան մէջ ընտանեկան յարկը իտէական վիճակ ունենալէ շատ հեռի է։ Կնոջ աղատադրութիւնը եւ ընդարձակագոյն գործունէութիւնը առիթ ընծայած են նկարագրի բարձրագոյն յատկութիւններու մշակոյթին, եւ այս բարեցրումը աղջած է ամուսնական կեանքի ըմբռնումին վրայ։ Ասկէ առաջ ամուսնութիւնը կը նկատուէր էապէս ճարտարարուեստական ու վերարտադրական հող մը, բայց այսօր աւելի ուշագրաւ է անոր մարդկային ու հոգեւոր հանգամանքը եւ դարձեալ այսօր հոգեկան յատկութիւններու բարձրագոյն ու աւելի յարատեւ բնաշրջումը ամուսնութիւնը շատ աւելի հոգեկան հարցի մը կը վերածէ քան ինչ որ անցեալին մէջ նիւթական տեսակէտներու աղղեցութեան ներքեւ։ Փոխան պարզ բնագդին, հիմա հոգեկան սէրը շատ աւելի տեղ կը գրաւէ ընտրութեան հարցին մէջ եւ շատ ուշադիր է նկարագրի խորագոյն տարրերը որոնելու։ Եւ արդարեւ, այն իրողութիւնը թէ հիմա ուշադիր ենք այդ տեսակ գիտակից սէր մը ու-

շաղբութեան առարկայ ընելու, աւելի բարձր մակարդակի մը վրայ կը դնէ ընտանեկան յարկը եւ զայն կը վերածէ իսկապէս նուիրական հանդամանքի մը, որ անհրաժեշտ է, եթէ ընտանեկան յարկը աւելի ընդարձակ կարելիութիւններ պիտի ընծայէ իւրաքանչիւր անդամի ինքնիրագործումի ու զարդացումի տեսակէտէն։ Այս տեսակ բնաշրջում մը նկարագրի նրբագոյն ու աւելի տեւական յատկութիւններու նոր հեռանկար մը կը պարզէ ընտանեկան կեանքի բարձրագոյն յաջողութեան մասին։ Կրնան գտնուէլ երբեմն ունայնասէր կիներ, որոնք կը սիրեն աղատութիւնը կիրարկել առանց յարակից պատասխանատուութիւնը ստանձնելու, բայց այս շեղում մըն է միայն եւ ընդհանուր ըմբռնումը այն է թէ ամէն յատելուածական պատեհութիւն համեմատական պարտաւորութիւն կը նշանակէ։

Նոր ստացուած աղատութիւն մը միշտ չարաչար կրնայ գործածուիլ։ Ասիկա աճումի տգեղագոյն ախտանիշներէն մին է։ իրողութիւնը այն է որ, փոխանցումի շրջանի մը մէջ պէտք է աշխատինք պահպանելու ինչ որ թանկագին է անցեալէն, եւ ինչ որ արդիւնքն է դարուն աճումին։

Հանրային կարծիքը երբեմն անբաւարար է իր չափանիշերուն դատողութիւններուն մէջ, եւ յաճախ ան կ'արտայայտուի անողորմ անդիւթեամբ հանդէպ անոնց որոնք ինկած են։ Այս տեսակ պարագաներու մէջ նկարագրի շարժառիթի հարցեր այնպէս են որ, ուշագրաւ աղղակներ կը ներկայացնեն վերլուծումի դաշտին մէջ։ Հանրային կար-

ծիքը վերացական ամբողջութիւն մը չի ներկայացըներ, այլ գումարն է անհատական կարծիքներու: Ճշմարտապէս բարոյական այլազանութիւններ ճշգրելու մասին, եթէ խիստ ըլլալ պէտք է, այդ խստութիւնը կարելի է գործադրել մեր անձին հանդէպ ու ճշգրիտ դատաստան մը կազմելու համար ամէն նըկատելի ազդակները յայտնի են մեզի: բայց երբ խնդիրը ուրիշը դատելուն կուգայ, տարրական արդարութեան գործ մըն է եւ շատ զգոյշ ըլլալու ենք մեր եղրակացութեան մէջ. այս տեսակէտով աշխարհի մտածումին մէջ ամուսնական հաստատութիւնը այնպէս, ինչպէս որ ժառանգած ենք անցեալն, անկատար ու անյարմար է այսօրուան կեանքի պէտքերը գոհացնելու համար: Օրինական եւ եկեղեցական նուիրագործումը չի կրնար նուիրականացնել ամուսնութիւն մը որ անսէր առուտուր մըն է դրամի, ընկերային դիրքի եւ սեռային հաճոյքի: Մարմինը հոգիին զգեստն է եւ իր գերքն ալ սիրոյ լեզուն: Առաջինը անձնական յարաբերութեան հետ կապակցութիւն ունի, երկրորդը մասմբ ընկերային հարց մըն է: Յաճախ դանդատ կը լսենք թէ ինչու համար կինը աւելի ուշադրութիւն կը գրաւէ դատական շրջանի մէջ: Իրողութիւնը այն է որ թէ մանուկը եւ թէ կինը աւելի ուշադրութեան ու պաշտպանութեան իրաւունք ունին քան չափահաս այրելը, բան մը որ մարդուն կեանքին մէջ միջադէպ մըն է, յաճախ, մահու եւ կենաց հարց մըն է կնոջ համար:

Ամուսնութիւնը մարդկային յարաբերութիւն-

ներու ամենէն նուիրականն է, բայց որեւէ տեսակէտ պէտք չի մթազնէ անոր տեսիլքը: Փոխանցումի շրջան մը ինքնին շատ ցաւալի առիթ է: Կենսական է որ ամուսնութիւն նման մեծ հարցի մը հանդէպ գերազոյն ակնածանքով վերաբերինք եւ գիտնանք թէ ընտանեկան յարկի յաջողութիւնը կամ անյաջողութիւնը ընդհանուր կեանքի յաջողութեան հետ սերտագոյն առնչութիւն ունի: Ցաւալի իրողութիւն մըն է որ ամուսնութիւն պատրաստութեան շրջանին մէջ այս հարցին չ'ընծայուիր այն ուշադրութիւնը, որուն արժանի է ան ընդհանուր ապագայի տեսակէտէն: Պէտք է որ բոլոր արտաքին աղդակներն ու ճնշումները զանց առնուին եւ հարցը նկատողութեան առնուի ազնուագոյն տեսակէտներու հիման վրայ: Այս կը պահանջէ ամուսնացողներու օդուտը, եւ այս կը պահանջէ յաջորդող սերունդներու բարեկը: Առանց բարի ծնողներու դժուարին է երեւակայել բարի զաւակներ: Եթէ ընտանեկան յարկի ներկայ եւ ապագայ յաջողութիւնը նկատողութեան առնենք մեր ընտրութեան գործին մէջ, պիտի հետեւինք այնպիսի կանոններու, որոնք պիտի դիւրացնեն կազմելու ընտանիքին ներդաշնակութիւնը եւ պակսեցնեն անյաջողութեան կարելիութիւնը: Այս իրողութիւն մըն է թէ սէրը կեանքի գերագոյն փորձաքարն է: Կնոջ փափկութիւնը, գորովը, հոգեկանութիւնը կարեւոր աղդակներ են ընտանեկան յարկին համար, եւ ասոնց փոխարէն ինքնակերպնացած ուժը, գործունէութիւնը եւ կորովը նշանակելի յատկանիշեր են

այրերուն համար : Զարմանալի չէ թէ շատերը կարող չեն եղած սիրել վսեմօրէն եւ գերագունօրէն : Իրողութիւնն այն է որ անոնք արժանի եղած չեն այս տեսակ սիրոյ մը, ոչ ներշնչուելու եւ ոչ ստանալու տեսակէտէն . իրենց կեանքերուն մէջ նուիրումի ոգին բաւարար եղած չէ, ընտանեկան յարկին մէջ ոչ միայն անմեղութեան սրբութիւնը անհրաժեշտ է, այլ գերազանցապէս առաքինութեան սըրբութիւնը :

Խնդիր չէ թէ մեր տեսակէտը եկեղեցական կամ աշխարհիկ ըլլայ, կենսական իրողութիւնը այն է թէ ընտանեկան յարկը սրբութեան խորանի մը վերածելու համար ներդաշնակութիւնն ալ կը ստացուի, երբ ամուսնութիւնը տեղի ունեցած է ազատ, որեւէ նիւթական եւ ուրիշ կաշկանդիչ տեսակէտներէ, ու հոգեկան յատկութիւնները գերակշիռ եղած են ընտրութեան հարցին մէջ : Սէրը ինքնին աճումի օրէնքին ենթակայ է : Շատեր նշանախօսութեան շրջանին մէջ երեւան կը բերեն իրենց ամբողջ ճիգը հրապուրիչ ու սիրավիր ըլլալու, եւ երբ կը կանգնին խորանին առջեւ, ու պսակը տեղի կունենայ, կացութիւնը կը փոխուի իրենց համար, եւ հետեւաբար, սիրոյ աճումը կը դադրի : Մինչդեռ իրողութիւնն այն է որ սիրոյ վէպը խորանին առջեւ կը սկսի միայն, և պէտք է մշակուի և շարունակուի առ յաւէտ :

ՍԼՐ ԻԱՊԻՆՏՐԱՆԱԹ ԹԱԿՈՐ

ԻՐ ԳԱՂԱՓԱՐԸ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

Ներկայ դարուս ամենէն թատրերգական եւ կարեւորագոյն դէպքերէն մին Արեւելքի եւ Արեւմուտքի մերձեցումն է : Այս հսկայ գործին մէջ Սըր Պապինտրանաթ Թակոր յոյժ կարեւոր դէմք մըն է : Այս սերտ առնչութիւնը իր շփումի առաջին փուլին մէջ կընայ առժամեայ գրգոռյթի մը տեղի տալ, բայց անմիջապէս վերջը այդ յուղումը պիտի անցնի եւ անոր պիտի յաջորդէ յստակագոյն ճանաչում մը աշխարհի երկու հատուածներու մեծագործութեանց արժէքին, ինչպէս նաև իրենց հոգեւոր եւ գեղարուեստական իղձերուն՝ արդիւնք իրենց խառնուածքին ու բնութեան այլազանութեանը : Անցեալ ծառայութիւններու գնահատումի հաշուեկշուին մէջ պիտի չաշխատինք ներդաշնակութիւն հաստատել իրաւախոհական միջոցաւ, այլ իւրաքանչիւրի իտէալներուն յատուկ սահմանումովը : Այս ջանքի ընթացքին մէջ պիտի գտնենք թէ այս իտէալները լրացուցիչ են մանաւանդ քան հակամարտ : Արդարեւ բացայայտ է թէ իւրաքանչիւր հատուած շեշտած է ճշմարտութեան այն տեսիլը, որ իրեն աւելի սըրտառուչ թուած է, որ իր հոգիին աւելի զօրաւորապէս կոչում ըրած է եւ տարամտութեան մեծ մասը պիտի անհետանայ երբ իւրաքանչիւր հատուած ա-

ւելի յստակօրէն ըմբռնէ միւս կողմին տեսակէտը : ինչպէս յայտնի է, հաղորդակցական միջոցներու դիւրութեամբ ամբողջ աշխարհ դրացի եղած է հիմա : Շատ մը փափուկ եւ դժուարին հարցեր լուծման կ'սպասեն : Արդ միջազգային խնդիրները իւմաստութեամբ եւ արդարութեամբ վերլուծելու համար մեր ամբողջ համակրութեան, ծանօթութեան եւ երեւակայութեան ուժերուն պէտք ունինք : Մինչեւ հիմա Արեւմուտքը չարաշահական ողիով վերաբերած է Արեւելքի հետ : Առեւտրական օգտապաշտութեան սկզբունքը սիրալիր հասկացողութեան չ'առաջնորդեր : Շահագործական միտումներով ուրիշ երկիրներու մէջ գործող մարդիկ անկարող են այդ երկիրն ճշմարիտ նկարագիրը եւ ողին հասկնալու : Շահագործուող ժողովուրդ մը յօժար չէ ինքզինք յայտնելու երբ դիմացինը այս ինքնասէր ողիով կը մօտենայ : Այս ամբողջ նիւթին վրայ հիանալի լոյս մը կը սփոք Թակորի երկասիրութիւնը : Անոր գործը խորապէս հիմնուած է արեւելեան կրօնքի եւ քաղաքակրթութեան վրայ : Մայրագոյն Արեւելքի մարդարէն է ան, որ այդ հնագոյն աշխարհի ամենէն յատկանշական խորհուրդը կը յայտնէ, այնքան խոր անկեղծութեամբ մը, որ չենք կը նար չհասկնալ իր պատգամը, թէեւ յաճախ պարտաւորուած ըլլանք գործածել կարողութիւններ, որոնք գրեթէ անյայտացած են անգործածութեան հետեւանքով :

Մեծ իրողութիւնը այս է թէ՝ Թակորի արժանիքը ունեցող բանաստեղծի մը ծառայութիւնը այն

է որ ան, չնորհիւ իր պերճախօս եւ սրտազրաւ հաւատքին խաչալներու հանդէպ կեանքի, ըմբռնել կուտայ մեզի թէ՝ առանց կորսնցնելու մեր հիմնական յղացումը անհատականութեան լրութեան ինչպէս նաև ճշմարտութեան այն ըմբռնումի մասին որ անկէ կը հետեւի, Արեւելքը շատ բան ունի սորվեցնելու մեզի մարդկային եւ աստուածային անձնականութեան լայնագոյն ու ճոխագոյն մեկնութեան մը իւրացումի համար : Հոգեբանութիւն մը միանգամայն նրբագոյն եւ աւելի ծառայասէր մտքի ու մարմնի գործածութեան մէջ, մտերմութիւն մը բընութեան հետ, որ ճշմարտագոյն կշիռ մը պիտի հաստատէ խոկումի եւ գործողութեան մէջ եւ պիտի կասեցնէ արդիւնաւորութիւն մը՝ որ կը հետապընդէ գործել ի վնաս խտէապաշտութեան : Ապագայի քաղաքակրթութեան մէջ Արեւելք եւ Արեւմուտք ներդաշնակութիւն մը պիտի հիմնեն խորհուրդի կեանքին եւ գործողութեան կեանքին մէջ : Թակորի մտածումը, առաջին ազգեցութեամբ, պատրական կը թուի եւ համբերատար վերլուծում մը կը պահանջէ : Իր ոճը խորհրդապաշտ, փոխարերական եւ նկարագեղ է : Արագ ընթերցումով մը զինք ըմբռնել կարելի չէ : Բայց եթէ շատ կը պահանջէ՝ պատճառը այն է որ շատ բան ունի տալու :

Թակոր մեծ բանաստեղծ մըն է, մեծ փիլիսոփայ մը, հոգեւոր եւ հայրենասիրական առաջնորդ մը, պատմական խուզարկող մը, երգիչ մը եւ մարդարէ մը : Սէրը կը հոսի յար իր սրտէն, մտքէն եւ հոգիէն, եւ այսպէս գերիվեր քան ամէն ինչ սիրոյ

գերազանց բանաստեղծն է ան։ Այս ճիւղին մէջ ան հիանալի արտադրող մը եղած է եւ արտայայտած է սէրը իր այլազան ձեւերուն մէջ, զգայականէն մինչեւ հոգեւորը, մօր սէրը, որդիական սէրը, ամուսնականը, կնոջականը, զուտ սիրայինը, հայրենասիրականը եւ աստուածայինը։ Ներշնչումի անսպառ աղբիւր մըն է իր այս սիրոյ բանաստեղծութիւնը։

Այսօր, սակայն, կը փափաքիմ պարզել իր դիրքը կնոջ հարցին նկատմամբ։ Թակոր, ընկերային հարցերու մասին իր սուր ներհայեցողութեամբ, իր լեզուն ու գրիչը գործածեց ընկերային, կրօնական եւ քաղաքական բարեկարգութեան սիրոյն համար։ Այս կարգին մէջ իր ուշադրութիւնը գրաւող ամենէն կարեւոր հարցը եղաւ կնոջ վիճակին բարձրացումը շնդկաստանի մէջ՝ դաստիարակութեան շնորհիւ։ Ինք երբէք չհաւատաց կնոջ ստորակարգութեան։ Ընդհակառակը, միշտ ջերմ հաւատացող մը եղաւ Քոնթի ըսածին։ «Իւրաքանչիւր սեռը ունի ինչ որ միւսը չունի. իւրաքանչիւրը կը լրացնէ միւսը եւ կը լրացուի միւսով. անոնք ոչ մի բանի մէջ նման են, եւ իւրաքանչիւրին երջանկութիւնը եւ կատարելութիւնը կախում ունի երբ մին միւսէն կը ինդրէ ու կը ստանայ միայն ինչ որ միւսը կրնայ տալ։»

Այժմեան կնոջական դատի շարժումին ծագումէն շատ առաջ իսկ, թակոր ինքը ջերմ պաշտպան մը եղած է այդ դատին։ Թէեւ ինք չհաւատար կնոջ անպայման քուէարկութեան ձգտումին, կը խորհի, սակայն, թէ՝ եթէ մարդիկ իրենց պարտականութիւնը կատարէին քաղաքական գործերու մէջ՝ կի-

ները բնաւ պէտքը պիտի չզգային քուէարկութեան հետամտելու։ Բայց երբ մարդիկ չեն կարող լաւ կառավարելու, արդարացի է որ կիները քուէի իրաւունքը պահանջեն եւ նոյնիսկ կոուին անոր համար։ Ուշադրութեան արժանի է իր յետազայ նամակը, զրուած ասկէ աւելի քան քսան տարի առաջ, որու զօրաւոր չեշտը՝ կնոջական դատին ի նպաստ՝ ինքնայայտ է։ «Արդար խորհրդածութենէ յետոյ այն եղրակացութեան եկայ թէ մարդուն կեանքին մէջ չկայ այն լիութիւնը որ կը յատկանչէ կնոջ կեանքը։ Միութեան յարակցութիւն մը կայ կնոջ լեզուին, հագուստին, վարուելակերպին եւ պարտականութեան մէջ։ Ասոր գլխաւոր պատճառը այն է որ բնութիւնը երկար դարերու ընթացքին ճշգած է իրենց գործունէութեան սահմանը։ Մինչեւ օրս ոչ մի փոփոխութիւն, ոչ մի յեղափոխութիւն, ոչ մի այլափոխում քաղաքակրթական իտէալի, չեն կրցած փոխել կանանց ընտրած արահետի շարունակութիւնը։ Անոնք պատճութեան ամբողջ ընթացքի միջոցին, ծառայած, սիրած ու միիթարած եւ ոչ այլ ինչ ըրած են։ Այս պաշտօններու արուեստը եւ գեղեցկութիւնը հրապուրիչ կերպով խառնուած են իրենց ձեւին, ոճին եւ վարքին մէջ։ Իրենց գործունէութեան շրջանակը եւ իրենց բնութիւնը միւսին հետ գուգորդուած են, ինչպէս ծաղիկը եւ իր բոյրը։ Ասոր համար միայն ներդաշնակութիւն կը տիրէ անոնց մէջ։ Արդարեւ մարդուն կեանքին մէջ շատ մը անհաւասարութիւններ գոյութիւն ունին։ Այլազան փոփոխութիւններու եւ պաշտօններու մէջն անցքը իր հետքը թողուցած է մարդուն ձեւին

եւ բնութեան մէջ: Ճակատին անբնական բարձրացումը, քթին տգեղ արտայայտումը, ծնօտներու անշնորհ աճումը հասարակ երեւոյթներ են մարդերու մէջ, բայց ոչ կիներու մէջ:

«Մայր բնութիւնը կաղապարի մը մէջ պարփակած է կինը: Մարդը այդպիսի ինքնատիպ հիմ մը չունի, ասոր համար ան կեդրոնական գաղափարի մը շուրջը բնաշրջօրէն իր լրումը գտած չէ: Իր այլազան, անդուսպ կիրքերը եւ յոյզերը արգելք եղած են իր ներդաշնակ աճումին: Ինչպէս չափերու գետութիւնը բանաստեղծութեան գեղեցկութեան պատճառն է, նոյնպէս ալ հաստատ օրէնքի գիտութեան չափը պատճառն է կնոջ ամբողջական լրութեան եւ գեղեցկութեան: Ասոր համար է որ բանաստեղծներ շարունակ կինը բաղդատած են երգի, բանաստեղծութեան, ծաղիկի եւ գետակի հետ եւ երբէք խորհած չեն մարդը բաղդատել ասոնցմէ եւ ոչ մէկին հետ: Կինը, բնութեան մէջ եղած գերադոյն իրերուն պէս, յարակից ու յարաճող եւ լու շրջագծուած է: Տարակոյս չկայ թէ ոչ մի անտիպ եւ անյարմար խորհուրդ եւ ոչ մի ակաղեմական վիճաբանութիւն կարող է խանգարել կնոջ մը կեանքին բանաստեղծական ներդաշնակութիւնը»:

Թակոր, ճաշնալով կնոջ դիրքը Արեւմուտքի եւ Արեւելքի մէջ միանգամայն, ըմբռնած է թէ երկուքին մէջ ալ լաւն ու դէշը խառնուած են եւ թէ դաստիարակութիւնն է որ պիտի բուժէ յոռին եւ զօրացընէ բարին: Խօսելով այս նիւթին վրայ՝ ան այսպէս կ'արտայայտէ ինքինք:

«Արտաքին երեւոյթին դատելով կը զգամ թէ՝ ինչ համեմատութեամբ որ եւրոպական քաղաքակրթութիւնը կը յառաջդիմէ, կինը յարաճունորէն դժբաղդ կացութեան մը ենթարկուելու վրայ է: Կիները կը գործեն ընկերութեան մէջ, ինչպէս կեդրոնաձումը կը գործէ մոլորակներուն մէջ: Բայց եւրոպայի մէջ կնոջ այս կեդրոնաձիգ ուժը անգօր կը գտնուի հակակշուկու խոհադուլ ընկերութեան մը կեդրոնախոյս ուժը: Արուեստականօրէն ստեղծուած պէտքեր կեանքի պայքարը հետզհետէ աւելի ճնշող կ'ընեն: Մարդ երթալով աւելի անյօժար կը գտնուի ինքինք բեռնաւորելու ընտանեկան հոգեբով, հետեւաբար կնոջ ընտանեկան յանձնառութիւնները պակսելու վրայ են: Գեղանի կոյսը երկարժամանակ սպասել հարկադրուած է փեսայի մը համար, եւ յետոյ կինն ալ սիրոյ կարօտէն կը նեղուի՝ մինչ ամուսինը տունէն հեռու կը գտնուի ընտանիքին ապրուստը հայթայթելու համար: Զափահաս մանչն ալ չվարանիր բնաւ իր մօր յարկէն բաժնուելու: Թէեւ իր կրթութիւնը, աւանդութիւնը եւ բընութիւնը հակառակ են ատոր, այսուհանդերձ կինը Արեւմուտքի մէջ հարկադրուած է տունէն դուրս երթալ եւ կեանքի պայքարը մղել իր գոյութեանը համար:

«Ծնկերային ներդաշնակութեան մէջ այս անհամերաշխութիւնը՝ ինծի կը թուի թէ՝ գլխաւոր պատճառն է Արեւմուտքի մէջ որ կը բացատրէ թէ կինը ինչու համար պայքար կը մղէ հաւասար իրաւունքներու ի ինդիր: Իպսէնի թատերախաղերուն

իգական դէմքերը անհամբերութիւն ցոյց կուտան ի-
րենց արդի վիճակին համար : Կացութիւնը այն է որ
Արեւմուտքի մէջ մարդը թէ դժկամակ կը թուի
տուն մը կաղմելու կնոջ համար եւ թէ միանզամայն
յամաօրէն կը մերժէ հաւասար իրաւունքներ տալ
անոր եւ թոյլ տալ որ ան ալ մտնէ արդասաբեր գոր-
ծի կրկէսին մէջ :

«Արեւմուտքի մէջ այսօր ընկերային կեանքի
կարգիօսը ուժն է : Տկարին համար տեղ չգտնը-
ուիր , ըլլայ ան մարդ կամ կին : Ասոր համար է որ
կիները հոն գողցես ամչնալ կը թուին իրենց իգա-
կանութեան համար եւ կը ջանան ապացուցանել ի-
րենց զօրութիւնը՝ թէ մարմնի եւ թէ մտքի :

«Եւրոպական ընտանիքի մը մէջ անկարելի է
կնոջ մը համար հասնիլ այն այլազան կատարելու-
թիւններուն , զորս կրնայ կին մը ձեռք բերել Հնդիկ
տան մը մէջ : Ասոր համար է որ մեծ դժբաղդութիւն
մը կը նկատուի Անդդիոյ մէջ ոչ-ամուսնացեալ կին
մը ըլլալ : Իր սիրտը կը սկսի ցաւիլ եւ ան մխիթա-
րութիւն կը գտնէ շնիկներ պահելու կամ բարեգոր-
ծական ու ընկերային ծառայութեան զործեր ընե-
լու մէջ : Այս կերպը չծառայեր հոգիին ներքին զո-
հունակութիւնը ապահովելու : Պերճանքի ծայրա-
յեղ ճոխութիւնը ընտանեկան կեանքի անուշութիւ-
նը խանգարելու վրայ է : Ընտանեկան յարկը սիրոյ ,
գորովի եւ բարութեան մթնոլորտ մը կ'ենթադրէ ,
բան մը որ անհրաժեշտ է մարդկային սրտին առողջ
զարգացումին համար : Եւրոպայի մէջ տուները
պակսելու եւ պանդոկները աճելու վրայ են : Նոյնը

ճշմարիտ է նաեւ Ամերիկայի համար : Երբ կը դի-
տենք թէ այրերը իրենց գոհունակութիւնը ակումբ-
ներու եւ տուներէն զուրս զրոսավայրերու մէջ կը
փնտուն , կրնանք վսուահ ըլլալ թէ կիներու վիճակը
մխիթարական չի կրնար ըլլալ : Մինչեւ հիմա
արու մեղուներ սովոր էին մեղր հաւաքել դուրսը
եւ դիզել զայն փեթակին մէջ , ուր թագուհի մեղուն
գերագոյն իշխանութիւնը կը վայելէր : Հիմա մե-
ղուն կը նախընտրէ մառան մը վարձել ինք իրեն հա-
մար եւ առաձին ապրիլ , որպէսզի ինք կարող ըլլայ
իրիկունը ըմպել ամբողջ մեղմը , զոր հաւաքած է
օրուան միջոցին : Հետեւաբար թագուհի մեղուն ալ
ստիպուած է զուրս գալ մրցումի աշխարհին մէջ իր
բաժին մեղրը ինք հաւաքելու , որպէսզի ապրելու
կարող ըլլալ :

«Կինը , Արեւմուտքի մէջ , դեռ կարող չէ եղած
ինքինք պատշաճեցնել իրաց այս նոր վիճակին , որու
հետեւանքով վրդովելի եւ խոռվայոյզ կացութիւն
մը կը տիրէ :

«Երբ Անդդիացի մարդասէրներ կոկորդիլոսի
արցունքներ կը թափեն Հնդկաստանի մէջ կնոջ
թշուառ վիճակին վրայ , վիրաւորանք կը զգամ այդ
վատնուած համակրութեան համար , ինչ որ մանա-
ւանդ այնքան հազուագիւտ բան մըն է Անդդիացւոց
քով :

«Իրողութիւնը այն է որ մեր կիները երջանկու-
թեան կեղրոն մը կը ներկայացնեն եւ իրենց չնոր-
հիւ մեր ընտանեկան յարկերը գորովի , քաղցրու-
թեան եւ սիրոյ անսպառ պաշար մը կը պարունա-

կեն: Մենք շատ երջանիկ ենք մեր տուներու դիցու-
հիներու հետ եւ անոնք ալ երբէք զանգատ մը չեն
ըրած մեղի «իրենց թշուառ վիճակի» մասին: Լաւ
է որ աշխարհ իր գործովը զբաղի: Շատ փափուկ ու
դժուարին գործ է երեւակայել թէ այսինչ կամ այն-
ինչ բանը ուրիշ մը ապերջանիկ կրնայ ընել: Եթէ,
դիպուածով, ձուկերը մարդասէրներու դերը կա-
տարէին՝ իրենց գողտը սիրտերը այնու միայն գո-
հունակութիւն պիտի զգային, երբ կարող ըլլային
ամբողջ մարդկային ցեղը ջուրի խորերու մէջ ըն-
կըզմել:

«Արեւմուտքը կ'երեւակայէ թէ նիւթական հան-
գիսաը մեծ տարր մըն է բարոյական զգայութեան
մէջ: Արեւմուտքը կը սիրէ պերճանքը, կահ կարա-
սի, կառքեր եւ չքեղութեան վերաբերեալ ամէն
ինչ: Շատերու համար այս բաները գերիվեր են քան
իին, ամուսին կամ զաւակ: Իրենց համար հանդիս-
տը, նիւթականը գերիվեր է քան սէրը, մինչ Արե-
ւելքցիներուս համար սէրն և ընտանեկան յարկը մեր
կեանքին գերագոյն բաղձանքը ու վայելքը կը կազ-
մեն»:

Թակոր կնոջ ձօնուած իր քերթուածներուն մէջ
հրաշալի չնորհով ու փափկութեամբ կը նկարէ ու
կ'երգէ հնդիկ կնոջ դերը ընտանեկան սուրբ յարկի
այլաղան պաշտօններուն մէջ: Կ'արժէ որ ընթերցողը
փափաքի անձամբ ճանչնալ այդ բանաստեղծութիւ-
նը՝ հաճոյքով հաստատելու համար հեղինակին հո-
գեկան բարձրութիւնը իր վերաբերումին մէջ հան-
դէպ կնոջ: Հայերուս համար իր ոճը ընտանի շեշտ

մը ունի, քանդի մենք վարժուած ենք այդ գրակա-
նութեան եւ այդ կեանքին: Գիտենք թէ ի՞չ է սա-
փոր, ի՞նչ է նեկտար, ի՞նչ է հիւրը, ի՞նչ է նուիրա-
կան յարկը ու ընտանեկան խորանը, ի՞նչ է բա-
ժանումը, ի՞նչ է արցունքը եւ ի՞նչ է կարօտը:

Միակ սիրոյ նիւթին վրայ, որ կնոջ «գերագոյն
բարին» կը ներկայացնէ, Թակոր այսպէս կ'արտա-
յայտէ ինքինքը.

«Կը հաւատամ թէ սիրել կը նշանակէ պաշտել
խորհրդաւորը: Միայն թէ մենք զայդ կ'ընենք ան-
գիտակցարար: Ամէն տեսակ սէր տիեզերական ուժի
մը արտայայտութիւնն է, որ կը ջանայ յայտնել
ինքինք մարդկային սրտին միջոցաւ: Սէրը ժամա-
նակաւոր իրադործումն է այն երանութեան որ տի-
եզերքի հիմն իսկ կը կազմէ: Այլապէս սէրը նշանա-
կութիւն չունի: Ֆիզիքական աշխարհի մէջ ձու-
ղութեան համատարած հրապոյը առ ինքն կը ձը-
գէ մեծն ու պղտիկը հաւասարապէս, համանմանո-
ւէն հոգեկան աշխարհին մէջ տիեզերական ձուղու-
թիւն մը կը գտնուի ուրախութեան: Այս ձուղու-
թեան չնորհիւ է որ մենք բնութեան մէջ գեղեցկու-
թիւն եւ մեր հոգեբուխ սէրը կը գտնենք: Բնութեան
ծոցին մէջ գտնուած անսահման երանութիւնը կազ-
դէ մեր սիրտերուն: Տիեզերքին մէջ եղած սէրը
սերտ առնչութիւն ունի մեր սրտին մէջ եղած սիր ուն
հետ: Սէրը երանութիւնն իսկ է»:

Թակոր, կնոջ հարցի մասին իր փիլիսոփայու-
թիւնը յայտնած է իր մէկ գեղեցիկ թատրերգու-
թեան մէջ, «Հիթրա» կոչուած, որ իրապաշտօրէն

իտէալսպաշտ բանաստեղծական գործ մըն է : Այս
երկը կրնայ շատ արմատական թուիլ նոյնիսկ Արեւ-
մուտքի պաշտպաններուն : Եւ զարմանալին այն է:
ո՞ր՝ անոր նիւթը քաղուած է ամբողջապէս «Մահա-
պարաթա» կոչուած հնդկական դիցազներգութենէ
մը, որ այսօր չորս հազար տարիներու պատկառելի
հնութիւն մը կը ներկայացնէ :

ԶԱՅՆ ՄԸ ԱՐԵՒԵԼՔԻՆ

Սըր Բապինտրանաք Թակոր

Հնդիկ բանաստեղծին գրականութեան վրայ գը-
րելէ առաջ, կը փափաքիմ ամփոփ կերպով ներկա-
յացնել իր մասին վերլուծում մը, որ երեւցաւ «Ա-
ռոթլուք»ի մէջ Տր. Լայմըն կպըթի հեղինակաւոր
գրչին ներքեւ :

Տր. կպըթ, Անկլօ-Սաքսոն եւ Հնդիկ քաղաքա-
կրթութեան տարբերութիւնները բացատրելու առ-
թիւ, կը գրէ — «Ճիշդ այն բաները, որոնց համար
մենք Անկլօ-Սաքսոններս այնքան հպարտ կ'զգանք,
անձաշակ եւ գրեթէ զզուելի կը թուին մշակուած
Հնդիկին : Մեր մեծ քաղաքները, մեծ չէնքերը,
խճողուած գետնուղինները եւ կառաշարերը ու փո-
ղոցի ելեքորական կառքերը, մեծ գործարանները,
խոնուած ժողովասրահները, մեծ կրօնական ժողով-
ները, ուր տասնեակ հազարներ իրենց աւիւնը կար-
տայայտեն երգերով, որոնց ձայնը մինչեւ հեռաւոր
թաղեր կը հասնի, մեր մեծ օրաթերթերը, որոնք կը
դրաւեն մեր նախաճաշի սենեակները եւ աշխարհի
աղմուկն ու յոյզը կը բերեն մեզի, այս բոլորէն ան
չ'ախորժիր, յոգնաբեկ եւ վարանամիտ Հնդիկը :

«Ի՞նչ է օգուտը այս բոլորին : Մենք կը խորհինք
թէ ժամանակ կը շահինք : Հնդհակառակը ժամանակ
կը վատնենք, քանզի մեր խուճապը եւ աճապարան-

քը՝ բան մը ընելու եւ տեղ մը հասնելու՝ մեզի խորհութելու ժամանակ չ'թողուր։ Մտախոհութիւնը, խոկումը կորսուած արուեստ մըն է։

«Մարդ պէտք է խորհի իր գոյութեան էութեանը վրայ, անհունին մէջ իր գրաւած տեղին վրայ։ Ի՞նչ պատեհութիւն ունի խորհրդածելու անհունին մէջ իր տեղին վրայ այն գործաւորը, որ օրական 10 ժամ կ'աշխատի յարատեւօրէն կամ փոփոխական գործարանի մը մէջ, կամ այն դրամատէրը՝ որ իր հաշուետոմարները հետը անկողին կը տանի եւ գիշեր մը կ'արթննայ մտածելով թէ ի՞նչ կերպով կը ընայ իր գրամագլուխը կրկնապատկել, եւ ուրիշ գիշեր մը թէ՝ ի՞նչ կերպով կրնայ ինքինք սնանկութենէ փրկել։ Մարդ պէտք է գիտնայ թէ երբ ինքինք կը զրկէ անհունին ներշնչող եւ սրբագործող հպումէն, եւ ինքինքին կ'ապաւինի իր ինքնապահպանումին ու բուժումին համար, այն ատեն ան ինքինք բզիկ բզիկ կ'ընէ եւ ինք իր էութիւնը կը ջնջէ»։

«Մեր ըրածը ա՞յս է արդեօք։ Արեւելքի իմաստունը կը խորհի թէ այս է մեր ըրածը։ Իր պատգամը ուշադիր նկատառութեան արժանի է։

«Ի՞նչ, կը լսեմ որ Արեւմուտքին կը հարցնէ, անհամբեր, կ'ուզէ լսել այս իմաստունը։ Կ'ուզէ որ ես Արեւելեան Հնդիկ ջերմեռանդին նմանիմ, իմ մուրացիկի տուփս ձեռքս առնեմ, ճամբուն եղը նստիմ եւ ապրուստ մուրամ անոնցմէ որ ինձմէ աւելի ջանասէր են»։

«Ոչ, կը պատասխանէ Սըր Բապինտրանաթ Թակոր։ Ոեւէ օգուտ չունի ջանալ ըմբռնել անհունը

գործողութեան աշխարհէն դուրս»։ Եւ դարձեալ, «որչափ աւելի որ մարդ կը գործէ եւ կ'իրագործէ ինչ որ թաքուն կարողութիւններ կան իր մէջ, այնքան աւելի կը մօտեցնէ հեռաւոր իտէականը։ Գործելու եւ շինելու ճիդը Արեւմուտքի մէջ «իշխանութեան արբեցութիւնը» կուտայ, մինչդեռ Արեւելքի մէջ այդ միտումը միակ միջոցը կը հանդիսանայ հոգեւոր մշակոյթի»։

Այս մասին ես համաձայն եմ Սըր Բապինտրանաթի։ Մինչեւ որ չսորվինք մեր գործողութեան նպատակը ընել ոչ միայն խոշորագոյն գործարաններ, այլ մեծագոյն մարդեր երեւան բերել, ոչ միայն խոշորագոյն տուններ, այլ քաղցրագոյն ընտանեկան յարկեր կազմել, ոչ միայն արտադրութիւնը իրերու, որոնք կը կորառին գործածութեան միջոցաւ, այլ մշակոյթը անկորնչելի հոգիներու, որոնք արժանի ըլլան որդիները եւ ընկերակիցները ըլլալու ընդհանուրին հօրը — մինչեւ որ այս կերպով Արեւելք եւ Արեւմուտք չմիանան, պիտի չկրնանք դտնել կեանքի եղերական խորհուրդին լուծումը։

Այն խոր համոզումը թէ արդի, կամ թերեւս պարտիմ ըսել Արեւմտեան քաղաքակրթութիւնը կը գոհէ իրականութիւնը պատրանքին համար, հոգեւորը նիւթականին համար, մարդը իրերու համար՝ հիմը կը կազմէ Արեւելեան հակառակութեան հանդէալ Արեւմտեան կեանքի։

Չեմ խորհիր թէ Ռըսքին երբէք Արեւելք այցելած ըլլայ, կամ ընտանի եղած ըլլայ Արեւելեան մըտածումին, բայց իր ըմբռնումը արդի քաղաքակրթ-

թութեան մասին հիմնապէս Արեւելեան է : «Ժամանակին Գանգէս գեղեցիկ գետ մըն էր : Բայց իր ափերուն վրայ մեծ գործարաններ շինուեցան իրենց մխացող ծխնելոյզներով եւ հիմա իր գեղեցկութիւնը կորուսած է : Կընաք ծառ մը կտրել եւ վառել եւ ձեղի տաքութիւն պիտի տայ . բայց այլեւս երբէք ծաղիկներ եւ պտուղ պիտի չտայ ձեղի» : Այս ճշշմարտութիւնը ապաժամօրէն սորմիլ կ'սկսինք հիմա Ամերիկայի մէջ :

Մեծ կազմակերպութիւններու գարու մը մէջ կ'ապրինք, առեւտրական, ճարտարարուեստական, քաղաքական, կրթական եւ կրօնական : Անոնք մեր հապարտութիւնը կը կազմեն, իսկ սարսափ կ'ազդեն Սըր Ռապինտրանաթ Թակորին : Իր գաղափարը կը նանք ըմբռնել երբ ի մտի ունենանք մեր իսկ բացատրութիւնը թէ՝ «կազմակերպուած մարմինները հոգի չունին» :

Սըր Ռապինտրանաթ Թակոր այսպէս կը գրէ իր «Սատհանա» գործին մէջ :

«Երբ մանուկները կ'սկսին քերականի իւրաքանչիւր առանձին դասը սորմիլ, հաճոյք մը չեն զգար, քանզի դասին բուն նպատակէն վըիպած կը լիան : Արդարեւ երբ դիրերը իրենք իրենցմով միայն մեր ուշադրութիւնը կը գրաւեն, իբր կղզիացած իւրեր, մեզ կը յոգնեցնեն : Մեզի համար ուրախութեան աղքիւր մը կ'ըլլան միայն երբ անոնք բառերու եւ նախաղասութիւններու կը վերածուին եւ գաղափար մը կը ներկայացնեն : Նոյնպէս ալ մեր հոգին, երբ կը մեկուսանայ եւ մեր ձեւին անձուկ

սահմաններուն մէջ կը պարփակուի, իր նշանակութիւնը կը կորսնցնէ . քանզի իր էութիւնն իսկ միութեան մէջ է : Ան իր ճշմարտութիւնը կը գտնէ միայն երբ կը կցուի, կը մէանայ ուրիշներու հետ եւ այն ատեն միայն իր ուրախութիւնը կ'ունենայ :»

Բայց միութեան այս սկզբունքը որ մարդ ունի իր հոգիին մէջ, եւ որ յար գործօն է եւ յարարերութիւններ կը հաստատէ ամենուրեք՝ գրականութեան, արուեստի, գիտութեան, ընկերութեան, պետական կազմակերպութեան եւ կրօնքի միջոցաւ, պէտք է հոգեւոր միութիւն մը ըլլայ, իրական եղբայրութիւն մը, եւ ոչ թէ ուամկավարական բացարձակապաշտութիւն մը : Ան պէտք է ըլլայ բնական մէկ արտայայտութիւնը ընկերակցութեան հոգիին, զոր ունինք իրարու համար, եւ ոչ թէ բոնադառած եւ ձեւական կազմակերպութիւն մը՝ ստեղծուած եւ պահպանուած դրամ դիղելու կամ պատերազմներ շահելու համար : Երկուքին մէջ տարբերութիւնը ըմբռնելու համար գեղեցիկ օրինակ մըն է ֆրանսայի եւ Գերմանիոյ կազմակերպութեան տարբերութիւնը արդի պատերազմին մէջ : Երբ կ'սկսիմ ջանք մը ընել ըմբռնելու համար Սըր Ռապինտրանաթ Թակորի դիրքը կրօնական հարցին մէջ, եւ կ'աշխատիմ մեկնել զայն Արեւմտեան մտածումով, գործս շատ կը դժուարանայ : Կրօնական աշխարհին մէջ է որ իմացական հասկացողութիւն մը դժուարագոյն է Արեւելքի եւ Արեւմուտքի մէջ : Բայց կարելի է ցոյց տալ արմատական տարբերութիւնը մը տածումի այս երկու մէթուններուն միջեւ :

Արեւմուտքցին իր մտաւորական գործողութիւնը գիտական հիման վրայ դնել կը ջանայ: Ան ամէն բանի պատճառը զիտնալ եւ ամէն բանի ճշգրիտ սահմանումը իմանալ կ'ուզէ: Արեւմուտքցին չգուհանար այն հաւատքով թէ՝ Մեծ Հոգին մեզ հետ հաղորդակցութեան կուգայ մարդկային փորձառութեան միջոցաւ, մեր յատուկ զղջումի փորձառութիւններով անցեալին մէջ դործուած սխալներու եւ մեղերու համար, ինչպէս նաև մեր յատուկ աղնբագոյն, բարձրագոյն, լաւագոյն կեանքի մը ապագային մէջ, եւ դիտուած փորձառութիւններով ուրիշներու մէջ այդպիսի բարձր, մաքուր եւ լաւագոյն կեանքի մը, եւ գերազանցապէս, նաղովեցի Յիսուսի մէջ, բարձրագոյն, լաւագոյն եւ սրբագոյն կեանքը, զոր մարդկային պատմութիւնը մեր առջեւ պարզած ըլլայ: բայց մենք պէտք կ'զգանք մեր այս փորձառութիւնը կազմակերպել երրորդութեան վարդապետութեան մը մէջ: Մեր հոգեւոր փորձառութիւնները կը սիրենք զիտական իրողութիւններու վերածել եւ կը ջանանք սահմանել զանոնք, ճիշդ ինչպէս որ պիտի սահմանէինք քիմիական նիւթեր կամ երկրաչափական խորհրդանշաններ: Այս բոլորը օտար է Արեւելքցին: Ան զիտական հակում չունի: Ան ճշգրիտ սահմանումներու իշմը չունի: Անոնք անիմաստ են իրեն համար: Այս փորձառութիւնները սահմանումներու սահմանէն դուրս են: Անոնք ուրիշ աշխարհի մը կը վերաբերին: Եռանկիւն մը միշտ եռանկիւն է եւ թթուածինը միշտ թթուածին: Բայց մեծարանքի, զղջումի, վերըշանքի եւ սիրոյ երկու փորձառու-

թիւններ յար եւ նման չեն: Արեւելքցին կը գոհանայ իր յստակ հոգեւոր փորձառութիւնները արտայարտել իր ինքնայտուկ կերպով, կամ միայն վայելելով զայն՝ առանց արտայայտելու, եւ Արեւելեան ուսուցիչը ուղղակի կոչում կ'ընէ այս հոգեւոր փորձառութիւններուն՝ ջանալով ուսուցանել զանոնք ոչ թէ այնպէս ինչպէս կուսուցանեն գրահաշիւ կամ բնագիտութիւն, այլ արթնցնել զանոնք ուրիշներու մէջ իր յստակ ինքնայտութեամբ եւ յետոյ թոյլ տալ որ անոնք այնպէս կերտուին իր ունկնդիրներու կեանքերուն մէջ, ինչպէս որ կան: Ճշգրտապէս խօսելով՝ Արեւելքցին աստուածաբանութիւն չունի. ան միայն կրօնք մը ունի: Իսկ Արեւմուտքցին երբեմն աստուածաբանութիւն մը ունեցած է, առանց կրօնք մը ունենալու: Այս տարբերութիւնը բացատրելու համար Տր. Էպրթ կը դիմէ Ուէսթմինիսթրի հաւատքի խոստովանութեան մէջ Աստուծոյ սահմանումի մէկ հատուածին եւ յետոյ կը յիշատակէ Աստուծոյ փորձառութիւնը այնպէս ինչպէս կը դըտնէ Սըր Ռապինտրանաթ Թակորի «Սատհանա» երկին մէջ:

«Միայն մէկ կենդանի ու ճշմարիտ Աստուած մը կայ, որ անհուն է իր էութեամբ եւ կատարելութեամբ, ամենամաքուր հոգի մը, անտեսանելի, անմարմին, անմասն եւ առանց կիրքերու, անհուն, յաւիտենական, անհասկնալի, ամենակարող, ամենագէտ, ամենասուրբ, ամենազօր եւ ամենաբացարձակ»:

Իսկ Թակոր կ'ըսէ.

«Ումկն դրէք զիս, որդեքը անհուն հոգիին,
դուք որ կ'ապրիք երկնային բնավայրին մէջ։ Ես
ճանչցայ գերագոյն Անձը, որուն լոյսը կը ճառա-
գայթէ խաւարին մէջէն»։

Եւ Տր. էպլթ կ'եղրակացնէ. «Ես բաւական
միստիքական մըն եմ նախամեծար համարելու Աս-
տուծոյ փորձառութիւնը Աստուծոյ սահմանումի
մը»։

Այս խորհուրդները մեծ դաս մը կը պարունա-
կեն Հայութեան համար եւս։ Մեր հայ գաղութը,
իր կրօնքի սրբազն ներշնչումէն ու կենսականու-
թենէն զրկուած, վտանգի մէջ է կորսնցնելու իր
հոգին։ Ասոր ախտանիշերը շատ որոշ են արդէն։
Կ'արժէ ուստի որ յաճախ խորհրդածութեան նիւթ
ընենք մեր կրօնական կեանքը, իբր ապահովագոյն
եւ գերագոյն հիմը մեր վերածնութեան, եւ աշխա-
տինք ըմբռնել թէ՝ «ի՞նչ օգուտ ունի մէկու մը երբ
աշխարհը շահի ու իր հոգին կորսնցնէ»։

ԱԻԱԶՆՈՐԴՈՂ ԱՍՏՂԼ

Մեր Հայ մտքին համար տանջող հարց մը ե-
ղած է այն խնդիրը, թէ ինչպէ՞ս քաղաքակիրթ աշ-
խարհի խիղճը թոյլ կուտայ, որ հայ դատին ար-
դար կարգադրութիւնը յապաղի։

Ինչպէս յայտնի է, մենք Դաշնակիցներու կող-
մը գտնուեցանք եւ մեր յանձնառութիւնները ճըշ-
գըրտօրէն եւ վեհանձնօրէն կատարեցինք։ Աշխարհի
բոլոր դատերու մէջ հայ դատը ճանցուած է դատե-
րու արդարագոյնը, եւ սակայն մինչեւ այսօր մե-
զի մասնակի արդարութիւն անգամ եղած չէ։ Հե-
տեւարար, հայ միտքը կը տանջէ ինքինքը լուծելու
համար այս անիրառութեան գաղտնիքը։ Այս ուղ-
ղութեամբ շատ մը կարծիքներ յայտնուած են։ Այդ
տեսութիւնները թէեւ մասնակի գոհացում մը կու-
տան, բայց հիմնական լուսաբանութիւն մը չեն ներ-
կայացներ, կամ ուրիշ բառով հարցին խորը չեն եր-
թար։

Իմ տպաւորութիւնս այն է, թէ մեր կրած զըր-
կանքը արդիւնքն է աշխարհի ներկայացուցած հո-
գեկան վիճակին։

Կեանքը այսօր իր նուիրականութիւնը, իր հո-
գեկան հիմը կորսնցուցած ու աշխարհականացած է։
Օրուան քաղաքակրթութեան արտաքին յաջողու-
թիւններու ամբողջ շքեղութիւնը չի կընար ծածկել

այն իրողութիւնը, թէ ան չի դոհացներ ամբողջ մարդը իր ներքին պէտքերով։ Եւ մեր շուրջը իրադուած բարեփոխութիւնը հատուցումը չէ ճիգի ծայրագոյն կեդրոնացումէն առաջացած ներքին պարագութեան, որ տեղի կունենայ տեսանելի աշխարհի սիրոյն համար։

Մինչ ամէն հոդ կը տանինք և ամէն ճիգ ի գործ կը դնենք կեանքի միջոցներուն ու պայմաններուն համար, մենք մեզ կ'ենթարկենք մեր կեանքերը վտանգելու։ Եւ մինչեւ զարմանահրաշ արտաքին յաջողութիւններ կ'իրագործենք, ներքնապէս աւելի և աւելի կը պատիկնանք ու այս ուղղութեամբ հետըգհետէ քաղաքակրթութեան մեքենային պարզ մասնիկները եղած ենք։

Արդի աշխարհին մէջ եսափրութիւնը բարձրագոյն նպատակը եղած է։ Անձնական յառաջդիմութիւնը եւ անձնական շահը տիրապետող կը հանդիսանան՝ առանց ընաւ նկատելու ուրիշին շահը։ Անհատական ընթացքը կառավարող այս սկզբունքը ծաւալած է ընկերային խմբակցութիւններու եւ ամբողջ ազգերու մէջ։ Անձնական շահը գործունէութեան հիմնական առանցքը եղած է, եւ ասոր հետեւանքով մարդկութեան բարոյական համերաշխութիւնը թուլցած ու լուծուած է։

Մինչեւ անդամ կամաւոր ընկերակցութիւններու մէջ զգացումի ներդաշնակութիւնը կը պակսի։ Յաճախ կը միանանք յաջողութիւններու սիրոյն համար, բայց առանց հոգեկան համակրութիւն զգալու։ Այնպէս որ երեւոյթապէս իրարու քով կուտանք

բայց ներքնապէս միացած չենք։ Եւ սակայն հարցը աշխարհի համար այն է, թէ մարդիկ աւելի մեծ ու ազնիւ ըլլալու վրայ են։ Արդի քաղաքակըրթութիւնը այս հարցը տարակոյսի կ'ենթարկէ, որովհետեւ իրողութիւնը այն է, թէ առանց առաջնորդող աստղի, մենք կը տարուբերինք ժամանակի ալիքներուն վրայ։

Արդի կեանքը հաճոյքի շատ մը առկիթներ կընծայէ, բայց ճշմարիտ երջանկութիւն հայթայթելու անկարող է։ Հետեւարար, մեծ ճիգը, որ տեղի կունենայ ու պէտք է ունենայ, այն է, որ մարդկութիւնը ներքնապէս վերաշինուի։ Այս բանը չի կրնար տեղի ունենալ՝ առանց կեանքը աւելի խոր ընելու։ Իսկ կեանքն աւելի խոր չի կրնար ըլլալ՝ առանց կրօնիքի։

Անշուշտ երրոր կրօնք կ'ըսեմ, չեմ հասկնար կազմակերպուած եկեղեցի մը, եւ անոր կատարած գերը մինչեւ այսօր։ Աս մասին շատ բան կայ ըսելու, երբ ճշմարիտ կրօնական ողիի հարցը նկատողութեան առնենք։ Բայց այս վերլուծումը այսօրուան նիւթիս սահմանէն դուրս է։

Այսօր այնքանը միայն շեշտել կը փափաքիմ, թէ արդի քաղաքակրթութեան բարոյական ձախողութեան հիմնապատճառը ան է, որ իր ձգտումը չափաղանց նիւթամոլ եղած է։ Բարեբաղդաբար բոլոր մեծ հոգիներու մէջ այսօր զօրաւոր պահանջ մը երեւան եկած է, մարդկային բնութեան ներքին բարեփոխումին եւ նոր գաղափարապաշտութեան մը համար։

Մարդիկ արդի քաղաքակրթութեան ձախողութիւնը ճանչնալու առթիւ ան մեծ ու գեղեցիկ դասը կ'ստանան վերջապէս, թէ կայ հին մը, որ կը ծերանայ եւ ուրկէ կարելի է բաժնուիլ, և կայ հին մը, որ անմահ է ու յաւիտենական: Աս ընտրութիւնը մեծ դեր մը կատարելու կոչուած է ամազայ յառաջդիմութեան ճամբուն վրայ: Կրօնքը եւ իտէալներու վերհսկողութեան յարանող մշակոյթ մը մարդոց աչքերուն առջեւ կը պարզեն կեանքի յղացում մը, որ կոչուած է մեծ յեղաշընում մը մտցնել քաղաքակրթութեան ընթացքին մէջ: Մարդկութիւնը ծանր կ'ընթանայ եւ մեծ զոհողութիւններու գնով կ'ուսանի, իսկ վերջին դարուն դասը այն եղաւ, թէ մեքենական յառաջդիմութիւն մը, որքան որ ալ արդիւնազօր թուի, ճշմարիտ կեանքը չի ներկայացներ: Մեր արիութիւնը կը պահսի, երբ կը հարկադրուինք համոզուելու, թէ ինչ որ այսօր կը մեծարենք, իրեւ բարի, ճշմարիտ ու գեղեցիկ, կրնայ վաղը անհաստատ գտնուիլ ու փոխուիլ: Բայց, երբ հիմա կ'ըմբռնենք վերջապէս, թէ կան սկզբունքներ, ուրոնց համար դարերը նշանակութիւն չունին, եւ անոնց ոգին կը յարմարի ամէն դարու, այն ատեն մենք վարժուած կ'ըլլանք զանազանելու հինը, որ կը ծերանայ, հինէն, որ անմահ է: Եւ այս կերպով է որ մարդկութիւնը իր բարոյական ու հոգեկան վերաշինութիւնը պէտք է ապահովէ, որպէսզի արդարութիւն ընէ Հայուն աղատագրական արդար բաղձանքներուն:

Մենք, իրեւ մարդկութեան մէկ մասնիկը, մասնակցելով հանդերձ այն ընդհանուր վերաշինու-

թեան աւագ գործին, պիտի շարունակենք մեր պայքարը բոլոր կարելի միջոցներով, մինչև որ մեր գերագոյն նպատակը իրագործենք: Եւ բնաւ տարակոյս չկայ, թէ, ինչ որ ալ ըլլան այն հսկայական դժուարութիւնները, որոնք մեր աղատութեան ճամբուն վրայ կը գտնուին, մենք պիտի յամառինք մեր յառաջդիմութեան ընթացքին մէջ, ու պիտի իրագործենք մեր սրբազն նպատակը:

Այս վերլուծումը ըրի միայն ցոյց տալու համար, թէ արդի քաղաքակրթութեան ներկայացուցած վիճակը չէր կրնար մեղի անմիջական արդարութիւն ընելու բարձրութեան վրայ գտնուիլ: Հետեւաբար, կ'արժէ ճանչնալ մարդկութեան ոգին, որպէսզի մեր աղատագրութեան վերագոյն ճիգեռուն մէջ որեւէ յուսախաբութիւն չի կրենք:

Ինչպէս ըսի, հոգեկան բարեփոխութեան երեւոյթը բացայայտ եւ յուսադրական է: Եւ մէկ կողմէն, իրեւ գաղափարապաշտ ժողովուրդ մը, մենք ալ մեր ընթացքը կ'ուղղենք առաջնորդող այդ աստղին լոյսին ներքեւ, միւս կողմէ ալ, կը շարունակենք մեր ճիգը օրուան աշխարհին մէջ, օրուան բոլոր միջոցներով եւ աւելի լուսաւորեալ գիտակցութեամբ մը, մինչեւ որ մեր դարերու ձգտումը իր բանաւոր ու արդար վախճանին հասցնենք, եւ աղատազերու շարքին մէջ մենք ալ դրաւենք մեր տեղը իրեւ աղատ ու անկախ ազգ մը:

ԿԵԱՆՔԻ ԴԱՍԼ
ԱՇԽԱՐՀԻ ԿԱՐԳԱՀՈՐՈՒԹԻՒՆԸ

Մեր ընկերային խօսակցութիւններուն մէջ երկու բառեր մեծ տեղ մը կը գրաւեն շարունակ, դիպուած եւ բաղդ: Յեղին մեղքերուն եւ յիմարութիւններուն կէսը անոնց կը վերագրենք, փոքրիկներու բարոյական առողջութեան և ներդաշնակ զարդացու մի համար էական է որ իրենց գիտակցութեան խորը հաստատուի այն իրողութիւնը թէ աս աշխարհը իր կարգաւորութիւնն ունի, որու ենթակայ է ամէն ոք: Թէ մարդ մը ինչ որ սերմանէ, նոյնը կը հնձէ: Թէ մարդ կ'ստանայ այն վարձատրութիւնները, որոնց համար պատշաճ ճիգը ընելու յօժար է եւ կը շահէ այն մրցանակները, որոնց արժէգինը յօժար է վճարելու աշխատութեամբ, զոհողութեամբ եւ իր կորովին գործածութեամբ:

Կրնան ներկայանալ պարագաներ, որոնց միջոցին այնպէս կ'ըլլայ որ գէպքերու ուժը կը թուի անկարելի գալրձնել իրազործումը այն մասնաւոր նպատակին որու կը ձգտի մարդ: այս պարագաներուն մէջ, սակայն, բացայայտօրէն պարզ է որ անյաջողութիւնը աղէտ մը ըլլալէ շատ հեռու է: Յանախ ժամանակը ցոյց կուտայ թէ աւելի հեռաւոր եւ բարձր տեսակէտէ մը դիտելով ժամանակաւոր անյաջողութիւնը ապագայ լաւագոյն յաջողութեան մը առիթը ընծայած է, եւ թէ մարդ վրիպելով ըս-

տանալ բան մը, որուն վրայ իր սկզբնական յոյսը դրած էր, վերջի վերջոյ կ'ստանայ ուրիշ բան մը, որ շատ աւելի արժէք ունի քան նախորդը. ինչ որ ստոյդ է սակայն այս անստոյդ աշխարհին մէջ այն իրողութիւնն է թէ ոչ մի իրական յաջողութիւն ձեռք բերուած է դիպուածի կամ բաղդի չնորհիւ: այսինքն կոյր կամ վայրի ուժերու կամ ազգեցութիւններու անիմաստ կապակցութեան միջոցաւ: ինչ որ նախապէս այնպէս կը թուէր թէ աւելորդ միջամտութիւն մըն է կոյր ուժի մը կողմէ արգելք ըլլալու մարդկային ծրագիրներու իրազործումին, յետոյ ժամանակի ընթացքին կը յայտնուի թէ նոր եւ բարձրագոյն նպատակի մը ներածումն է: Պատմութիւնը ասոր շատ մը օրինակները պարզած է իր էջերուն մէջ:

Ամէն պարագայի մէջ, հետեւաբար, երբ այնպէս կը թուի առաջին տեսութեամբ թէ մարդուս ճակատագիրը իր ձեռքը չէ, թէ իր սիրելագոյն ծըրագիրները կը վրիպին, լաւ է որ մարդ այդպիսի պարագային՝ իր դատաստանը կասեցնէ մինչեւ որ խնդրին բնաշրջումը լրացած ըլլայ: Յիմարութիւն է պարզապէս այն գաղափարը կազմել, թէ մարդուս ճակատագիրը աշխարհի չորս հովերուն ենթակայ է, եւ թէ մարդ ինք իր բաղդին տէրը չէ: Հոգեպէս գէթ, ամէն մարդ ինք է որ կը կերտէ իր կեանքը եւ կը հնձէ ինչ որ ինք սերմանած է. եթէ չի յաջողիր, պատճառը այն է որ ինք չունի պահանջուած կարողութիւնը, արուեստը, ճարտարութիւնը կամ դատողութիւնը այն մասնաւոր գործին,

որուն ձեռնարկած է . իսկ եթէ կը յաջողի՝ կը նը-
շանակէ թէ ինք ունի այն յատկութիւնները որ յա-
ջողութեան կ'առաջնորդեն . ասոր համար կարեւոր
է որ մարդ նախ եւ առաջ պարկեշտ ըլլայ իր անձին
հետ, եւ որեւէ վայրկեան իր տեսութենէն չի վրի-
պեցնէ այն իրողութիւնը թէ ինք անձնապէս հիմնա-
կան պատասխանատութեան ենթակայ է հանդէպ
ինքինքին, պէտք չէ ներէ ինքինքին այն երևակա-
յութեամբ թէ կեանքը խարած է զինքը, թէ ինք
անյաջողութեան ենթարկուած է որովհետեւ զինք
շրջապատող պարագաները աղէտալի եղած են եւ
կամ որովհետեւ այս կամ այն մարդը զացած է ի-
րեն այն պաշտպանութիւնը որու վրայ ինք մեծ յոյս
դրած էր : Այն մարդը որ կուգէ միշտ ուրիները
պատասխանատու ցոյց տալ իր ձախորդութիւննե-
րուն, սիսալներուն եւ յիմարութիւններուն համար՝
ընդհանրապէս պարկեշտ մէկը չէ, այս կերպով ան
ինքինքը կը խարէ եւ իրողութիւններու յստակ ճա-
նաչումէն կը խուսարի : Կեանքի դաստիարակու-
թեան սկիզբը եւ կեանքի դասը այն իրողութիւնն է
թէ մարդ կոչուած է հնձելու ինչ որ ինք սերմանած
է . թէ ինք միայն պատասխանատու է իր գործին եւ
ասպարէզին համար, եւ աւելորդ ու անիմաստ ճիգ
մըն է աշխատիլ պատասխանատութիւնը ուրիշնե-
րու վրայ ճղել, ու կեանքի հիմնական հարցը որեւէ
մարդու եւ կնոջ համար, որ ծնած է աշխարհի մէջ,
շատ բարդ է : Պէտք է ճանչնանք այն մեծ իրողու-
թիւնը թէ գերիվեր քան մեր կամքը կը գտնուի
Աստուածային կամք մը եւ պարտաւորութիւնը մեր

վրայ է որ մեր կամքը ներդաշնակենք Աստուածա-
յին կամքին հետ : Այս հարցը ինքնին շատ պարզ է ,
բայց զայն իրագործելու մեթուաը դժուարին, կընճ-
ռուտ, ցաւադին եւ երբեմն նոյնիսկ օրհասական է :
Աստուածոյ կամքը կատարելու համար նախ եւ առաջ
կարեւոր է այդ կամքին ինչ ըլլալը դիտնալ, ինչ
որ ինքնին դժուարին գործ մըն է, թէ եւ առաջին
քայլը ներդաշնակութեան այս գործին մէջ այն է՝
որ մարդ ջանադիր ըլլայ իր անհասական բաղ-
ձանքները եւ իրաւոնքները հաշտեցնել ուրիշներու
հաճոյքներուն եւ իրաւունքներուն հետ :

Այսքանը պարզ ընկերային յարաբերութեան
համար, իսկ պետական շրջանակի մէջ մարդ պարտի
ձգտիլ իր մէթունները եւ նպատակները համաձայ-
նեցնելու այն սկզբունքներուն հետ որոնք օրինական
հանգամանք եւ նուիրագործում ստացած են . այս
կանոնին դէմ մեղանչումը եղերերգութեան կ'առաջ-
նորդէ : Օրինազանցութիւնը ընդհանրապէս ինքնին
եղենագործական արարք մըն է : Շատ հազուադէպ
է այն բացառիկ պարագան որ օրինազանցութիւնը
արդար եւ հերոսական բնոյթ մը կ'ստանայ, երբեմն
նոյնիսկ ապատամբութեան կը վերածուի եւ նոր ի-
րաւակարդի մը կ'առաջնորդէ :

Իմ յիշած օրինադանցութիւնս սովորական մար-
դուն եւ սովորական պարագային համար է . արդէն
այն բացառիկ պարագաներուն մէջ, ուր պետութիւ-
նը ինքը մեղանչած է արդարադատութեան սդիին
դէմ որ Աստուածոյ կամքին արտայայտութիւնն է ,
պետութիւնը ինքը կը տուժէ եւ ինքը կը զոհուի

այնպէս, ինչպէս սովորական հասարակ անհատը։ Ուրիշ բառով օրէնքը նոյնն է անհատին եւ պետութեան համար։ Որեւէ պետութիւնը որ փորձած է այս կանոնէն շեղիլ ու պետութիւնը անսխալ ու օրէնքէ վեր ներկայացնել՝ յաջողած չէ իր այս դիրքին մէջ եւ իր սխալ ըմբռնումին աղէտալի հետեւա՞քը կը-րած է։

Կարժէ որ հաստատալէս ըմբռնենք այն մեծ իրողութիւնը թէ տիեզերքը քասո մը չէ եւ թէեւ անհատը իր ընտրութեան ազատութիւնը ունի, բայց ոչ ոք կարող է տիեզերքի կարգաւորութենէն եւ ներդաշնակութենէն շեղիլ, Աստուածային նուիրագործումը ներկայացնող օրէնքները անտես ընել եւ իր այս օրինազանցութեան հետեւանքէն ազատ մնալ, այս կերպով մարդ իսկապէս ազատ է թէ որ կուզէ ինքզինք կործանելու, բայց Աստուծոյ կամքը չի կրնար խորտակել, եւ հոս կարժէ որ յիշատակեմ էմըսընի մեծ պատգամը որ իր մէջ կը պարփակէ կեանքի այս դատին ամբողջ իմաստասիրութիւնը։ «Նկարագիրը ձակատագիր է»։

ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

Վերջին դարու շրջանին՝ մասնաւորապէս մեծ տեղ դրաւած է մարդոց մտքին մէջ հարստանալու տենչը։ Գրեթէ ընդհանուր բաղձանք մը ներկայացուած է միշտ։ Ասոր համար կ'արժէ ուշադրութեան առարկայ ընել դրամի, կամ հարստութեան, աս հարցը եւ քննել թէ՝ դրամին պարզեւած առաւելութիւնները կը փոխարինեն արդիւնքը այն մեծ ճիգին, զոր ամէն մարդ կ'ընէ անոր տիրանալու համար։ Այս նիւթը մեծ այժմէութիւն կը ներկայացնէ մասնաւանդ հիմա, երբ դրամին, հարստութեան անձկութիւնը կարծես կիրքի մը վերածուած է։ Հետեւաբար նաեւ այսօր աշխարհը պէտք ունի ուսանելու եւ վերուսանելու որակի սէրը։

Ինծի կը թուի թէ որեւէ քաղաքական բնաշրջում կամ յեղաշրջում կրնայ որեւէ բարիք մը գործել ցորչափ ընկերացած ըլլայ ան իտէաներու բնաշրջումով եւ յեղաշրջումով։ Դաստիարակութիւնը կոչուած է մեծ դեր մը կատարել իտէաներու բնաշրջումի այս գործին մէջ։ նոյն դերը կրնայ կատարել նաեւ մամուլը։ նոյն ազդեցութիւնը կրնայ ունենալ նաեւ եկեղեցին։ բայց թէ գըպըրոցը, թէ մամուլը եւ թէ եկեղեցին այդ արդիւնքը կրնան ունենալ եթէ ազատ ըլլան անհատական եւ կազմակերպական ազդեցութենէ եւ այսօր ցաւալի

իրողութիւնը այն է որ բնաշրջումի այս երեք աղ-
դակներն ալ աղդեցութենէ ազատ չեն: Դպրոցը,
մասնաւրապէս համալսարանը, կը գտնուի մեծ
նուիրատուներու կտակի կամ ուրիշ կաշկանդում-
ներու լուծին տակ, եւ հարկադրուած է դաստիա-
րակութեան իր ընթացքը սպատաճեցնել այդ նուի-
րատուներու կամքին: Օրաթերթերը մեծապէս կա-
խում ունին իրենց ծանուցումներէն, եկեղեցիները
նոյնպէս կը գտնուին մասնաւրոներու աղդեցութեան
տակ. այնպէս որ այս երեք հաստատութիւններն
ալ ի վիճակի չեն տալու այն արդիւնքը ինչ որ պի-
տի կրնային տալ, եթէ այսպէս կաշկանդուած չըլ-
լային. ինչպէս չեշտուած է անցեալին մէջ, նոյնպէս
ալ այսօր դեղեցկութեան արտադրութիւնը մեծ տեղ
մը պարտէր դրաւել աշխարհի գործին մէջ. քանզի
դեղեցկութիւն ու պարզութիւն միասին կը ներկա-
յացնեն լաւագոյն հակազդեցութիւնը դարուս նիւ-
թապաշտ ճարտարարուեստի ընթացքին դէմ: Հան-
րային կարծիքը այսօր դրամի մեծ տեղ կուտայ,
թէեւ հասարակութիւնը այս կարծիքի աղդեցու-
թեան տակ կը ձգտի դրամ դեղելու, խորհելով թէ՝
նիւթական բարեկեցութիւնը կամ հարստութիւնը
մեծ աղդակ մը պիտի ըլլայ իր երջանկութեան իրա-
գործումին մէջ. բայց փորձառութիւնը ցոյց տուած
է միշտ եւ կը շարունակէ հաստատել ամէն օր թէ
դրամը իրը երջանկութեան աղդակ մը շատ աննշան
տեղ մը կը դրաւէ երջանկութեան ստեղծումին մէջ:

Այս կերպով մարդ հետզհետէ դրամի այս ար-
շաւին մէջ կը վտանգէ ինքզինքը, առանց այդ բաղ-

ձացուած երջանկութիւնն ալ գտնելու եւ այս կեր-
պով նոյնիսկ կարողագոյն մարդը իր հոգին կը կոր-
ունցնէ դրամը դիզելու սիրոյն համար: Ուստի կար-
ժէ սերտել թէ ինչ տեղ պարտի գրաւել դրամը խտէ-
ալներու կարգին մէջ, ու ըստ այնմ գիտակցօրէն
շարժիլ: Այս նիւթին չուրջ շատ մը հեղինակներ,
փիլիսոփիաներ արտայայտուած են, անոնց տեսա-
կէտները ուսումնասիրած եմ, բայց իմ այս վեր-
լուծումիս մէջ գտած եմ թէ այս նիւթին չուրջ ա-
մենէն մեծ լրյու դարձեալ Քրիստոս ինք սիրած է.
բայց երբ անոր պատգամները, մասնաւրապէս
Ղուկասու Աւետարանին մէջ, ուշադրութեան առ-
նենք ու անոնց տառին հետեւինք, պիտի գտնենք թէ
շուարումի ենթակայ պիտի ըլլանք:

Շատեր, որ անցեալին մէջ իրը անհատ կամ իրը
մարմին՝ այս վերլուծումը կատարած են, իրենց
շուարումին ապացոյցները արձանագրած են պատ-
մութեան էջերուն մէջ. նոյնիսկ Թուրթոյ աս տա-
ռական ըմբռնումին զոհ եղաւ: Ես կը գտնեմ թէ
այս մասին ճշգրիտ ըմբռնում մը ունենալու համար
նախ կարեւոր է դրամի կամ հարստութեան հարցին
շուրջ Քրիստոսի յայտնած պատգամները ամփոփել,
սերտել այն պարագաները, որոնց մէջ այդ առան-
ձին պատգամները տուած է ան եւ աշխատիլ թա-
փանցելու այդ անջատ պատգամներու ոգիին
այս ուղղութեամբ կը գտնենք թէ անոր փիլիսոփա-
յութիւնը եղած է ճշգել աշխարհին բոլոր բարիք-
ներու յարարերական արժանիքը. այս տեսակէտով
դրամը իրը բարիք մը իր յարարերական կարեւո-

ըութիւնը ունի, եւ յիմարութիւն պիտի ըլար անտեսել զայն. բայց երբոր կը ներկայանայ պարագայ մը, ուր զրամը կը բաղմի բարձրագոյն արժէք ներկայացնող իրի մը հետ, այն ատեն պէտք է անոնց յարաբերականութեան տեսակէտէն նախապատռութիւնը տալ բարձրագոյնին: Պարզ օրինակի մը համար ըսենք թէ մարդս կրնայ դրամ դիզել, վտանգելով իր պատիւը, կամ իր հոգին, կամ իր խիզը: Արդ, պատիւ, հոգի խիզ աւելի բարձր արժէքներ են քան դրամը. եւ երբ այդ տարբեր արժէքներու բաղադրումը տեղի կունենայ, մարդ պէտք չէ զոհէ բարձրագոյնը երկրորդականին համար: Այդ սըխանն է որ կը բացատրէ շատ մը նկարագրի նաւաբեկութիւններ եւ եղերերգութիւններ, որ տեղի ունեցած են եւ տեղի կունենան շարունակ մեր շուրջը: Էմըրսըն, Ամերիկացի փիլիսոփան, կ'արտայայտուի այսպէս. «Մարդիկ կան որ իրենց դանձի տուղրակը կը լիցնեն հոգին պարպելով»: Իսկ Քրիստոս ալ նոյն գաղափարը կը շեշտէ ըսելով թէ «Մարդ չի կրնար երկու տէրերու ծառայել»:

Այսօր, այս ընթացքի հետեւանքով հարստութիւնը աճած է, բայց հարստութեան ընկերային բաղխումը դրութիւնը չէ զարգացուցած այնչափ արագօրէն, որչափ աճած է նիւթական արտադրութեան կարողութիւնը. ասոր համար Յիսուս շեշտը դրած է ոչ թէ նիւթական բարելաւութեան կարեւութեան վրայ, այլ անհատին, կամ ընկերութեան վերածնութեան վրայ: Այս տեսակէտով՝ ողորմասիրութեան բնագդը դարերու ընթացքին յաճախ սխալ

գծի վրայ գտնուած եւ բաղձացուած արդիւնքը տըռուած չէ, քանզի այդ ողորմութիւնը յաճախ եղած է պարզապէս ենթակային համար մեղքի մեղմացում մը եւ խղճի մահացում մը ու այս կերպով արգելք եղած է հիմնական սկզբունքի մը իրագործումին. ինչպէս հայրենասիրութիւնը երբեմն պատուի մը վերջին ապաստանը եղած է, նոյնպէս ողորմասիրութիւնն ալ շատերու արքայութեան փրկագինը եղած է զոր վճարած են իրենց կեղծաւորի հանգամանքով:

Շատ կենսական հարց մըն է աշխատիլ ճշգրտուէն ըմբռնելու Քրիստոսի պատղամին խմասուը, դըրամի այս հարցին շուրջ: Անոր միտքը չէ եղած որ մարդիկ հացկատակներ ու մուրացիկներ ըլլան, ինչպէս շատերը խորհած են թէ առաքինութիւն մըն է այդպէս ըլլալ. բայց ինչպէս ըսի, Քրիստոսի փիլիսոփայութեան ողին կը գտնենք, երբ ուշադրութեան առնենք իր կեանքը եւ ուսուցումը իր ամբողջ ընթացքին մէջ: Այդ կեանքին եւ ուսուցումին ետեւ կը գտնուի իր ընկերային ճշմարիտ պատղամը, այս պատղամը թէ՝ մարդս մեկուսացած անհատ մը չէ, այլ ընկերային էակ մը. հետեւաբար մարդ շարունակ պէտք է ի մտի ունենայ թէ երբ իր կեանքը անկատար կ'ըլլայ, երբ ներդաշնակ չըլլար ուրիշներու կեանքին հետ, նոյնիսկ ամուրին իր ամուրիութեան պատճառով թերի կեանքի մը պատկերը կը ներկայացնէ. ուստի մարդ նկատելով ինքզինք իրը անդամը մարդկային ընկերութեան, պէտք է շարունակ ձգտի ընկերային ներդաշնակութեան, պէտք է գիտ-

նայ արժէքներու յարաբերականութիւնը ճանչնալ եւ
միշտ ձգտիլ լաւագոյնին, եւ միշտ զոհել լաւը լա-
ւագոյնին սիրոյն համար ու այնպէս ընել, որ իր
կեանքին ուղղութիւնը ըլլայ դէպի Աստուածայինը.
Եւ հոս է որ դրամը, հարստութիւնը, երբ պարկեցտ
ջանքով ձեռք բերուած ըլլայ, կրնայ մեծ միջոց մը
ըլլալ յաջողութեան ու դիրքի: Դրամին չնորհիւ բա-
րեկամներ կրնայ ստանալ մարդ, ուստի կարեւորը
ոչ թէ դրամին քանակն է, կամ հարստութիւնն է իր-
բեւ նպատակ մը, այլ դրամին գործածութիւնն է
իրը միջոց մը:

Աղքատ կամ հարուստ ըլլալը ինքնին մեծ ի-
մաստ մը չեն ներկայացներ. կարեւորը ճշմարիտ
մարդ մը ըլլալն է, եւ ինչ որ մարդուն ճամբուն վը-
րայ խոչընդու մը կը ներկայացնէ, ճշմարիտ մարդ
մը ըլլալու նպատակին մէջ, պէտք է այդ արգելը
ջնջուի, եւ այս տեսակէտով հարստութիւնը իր մէջ
թագուն վտանգ մը կը ներկայացնէ, որովհետեւ
շատ մը փորձութիւններ յարակից են հարստութեան
հետ: Օրինակի համար դրամին պարզեւած անկա-
խութեան վիճակը կրնայ առաջնորդել այնպիսի
ցուրտ վերաբերումի մը հանդէպ բարեկամներուն,
որ կրնայ բարեկամութիւնը խախտել, մինչդեռ աղ-
քատը, որ կախում ունի իր բարեկամներէն, միշտ
ենթակայ է իր լաւագոյն ճիգը ընելու, որպէսպի իր
շրջանակին բարեացակամութիւնը պահպանէ:
Դարձեալ դրամին սէրը կ'առաջնորդէ գործի մըր-
ցումին մէջ այնպիսի ծայրայեղութիւններու, անձ-
նական օգուտի սիրոյն համար, որ այդ ընթացքը կը

միջամտէ ենթակային վեհանձն բնագրներուն եւ հա-
ւատքին:

Հարստութիւնը, հետեւաբար, բարիք մըն է մի-
այն, երբ ձեռք կը ըներուի արժանիքով եւ առանց ա-
ւելի թանկագին բարիքներ զոհելու անոր սիրոյն
համար: Հարստութիւն դիզել հոգիին զնով, եղեր-
երգութիւն մըն է, և ինչպէս իմըրսըն հիանալի կեր-
պով պարզած է այս գաղափարը իր մէկ նշանաւոր
փորձ-երկին մէջ, Հատուցումի նիւթին շուրջ, «Աշ-
խարհի մէջ որեւէ նիւթական ձգտում իր հատու-
ցումը ունի»: Այս կերպով երբ մարդ հարստութեան
կամ դիրքի ու իշխանութեան կը ձգտի, շարունակ
ենթակայ է վճարելու այդ ձգտումին գինը եւ յա-
ճախ այս գինը շատ սուղ է: Միայն հոգիին մշա-
կոյթն է որ հական ու դրական է եւ միւս նիւթա-
կան ձգտումներու հատուցումի օրէնքէն աղատ է:
Այս տեսակէտով նկարագիրը գերագոյն մեծագոր-
ծութիւնն է եւ ամէն ուրիշ իտէալ կը նսեմանայ ար-
ժանաւոր նկարագրի մը կազմութեան գաղափա-
րին առջեւ:

ԿՐՈՆԸ ԵՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Վերջին մեծ պատերազմէն ասդին օրուան այժմէական հարցերէն մին եղած է կրօնքի եւ պատերազմի հարցը, եւ տարակոյս չկայ թէ բոլոր վաղեմի կրօնները զինուորապետական եղած են: Հրէաներու Եհովան պատերազմներու Աստուածն էր: Այս մասին համոզուելու համար բառ է ակնարկ մը նետել Հին Կոտակարանին վրայ, մասնաւորապէս ան վերաբերումի մասին, որ տեղի ունեցաւ իր անունով հանդէալ Քանանացիներու: Բազմաստուածութիւնը ունէր միշտ իր պատերազմի Աստուածը եւ վայրենութեան Աստուածուհին: Արդէն մարդկային պատմութիւնը ինքնին արիւնահեղ պայքարներու յաջորդութիւն մըն է: Կրօնը ինքը ամենէն գօրաւոր պատճառը եղած պատերազմներու, ասոր վկայութիւնը պատմութեան էջերուն մէջ արձանագրուածէ: Սահմետականութիւնն ալ ուշագրաւօրէն զինուորական կրօն մը եղած է, նոյնպէս եղած է նաեւ Քրիստոնէութիւնը. Խաչակրութիւնները ասոր ապացոյցն են: Կրօնները ոչ միայն անցեալին մէջ պատերազմներու պատճառ եղած են, այլ ուշագրութիւն չեն ընծայած բնաւ քննելու, վերլուծելու պատերազմի պատճառ եղող հիմնական ազդակները:

Թէ որ բարոյական տեսիլքը եւ գաղափարապաշտութիւնը հետզհետէ չը շարժին կառավարելու

համար այն ուժերը, որոնք անցեալին մէջ պատերազմի տեղի տուած են եւ գօրաւոր ջանք մը տեղի չունենայ բաղխումի պատճառները միջադային յարդարումի նիւթ ընել իրաւախոհութեան կամ փոխադարձ զոհողութեան հիման վրայ, պատերազմը կը շարունակէ անխուսափելի ըլլալ ապագային համար:

Ասկէ առաջ տեղի ունեցած պատերազմներու աղղակները կարելի է բաժնել երկու մասի, կայսերապաշտական եւ անտեսական: Աշխարհակալութեան բաղձանքը մեծագոյն տեղը գրաւած է հեռաւոր անցեալին բաղխումներուն մէջ, օրինակ Եղիպտոսի եւ Ասորեստանի ընդհարումները այդ նպատակին համար. Քանանու արշաւանքը անոր համար եղաւ որովհետեւ կաթ ու մեղք կը հոսէր երկրին ծոցէն:

Նոյն դասին կը վերաբերին նաեւ կոիւները Պարսկաստանի եւ Յունաստանի մէջ: Մեծն Աղեքսանդր՝ Նափոլէոնի ծրագրով՝ արշաւեց Ասիա եւ կը ձգտէր համաշխարհային կայսրութիւն մը հիմնելու եթէ կանխահաս մահը խափանած չըլլար իր այդ յանդուդն ծրագիրը: Հռոմ եւ Կարկեդոն նոյն դասին կը վերաբերին իրենց բաղխումներուն ընութեանը առթիւ: Միջին դարերը կը ներկայացնեն երկար շարք մը արիւնահեղ ընդհարումներու նոյն նպատակին համար, ծաւալումը աւատական իշխանութիւններուն: Երբ կը հասնինք մեր թուականներուն՝ կը գտնենք թէ նոր պատերազմներուն մէջ Դմաւոր աղղակները առեւտրական եղած են: Ու-

շաղըութեան արժանի շրջան մըն է ան յիմարական թուականը, որ ծանօթ է Երեսուն Տարիներու Պատերազմը անունին տակ: Հարաւային Ամերիկայի հանքերը գաղթավայրի պատեհութիւն փնտուելու ձգտումը շատ մը ընդհարումներու տեղի տուած է. 18րդ դարը ճարտարաբուեստական շրջանի սկիզբը եղաւ, եւ պետութիւններու տնտեսական քաղաքականութիւնը զինուորական բնոյթ մը ստացաւ. այդ թուականէն ասդին հում նիւթերու հետապնդումը ճարտարաբուեստի մրցումի մարզին մէջ կազմեց կարեւոր ազգակ մը պատերազմի պատճառներուն մէջ: Հետեւաբար, այս բոլոր բաղխումներէն եւ անոնց պատճառած տիեզերական աղէտէն յետոյ օրուան հարցը կ'ըլլայ այսօր թէ ի՞նչ կարելի է ընել եւ մասնաւորապէս ի՞նչ կրնայ ընել Քրիստոնեայ եկեղեցին պատերազմի աղէտը մէջտեղէն վերցնելու համար:

Ազգի մը ոգին ու ժողովուրդի մը հաւատարմութիւնը պէտք է Քրիստոնէական իտէալներու ազդեցութեան տակ գտնուեին եթէ կուղենք որ պատերազմի գրութիւնը վերջ գտնէ: Հայրենասիրութիւնը պէտք է որ Յիսուսի սկզբունքները արտայայտէ, եթէ կուզէ որ խաղաղութիւնը տիրէ երկրի վրայ. այս ուղղութեամբ վերածնութիւն մը վայրկենական չի կրնար ըլլալ, բայց անդամ մը որ քաղաքական աշխարհը ընդունի Քրիստոնէական սկզբունքները կիրարկելու անհրաժեշտութիւնը, այն ատեն լաւ ըսկզբնաւորութիւն մը եղած պիտի ըլլայ. այս շարժումին առթիւ տնտեսական ծաւալումի ձգտումը

պէտք է արդարութեան հակակշռին տակ դտնուի:

Ոսկեղէն կանոնը եւ ոչ թէ ուժը պէտք է վարէ միջազգային յարաբերութիւններու կնճռուա հարցը: Աս վերջին Մեծ Պատերազմին առթիւ անհատականութիւնը կորսնցուց իր հմայքը զինուորական կազմակերպութեան մէջ, անարժան փառասիրութիւնները նոր կեանք ստացան, ընկերային բարեկարգութիւնները կամ մթաղնեցան, կամ լքուեցան զինուորական հարցերու ստիպողականութեան պատճառով. բարոյական ունակութիւններու մակարդակը վար իջաւ ու մարդկային իրաւունքներուն ճանաչումը անհոգութեան ենթակայ եղաւ: Արդարեւ աշխարհի վրայ դեռ երբէք գոյութիւն ունեցած չէ ճշմարտապէս Քրիստոնեայ աշխարհ մը եւ ոչ ալ՝ Պղատոնեան Հանրապետութիւն մը: Քրիստոնէութիւնը ճախողած չէ, որովհետեւ երբէք փորձուած չէ: Մեր իտէալներու Քրիստոնէութիւնը պատճութեան Քրիստոնէութիւնը չէ: Եկեղեցական Քրիստոնէութիւնը երբէք եղած չէ յար ու նման Յիսուսի կրօնին: Ան երբէք չէ փորձած հաստատել ընկերային սէրը իբր փոխազարձ պարտականութիւնը ազգերու: Մարդկի մինչեւ այսօր կոռւած են իրենց հաւատքին համար, բայց իբրենց հաւատքը զիրենք կոռւելէ պատ չէ պահած, այլ թոյլ տուած է որ պետութիւնը զրադի այս աշխարհի գործերով, իսկ կրօնը՝ հանդերձեալ: Շատ յիշուած է Յիսուսի ոչդիմադրութեան սկզբունքը եւ ան եղած է միսթիքական տարր մը կրօնի մէջ: Այդ տարրը հողին այնպիսի յստակութիւն մը կը ներկայացնէ, որ մեր

ազնուագոյն ժառանգութիւններէն մին է . ան դարձեալ Քրիստոնէական ողբոյն գեղեցկագոյն մէկ արտայայտութիւնն է . ան կը պարփակէ իր մէջ ներողամտութեան ողին , ինչպէս նաեւ ազնիւ դասեր հոգիի խաղաղութեան ու պարզ հաւատքի մասին : Այնպէս ճանչուած է թէ սիրոյ ուղին ճշմարիտ մէթոտն է չարիքը դիմադրաւելու համար . այս առթիւ նոյնիսկ հերոսական ողի մը արտայայտուած է : Մարդկութիւնը անասելի տառապանքներ կրած է ի սէր այդ ողին , մասնաւրապէս Քուէյքըները աս մասին ուշագրաւ դիրք մը գրաւած են :

Այս վերջին Մեծ Պատերազմին առթիւ Ամերիկայի մէջ անոնք մերժեցին զուտ զինուորական ծառայութիւն կատարել պատերազմի դաշտին վրայ , կառավարութեան ուղղուած պատմական յիշատակարանի մը մէջ՝ անոնք մերժեցին զինուորական ծառայութիւն ընել , ըսելով թէ իրենց հաւատարմութիւնը հանդէս կրօնի ու խղճի աւելի բարձր է , քան պետութեան : Կառավարութիւնը պարտաւորուեցաւ համաձայնիւ անոնց դիրքին եւ անոնք ինքնարերաբար յանձն առին որեւէ վտանգաւոր պաշտօն պատերազմի դաշտին վրայ , ի բաց առեալ մարդ սպաննելու ճիւղը : Տարակոյս չկայ թէ իրենց այս դիրքին մէջ եղած բարոյական դաղափարապաշտութիւնը աւելի մօտ է Յիսուսի ողին քան եկեղեցական ուղղափառութիւնը . բայց հարցը աւելի ընկերային ճգտումներու խնդիր մըն է :

Քրիստոնէութիւնը պէտք է տեղի տայ աւելի ճշմարտօրէն ժողովրդապետական կրօնքի մը , եթէ

պատերազմը պէտք է որ վերջանայ : Խաղաղապաշտու ճիշտ կրնայ նկատուիլ այն պարագան թէ՝ պատերազմը հակաքրիստոնէական է , բայց նկատելու կարեւոր կէտ մըն ալ այն է , որ այս կանոնը ճիշտ չէ ամէն մասնակցութեան պատերազմի մէջ : Պէտք է նկատենք թէ Յիսուսի ընկերային փիլիսոփայութեան մէջ կայ կարեւոր կէտ մը , այն թէ՝ անոնք որ սուր կատնեն , սուրով պիտի իյնան : Երբ այս կարեւոր պարագան նկատի կունենանք՝ պարտաւոր կըլլանք դիմադրաւել այդ պարագան : Յառաջգիմութեան ողին կը ճգտի մարդկութիւնը առաջնորդել ստեղծելու համար այնակիսի կրօն մը , որ իրեն պատուանդան ունենայ ընդհանուր մարդկութեան երջանկութեան եւ խաղաղութեան լուսաւոր ուղին :

Ահա այդ ժամանակն է որ կրօնը իր վարդպապետական ճեւերէն ու վէճերէն զտուելով պիտի ծառայէ ընդհանուրին բարօրութեան ու բարձրացման :

ՅԱՌԱԶԴԻՄՈՒԹԵԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ

Այս նիւթը մարդկային մտքին վրայ ձնշող հարցերէն մին եղած է վերջերս։ Արդարեւ ամէն դար իր յատուկ մտահոգութիւնը ունեցած է։ 15րդ դարը Արուեստի Վերածնութեան շրջանն էր, 16րդ դարը Կրօնի Բնաշրջման դարը եղաւ, 17րդ դարը Դիտութեան ու Զարդացումի նուիրուեցաւ, 18րդ դարը Ռամկավարութեան դաղափարին յառաջացումը տեսաւ, իսկ մեր 20րդ դարն ալ պաշտօն ունի Ընկերային հարցի բնաշրջումը եւ վերակազմութիւնը հետապնդելու։ Ասոր համար է, որ յառաջդիմութեան փիլիսոփայութիւնը ուսումնասիրութեան նիւթ ընել կ'արժէ։ Ասոր հետ կը գտնուի ձգտում մը ընկերային բնաշրջումը բանաւոր օրէնքներու ենթակայ ընել։ Աս գործին նուիրուած առաջնորդները կ'աշխատին իւրացնել իրենց ժառանգած խտէալները եւ զանոնք կիրարկել իրենց ընդդրկած դատին յաջորդութեան համար։ Հետեւաբար մեր սերունդին հրատապ հարցը ընկերային խնդիրն է։ Ընկերային անհամանդարտութիւնը ցոյց կուտայ թէ այս հարցը հրատապ բնոյթ մը ստացած է եւ իր արդար լուծումին կ'սպասէ։ Ո՞չ մի ընկերական հաստատութիւն, ընտանիք, պետութիւն, եկեղեցի աղատ չէ արմատական ձեւափոխութեան օրէնքէն։ Մեր ճարտարարուեստի աճումը դրամագլուխի եւ աշխատու-

թեան կաղմակերպած հոկայ ուժերով, մեր հարըստութիւններու կուտակումը քիչերու ձեռքին մէջ եւ միւս կողմէ իշխանութեան աննախընթաց յաւելումը շատերու ձեռքին մէջ՝ յայտարար նշաններ են ընկերային վերյարդարումի մը անհրաժեշտ ստիպողականութեան։

Մեր դարը վերջապէս ընկերային հարցին զերաղանց դարն է։ Հայրականութիւն, աւատականութիւն եւ մենաշնորհ ամբացած են իրենց անտեսական բերդերուն մէջ։ կարեկցութիւն, համակրութիւն, յոյս եւ զայրոյթ գործի վրայ են օրուան հարցը լուծելու համար։ բայց մենք աւելի լոյսի է որ պէտք ունինք, քան կիրքի, եւ աւելի գիտութեան կը կարօտինք, քան զգացումի։ մեր ձգտումն ըլլալու է ընկերային փրկութեան ծրագիրը իրականացնել ոչ թէ յեղափոխութեամբ այլ բնաշրջութեամբ։ Ընկերային վիրաբուժութիւնը հրապութիչ կրնայ թուել, բայց ընկերային առողջաբանութիւնը ընտրելագոյն ուղին է։ Ընկերային հարցին պատասխանը կեանքի հարցին պատասխանին պէս է։ կեանքը հաստատ իրողութիւն մը չէ, շարժուն իրողութիւն մըն է։ մանկութեան հարցը չափահասութեան հարցը չէ։ ամէն անգամ երբ ժողովի մը մէջ անգամ մը գտնուի որ խօսք ուղի ըսելու համար թէ ինք ընկերային հարցին գեղագիրը պատրաստած է, լաւ է որ ուրիշ անգամ մը առաջարկէ որ ժողովը յետաձգուի։ Զգացում, համակրութիւն եւ աւիւն կարեւոր աղջակներ են գործի մը ընթացքին համար, բայց չատ աւելի կարեւոր են ողջմառութիւն, իմաս-

տութիւն և համբերութիւն։ ընկերային հարցը այնքան հսկայական խնդիր մըն է եւ այնքան բարդ ու կնճռոտ որու յաջողութեան եւ իրադործումին համար վերջին ծայր ուշադրութիւն եւ իմաստութիւն կարեւոր է։ Ընկերային նաւարկութիւնը իր ընթացքին համար ապահով ուղեգծի մը պէտք ունի. աս մեծ գործը իր տեսանողներն ու գործողները արտադրած է եւ մեծ խանդավառութեան ու յուղումի տեսարաններ պարզած է. բայց ժամանակը հասած է որ այդ յուղումին ու խանդավառութեան հետ ողջմտութիւնը եւ մարդկային լաւագոյն դատողութիւնը իրենց գերը կատարեն։

Մինչեւ այսօր այս հարցին առթիւ շատ շեշտը-ուած է անոր տնտեսական կողմը, ինչպէս նաեւ անոր դասակարգային բնոյթը, բայց ժամանակը հասած է որ ցոյց տրուի թէ այս հարցը այնչափ տընտեսական է որչափ հոգեկան, այնչափ տեսական է որչափ գործնական, այնչափ աշխարհիկ է՝ որչափ հոգեւոր։ Ընկերային հարցը մէկ ուրիշ անունն է գործնական կամ կիրարկուած Քրիստոնէութեան։ Այս հարցին մեծ վարպետները Մարքս, Պէտէլ, Անկըլս եւ ուրիշներ գրեցին ու խօսեցան այնպիսի դարու մը մէջ, երբ մեծ պայքար մը կը մզուէր կը բրոնի ու գիտութեան միջեւ ու տիրող մտայնութիւնը այն էր թէ՝ այս երկուքը բացարձակապէս անհաշտ են իրարու հետ, թէ մին կամ միւսը պէտք է վերապրի։ Անոնց այս դաստիարակութեան բնական հետեւութեամբ շատ մը ընկերային գործիչներ հակակրօնական դիրք մը բննեցին ու այս կերպով՝ ի-

րենց գաղափարը տուին թէ՝ ընկերային հարցը էապէս տնտեսական հարց մըն է և կրօնի հետ որեւէ առնչութիւն չունի։ Այս գործիչները, որ մէկ կողմէ տեսականօրէն կրօնի դէմ կ'արտայայտուէին, իրենց կեանքովը էապէս գերազանց Քրիստոնեաները կրնային նկատուիլ, բառին լայն ու ճշմարիտ իմաստովը։ Այսօր բարերազդաբար յառաջդիմութեան լոյսին մէջ ընդունուած իրողութիւնն մըն է թէ գիտութիւնն ու կրօնը պայքար չունին իրարու հետ, թէ այս իրողութիւնը թափանցած չէ տակաւին ժողովրդական մեծ զանդուածներուն մէջ եւ նոյնիսկ Ամերիկայի մէջ, մեր օրերուն՝ օրէնըսովրութեան ու դատավարութեան միջոցաւ կաշխատին բնաշրջումի օրէնքը տարակոյախ ենթարկել եւ իմաստով մը պետական նախամեծարեալ եկեղեցական գրութիւնն մը ստեղծել։ Ասիկայ երբէք հերքումը չէ այն գիտական իրողութեան թէ զարգացած մտաւրականներու աշխարհին մէջ անվիճելի ճշմարտութիւն մըն է՝ թէ այսօր որեւէ պայքար գոյութիւն չունի կրօնի եւ գիտութեան միջեւ։

Թէ կրօնը եւ թէ ընկերային հարցը սերտ առնչութիւն ունին կեանքի հետ, ինչպէս նաեւ վարք ու բարքի, պարտականութեան, զգացումի եւ յոյսի հետ։ Երկուքն ալ փորձառութեան արտայայտութիւններ են։ Կրօնը ինքնին ընկերային է եւ ընկերային հարցն ալ կրօնական է եւ ուրիշ իմաստով մը՝ նոյնիսկ տիեզերական բնոյթ մը ունի։

Կեանքի մէջ գործնական հետեւութիւնները միշտ իրենց լոյսը կը սփոեն հարցերուն բնոյթին վրայ,

եւ այդ լոյսը յաճախ այդ հարցերուն մէջ գոյութիւն ունեցած համանմանութիւնը երեւան կը բնրէ : Աս կերպով ընկերային հարցին օրուան իտէալները եւ ձգտումները կրօնի երէկուան ստացուածքը կը ներկայացնեն : Անցեալին աղօթքները օրուան գործնական մարդասիրութեան վերածուած են եւ այս կերպով կրօնը գիտցած է ինքինք պատշաճեցընել նոր դարերու նոր պէտքերուն : Այս հարցին ինչպէս նաեւ որեւէ հարցի առթիւ՝ կ'արժէ ուսումնասիրել խնդրին փիլիսոփայական կողմը : Այս տեսակ վերլուծում մը միշտ գեղեցիկ լոյս մը կը սըփոէ ընդհանուր հարցին արժանիքին վրայ : Եւ կեանքը, մանաւանդ առեւտուրի ու գործի կեանքը, այն տեսակ փորձառութիւն մը կը չնորհէ մարդուս, որ միայն այդ ճիւղին մէջ, այսինքն գործնական կեանքի ստեղծած ու արտադրած ընկերային շփումին մէջ կարելի է ձեռք բերել . անոր համար է որ Կէօթէ միշտ չեցտած է գործի փորձառութեան կարեւորութիւնը, եւ գործի աշխարհին մէջ գարբնուածնկարագրին վեհութիւնը :

Այս տեսակէտով բոլոր անոնք որ աղատական են իրենց եկեղեցական ըմբռնումին մէջ ժամանակի ընթացքին հետ գիտցած են ինքինքնին պատշաճեցնել օրուան հարցերուն ուսումնասիրութեան գործին, ու այս կերպով թէ ինքինքնին եւ թէ իրենց ներկայացուցած եկեղեցին կրցած են զնել յարմար գերքի մը մէջ, ծառայելու համար ընկերային հարցի լուծման : Աղատականներու այս դպրոցին ըմբռնումով՝ եկեղեցին այսօր սուրբերու ընկերակ-

ցութիւն մը չէ, այլ փրկիչներու համախմբում մը : Այս երեւոյթը սկսուած է նաեւ արտայայտուիլ գործունէութեան ուրիշ դաշտերու մէջ ալ, եւ այս կերպով մարդկութեան զանազան հատուածները հետզհետէ լաւագոյն վիճակի մը մէջ կը զնեն ինքպինքնին ճանչնալու զիրար, այս կերպով նաեւ՝ անոնք յօժար կըլլան ոչ միայն դասեր տալու, այլեւ դասեր առնելու : Թէ որ Արեւմուտքը իր կորովը ունի, Արեւելքն ալ իր հայեցողութիւնն ունի, եւ այսօր շատ աւելի բան կրնանք գտնել կանգնելու քան թէ քանդելու : Շատ աւելի կը հաւատանք հրահանգելու, սփոփելու եւ քաջալերելու, քան թէ դատապարտելու . այսօր բանտի այցելուն աւելի մեծ մարդ մը կը ճանչցուի քան դատառը : Աշխարհը այսօր չնորհիւ գիտութեան՝ դրացնութիւն մը եղած է եւ վաղը եղբայրութիւն մը պիտի ըլլայ : Արդարեւ բարոյական և հոգեւոր զարդացումը, բաղդատութեան դետնին վրայ, շատ աւելի ետ մնացած է գիտական յառաջադիմութենէն, եւ մենք Հայերս մասնաւորապէս, շատ լաւ գիտենք թէ մեր արդար դատին լըքումն ալ հետեւանքն է այդ իրողութեան . բայց ասոր հետ մէկտեղ կընդունինք թէ յառաջդիմութիւն մը կայ աշխարհի մէջ եւ յօժար ենք աշխատիլ ընդունելու այդ յառաջդիմութեան փիլիսոփայութիւնը, որ այնքան սերտ կապակցութիւն ունի մեր դատի ընթացքին հետ : Հոգ չէ թէ իրական խաղաղութիւնը եւ սէրը դեռ դրաւած չեն մարդկային ընկերութեան մէջ այն բարձր գիրքը, որուն իրաւամբ արժանի են, սակայն այսօր այն իրողութիւնը թէ՝

մարդու մը դիրքն ու կարգը կ'որոշենք այն ծառայութեան չափանիշին համաձայն եւ կը պատուենք զինք ըստ իր այլասիրութեան ու անբասիր ուղղամտութեան, այս իրողութիւնը ինքնին շատ քաջալերական է եւ ցոյց կուտայ թէ կեանքի շրջագիծը որ Բէթէհէմի Մսուրէն ծագում առաւ, սկսած է տարածութիւն աշխարհի ամէն կողմը եւ արդիւնք տալ:

Եկեղեցական նուիրատուութիւնը նոյնն է այսօր, ինչ որ էր երէկ. հաւանական վարդապետական կարծիքներ կը շարունակեն յարանուանական սեղմումներ հարկադրել, բայց կրօնական պատութեան լոյսը ծագած է արդէն եւ պատմութեան ընթացքին՝ յաղթութիւնը միշտ ազատականութեան կողմը եղած է:

Այսօր դարձեալ չնորհիւ կրօնական ուսումնասիրութեան դիտենք թէ որեւէ ապացոյց գոյութիւն չունի թէ Քրիստոս ինքը եկեղեցական կաղմակերպութեան կողմը եղած ըլլայ. արդէն ինքը իր գործունէութեան ամրող ընթացքին՝ երկու անգամ միայն եկեղեցի բառը արտասանած է. իր կեանքը եւ պատգամը յար մարդարէական եւ միոթիքական եղած են, ան շարունակ նուիրեց ինքինքը անհատին մէջ բարձր նկարագիր մը ստեղծելու և ներշնչումի աղբիւր մը եղաւ. հետեւաբար, այսօր էականը ընկերային հարցին մէջ Քրիստոսի պատգամին ողին է, ոչ թէ որեւէ դիրք, որ եկեղեցին կը բռնէ պաշտօնապէս հարցին լուծման առթիւ:

Աղնիւ նկարագիր մը կազմելու հարցը կենսական հարց մըն է: Ընկերակցութիւնը անհատներէ

կը բաղկանայ եւ երբ իւրաքանչիւր անհատ իր նկարագրի կազմութեան հոգ տանի գիտակցորէն, ընկերութիւնը ինքնին այլափոխուած կըլլայ: Պատմութիւնը լեցուն է դէպքերով եւ անձնական նկարագրի վեհութիւնը մեծ դեր կատարած է կեանքի մէջ:

Այս փորձերկի սահմանէն գուրս է ատոնց ապացոյցները արձանագրել հոս, բայց հետաքրքրուողին համար դիւրին է գոհացում ստանալ, երբուզէ ճանչնալ այդպիսի կեանքեր իրենց կենսագրական յիշատակագրութիւններուն մէջ: Մեղի համար բաւական է գիտնալ թէ սէրը բարձրագոյն բանն է կեանքին մէջ եւ իսկապէս անոր լոյսն ու փայլն է: Մեր հասկցած իմաստով Քրիստոնէութիւնը շատ աւելի շեշտ ու նպատակ պարտի գըլնել բացատրելու կեանքի նուիրականութիւնը, այնպէս ինչպէս որ է այսօր, քան թէ կեանքի փառքը այնպէս՝ ինչպէս որ կրնայ ըլլալ յաւիտենական կեանքին մէջ: Ուրիշ բառով էականը այն չէ որ երեւակայենք երկնքի գեղեցկութիւնը, այլ այն՝ որ ըմբռնենք երկրի Աստուածայնութիւնը, եւ այս իմաստով կեանքի գաղտնիքին տիրացած կ'ըլլայ ան՝ որ ուսած է արդի վայրկեանին արժէքը ու գիտէ իր կեանքը կառավարել իր կարողութիւնները հաշուի առնելով եւ գիտնալով գործակցիլ իր գրացիին հետ:

Մեր դարը ինք իրեն համար պէտք ունի Քրիստոնէութեան էապէս նոր ձեւ մը որդեգրելու. ձեւ մը՝ որ համապատասխան է հոգեւոր կեանքի այն երեւոյթին, որու առաջնորդած է մեզի աշխարհի

պատմական զարգացումի ընթացքը։ Ֆիզիքական շատ մը գիտեր տեղի ունեցած են։ Ժամանակը հասած է որ բարոյական գիտեր ալ տեղի ունենան։ Աստուծոյ մասին մեր զաղափարները պէտք է վերակերտուին օրուան նորագոյն բարոյագիտական արժէքներու լոյսին մէջ։ ինչպէս նաեւ այդ գաղափարները պէտք է ներդաշնակ ըլլան օրուան բնաշրջական փիլիսոփայութեան հետ, քանզի այդ կերպով միայն Քրիստոնէութիւնը ի վիճակի կըլլայ արդիական ամենէն ստիպողական հարցերը լուծելու. անոնք որ այս գիտակցութիւնը ունին՝ ճիշը, անձնականութեան զարգացումը ու բարոյական ստեղծագործութիւնը կը դասաւորեն ըստ անոնց յարաբերական արժանիքին եւ կարող կ'ըլլան դիմագրաւելու տիեզերք մը, որ թէեւ անկատար, բայց յարածուն ընթացք մը ունի, ու այս կերպով նաեւ ի վիճակի կըլլան կըելու իրենց բաժինը տիեզերքի վտանգներուն ու զոհողութիւններուն մէջ։

Մեր ժամանակին մէջ պայքար մը տեղի կունենայ երկու տեսակ բարոյագիտական ըմբռնումի մէջ. ասոնցմէ մին ազնուապետական, որոշողական եւ ազգայնական է, միւսը՝ ժողովրդապետական, բարոյական-ազատական ու միջազգայնական։ Ուրիշ բառերով հարցը պայքար մըն է ընկերային երկու կարգերու միջեւ. մին ընտրուած մենաշնորհեալ եւ ինչ ինչ կերպով վերին խումբերու, որոնք կը ձգտին պահպանել ժառանգած խոչալներու հաստատութիւնը եւ յառաջդիմութեան ձգտող մարդկային շահերուն մէջ, որոնք կը ձգտին մարդկա-

յին ընկերութեան վերաշինութեան ու ծաւալումին ըստ նորագոյն խոչալներու։ Մէկ կողմը կը գտնուի ճարտարարուեստի հրամանատարը, կայսերապաշտութեան ախոյանը, դաւանապետը, եկեղեցական իշխանը, որոնք կ'ուզեն աշխարհի գործերը վարել թերեւս քիչ մը բարեսիրաբար, բայց միշտ հեղինակօրէն։ իսկ միւս կողմը կը գտնուի մարդկութեան մեծ զանգուածը, որ գարերու ընթացքին մէջն էր շարունակէ իր պայքարն ու վերելքը, հետըդհետէ յարածուն յստակութեամբ մը, անհատական ազատութեան, դասակարգային ու ցեղային գիտակցութեան, եւ որ մանաւանդ արդի օրերուն մէջ կը պնդէ թէ ինք կ'ուզէ իրեն համար խորհեու իրաւունք ունենալ եւ ինք իրեն համար ստուգել տիեզերքի իրական օրէնքները ու ծրագրել աշխարհը իր խորագոյն պէտքերուն համաձայն։ Առաջին դասուն քաղաքական ու տնտեսական փիլիսոփայութիւնը արտայայտած է նիցէ, գերման փիլիսոփան, որ ամենէն զօրաւոր պատգամախօսն է Գերմարդու գաղափարին։ Նիցէ, որ ժողովրդական զանգուածները միջին եւ ստորին մակարդակի մը վրայ կը զնէ։ իսկ ուրիշ դասու գաղափարներուն եւ խոչալներուն ամենէն յստակ արտայայտիչը գէթ Ամերիկայի մէջ կը գտնենք թէ Ռառուշնպուչն է, հեղինակ մը՝ որ ընկերաբանութեան ու Քրիստոնէութեան վրայ կարեւոր գործեր արտադրած է։ յիշեալը կ'ըսէ թէ «Կ'ըսուի մեղի թէ ժողովրդապետութիւնը ձախողանք մը եղած է, իսեղանդամ եւ անկատար, ասոր պատճառը այն է որ ունեցած ենք

քաղաքական ժողովրդապետութիւն առանց անտեսական ժողովրդապետութեան։ Հետեւաբար այն առեն միայն ճշգրիտ ու ճշմարիտ դատաստան մը կրնանք յայտնել քաղաքային ժողովրդապետութեան մասին, երբ տնտեսականն ալ միասին իրազործուած ըլլայ»։

Տարակոյս չկայ թէ ինք արդար է իր այս դիրքին մէջ եւ յայտնութիւնը իր վճիռը պահած է այն թուականին, երբ քաղաքական ու տնտեսական միացեալ ժողովրդապետութեան թիւը իր դերը կատարած ըլլայ քաղաքակրթութեան ընթացքին։ Արդարութիւն, ճշմարտութիւն եւ ազատութիւն կը շարունակեն իրենց կոչը ընել եւ մարդկային ընկերութեան գերազոյն կորովը գործի լծել. այս գործունէութեան մէջ կրօնական հաւատը իր մեծ դերը կատարելու կոչուած է։ Մեծ գործ մը մեծ հաւատք մը կը պահանջէ, եւ մեր բարոյական արդիւնազօրութիւնը կախում ունի մեր կրօնական հաւատքէն։

Բաւական չէ աշխարհի վիճակէն դժգոհ ըլլալ. գործի լծուիլ պէտք է, եւ գործին մէջ ալ իւրաքանչիւրը իր տեսակէտը դործադրել պէտք է։ Այս տեսակէտներուն մէջ երկու որոշ գիւտեր կը դտնուին, Հնդկականը, եւ Քրիստոնէականը։ Հնդկականը իր գերազոյն գոհունակութիւնը կը դանէ աներազ քունի մը մէջ. իսկ Քրիստոնէականը՝ Աստուծոյ հետ հաղորդակցութեան եւ գործակցութեան մէջ։ Արդարեւ մարդկային գոյութիւնը իր սեղմումները, դիշտերը ու կնճիռները ունի, բայց պայքարն է, որ

կոչուած է այդ կնճիռները լուծելու։ Օրուան պատկերը միսիթարական չէ, որովհետեւ արդի քաղաքակրթութիւնը իր մակերեսին վրայ փայլուն շքեղութիւն մը ունի, ուր արտաքին հրապոյը մը ցոյց կուտայ, բայց այդ բոլոր արտաքին փայլին մէջէն ներքին աղքատութիւնը ինքինք ցոյց կուտայ։ Հետեւաբար մեր առջեւի հարցը այն է, որ Քրիստոնէութիւնը ըլլայ վերանորոգուած կրօն մը, գործոն եւ յառաջդիմական տիպարով եւ նոր եռանդով մը մզէ իր պայքարը ճշմարիտ քաղաքակրթութեան մը իրազործումին համար, որ իր մէջ պարփակէ անցեալ դարերու մարդկային փորձառութեան արդիւնքը։ Ուստի բացայաց է որ մեր դարը յդի է մեծ հարցերով, որոնք կրնան յաջող կերպով լուծուիլ այն ատեն միայն, երբ մեր կեանքը ներսէն զօրաւոր ցնցում մը կրէ եւ նոր աւելնով մը փարի իր գործին։ Երբոր այս ոգին երեւան գայ, տարակոյս ըլլայ թէ ժամանակը հասուն եղած կը լլայ այդ ոգին արտայայտելու կարող մեծ մարդիկը արտադրելու։ Մարդիկ՝ որոնք մարդկութեան մեծ թուականները կը հաստատեն եւ պատմութեան նոր ընթացք կը գծեն։ Այդ մարդոց գիտակից խորհուրդը ամբողջ ազգի մը անզիտակից մտածումն է որ իրենց միջոցով կ'արտայայտուի եւ իրենց միջոցով կը նուիրուի աշխարհի ծառայութեան։ Այս թուականը միանգամայն ծնունդ կուտայ բանաստեղծին, որ գեղեցկին տեւական ներկայութենէն ազգուած կը կատարէ իր գործը եւ առիթ կ'ընծայէ որ բանաստեղծը կատարէ իր գերը տեսիլքի ճիւղին մէջ ու այս կերպով

հաստատէ թէ բանաստեղծը ուսուցիչներու բարձրագոյնն է . Եւ այդ ատեն պիտի գտնենք թէ դարէ ի դար կրօնական ըմբռնումը կը փոխուի եւ իր բընաշընումին մէջ որոշապէս ցոյց կուտայ թէ կրօնը պէտք չէ հիմնուի հեղինակութեան վրայ, ըլլայ ան հոգեւոր կամ քաղաքական . մինչեւ որ այս ըմբռնումը չընդհանրանայ՝ ժողովուրդը չի կրնար ճըշդրութէն վարել իր դործը հոգեւոր բարձրագոյն յղացումներու համաձայն :

Արդարեւ ժամանակն է որ ժողովուրդն ալ ըմբռնէ թէ մինչեւ այսօր կատարուած պայքարները ինչ վկայութիւն արձանագրած են . այս տեսակէտով պարզօրէն պիտի երեխ որ կազմակերպուած կը-րոնը չէ յաջողած ազգերը կցելու իրարու հետ եւ չէ յաջողած դարձեալ տնտեսական արդարութիւն իրագործելու եւ հաստատելու մարդկային ընկերութեան ան միակ հիման վրայ, որու վրայ կրնայ կանդնիլ մարդկային եղբայրութեան Աստուածային կազմը : Բայց անցեալ ու ներկայ մեծ դրոյները մարդարէական շունչով մը արտայայտուած են թէ կրօն մը որ դեռ չէ բացաւրած ինքինք, կը պայքարի արտայայտուիլ կարենալու համար . այս գուշակութիւնը որչափ քաջալերական է, նոյնչափ արդար, մինչեւ որ արդարագատութեան եւ եղբայրութեան մեծ սկզբունքները չը ներմուծուին աշխարհի ընկերային դրութեան եւ քաղաքական կեանքի մէջ, կացութիւնը բարեփոխուած չի կրնար ըլլալ . եւ որպէսզի այդ մեծ սկզբունքները ներմուծուին աշխարհի իրաւակարդին մէջ, ժողովուրդը պէտք է

գիտակցօրէն մղէ իր պայքարը անոնց իրագործումին համար . երբ ժողովուրդին մէջ այդ արդարասիրութեան ու եղբայրութեան ոգին զարդանայ ու ծաւալի, անիկա շուտով պիտի արտայայտուի մեծ մարդերու միջոցաւ . բայց մինչեւ որ ժողովուրդին մէջ այդ ոգիին գիտակցութիւնը չի գտնուի անոր արտայայտութիւնն ալ պիտի յապաղի . պէտք է ըմբռնենք թէ բարոյագիտական մեծ իտէալները կը-րոնի ոգին կը ներկայացնեն : Մացինի, մեծ իտալացին, անդամ մը ըստա «Ով որ կը փափաքի փրկել աշխարհը, պէտք է նախապէս հոգեւոր տեսակէտը մշակէ ժողովուրդին մէջ» :

Քաղաքակրթութիւնը ընդարձակ եւ բազմակնձիռ չէնք մըն է . մինչեւ հիմայ այդ չէնքը հանդշած է Փիլիպիքական ուժի վրայ . պէտք է որ հաստատենք զայն հոգեւոր հիմերու վրայ եւ այս դործը կատարելու համար, պէտք է որ անհատին մէջ ալ իր հոգին վերահստատուած ըլլայ :

Տիեզերքին մէջ տեղի ունեցած դէպքերը դիպուածի արդիւնք չեն . ուշադիր վերլուծում մը ցոյց կուտայ թէ այդ դէպքերուն մէջ բարձր նպատակ մը կը գտնուի : Մեր բարձրագոյն պարտականութիւնն է սորվիլ անոնց դասը կեանքի արշալոյսէն սկսեալ . կը տեսնենք որ ամէն ինչ կը ծգտի մարդկային ստորոգելի բարձրագոյն զարդացումին :

Այն մարդը որ հետամուտ է հասկնալու կեանքի փիլիսոփայութիւնը ու կեանքի դասը, պարտաւոր է իր հոգիին մէջ գտնել իր ընտանիքին, իր աղջին, իր ցեղին եւ ընդհանուր մարդկութեան ոգին : Մեծ

գրադէտը իր հետազօտութեան շնորհիւ իր ոճը կը դանէ, նոյնպէս ալ միսթիքականը կը դանէ զԱսուուած իր հոգիին մէջ :

Ինչպէս տնտեսական ու քաղաքական պայքարի մէջ մարդ կ'աշխատի ինք իր տեղը շինելու, նոյն կանոնը ճշմարիտ է հոգեւոր կեանքի մասին. անոր մէջ ալ մարդուս ընթացքը տեղի կունենայ առանձին եւ ցաւադինօրէն. յաջողութեան ու փրկութեան ուրիշ ճամբայ չկայ :

Արիստոտէլ, յոյն փիլիսոփան, իր բանաստեղծական գործերէն մէկուն մէջ այս նիւթին վրայ զրելու առթիւ կ'ըսէ թէ «Եթէ մենք կ'ուղենք գաղափար մը կազմել թէ գործ մը բարոյապէս արդար է թէ ոչ, պէտք չէ որ նկատողութեան առնենք միայն կատարուած գործին ներգոյ յատկութիւնը, բայց նաև անձը, որու համար այդ գործը կը կատարուի, ժամանակը, միջոցը եւ շարժառիթը»: Ինչպէս կը տեսնենք բարոյական բնաշրջման վերելքին վրայ այս քննութիւնը իր գերը կը կատարէ, եւ մարդը հոգեպէս կ'աճի միայն, երբ իր կատարած գործը այս տեսակ վերլուծման մը առարկայ կընէ :

Մենք գիտենք որ արշալոյսը օրը ցոյց կուտայ, բայց նկատելու ենք թէ յաճախ վերջալոյսն ալ իր մէջ արշալոյսի խոստում մը կը պարունակէ: Օրուան ընկերային կարդի արշալոյսին մէջ կը տեսնենք թէ այսօր գործի մարդուն մէջ միտում մը կայ գործի աշխարհէն ու դրամ շահելու գործէն քիչ մը տեղի կանուխ հեռանալու, եւ ինքնինք նուիրելու բարոյական եւ բարեսիրական գործերու: Գործի

մարդը այսօր այս կերպով կը հետամտի իմացական գոհացումներ կտնելու, կ'աշխատի դարձեալ ինք-զինք ընկերութեան աւելի օգտակար անդամ մը ը-նելու, եւ ըստ իր նիւթական կարողութեան սահ-մանին կը հետամտի որբանոցներու, հիւանդանոց-ներու, համալսարաններու, մատենադարաններու ու թանգարաններու օգնել, եւ այս կերպով՝ դեր մը կատարել մարդկային զարգացումի գործունէու-թեան մեծ դաշտին մէջ :

Այսօր դարձեալ գործի մարդը ըմբռնած է թէ պատրաստ հարստութիւն մը իր ժապաննգորդնե-րուն թողուլը վնաս մը ու վտանգ մը կը ներկայա-ցընէ անոնց համար. դարձեալ հետզհետէ եւ մանա-ւանգ շնորհիւ իր հարստութեան՝ սկսած է ըմբռնել թէ դրամը կընայ գեղեցիկ առարկաներ զնել, բայց չի կրար զնել զանոնք արժանապէս վայելելու կա-րողութիւնը: Գեղարուեստական գեղեցիկ առարկա-ներ ունենալը եւ անոնց գեղեցկութիւնը տեսնելու յարմար աչքեր ունենալը երկու տարբեր բաներ են: Այսօրուան մարդը այսքանը արդէն յաջողած է ըմ-բռնել եւ ըստ այնմ բարեշրջել իր կեանքի փիլիսո-փայութիւնը: Ասիկայ վերջալոյսի պատկերն է, բայց վաղուան մարդը, որուն դէմքը արդէն կ'սկսի ուրուագծուիլ նոր արշալոյսի հորիզոնին վրայ, ան մարդը ընկերային արդարութեան մարդը պիտի ըլլայ եւ իր գերը պիտի ըմբռնէ ոչ թէ անտեսական անարդարութեան ստեղծած թշուառութիւնը ամո-քելուն մէջ, այլ պիտի աշխատի ընկերային նոր կարդը հաստատել, որու շնորհիւ դժուարութիւնը

ինքնին տեղի պիտի տայ: Մենք վարժուած ենք խորհելու մեր մասին իրը թէ ներկային մէջ կապրինք: Մեր յիշողութիւնը կ'երկարաձգուի անցեալին մէջ, մեր յոյսերը կը հասնին մինչեւ հեռաւոր աղաղան, բայց ներկան այն իրականութիւնն է, որուն մէջ կ'ապրինք եւ մեր այս մարդկային մտածման իրականութիւնը Աստուածաբանական տեսութեան մը հիմը կազմած է թէ Աստուծոյ հետ ոչ անցեալ գոյութիւն ունի ոչ ապագայ, ոչ յիշողութիւն ոչ յոյս, եւ հետեւաբար անցեալ ու ապագայ յիշողութիւն ու յոյս պարզ միջադէպեր են մեր հունաւոր բնութեան մէջ. բայց իրականութեան մէջ ժամանակը ամբողջովին կազմուած է անցեալէն ու ապագային: Ինչ որ ներկայ կը կոչենք, ժամանակի անհունապէս փոքր կոտորակ մըն է, որ կը բաժնէ անցեալն ապագային. ոեմ մը՝ որու վրային անցեալէն դէպի ապագայ կ'ընթանանք շարունակ: Առ նախաղասութիւնը կարդալու համար գործածուած մէկ վայրկեանը կը բաղկանայ 60 երկվայրկեաններէ, որոնք ապագային կը վերաբերէին եւ անցեալին վերաբերեցան հիմայ: Ժամանակը շարունակ թըռչելու վրայ է: Ապագան միշտ անցեալի վերլուծուելու ենթակայ է: Զկայ ժամանակ մը, որու համար՝ հիմայ բառը պատշաճի: Ասիկա յաւիտենական իրողութիւն մըն է եւ ժամանակի այս գործողութիւնը, որու միջոցաւ ապագան անցեալի կը ձեւափոխ, այնչափ ճշմարիտ է Աստուծոյ մասին, որչափ իր զաւակներուն մասին, որովհետեւ մենք վարժուած ենք կեանքը նկատելու իրը կայուն. կը

խորհինք թէ անկատարութիւններ կան անցեալին մէջ, զոր աճումը պիտի շտկէ, թէ սխալներ տեղի ունեցած են անցեալին մէջ, զորս իմաստութիւնը պիտի սրբագրէ, բայց այս աճումը եւ այս սրբագրութիւնները միջադէպեր են կեանքի մը մէջ, որ իրապէս յարատեւ է եւ իսկապէս կեանքը կայուն չէ. տեւական բնակութիւն գոյութիւն չունի, կեանքը յարատեւ փոխանցում մըն է, փտառութիւն եւ նորոգութիւն, անկատարութիւն եւ զարդացում միջադէպեր չեն կեանքի մէջ, եւ կեանքը ուրիշ բան չէ, այլ յարատեւ յաջորդութիւն մը փտառութեան եւ աճումի, անկատարութեան եւ զարդացումի: Ուտի կեանք եւ փոփոխութիւն հօմանիշ են: Ինչ որ ճշմարիտ է երկրի ու մեր մարմնի մասին՝ ճշմարիտ է նաև մեր անձնականութեան մասին: Մեր անձը յարատեւ փոփոխութեան ենթակայ է: Անձի մը նոյնութիւնը ինչ որ ալ նշանակէ՝ նկարագրի կայունութիւնը ըսել չէ թէ նկարագրիրը անփոփոխ է: Երբեմն նոյնիսկ նկարագրի փոփոխութիւնը արմատական եւ առաջեցուցիչ կ'ըլլայ:

Նարուէոն նախ եւ առաջ Քօրսիքացի մըն է, որ կ'ատէ Ֆրանսացիները, յետոյ Ֆրանսացի մը, որ փառաւորուած կ'զգայ Ֆրանսացով. նախ պահպանողական ուամկավար մը, յետոյ արմատական մը, յետոյ կայսերական մը, եւ վերջ ի վերջոյ բըռնապետ մը: Լուտեր նախ վանական մըն է, խոնարհ հպատակ մը եկեղեցին, յետոյ կ'ըլլայ յեղափոխական մը, որ կը յարձակի եկեղեցիի հիմերուն վրայ եւ անոր գոյութեան իրաւունքը կ'ուրանայ:

Ամէն մարդու մէջ ալ նկարագրի փոփոխութիւններ տեղի կ'ունենան, որոնք այսչափ արմատական չեն, բայց կը տարբերին միայն աստիճանով եւ ոչ թէ տեսակով։ Մեր անհատականութիւնը փորձառութիւններու յաջորդականութիւն մըն է։ Մէր եւ ատելութիւն, ուրախութիւն եւ տրամութիւն, ուսանում և մոռացում։ Մեր գիտակցութեան վիճակները երբէք կայուն չեն. մէկ վայրկեանի խորհուրդը միւսի յիշողութիւնը կ'ըլլայ։ Մենք շարունակ վերափոխութեան վիճակին մէջ կը դանուինք, դէպի լաւ եւ դէպի դէշ։ Երբեմն կ'աւելցնենք մեր ծանօթութեան գումարին վրայ, եւ երբեմն կը կորսնցնենք ինչ որ հաւաքած էինք. ու այս կերպով նաեւ մեր նպատակին ուժը կ'աճի կամ կը պակսի։ Հէնրի Պէրկուն, խօսելով յառաջդիմութեան փիլիսոփայութեան վրայ կ'աւելցնէ «Արդար է ըսել ուրեմն թէ ինչ որ կ'ընենք կախում ունի մեր ինչ ըլլալին. բայց միանգամայն կարեւոր է աւելցնել թէ ինչ որ մենք ենք եւ ինչ որ մենք կ'ընենք կախում ունի մեր հութենէն. այս կերպով մենք շարունակ մենք մեղ ստեղծելու վրայ ենք»։ Ինչ որ ճշմարիտ է երկրին, մարմնոյն ու հոգիին համար, ճշմարիտ է նաեւ հաւաքական մարդկութեան համար. ընկերային կարդը յարատեւրին փոփոխութեան ենթակայ է. ոչինչ կը տեւէ, ոչինչ տեւելու վիճակին մէջ է։ Կեանքի Աստուածային նպատակը յարաբերութեան մէջ չէ, այլ աճումին մէջ, ուստի յառաջդիմութեան փիլիսոփայութիւնը կրնայ յայտնուիլ միւսի նախադասութեամբ մը՝ Ապրիլ կը նշանակէ

փոխուիլ, փոխուիլ՝ ըսել է հասուննալ, եւ հասուննալը ստեղծագործութեան մէկ յարատեւ գործունէութիւնն է։ Տիեզերքի մէջ ոչինչ աւարտած է. ամէն ինչ փոփոխութեան գծին վրայ է։ Ներկայ ժամանակ դոյութիւն չունի։ Կեանքը յարատեւ յառաջդիմութիւն մըն է։ Յաճախ հարցուած է թէ՝ կատարեալ Աստուած մը ինչո՞ւ անկատար աշխարհ մը ստեղծած է։ Այս հարցումին շատ մը պատասխաններ տրուած են, բայց մենք միջոց չունինք այս բոլոր պատասխաններով զբաղելու։ Պէրկունի պատասխանը միայն կը փափաքիմ հոս ներկայացընել։ Անոր տեսակէտը այն է թէ Աստուած ստեղծագործած չէ աշխարհը, այլ ստեղծագործելու վրայ է։ Ստեղծագործումը արդիւնք մը չէ, այլ գործողութիւն մը։

Այս տեսակէտով՝ ան կեանքն իսկ է եւ այդ կեանքը շարունակ փոխանցելու վրայ է ապրող աշխարհի մը, աճող մարդերու եւ կիներու. իր նպատակը կատարեալը արտադրել չէ, այլ աճող էակներ։ Ի՞նչ է վախճանը։ Որչափ որ կրնանք տեսնել՝ վախճան չկայ։ Ստեղծագործութիւնը անվախճան գործողութիւն մըն է։ Այս փիլիսոփայութեան լոյսով յաւիտենական կեանքը նոր իմաստ մը կ'ստանայ. այդ իմաստն է՝ յաւիտենական աճում։

Քրիստոս ալ այս տեսակէտը պարզած եղաւ երբ ըսաւ «Ես եկայ, որ անոնք կեանք ունենան եւ աւելի ճոխ կեանք մը», ինչ որ կը նշանակէ թէ Քրիստոս եկաւ ներշնչելու որ մարդիկ աճումի ընդարձակագոյն եւ բարձրագոյն կարողութիւն ստանան. գի-

տակից էակի մը համար՝ գոյութիւն ունենալը կը նշանակէ փոխուիլ, փոխուիլ ըսել է հասուննալ, եւ հասուննալ կը նշանակէ ինքինք վերստեղծել անվախճանօրէն. հետեւաբար թէ ֆիզիքական աշխարհի, թէ բարոյական եւ ընկերային աշխարհի փառքը լրացած արդիւնքի մէջ չէ, այլ անկատարութեան փառքն է. ոչ թէ փառքը աշունին, այլ փառքը անվախճան գարունի մը. ոչ թէ փառքը բողբոջին, այլ փառքը բողբոջին որ կաճի ու ծաղիկի կը փոխուի. ոչ թէ փառքը պարտէզին, բայց փառքը պարտիզանութեան, ոչ թէ փառքը կատարելագործուած առնականութեան, այլ փառքը աճող մանուկին:

Այս փիլիսոփայութիւնը շատ միսիթարական եւ ներշնչող է. քանզի աս ցոյց կուտայ թէ կեանքը յաւիտենական եւ յառաջդիմութիւնը յաւիտենական է:

Շնորհիւ այս փիլիսոփայութեան ներկան երբէք չի կրնար վհատութիւն պատճառել, երբ մենք գիտակցօրէն պատրաստ ենք վաղուան յառաջդիմութեան նուիրուելու եւ զայն իրագործելու:

ԳԵՐԱԴՈՅՆ ՊԱՅՔԱՐԸ

ՀԱՅՈՒՆ ՑՈՅՍԸ

Հայաստանի անկախութեան տարեղարձին առթիւ՝ կ'արժէ ակնարկ մը նետել Հայ Պատմութեան վրայ, օդառուելու համար անոր դասերէն եւ ներշնչումէն: Ազգային պատմութիւնը անհրաժեշտ աղդակ մըն է գոյութեան կոռուկին մէջ: Քաղաքականավէս փոքր ազգերը այն չափով միայն կ'ապրին, ինչ չափով որ կը սիրեն իրենց անցեալը: Ուրիշ իմաստով մը կենդանիները կ'ապրին մեռեալներու չնորհիւ: Մեռեալներ կան, որ անմահ կը մեռնին. այսպէս են մեր ազգային պատմութեան բոլոր մեծ գէմքերը: Այսպիսի փառաւոր նախնեաց յիշատակը մեր ապագան կ'երաշխաւորէ: Մեր երկրին իւրաքանչիւր աւերակը՝ ազգային յաւիտենականութեան ամրոց մըն է: Այս է պատճառը որ, այս միջոցիս, Քէմալական կառավարութիւնը զբաղած է քանդելու մեր հնութիւնները, թանգարանները եւ պատմական յուշարձանները: Օրուան բոնապետը, հայ կեանքի բնաշրջումին հետ, անոր անցեալ փառքերու յիշատակարաններն ալ ջնջել կ'աշխատի: Ազգային պատմութիւնը քանդելու գործն է որ կ'ընէ, հետեւաբար, աւելի քան երբէք արդար է ուսումնասիրել մեր պատմութիւնը, ճանչնալ մեր օրուան պարտականութիւնը եւ, մեր դերը կատա-

բելէ վերջ, փոխանցել զայն մեր յաջորդ սերունդին:

Ոչինչ այնքան թանկադին է, որքան Հայ Պատմութիւնը: Մեր ազգը դարեր կրցած է ապրիւ, քանզի սիրած է այս ժառանգութիւնը, եւ իւրաքանչիւր սերունդ հաւատարմօրէն փոխանցած է զայն իր յաջորդին: Անցեալը ապագայի գրաւականն է. ամէն Հայ պատանի ու ամէն Հայ աղջիկ պարտի ճանչնալ իր ցեղի անցեալը, անոր կեանքն ու աղնուականութիւնը: Այս պարտաւորութիւնը աւելի կենսական է այսօրուան հայութեան համար: Արդարեւ, եթէ կուզենք նոր հերոսներ ունենալ, եւ տարակոյս չկայ թէ հերոսներու միշտ պէտք ունինք, ամէն ճիւղի հերոսներու, պարտինք դիմել հիներու հմայքին ու ոգեւորութեան — անոնց կենսագրութեան: Ներշնչումի լաւագոյն աղբիւրն է ան: Մեր պատմութեան մեծ շրջանները, իրենց ընդհանուր գծերուն մէջ, արդէն յայտնի են գիտակից հայութեան: Այսօր կ'անցնինք դարերու այդ մեծ շրջաններէն մէկէն ու պիտի գրադինք միայն այդ նոր շրջանովը, որ ծանօթ է Հայկական Վերածնութիւն մակդիրին տակ:

Այս շրջանը կ'սկսի վեհոգի Մխիթար Սեբաստացիի դործունէութեան թուականէն: Ռուբինեանց անկումէն մինչեւ 18րդ դարու շրջանը մատենագրական աղքատութեան ողորմելի պատկեր մը կը պարզէ: Ինչ որ սուրբ յաջողած չէր ընելու, խաւարը պիտի ընէր:

Հայաստան հանձարներու պէտք ունի: Ասոնց

առաջինը Մխիթար Սբբան (1678–1740) 1717ին հիմնեց Վենետիկի Մխարանութիւնը Սուրբ Ղազար կղզիին վրայ: Այս հիմնարկութիւնը մատենագրական մեծ զարթնումի մը խանձարուը եղաւ, Դասական հայերէնը վերստեղծուեցաւ հոն: Շնորհիւայս մատենագրութեան, Հայ նախնեաց փառաւոր անցեալը ուժգին թափով մը արթնցաւ: Աւելին՝ անով էր որ Յունաստանի եւ Հոռմի մեծութեան պատկերը պարզուեցաւ հայութեան առջեւ: Այս շրջանին հոյակապ գէմքերը եղան Հայր Արսէն Բագրատունի, Եղուարդ Հիւրմիւզ, Արսէն Այտընեան, Ղեւոնդ Ալիշան. — այս վերջինը իր «Նուագներ»ով եւ «Յուշկներ»ով կրօնը ու հայրենիքը երգեց, իսկ «Մխուան», «Շիրակ» եւ «Այրարատ»ը հայրենասիրական մեծ երկասիրութիւններ եղան: Այս հոյակապ վարպետները ունեցան նաեւ իրենց արժանի աշակերտները եւ շարունակողները, ինչպէս Մ. Պէտրովացւեան, Պ. Դուրեան (1851–1872), Գամառ Քաթիսա (1830–1892) Խրիմեան Հայրիկ, Արովեան (1804–1848), Ռաֆֆի (1835–1888), Գրիգոր Արծունի եւ ուրիշներ:

Արովեան իր «Վէրք Հայաստանի»ով ու Ռաֆֆի իր «Մամուչլ»ով, «Խենթ»ով եւ «Դաւիթ Բէկ»ով գործնական յեղափոխութեան մեծ ներշնչողները եղան: Այս շրջանին դերին վրայ գաղափար մը տալու համար՝ կը դիմեմ այդ թուականի քերթողական արտադրութեանց ինչ ինչ ցայտուն օրինակներուն, որ լոյս կը սփուն անոր ներշնչումի աղղեցութեան վրայ: Այս տեսակէտով կը փափաքիմ յիշա-

տակութեան առաջին տեղը տալ Գամառ Քաթիպայի
«Մայր Արաքսի»ին, որ հայրենասիրական բանաս-
տեղծութեան ամենէն գեղեցիկ ու գերազդու պատ-
կերը կը ներկայացնէ : Այս յօդուածին ծաւալը չի
ներեր ընդարձակ յիշատակութիւններ ընել եւ ես
պիտի բաւականանամ միայն մի քանի հատուածներ
արձանագրելով .

«Բայց նա ինձ չէ՛ օրինակ
Ես հայ հայրս կը նանչնամ,
Օտար փեսայ չուզելով՝
Ես միշտ այրի կը մնամ :

Կար ժամանակ, որ ե՛ս էլ
Շքեղազարդ հարսի պէս՝
Հազար ու բիւր պչրանեռվ
Փախչում էի ափերէս :

Յիշատակութիւն մը Միքայէլ Նալբանտեանէն,
(1830-1866) .

«Թոքով լեզուիս մինչ կապերն
Արձակուեցան, բացուեցան,
Մինչ ծնողս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան :

Նախկին խօսքն որ ասացի,
Չեր հայր, կամ մայր, կամ այլինչ .
Ազատութիւն դուրս բռաւ
Իմ մանկական բերանից :

— Ազատութիւն, — գոչեցի, —
Թող որոտայ իմ զիսին
Փայլակ, կայծակ, հուր, երկաք
Թող դաւ դնի քշնամին :

Ես մինչ ի մահ կախաղան
Մինչեւ անարգ մահու սիւնն՝
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար — «Ազատութիւն» :

Եւ Նալբանտեան՝ հաւատարիմ իր այս պատգա-
մին՝ ճանչցաւ հալածանքը, բանտն ու աքսորը եւ
մեռաւ դեռ երիտասարդ՝ զոհ ոռւս կայսերական
բռնապետութեան :

Ինչպէս յայտնի է, ինք հեղինակն է միանդա-
մայն մեր ազգային պաշտօնական երգին, «Մեր
Հայրենիք», զոր հայացուցած է իտալական քերթ-
ուածէ մը :

Այս չըջանի բանաստեղծութեան կը վերաբերի
նաեւ «Վարդանի Երգը», Գամառ Քաթիպայի կող-
մէ, եւ «Վահանի Երգը», որ անոր արձագանգն է,
Նալբանտեանի կողմէ : Հոս դարձեալ յիշատակու-
թիւն մը ընենք Գամառ Քաթիպայէն :

«Բա՛ր գուրան, մեր տանջանքը,
Մեր համբերութիւնը վերջ չունի.
Դուն տեսար որ մեր դուշմանը
Ամօք, խելք ու գուր չունի,

Արի՛ փշրեմ և ժ խոփը,
Տա՛նի դարբինին կուելու,
Կըունի կոփենի սուր ու սուսեր,
Դուշմանի դէմ կոռուելու:
Եղքայրք Հայեր, տուէմ դարբնին կուելու
Կըուն կոփել սուր ու սուսեր
Հայաստանը փրկելու:

Յիշատակենք նաեւ «Խաղաղ Դաշտի Որդիք»ը,
որ ներդաշնակ կ'ընթանայ նախորդ երգին հետ:

«Խաղաղ դաշտի որդիք, լեռները ելնենի,
Արօր գուրան մոռնանի հրացանը առնենի
Ճնշուած մեր բոլորքը յայտնենի գէնիքրով
Եւ մեր արդար դատը վարենի արիւնով»:

Օրինակ մըն ալ Սիամանթօի «Կովկաս»էն.

«Օ՛, փա՛ռք քեզի, եւ փառք շանքարմատ հպար-
տութեանդ ֆու լեռներուդ,
Կարծես անոնց ապառաժներուն յաւիսենական
տարրերէն ես կառուցուած՝
Անպարտելի հասակները ֆու սեւահեր եւ հրաչուի
որդիներու,
Քու անտառներուդ ահագնաքափ փոքորիկը գիշե-
րական
Անոնց զինուորեալի կուրծքերուն մէջ հսկայական
հերք դրաւ.
Քու հովիտները անոնց քայլերուն առջեւ եւ յոյսին
նամքաներուս պէս կանանչացան...

Եւ ֆու հողմերդ անոնց մէջէն փրկութեան ժամը
շեփորեցին:
Քու ծոցիդ մէջն է, ֆու սրտիդ վրան է, ֆու արե-
գակիդ տակն է
Եւ հարազատ եւ անպարտելի և անվեհեր զանգուածը
մեր հինաւուց ազգին:
Մեր նսեմացեալ նակառները այդտե՛ն էր որ վեր-
ջապէս իրենց մութէն պայծառացան.
Այդտե՛ն էր որ սկսաւ պայճարի սուրերուն ամենէն
արդարը շողալ,
Այդտե՛ն էր որ ժողովուրդը իր իրաւունքը իր կը-
ուուփովը պահանջեց,
Այնտե՛ն էր որ ան չի կեցաւ, չի ծնրադրեց եւ իր
զուլսը հողին չի հասաւ,
Այնտե՛ն էր որ կատաղութեամբ զարկաւ եւ հպար-
տորէն զարնուեցաւ,
Եւ ֆեզ համար այդտե՛ն է որ կորողները փառքին
մարմար առ մարմար սերունդին ձեռքերովը
պիտի բարձրանան...

Զա՛րկ, կովկա՞ս, աւերակեալ եւ արցունեխու Հա-
յաստանի աչքերը քեզի կը նային.
Զա՛րկ, որովհետեւ ամէն յոյս զիեզ կը յուսայ եւ
ամէն ապագայ զիեզ կը պաղատի.
Զա՛րկ, ֆու անբառամ սիրոյդ եւ ատելութեանդ
չափին խորութեանը համեմատ,
Զա՛րկ, զա՛րկ, ահաւասիկ հորիզոնները կը կա-
պոյտնան, ահաւասիկ առաւօտները կը նեղուին,
Զա՛րկ, ազատարեր հարուածիդ շոինդը Մասիսէն

Տաւրոս եւ մինչեւ Հայրենիքին խորերը կը
քննայ» :

Ուրիշ յիշատակութիւն մը Ահարոնեանի «Աշու-
ղէն» .

«Խօսի՛ր քննար... արար աշխարհ քէ լոի,
Թշուառութեան ու անձե՞լ վայրերում :

Այսքան չարիք քէ մոռանան մեր որդիիք,
Թո՞ղ ողջ աշխարհ կարդայ Հային նախատինիֆ...

Երեք լար կայ, մէկը միւսից սգաւոր.
Մէկը արիւն, մէկը արցունիք է քամում,
Եւ երրորդը՝ այդ ամէնից քունաւոր
Անէ՛ծ ունի իր քրթուն խազերում :
Այսքան չարիք քէ մոռանան մեր որդիիք,
Թո՞ղ ողջ աշխարհ կարդայ Հային նախատինիֆ...» :

Ուստինեանի «Կիլիկիա»ն, ինչպէս նաև Խորէն
Նար Պէյի «Հայ Ապրէնք»ը այս դասին կը պատկա-
նին : Այսպիսի փոթորկոտ դրականութեան արձա-
դանքներէն մին եղաւ Խանասօրի Արշաւանքը, որու-
ծօնուած երգին մէջ ուշագրաւ է հետեւեալը —

«Եաման Աստուած Փէդան եկաւ, ո՞ւր փախչիմ»,
Ասաց որդուն կրծքին սեղմած յեղապատառ քրտու-
ին,

Մի ժամուայ մէջ Մազրիկ ցեղը ջնջուեցաւ,
Խանասօրայ կանանց դաշտը կարմիր արեամբ ներկ-
ուեցաւ» :

Այս շրջանի ուշագրաւ արտադրութիւններուն
կը վերաբերի նաև Սիամանթօի անմահ քերթուածը
«Ասպետին Երգը» : Նոյնպէս գործնական թուական
մը սկսաւ Մ. Տամատեան իր «Հեռաւոր Երկիր»ով
եւ «Տալւորիկ»ովլ : Ներշնչումի այս գործերուն յա-
ջորդեց յեղափոխական շրջանը, որու հիմնադիր-
ներու հոյակապ դէմքերը օրուան կենդանի պատ-
մութեան մասը կը կազմէն . այդ յեղափոխութեան
դրուագները միանդամայն անմոռանալի մէկ էջը
պիտի կազմէն արիւնի սերունդի պատմութեան :

Այս թուականին է որ երեւան եկան Սերոր իր
կորիւններովլ, Անդրանիկ, Մուրագ, Սեպուհ, Քեռի
եւ անմահ շարքը ուազմիկ հերոսներու, որոնք կու-
տան հայուն հպարտութեան իրաւունքը եւ մարտա-
կան ոգիի անջնջելի գրոշմը կը կրեն :

* * *

Հայ յեղափոխութիւնը իր բոլոր գիւցազնական
եւ եղերական հանդամանքներով՝ արդէն յայտնի է
Հայութեան . այլեւս Հայ Պատմութեան մասը կը
կազմէ ան : Այդ յեղափոխութեան ջանքն էր բարե-
նորոգումներ ստանալ եւ ստեղծել կեանքի այնպիսի
պայմաններ, ուր Հայ ժողովուրդը կարող ըլլար
հանգստօրէն ասլրիլ իր բնավայրին մէջ եւ մշակել
իր քաղաքակրթական կարողութիւնները : Հայը
վաղուց համոզուած էր, թէ խաղաղութիւնը քա-
ղաքակրթութեան առաքինութիւնն է եւ պատերազ-
մը՝ անոր ոճիրը . ատոր համար է որ ան յօժար էր՝
գոհ ըլլալու իր վիճակէն, եթէ միայն այդ վիճակը

գէթ չափով մը տանելի ըլլար, ու ազդային ինքնայրգանքը պահպանել թոյլ տար: Բայց, ոչ թուրք կառավարութիւնը անկեղծ էր իր խոստումներուն մէջ ոչ ալ Եւրոպական պետութիւնները անկեղծ էին իրենց հետապնդումներուն մէջ:

Այն քննութիւնները եւ դիտողութիւնները, որոնք տեղի կ'ունենային ատեն ատեն, միմիայն հանրային միտքը ամոքելու եւ առերեւոյթ գոհացում մը տալու համար էին: Այդ տեսակ կէս-միջոցները չէին կրնար կացութիւնը փրկել, հետեւաբար, հայկական հարցը պահպանեց շարունակ իր հրատապ բնոյթը:

Նախապէս մեր յիշած բոլոր բանաստեղծներն ու դրադէտները իրենց դերը կատարած էին Հայ կեանքին մէջ: Երբ անոնք անհետացան, Հայութեան ժառանգութիւն թողուցին իրենց հոգին, եւ այդ հոգին յեղափոխութեան միջոցով ինքինք հոյակապօրէն արտայայտեց:

Յեղափոխութիւնը, բնականաբար, արիւնահեղութիւն ու աղէտ կը նշանակէ. բայց ան, իմաստով մը, օրհնեալ աղէտ մըն է, քանզի ան կը նշանակէ եղրակացութիւնը անցեալին եւ բացումը՝ ապագային: Այս իրողութիւնը ճշմարիտ եղած է բոլոր յեղափոխական աղդերու պատմութեան մէջ:

Յունաստան, Իտալիա, Ֆրանսա եւ Միացեալ Նահանգները արձանագրած են այս ճշմարտութիւնը իրենց պատմութեան դեղեցկագոյն էջերուն մէջ: Աս իմաստով, միշտ ճշմարիտ եղած է, թէ ժողովուրդներու կեանքին մէջ դերագոյն կառավարող ուժը՝

խորհուրդը եղած է: Բայց քաղաքակրթութիւնը մինչեւ այսօր շարունակ բիրտ ուժին հնագանդած է: Սակայն, հեռու չէ ժամանակը, երբ ան պիտի հնագանդի իտէալին:

Սուրն ու թագը պիտի խորտակուին. անոնց տեղը պիտի անցնի խորհուրդին լոյսը. եւ այս փոփոխութիւնն է որ կառավարական իշխանութիւնը ճշմարիտ աղատութեան պիտի այլափոխէ: Այդ ատեն օրէնքը այն պիտի ըլլայ ժողովուրդին համար, ինչ որ է խիղճը անհատին համար: Բայց մինչեւ որ այդ փառաւոր շրջանը սկսի, յեղափոխութիւնները իրենց դերը պիտի կատարեն: Օղոստափառ իրողութիւն մըն է այս, զոր ճանճնալու պարտաւոր ենք: Թէեւ այսօր իսկ աշխարհի գործերու կարգաւորութեան մէջ ուժը իրաւունք կը կազմէ, բայց տարակոյս չկայ, թէ այդ վարդապետութիւնը միջին դարերուն կը վերաբերի, եւ հետեւաբար այս սկզբունքը արդի ժամանակէն երեք հարիւր տարի ետ կը գտնուի: Այդ իրողութիւնը պիտի փոխուի, եւ իրաւունքը միայն դերիշխան պիտի ըլլայ. բայց մինչեւ որ այս խորհուրդը իրականութեան վերածուի, դերագոյն պայքարը իր դերը պիտի շարունակէ: Աս պայքարը մեր մէջ ամէն օր տեղի կ'ունենայ եւ պիտի շարունակուի, մինչեւ որ մեր ժողովուրդը իր աղատազրութիւնը վերստանայ եւ սկսի իր բնական կեանքը յառաջդիմութեան շաւղին մէջ: Մեր ժողովուրդը այս ուղին դիտակցաբար որդեգրեց այն օրը, երբ ներշնչուած էր մեր առաջնորդներէն՝ ըսկըսաւ հաւատալ, թէ ինքը չի կրնար այլեւս հա-

մակերպիւ իրեն հարկադրուած ստրկական վիճակին :

Երբ ժողովուրդ մը այս հաւատքը կ'ունենայ, առաջին հիմնական քայլը առած կ'ըլլայ՝ դէսի իր վերջնական ազատագրութիւնը: Իր այս ճիգը կընայ դինք դժուարութիւններու եւ տանջանքներու ենթարկել բայց որեւէ խոչընդուռ նշանակութիւն չունի, երբ ժողովուրդ մը որոշած է իր քաղաքական անկախութիւնը ստանալ որեւէ գնով: Բոլոր յեղափոխական ժողովուրդները աս շրջանը ճանչցած են, անոնք յաջողած են, գերազոյն պայքարով: Իրենց այս շրջանին մէջ ազգային նշանաւոր դէմքեր ցեղը մարմնացուցած են, եւ ամբողջ ժողովուրդ մը ոգեւորած ու ներշնչած են: Այսպիսի պատմական դէմքեր եղած են Ժան տ'Արք՝ Թրանսայի մէջ, Մացինի եւ Կարլպալտի՝ Խտալիոյ մէջ, Վիլհէլմ թէ՛ Զուիցերիոյ մէջ, եւ Կէօթէ ու Շիլլէր, ինչպէս նաև եւ Քանթ՝ Գերմանիոյ մէջ:

Հայ ժողովուրդը ասոնց բոլորին ազդեցութիւնը ու ներշնչումը կրեց իր գրականութեան միջոցաւ եւ գիտցաւ արդարութիւն ընել անոնց պաշտպանած իտէալներուն:

Յեղափոխական ճիգը նոյնն է բոլոր ժողովուրդներուն համար. ան տեսակ մը էական միութիւն կը ստեղծէ բոլոր պայքարող ժողովուրդներուն մէջ:

Մեր ժողովուրդը, որ շատ տաղնապներ ու ճգնաժամեր ճանչցած է, եւ ամէն անդամ յաղթականորէն գիմագրաւած է, երբեմն բարոյապէս յաղթական՝ իր Փիզիքական պարտութեան մէջ, վերջին

ոլատերազմին առթիւ իր ամբողջ պատմական գոյութեան մէջ՝ եղական օր մը դիմագրաւելու կոչուեցաւ, երբ թուրք կառավարութիւնը դիմեց կարին, չ. Յ. Դաշնակցութեան Պատգամաւորական ժողովին, ներկայացնելու համար իր առաջարկը:

Աս բանաձեւը մեծ պատեհութիւն կ'ընծայէր Հայութեան, տալու իր գերագոյն որոշումը: Այն է՝ կամ կանգնիլ Թուրքիոյ կողքին, կարդ մը խոստումներու ապաւինելով, եւ կամ կանգնիլ Դաշնակցիցներու կողքին, յանձն առնելով բոլոր սոսկալի հետեւանքները, որոնք կրնային տեղի ունենալ, երբ քանակով փոքր ժողովուրդ մը այսպիսի հրամայական որոշում մը կուտայ:

Հայ ժողովուրդը, հաւատարիմ իր այդ խոստումին, պատերազմին սկիզբէն մինչեւ վերջը անդրդուելի հաւատարմութեամբ կատարեց իր պարտականութիւնը, եւ աշխարհի արդար հիացումին առարկայ եղաւ: Հայը գիտէր, որ պարտականութեան օրէնքը զոհողութեան օրէնք մըն է: Հայը իր պատմութեան փառաւոր ընթացքին մէջ ճանչցած էր արդէն մարտիրոսութիւն եւ հերոսութիւն, բայց աս անդամ, իր այս գերագոյն պայքարին առթիւ՝ թէ՛ դիւցալներգական ճիւղին եւ թէ՛ տարագրական եղերերգութեան մէջ ինքինք գերազանցեց, եւ իր ստեղծած դրուագները այս երկու ճիւղերուն մէջ կոչ կ'ընեն մեծագոյն բանաստեղծին, որ կընայ երբէք երեւան գալ մարդկութեան մէջ եւ որ փորձէ նկարագրել զայնս իրենց արժանի գեղեցկութեան եւ վսեմութեանը մէջ:

Անցեալին մէջ արդէն Հայաստան եղերերգութեան դասական երկիրը եղած է, եւ Փրանսացի զրագէտը, ընդհանուր աշխարհի պատմութիւնը քննելէ յետոյ, Հայկականը դուած էր արժանի իր մեծադոյն եղերերգական երկը արտադրելու համար :

Այս պատկը դարձեալ Հայութեան կը մնայ այսօր, բայց գեռ նոր պիտի երեւան գայ այն դրական հանճարը, որ կարող ըլլայ արդարութիւն ընել հայուն այս մեծ զոհողութեան։ Հայը կըցաւ այս զոհողութիւնը ընել, քանզի ինք հոգի մը եղած էր, եւ իր ազգային պայքարը հոգեկան բնոյթ մը ստացած էր, սնուցուած իր ընդհանուր խղճէն, որ իր կարգին վերանորոգուած էր իր պատկառելի անցեալի յիշատակին եւ աղատ ու երջանիկ ապազայի մը լոյսին մէջ։

Այս հոգեկան վիճակը դարձեալ կարելի եղած էր, որովհետեւ սերունդէ սերունդ տեսող մարտիրոսութիւնը եւ ազգային պաստիարակութեան ու կրօնի միացեալ ազգեցութիւնը ստեղծած էին յարաճուն հասարակաց միտք մը, որ միշտ քաջալերած էր պայքարը ու զոհողութիւնը աղատադրական նպատակին իրադորժման համար։ Եւ երբ կը նայինք մեր հեռաւոր ու մօտաւոր անցեալին, կը տեսնենք թէ ամէն ինչ պարտական ենք մեր ակնածելի հերոսական շիրիմներուն, եւ մեր ազգային փորձառութիւնը այն եղած է, որ խաւարը ծագած է միշտ գահերէն, իսկ լոյսը ծաղած է միշտ շիրիմներէն։

Այս բանը ճշմարիտ եղաւ նաեւ այս վերջին պայքարին առթիւ, ուր Վարդաններու ողին սաւառնեցաւ մեր կոռուող քաջերու սրտերուն մէջ, ինչպէս որ ժան ա՛նքի ողին ներշնչած էր Փրանսական զինուորութիւնը։ Այսպիսով աս վերջին Մեծ Պատերազմին առթիւ մարդկութեան աչքերուն առջեւ շարունակարար պարզուեցաւ այն մեծ իրողութիւնը, այն ցաւագինօրէն եղերական ու վսեմ տեսիլը ժողովուրդի մը, որ իր դիւցանական պայքարին մէջ ճանչցաւ Գողգոթան, Հոգեւարքը, առանց որեւէ կերպով ինք տեղի տուած ըլլալու այդ գժերադղութիւններուն, որ կը նուաճէին զինք, առանց սակայն նուաճելու իր հոգին։ Եւ սակայն, աս ժողովուրդը անյողդողդ կերպով հաւատարիմ մնաց իր խոստումին ու միջազգային պարտականութեան, եւ պատոյն, եւ ընդհանուր աշխարհի ազատութեան ու արդարութեան դատին։ Այս ժողովուրդը Հայաստանը եղաւ, եւ այս կերպով նաեւ պատմութեան անջնջելի էջերուն մէջ ան ստացաւ պարտաճանաչ ժողովուրդի մը արձանագրութիւնը, — ժողովուրդի մը, որ պայքարեցաւ, տառապեցաւ ոչ միայն իր սրբազն զատին համար։ Այս ողին վերջ ի վերջոյ առաջնորդեց զինք իր աղատագրութեան մեծագոյն գրուագը երեւան ըերելու, երբ ինքը բոլորովին առանձինն, լքուած աշխարհէն, կանգնեցաւ սակայն իր դարաւոր թշնամիին հանդէպ :

Պատմութիւնը երբեմն կը կրկնէ ինքզինքը։ Սարտարապատի եւ Գարաքիլիսէի դաշտերը քասներորդ դարու մեր Աւարայրը հանդիսացան։

Եռօրեայ կատաղի եւ միանդամայն հրաշալի կոփուէ մը յետոյ Հայ հրամանատարը հեռագրեց Հայկական յաղթանակը թուրքերու դէմ, եւ այսպիսով հինգ դարերու գերութենէ մը յետոյ, 1918, Մայիս 28ին յարութիւն առաւ Հայ Քաղաքական Ազատութիւնը, որու խորհրդանիշը, Հայ Եռագոյն Դրոշը, ցնցեց Հայուն սիրտը Հայրենի հողերէն մինչեւ մեր Աղլանտեանի ափերը:

Այս տարի այդ մեծ դէպքին եօթներորդ տարեդարձն էր, որ տօնեցինք պատշաճ հանդիսաւորութեամբ: Զեմ կարող երեւակայել, թէ ինչպէս կարելի է ճշմարիտ գիտակից հայու մը տիտղոսը պահպանել, առանց խանդավառուելու, քաղաքական այդ մեծագոյն Տօնին յիշատակութենէն: Բայց ինչ որ ալ ըլլան աշխարհի օրուան դէպքերը, ինչ որ ալ ըլլան մեր ներքին վիճակին ոչ-քաջալերական երեւոյթները, մենք պիտի շարունակենք հաւատալ, թէ աշխարհի պատմութեան մէջ մարդկութեան լաւագոյն յոյսերուն համար ներշնչող թուական մընէ, որ կ'սկսի: Իրաւունքի եւ անիրաւութեան դարաւոր բաղխումի եղբակացութիւնը կրնայ տակաւին խորհուրդ մը ըլլալ, բայց ատիկա պատճառ մը չէ, որ Հայը իր յոյսը չ'արտայայէ:

Ամէն դաղակարապաշտ, որպիսին է նաեւ Հայը, կը հաւատայ, թէ ինք բանաւոր հիմ մը ունի իր այն հաւատքին համար, եւ վերջապէս իր իտէալը պիտի իրագործուի, եւ արդարութիւնը պիտի յաղթանակէ: Եւ եթէ այս ուղղութեամբ ալ պրատենք աշխարհի պատմութեան էջերը, հոն պիտի գտնենք

թէ վիշտը, պայքարը եւ եղերերգութիւնը վերջ ի վերջոյ յաղթանակի պսակը գրաւած են, եւ ասոր համար է, որ վիլխովիան Քանթ օր մը յայտնեց թէ «Եթէ արդարութիւնը վերջ ի վերջոյ ձախողի, այն ատեն որեւէ արժէք գոյսութիւն չունի, որ մարդկայն կեանքը շարունակէ իր ընթացքը այս աշխարհին մէջ»: Նոյն իմաստով արտայայտուած են նաեւ Միլթըն, Շէյքսփիր, Տանթէ, Հոմերոս, Հիւկո եւ բոլոր մեծ բանաստեղծներն ու խորհողները:

Հայը պիտի շարունակէ իր գերազոյն պայքարը ներշնչուած միշտ իր յոյսէն՝ թէ արդարութեան և ազատութեան արշալոյսը պիտի ծագի, ոչ միայն Հայաստանի համար, որ ազատութեան արեգակին առաջին ճամանչներուն իրաւունքը ունի, այլ ընդհանուր մարդկութեան համար: Բայց մենք գիտենք որ այս պայքարը կ'ենթադրէ նոր ոգեւորութիւն եւ նոր շարժում, եւ շարք մը նոր զոհողութիւններ, ու մենք չպիտի ընկրկինք որեւէ զոհողութեան առջեւ, որ կոչուած է առաջնորդելու մեզ դէսլի իրագործումը մեր դարերու խէչալին, ինչպէս նաեւ դէսլի համամարդկային ընկերային իրաւակարգի մը, որ արժանի ըլլայ նոր երկնքի մը եւ նոր երկրի մը:

Ինչ որ ալ եղած ըլլան Եւրոպական գիւանագիտութեան նենդութիւնները, մենք երբէք չպիտի վհատինք: Այս վերջին երկու դարերը իրաւունք տուած են մեզի յուսալու, թէ մարդկութիւնը միւթեան վերածնութեան շաւլին մէջ է:

Ասկէ առաջ ժողովուրդները այս մասին աղօտ

ու միսթիքական տեսիլներ ունէին, բայց մենք այսօր իրողութիւնները աւելի հաստատորէն տեսնելու վիճակին մէջ ենք: Մեր այս յոյսը պարզ յոյս մը չէ, այլ հիմնուած է նոր ըմբռնումի մը այն գերադոյն եւ գերանհատական արժէքին վրայ, որ կը դանուի հաւատարմութեան սկզբունքին մէջ:

Առանց աս մեծ հաւատարմութեան, որ իր մէջ անձնուիրութեան բոլոր տարրերը կը պարունակէ, կարելի չէ իրագործել որեւէ մեծ շարժում: Աս հաւատարմութիւնը աշխարհի ազատագրութեան պատմութեան մէջ կենսական առաջնութիւնը եղած է. աս առաջինութիւնը կցուած է սիրոյ եւ ճշմարտութեան, հիմն իսկ կը կազմէ խորհուրդի եւ գործողութեան: Քաղաքակիրթ մարդուն բովանդակ բարոյական գիտակցութիւնը հիմնուած է անոր վրայ:

Մարդկային հոգիին յառաջդիմական ուժը, ինչպէս նաեւ իր երեւակայութեան մշակումը կախում ունի իր ջանքէն, հետեւելու իր իտէալներուն՝ իրեւ առաջնորդող աստղերը հեռաւոր ապագային: Բայց մենք Հայերս մասնաւորապէս, այդ հեռաւոր աստղերուն մեր յարումը յայտնելէ յետոյ պիտի կերպնացնենք մեր ուշադրութիւնն ու ջանքը մերձաւոր իտէալին իրագործումին համար:

Բոլոր երազողները երկու կարգերու կարելի է բաժնել, բանական եւ ոչ-բանական,

Բանականները կարելի է ճանչնալ, երբ կը տեսնենք թէ իրենց իտէալները կը լուսաւորեն իրենց կեանքերը, իսկ ոչ-բանականները կ'սպառեն իրենց

կորովը իրենց իտէալներու հայեցողութեանը մէջ: Բայց մենք, Հայերս դարձեալ, որ մեր գերազոյն պայքարին առթիւ դառնագոյն փորձառութեան մը բովիչն անցանք, մենք մեր ամբողջ կորովը պիտի գործածենք մեր մերձաւոր իտէալին իրագործումին համար: Այդ իտէալն իրագործումն է մեր քաղաքական ազատագրութեան:

Այս նպատակին համար մէկ հոգի մէկ մարմին պէտք է ըլլանք ազգային արժանապատուութեան եւ ոգիի նոր արժանաւորութեամբ մը: Նուիրումը մեր սրտին մէջ եւ վեհ նպատակը մեր մտքին մէջ պիտի ըլլայ: Հայրենիք մը ունինք, որ արդարութեան ողակէղը եղաւ: Իր կարմիր հողը արիւնափառ պիտի ներշնչէ մեզի զայն վերածելու ծիրանի յոյսի մը հայրենիքին, չնորհիւ մեր գերազոյն պայքարին, եւ չնորհիւ մեր յաւիտենական Հայ Յոյսին, մենք պիտի յաջողինք վերահաստատել մեր ազատու անկախ քաղաքական գոյութիւնը:

Հայ արուեստի գեղեցկութեան նուիրական յիշատակարանները պիտի վերականգնուին հայրենի հողին վրայ: Թուրք բարբարոսութիւնը կրնայ յաջողիլ այդ նիւթական յիշատակարանները ջնջել Հայ հողին վրայէն, բայց այդ միեւնոյն վայրենութիւնը անզօր պիտի գտնուի ջնջելու այդ յիշատակարանները Հայ հողիներուն մէջէն: Հայ ժողովուրդը, թէեւ Փիղիքապէս ջախջախուած, իրաւագուրկ, հալածական ու տարադիր ազգի մը վերածուած, բայց ան յաւիտենապէս կենսունակ է եւ յուսալից: Եւ հետեւաբար, ինչպէս պատահած է ան-

եալին մէջ, նոյնպէս ալ այսօր, բիրտ ուժին կըոթ-նած բարբարոս աղզերը պիտի կորսուին։ Եւ աւերակներու մէջէն Հայաստանը պիտի վերածնի Յոյսի ու լոյսի համար։

Հայ ժողովուրդը հաւատարիմ իր դարերու երազ-իսկալին, իր այս քաղաքական ազատակրութեան եօթներորդ տարեղարձի տօնախմբութեան առթիւ՝ կ'ուստէ կանգնիլ իր գերագոյն պայքարի պատնէչին վրայ, մինչեւ որ իրագործէ իր Մեծ Յոյսը, վերջնական ազատագրութիւնը հայ ժողովուրդին։

Այս մասին արդար է որ վերջին խօսքը Հայր Ս. Երեմեանին յանձնենք։

Յիշեալը, խօսելով Սահակի եւ Մեսրոպի գիւտին վրայ, որ մեծագոյն յենասիւնը եղաւ հայ կեանքի եւ ներշնչումի, անոր գիտակից եւ կենսական յաւերժականութեան, կ'արտայայտուի հետեւալ կերպով —

«Դարերը անցան, հալածանքի ոգիները, կրակ տեղալով, խուժեցին Հայաստանի վրայէն։ Եկեղեցի, գղեակ, փլան փշրեցան. արիւն ու դիակ ամէն կողմ, ամէն անկիւն. այս եղաւ Հայրենիքի պատկերը։ Հայաստանի Առիւծը գլմիկոր գիտեց այդ նահատակ պատկերը, որուն վրայէն միայն անջնջելի մնացած էր Աստուածադրոշմ Այրուբէնը, ուսկից գողդոջուն մատուցներով՝ Հայը միշտ քաղեց չորս տառ, եւ սրտին վրայ քանդակեց ոսկի բառը — «ՅՈՅՍ»։

Այսօր նոյն պատկերը աւելի արհաւրալից քան երբէք, կրկնուեցաւ, եւ նոյն «ՅՈՅՍ»ը, «Հայուն ՅՈՅՍ» կ'արտայայտէ ինքզինքը, իբր ճշմարիտ ու դարաւոր խտացումը Հայ Հոգիին։ Եւ այսօրուան «ՅՈՅՍ»ը վաղուան իրԱԿԱՆՈՒԹԻՒՆը պիտի ըլլայ։

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ

Մարդուն պատմութիւնը գծուած է ըստ այն դժուարութիւններուն, զորս ինք կը դիմագրաւէ: Որչափ աւելի տոկունութիւն ցոյց տայ ան կեանքի պայքարին մէջ, այնչափ աւելի յաջող կ'ըլլայ իր պատմութիւնը: Առ սկզբունքը այնչափ ճշմարիտ է ժողովուրդին համար, որչափ անհատին համար:

Մենք իբր ժողովուրդ մը փորձառութեան ահա-դին պաշար մը ժառանգած ենք: Մեր ժողովուրդը մէկ կողմէն ճանչցած է բարբարոս ազգերու արշա-ւանքներուն վայրենութիւնը, եւ միւս կողմէն ճան-չցաւ նաև, մասնաւորապէս այս վերջին երեսուն տարիներու ընթացքին՝ Եւրոպական «Մեծ» կոչ-ուած պետութիւններու շահամոլ քաղաքականու-թիւնը: Եւ ժամանակը շատ հասուն է, որ մենք ազ-գովին մեր դասը առած ըլլանք աշխարհի ընթաց-քէն հանդէպ մեզի: Մեր կարողութենէն վեր է վայ-րենի ժողովուրդները մէկէն ի մէկ կրթել ու զար-գացնել. նոյնպէս մեր կարողութեան սահմանէն դուրս է Մեծ պետութիւններու շահամոլ ընթացքը բարեփոխել, հետեւաբար, մեզի կը մնայ որոշել մեր դիրքը թէ՛ հանդէպ վայրենի դրացիներու եւ թէ՛ հանդէպ շահամոլ քաղաքակրթութեան: Ժամանակը միայն պիտի բարեփոխէ մարդը եւ թոյլ տայ, որ հետզհետէ բարոյական մարդը յաջորդէ քաղաքա-կան եւ առեւտրական մարդուն:

Այժմ Մեծ պետութիւն կոչուած մարմինը ուրիշ բան չէ, բայց եթէ անհոգի կազմակերպութիւն մը, որուն միակ նպատակն է ծաւալել իր իշխանութիւնը փոքր կամ տկար ազգերու վրայ, զայն շահագործե-լու համար: Այս ընթացքին մէջ պետութեան նկա-րագրին մարդկային կողմը բոլորովին քօղարկուած է, եւ երեւան եկած է կատարեալ կազմակերպու-թիւն մը, վերջին ծայր արդիւնազօր, որ կը ձգտի իշխանութեան եւ շահամոլութեան եւ որու ընթաց-քին մէջ հոգեւոր գաղափարապաշտութիւնը որեւէ աեղ չի դրաւեր: Եթէ պատահէ երբեմն, որ աս կամ ան պետական մարդը ձգտում ունենայ գաղափարա-պաշտօրէն գործելու, պետութիւնը թոյլ կուտայ ի-րեն, որ արտայայտուի, բայց երբէք թոյլ չի տար, որ իր գաղափարապաշտութիւնը իրագործուի. ա-սոր հետեւանքը եղերական կ'ըլլայ այդ գաղափարա-պաշտ պետական մարդուն համար:

Հետեւաբար, ինչ որ այսօր գաղաքակրթութիւն կը կոչենք, իշխանութեան եւ շահագործումի նուիր-ուած կազմակերպութիւն մըն է, բայց ինչ որ ալ ըլ-լայ այդ կազմակերպութեան ձգտումը՝ բարոյական օրէնքը մարդկային օրէնքն է, եւ ժամանակի ըն-թացքին մէջ բարոյական օրէնքը տիրապետող պիտի հաղիսանայ:

Անցեալին մէջ Սպարտա այս միեւնոյն իշխա-նամոլութեան ձգտեցաւ, եւ իր մարդկայնութիւնը ջլատեց, բայց հետեւանքը այն եղաւ, որ ինքն ալ անդամալոյց եղած իր գոյութիւնը կորսնցուց: Նոյն օրէնքը պիտի գործէ նաև ի վնաս այսօրուան իշ-

խանամոլ ու շահամոլ ազգերուն:

Անոնց տեսակէտը այս է, թէ տկարը պէտք է կորսուի եւ դիտութեան վճիռը այս է. բայց բարոյական օրէնքը կ'ըսէ, թէ տկարը պէտք է ապրի, եւ ճշմարտութեան վճիռը այս է: Այս տեսակէտով ժամանակը ճշմարտութեան դաշնակից է: Բայց եթէ բարոյական օրէնքը մեղի չի կրնար փրկել մեր այսօրուան դժնղակ պայմաններէն, ան սակայն կը ներշնչէ մեզ անվհատ շարունակելու մեր գոյամարտը վայրենութեան եւ շահամոլութեան կազմակերպած ուժերուն դէմ եւ վստահ ըլլալու, թէ ապագան ճշմարտութեան կողմն է: Իսկ ներկային մէջ մեր դերը պիտի ըլլայ կազմակերպել մեր թէ՛ մարտական եւ թէ՛ մարդասիրական ուժերը եւ օրը օրին շարունակել մեր պայքարը, որպէսզի մեր ապագայ սերունդները կարող ըլլան վայելել լաւագոյն օրերու արշալոյսը:

Այս տեսակէտով, օրուան պարտականութիւններուն մէջ կենսական տեղ մը կը գրաւէ մեր այդ 10,000 գաղթականներու խումբը Հայաստան փոխադրելու գործը: Գործ մը, որ արժանի է մեր ամբողջական նուրբումին՝ հանդէպ մեր գաղթականներու: Անոնք հայրենի հողին վրայ միայն կրնան տոհմային կրթութիւն ստանալ, եւ ապագայի գիտակից հայ քաղաքացիներու կորիզը կազմել:

Ուրախ եմ, որ Հայ կարմիր Խաչը գեղեցիկ գաղափարը յղացեր է իր այս նոր ըրջանի պատմութեան մէջ պատւոյ տեղը տալ իր այս նուրիումի գործին՝ եւ այս իմաստով գումար մը յանձն

առած է հաւաքել ու նուրիբել անոնց փոխադրութեան դատին: Գումարը շատ աննշան է Ամերիկայի գաղութին համար, եւ ես որեւէ տարակոյս չունիմ, թէ ամսուան մը մէջ այս գործը յաջողութեամբ պիտի պատակուի, եւ մենք ուրախ ըլլալու ենք, որ Հայ կարմիր Խաչը, ինչպէս նաև ուրիշ մարմիններ քաղաքական թէ մարդասիրական, իրենց այս տեսակ շարժումներով պատեհութիւն կ'ընծայեն որ Ամերիկահայ գաղութը շարժի գործել, եւ այս կերպով մշակել իր սրտին մէջ նուրիումի ոգին:

Մարդուն պատմութիւնը այս կերպով միայն արժէք ունի, քանզի մարդկութեան ձգտումն է կատարելութիւն: Իր պայքարի ճամբուն վրայ անկրնայ պարտութեան հանդիպել, բայց այդ կարգի պարտութիւնները բարոյական յաղթութեան կառաջնորդեն: Մեր պատմութեան ըրջանին մէջ վարդանանց Պատերազմը այս սկզբունքին մէկ լուսաւոր օրինակը կը ներկայացնէ: Հետեւաբար, մենք երբ շարունակենք մեր պայքարը, վստահ եմ, թէ յափտենական արդարութեան սկզբունքը մեզի հետ է:

Վերջի վերջոյ քաղաքակրթութիւն մը պիտի դատուի եւ զնահատուի ոչ թէ իր իշխանութեան եւ կարողութեան չափանիշով, այլ անով՝ թէ որչափ յաջողած է ան բնաշրջել եւ արտայայտութիւն տալ այն օրէնքներուն, որոնք հիմնուած են մարդկութեան սիրոյ վրայ:

Մենք կատարենք այսօր մեր պարտը հանդէպ գաղթականներու, եւ պատրաստ ըլլանք կատարելու

նաեւ մեր վաղուան պարտքը հանդէպ Հայ դատին,
եւ ապագան յաջողութեամբ պիտի պսակէ մեր ու-
ղին:

ԿԵԱՆՔԻ ԴՊՐՈՑԸ ԵՒ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ

Իրական կեանքի մէջ, եւ մասնաւորապէս հո-
գեկան կեանքի մէջ, կարեւորը կարծիքի ճշութիւ-
նը կամ ծէսի ուղղութիւնը չէ, այլ ճշմարիտ ոգին:

Ոչ ոք կրնայ աղատ ըլլալ չնորհիւ իր ուղղափա-
ռութեան, բայց իւրաքանչիւր ոք կրնայ փրկուել
իր նկարագրին չնորհիւ, այնպէս որ կարեւորը այն-
շափ մտածելու եղանակը չէ, որչափ ապրելու դը-
լութիւնը եւ ընկերներու հետ արդար յարաբերու-
թիւններ պահելու ոգին:

Շատ անդամ մենք կոչուած կ'ըլլանք պատուե-
լու յիշատակը անոնց, որոնք ազնիւ ու բարձր կեանք
մը ապրած են ու եղած են հերոսներ ու մարտիրոս-
ներ Հայրենիքի ու հաւատքի խորանին վրայ: Այդ
հերոսները պատուըուած կ'ըլլան ամենէն աւելի
ազնուօրէն, երբ վերապրողներս մենք մեղ նուի-
րենք ոչ թէ միայն յարգելու իրենց յիշատակը տո-
նախմբութիւններու եւ հանդէսներու միջոցաւ, այլ
շարունակելու իրենց կատարած գործերը իրակա-
նութեան եւ կեանքի մէջ: Այս կերպով շարժելով է
միայն, որ մենք զանոնք իսկապէս ճանչցած ու
պատուած կ'ըլլանք, անոնց մօտեցած կ'ըլլանք եւ
մենք ազնուագոյն ու լաւագոյն էակներու կը վե-
րածուինք, քանզի ճշմարիտ մեծարանքը անոնց կա-
տարած գործերու յաւերժացումին մէջ է:

Բոլոր մեծ դիւցազներգութիւնները այս փելեստիվայութեան վրայ հիմնուած են :

Այսօր հսկայ գրականութիւն մը գոյութիւն ունի աշխարհի վրայ . բայց գրքեր կան , որոնք ժամանակաւոր արժէք մը ունին , եւ կան գրքեր , որոնք յաւիտենական արժէք մը կը ներկայացնեն : Այս տեսակ կեանքի գրքերու շարքին մէջ Տանթէի Աստուածային կատակերգութիւնը մեծ տեղ կը գրաւէ . ան վսեմ դիւցազներգութիւն մըն է մարդուս հոգիին , եւ այդպէս է , քանզի Տանթէ տեսաւ աշխարհը յաւիտենական երեւոյթին տակ :

Կեանքի հարցը առնչութիւն չունի արտաքին պայմաններու հետ . անիկա գերազանցապէս ներքին կրուլի , ազնուութեան ու սրբութեան հարց մըն է : Հոդ չէ թէ որչա՞փ ծանր ըլլան մեր բեռները , եթէ միայն գիտնանք զանոնք կրել քաջութեամբ , հասկընալով թէ մեր նեղութիւնները հոգեկան կարգապահական դեր մը կատարելու կոչուած են , այն ատեն մենք կարող պիտի ըլլանք այդ նեղութիւններէն բարձր ըլլալ եւ ներդաշնակ կեանքը ապրիլ , ինչ որ միակ բանաւոր ու ներշնչող փիլիսոփայութիւնն է կեանքի :

Մենք վարժուած ենք նայիլ անմահութեան վըրայ իբր ապագայ վիճակի մը . լաւ է , որ գիտնանք , թէ անիկա ներկայ վիճակ մըն է : Պէտք չէ այնպէս ըմբռնենք , թէ այդ անմահութիւնը նուէր մըն է , որ կ'ըլլայ մեղի ի վարձատրութիւն մեր ապրած երկրաւոր կեանքին , այլ պէտք է գիտնանք , թէ այդ անմահութիւնը զօրութիւն մը չէ , որ պիտի ապա-

ցուցուի արամաբանական փորձառութեամբ , ոչ ալ ճշմարտութիւն մըն է , որ պիտի յայտնուի հրաշալի յեղաշրջութեամբ մը , հապա իրողութիւն մըն է , որ պէտք է ընդունինք ու հաստատենք երկրի վրայ , ինչպէս որ կ'ընդունինք կեանքը ինքը :

Այս բանը սերտ կապակցութիւն ունի կեանքը ապրիլ գիտնալու արուեստին , — արուեստ մը , որ իր կարգին կապակցութիւն ունի մեր մտքի , սրտի ու հոգիի վիճակին եւ զոր կ'արտայայտենք մեր խորհուրդներով ու մեր յուղումներով :

Եթէ մենք կը փափաքինք ճանչնալ Անմահութիւնը իսկապէս , պէտք է որ զրենք մեր սրտերուն վրայ , թէ մենք Անմահ ենք այժմէն իսկ . եւ եթէ այդ գծին վրայ շարունակենք քիչ մը եւս հաստատ քայլերով , կը փափաքինք , որ այդ Անմահութիւնը աւելի իրական հանգամանք մը ստանայ մեղի համար ու աւելի ներշնչող դեր մը կատարէ մեր նկարագրին վրայ : Պէտք է որ իսկապէս ապրինք , ինչպէս որ կ'ապրին անմահները . եւ ստուգապէս յաւիտենականութիւնը միակ իրականութիւնն է , եւ այս յաւիտենականութեան հսկայութիւնն ու գիտակցութիւնն է , որ կարելի կ'ընէ մեղի խորհիլ աւելի խորապէս եւ ապրիլ աւելի ապնուօրէն :

Ամէն անդամ , երբ մարդուս կեանքին մէջ հոգիին գերը նշմարելի կ'ըլլայ , այն ատեն այդ մարդը կը յայտնուի յաւիտենականութեան երեւոյթին տակ : Կեանքի պայմանները կրնան ըլլալ գիւրին կամ դժուարին . այդ պարագան մեծ տեղ մը չի տներ կեանքին մէջ , երբ ապրող էակը գիտակից է

իր մէջ գտնուող ներդաշնակութեան ու երջանկութեան յաւիտենական տարրին։ Այս տարրը որեւէ դիպուածէ, որեւէ նիւթական պարագայէ գերիվեր դիրք մը կը գրաւէ, եւ այս տարրին ազդեցութիւնն է, որ կարելի կ'ընծայէ ապրիլ ներդաշնակ կեանքը, որ յաւիտենական կեանքին նախընթացն է։ Այս կերպով ապրող մարդը կրնայ նիւթական աշխարհի ճնշումի ու դժուարութիւններուն տակ խախտել իր դիրքը ու նաւարեկութեան ենթակայ ըլլալ։ բայց երբ այդ նաւարեկութիւնը արդիւնք է հոգիի մը, որ ինք բարձր կեանքի մը կը ձգտի, այդ նաւարեկութիւնը ազնիւ նաւարեկութիւն է, քանզի արժէքներու դասաւորման մէջ բարոյականն ու հոգեկանը կը գերակշռեն նիւթականը։

Այս ուղղութեամբ չարունակելով մարդ հետզետէ աւելի բարձր մակարդակի մը կը հասնի եւ հետզհետէ ինքը նուազ ճիգի կը կարօտի՝ իր ուղին ու ընթացքը գծելու համար, որ աւելի բարձր նպատակակէտն է։ Այդ գծին վրայ այն տեսակ հոգեկան վայելքներ կը դտնուին եւ կեանքը այնպէս կը պարզէ իր աւելի բարձր ու գեղեցիկ կողմը, որ այդ վիճակին գիտակցութիւնը՝ ենթական կը փոխադրէ խաղաղութեան ու երջանկութեան երանելի մթնոլորտին մէջ։

Այդ շրջանին մէջ այլեւս որեւէ նիւթական դէպք, որեւէ եղերերգութիւն անզօր կը գտնուին միջամտելու այն կատարեալ մաքրութեան, որ ենթակային հութեան մասը կազմել սկսած է, եւ ուրկէ կը ցոլայ փայլ մը, որ գերերկրային շքեղութիւն

մը ունի, փայլ մը, որ այլեւս մասը կը կազմէ այն դէմքին, որ մեղքը մոռցած է եւ սովորական փորձութեան մթնոլորտէն գերիվեր շրջանին մէջ կ'ապրի։

Պատիժի ու մաքրագործումի աշխարհը կը ճանչընանք, սակայն մեր այս նկարագրել փորձած երանութեան աշխարհը կ'երեւակայենք միայն, բայց չենք ճանչնար, իսկ որչափ որ ալ երեւակայենք զայն, չենք կրնար անոր ճշգրիտ փորձառութիւնն ունենալ, քանզի սովորական կեանքի մէջ չի կայ փորձառութիւն մը, որ զայն մեկնէ մեղ։

Կէօթէ ըսած է թէ «Գերերկրութեան աշխարհը մեր երեւակայութեան սահմանէն անդին կը գտնըուի», քանզի այն աւելի բարձր իրականութիւն մըն է։ Ու վերջապէս իրողութիւնը այն է, որ երջանկութեան աշխարհը, ինչ մակրելով ալ որ կոչենք զայն, կը գտնուի կեանքի կարդապահութեան ու մարզանքի ճամբռն վրայ։ Եւ աւելի խորին ճշմարտութիւն մը կ'ուսանինք վիշտի դպրոցին մէջ, քան բանականութեան մարզին մէջ։

Մեր Հայ կեանքը այս վշտին դառնութիւնը ճանչցած է։ Եւ, եթէ որեւէ ժողովուրդ մը վիշտի դպրոցին մէջ ճշմարտութեան դասը պիտի առնէ, այն ալ մեր ժողովուրդն է։ Այս տեսակէտով մենք մեծ արգիւնքներ ակնկալելու իրաւունք ունինք, մանաւանդ մեր նոր սերունդէն, որ կեանքի զուարթութիւնը չի ճանչցած՝ անոր լրջութիւնը ու դառնութիւնը ճանչցաւ։

Մեր յոյսը գերազագալէս այս նոր սերունդին

վրայ է : Այս սերունդն է , որ պիտի տայ մեղի մեր վաղուան հերոսները , բանաստեղծները եւ իմաստասէրները : Եւ այս յոյսը ինքնին սփոփիչ , կաղդուրիչ ու նորոգիչ ուժն է , առանց որուն մարդկային ոգին պիտի կքէր ճակատագրին անդթութեանց ահաւոր ծանրութեան տակ :

Մեր առջեւ գտնուած անստուգութեանց ու դըժ-բախտութեանց ամպերուն մէջ հաւատքին ծիածանն է այն , ուրիշ բառով՝ այդ յոյսը մեր կեանքի փարոսն է :

ՀԱՅ ՄԱՅՐՈՒԹԻՒՆԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԵԶ

ՀԱՅ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԵԶ

Այսօր լուսամիտ ծնողներ ամենուրեք կը գտնեն եւ կ'ըմբռնեն թէ որչափ ալ կարեւոր ըլլայ դպրոց-ներուն օժանդակութիւնը , ընտանեկան բնակարանին մթնոլորտը եւ պայմանները , մանաւանդ մանուկին մատաղ տարիքին՝ կենսական եւ բաղդորոշդեր կը կատարեն մանուկին զարգացումին մէջ , եւ հետեւաբար քանի որ իրենք են որ կ'որոշեն այս պայմանները եւ կը ստեղծեն այդ մթնոլորտը , բընական է որ իրենք են կարեւորագոյն կրթական ազդակները իրենց զաւակներու կեանքերուն : Հայրեր ու մայրեր կ'սկսին հասկնալ թէ ծնողութիւնը ասպարէզ մըն է եւ թէ անոր պատասխանատուութիւնները կրնան լրացուիլ անոնց կողմէ միայն , որոնք այս գործին կը տրամադրեն դաստիարակչական յարմարութիւնն մը , որ բաւարար ըլլայ իր նպատակին : Անոնք սկսած են գնահատել արդէն մանուկին հոգեբանութիւնը ըմբռնումի նոր լոյսին մէջ և նկատի ունենալով քաղաքակրթական յարատեւօրէն աճող բարդութիւնը , նախկին կրթական եւ կարդապահական մէջթուաներէն շատեր հնագարեան կը գտնեն , ինչպէս նաև հին սերունդի գիտական խորհուրդներէն մի քանին : Ուստի հիմա ծնողներ կ'զգան եւ կ'արտայայտեն աւելի ճշգրիտ ծանօթու-

թիւն եւ աւելի գիտակից նսպատակի պէտքը, իրենց զաւակներու կրթութեան գործին մէջ։ Եթէ այս ճշմարիտ է Ամերիկայի ծնողներու համար ընդհանուրապէս, հապա որչափ աւելի ճշմարիտ պիտի ըլլայ հայ ծնողներու համար մասնաւորապէս։

Ծնողներ սկսած են գիտակցիլ միանդամայն թէ այդ ծանօթութիւնը կրնայ ստացուիլ զերազանցապէս մանկական հոգեբանութեան, մանկավարժութեան եւ Փիզիքական ու մտաւոր դաստիարակութեան մարզերուն մէջ, ուստի անոնք հետամուտ են գիտնալու այս հետազօտութիւններու արդիւնքը, կիրարկելու համար զանոնք իրենց փոքրիկներու կրթական աւագ գործին մէջ։

Ուրէ ծնողի համար անհրաժեշտ է ուսանիլ մանկութեան հոգեբանութիւնը։ Օրինակի համար մանուկի մը աճումը այնքան աստիճանական է եւ մանուկին հանդէպ վարուելու կերպի ունակութիւնները այնքան ուժգնօրէն կը հաստատուին, որ ծնողը ենթակայ է իր յատուկ ունակութիւններուն զոհը ըլլալ, ի բաց առեալ թէ որ ան վերաքննէ զայն յարածող հոգեբանութեան լրսին մէջ։ Ունակութեան ճնշումը ոչ մէկ տեղ այնքան գորեղ է, որքան ծնողքի ու մանուկի յարաբերութեան մէջ։ Մանուկին ծնած օրէն սկսեալ ծնողները, ըստ իրենց հոգեբանական ծանօթութեան չափանիշին՝ կ'օղնեն կամ կ'արդիկեն մանուկին պատանեկան ազատագրումը իրենցմէ, ասոր համար անհրաժեշտ է արթուն և գիտակից ըլլալ ծնողական յարաբերութիւնը պատշաճեցնելու մանուկին աճումի ընթացքին։ Յա-

ջող պատանեկութեան մը հիմերը մանկութեան մէջ պէտք է հաստատուին։

Մայրը ու հայրը առանձին պարտականութիւններ ունին փոքրիկներու հանդէպ։ Մայրը, իր կարդ մը առօրեայ պարզ հոգածութենէն զատ, ունի հողեկան ինչ ինչ պարտաւորութիւններ, որոնք հաստատ հիմը կը կազմեն փոքրիկի տիեզերքին։ Մօր մասնաւոր բաժինն է ստեղծել, մանուկին համար մը թնուրա մը, ուր սէր, երանութիւն, կարգաւորութիւն, արդարութիւն, համակրութիւն եւ ազատութիւն ներշնչումի տիրող տարրերը ըլլան։

Էմըրսըն, Ամերիկացի փիլիսոփան, իր յատկանշական իմաստասիրութեամբ, ըստ է թէ «Սկիզբն իմաստութեան, մանուկին յարգանքն է»։ Նոյնչափ, սակայն, անհրաժեշտ է, որ մանուկը իր ծնողները յարգել սիրէ։ Այս յարգանքին միջոցաւ է որ ան պիտի վարժուի նաեւ յարգել իր ազգը, իր նախածնողները։ Այս յարգանքը սակայն չի կրնար հարկադրուիլ, ան պարտի հիմնուած ըլլալ արդար համոզումի պատուանդանին վրայ։ Այս համոզումը մանուկին մէջ ստեղծելու համար կարեւոր է առիթ ընծայել իրեն որ ճանչնայ իր ցեղը, Հայ ցեղը ու ըմբոնէ թէ ան ինչ գեր կատարած է մարդկութեան մէջ, թէ ինչ գեր կոչուած է կատարել ապագային մէջ։ Այս ուղղութեամբ կ'արժէ պատուոյ տեղը տալ ընտանեկան հաստատութեան, մասնաւորապէս մայրութեան, բացատրելով մանուկին, հայ մանուկին, թէ ինչ է Հայ Մայրութիւնը։ Պրն. Մ. Մինասեան իր մատենաշարի պատրաստութեան գործին մէջ,

զբաղուած է միանդամայն ուսումնասիրելու այս կարեւոր նիւթերը: Իր վերհրատարակած «Լոյս»ին մէջ (Փետր. Թիւ) ան ունի յօդուածներ այս կենսական նիւթին չուրջ եւ յարմար կը սեպեմ քաղուածօրէն ներկայացնել հետեւեալը.

«Եթէ Դասական Յունաստանի գերագոյն արժանիքը կը կայանայ գեղարուեստի անդերազանցելի հրաշակերտներ արտադրած ըլլալու փառաւոր իրականութեան մէջ, եթէ Հոռվմի փառքն ու յաւիտենական արժանիքը կը կազմէ՝ իր հրաշակերտած օրէնսդրութիւնը, ու եթէ Հրեան կրնայ առաջին մեծ ազգն հանդիսանալ իրրեւ միաստուածութեան գաղափարը մարդկային մտաց ու կեանքին մէջ ներմուծող ու մշակող ժողովուրդ մը, Հայաստանն ալ կարող է ներկայանալ արդի աշխարհի առջեւ իրրեւ ՄԱՅՐՈՒԹԻՒՆԸ գտնող ու ճանչցող եւ անոր հայթայթած կեանքի ոյժերուն վրայ իր ամբողջ ընկերական կազմն ու քաղաքակրթութիւնը կառուցանող անզուգական երկիրն ու ժողովուրդը: Որովհետեւ ինչպէս ակնարկած ենք ասկէ առաջ, եւ ինչպէս կըրկին ու կրկին պիտի անդրադառնանք Հայութեան գերագոյն արժանիքն ու վերապրումի ստեղծագործ ոյժն կազմող այս փառալից իրականութեան, ՄԱՅՐԱԿԵԴՐՈՒՆ հանգամանք ունի Հայաստանի ընտանեկան հաստատութիւնն ալ եւ հին կրօնն ալ, այսինքն՝ ըկերական կենաց հիմնախարիսխն հանդիսացող երկու հաստատութիւններն մարդկային ցեղին ՏՈՒՆՆ ու ԵԿԵՂԵՑԻՆ: Մինչդեռ, ընդհակա-

ռակն, ՀԱՅՐԱԿԵԴՐՈՒՆ հանգամանք ունին Սեմական եւ Հնդեւրոպական բոլոր ազգաց ընկերական հաստատութիւններն, կրօններն ու աստուածաբանութիւններ: Ասոր Համար է որ Հայաստան եղաւ գտիչն Մայրութեան ստեղծագործ ոյժին եւ պաշտօնին, ա'ն եղաւ իր գերագոյն աստուածութիւնները մայրութեան կերպարանքով անձնաւորող մայրապաշտ ՄԻԱԿ ժողովուրդը պատմութեան ծանօթ քաղաքակիրթ բոլոր ազգաց մէջ, անոր օրէնսդրութեան մէջ ճանչցուցաւ ՄՕՐ գերակշիռ հեղինակութիւնը տան մէջ եւ զաւակաց ճակատագիրը վճռորշող որոշմանց մէջ, եւ ասոր Համար է որ Հայաստան իր ճշմարտագոյն խորհրդանշանը զտաւ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ չքնաղ պատկերին մէջ: Հայութիւնը բնորոշող բոլոր այդ քաղաքակրթական արտադրոյթներ օտար են Սեմական եւ Հնդեւրոպական ծագում ունեցող բովանդակ քաղաքակրթութեանց:

Եւ Հայաստան, ամբողջ Երեք հազար տարի, ո'չ աւելի քան հինգ հազար տարի, շրջապատուած Ասորա-Բաբելական, Պարսկական, Հոռվմէական, Յունական ու Արաբական Հայրապաշտ ու մայրուրաց, այրակերպոն ու կնահալած հզօր պետութիւններով եւ քաղաքակրթութիւններով, ի՞նչ հերոսական պայքարներ մղած է իր մայրապաշտ քաղաքակրթութեան անզուգական ողին եւ աւանդները պահելու համար, եւ ի՞նչ զոհութեանց ենթարկութիւններուն է առած: Հայութեան այս ինքնատիպ եւ աշխարհի տիրող քաղաքակրթութեանց արամագծօրէն հակառակ քաղաքակրթութեան կեանքն ու ողին՝

մշտնջենական մարտիրոսութեան, այսինքն՝ վեհագոյն դիւցազներգութեան թատերաբեմի մըն են վերածած Հայաստանի պատմութիւնը։ Եւ, սակայն, փառք Աստուծոյ, մեր նախնիք հաւատարիմ գտնըւած են Հայաստանի Ոգոյն, եւ անհուն տառապանաց գնով կրցան մեղ աւանդել չքեղագոյնը մարդկային քաղաքակրթութեանց։ Ա՛հ, որչա՞փ, որչափ անդիտակից ենք մեր ազգային ժառանգութեանց անդերազանցելի եւ յաւիտենական արժէքներուն։

Եւ այսօր, քսաներորդ դարու առաջին քառորդն բոլորող ներկայ տարուան սկիզբը, երբ արեւմտեան աշխարհի գիտութիւնը դեռ նոր կը ճանչնայ եւ կը սկսի ժողովրդականացնել մայրութեան ստեղծագործ ոյժն ու պաշտօնը, երբ արեւմտեան Քրիստոնէութիւնը դեռ նոր կը սկսի ըմբռնել այր մարդուն հետ կնոջ ալ Աստուծոյ պատկերովն ստեղծուած ըլլալու ճշմարտութիւնը, ինչ որ չկրցին ըմբռնել Պօլոս Առաքեալի եւ Լուտերի նման մեծ առաջնորդներ, երբ արեւմտեան ազգաց օրէնսդրութիւնը դեռ նոր այրական իշխանութենէն կինը ազատագրելու լուրջ ջանքեր կ'ընէ՝ առանց սակայն տակաւին աւարտած ըլլալու մարդկային սեռը տառապեցնող այն սարսափելի անէծքը բնաջնջելու աշխատանքը, եւ երբ արեւմտեան աստուածապաշտութիւնը դեռ նոր սկսած է մայրական սիրտ մը դնել եւ զգալ ու պաշտել տիեզերաց Աստուծոյն մէջ, երբ քսաներորդ գարու խորագոյն հոգեբազութիւններն ու շարժումներ, այսպէս, արեւմտեան աշխարհը կը մօտիկցնեն Մայրութեան վեհ գաղափարին փըր-

կաւէտ ըմբռնումին եւ անոր թելադրած ասլրումներուն, ի՞նչ մեծ փառք մըն է եւ արժանիք մը՝ դիտնալ թէ ՀԱՅՈՒԹԻՒՆՆ է եղած ջահակիրն ՄԱՅՐԱՎԱՇՏ այս մեծ քաղաքակրթութեան, եւ մանաւանդ թէ մայրութեան այս մեծ աւանդը՝ ըրջակայ մայրուրաց թշնամի քաղաքակրթութեանց կորստարեր ազգեցութենէն պահպանել կարողանալու համար՝ Հայութիւնը յանձն տուած է ապրիլ կեանքը մարտիրոսութեան։

Հաւատացէ՞ք, հաւատացէ՞ք, եթէ ուրիշ Ամերիկան օտարածին քաղաքակրթութիւն մը այսպիսի քաղաքակրթական ամենամեծ արժէքներ արտադրող ժողովուրդի մը սերունդն եղած ըլլալու բաղզն ունեցած ըլլար, հարիւր հազարաւոր տոլարներ պիտի ծախսէր ազգային այս անդին ժառանգութեան գիտակցութիւնը արթնցնելու համար իր նոր սերունդին մէջ։ Այդպիսի բազդաւոր ժողովուրդ մը՝ նիւթական ու բարոյական ոչ մէկ զոհողութեան առջեւ կանգ պիտի առնէր իր ազգային այս անդուրական արժէքները ծանօթացնելու իր որդեգրած երկրորդ հայրենիքին բաղկացուցիչ ժողովրդոց, ինչպէս նաև այդ փրկաւէտ ճշմարտութիւններն ու ոգին զօրացնելու աշխարհի այս մեծագոյն հանրապետութեան մտածողութեան ու կեանքին մէջ։ Այս մասին ի՞նչ տրամադրութիւններ կը գտնենք, սակայն, մեր մէջ... Բայց լաւ է չքանալ վէրքը որ կ'արիւնէ այս տողերը գրողին սիրաը, այլ ճշմարիտ մարտիրոսի մը ոգւով ըսենք. «Տէր քող դոցա զի ոչ գիտեն զինչ առնեն»։

Ըրնէսթ Լըկուէ հետեւեալ իրաւունքները կը պահանջէ նախորդ դարու Եւրոպացի կանանց եւ մայրերու համար. «Չափահաս անձ մը նկատուելու օրէնք, իրենց սեփական ինչքը կառավարելու եւ իրենց ուզած կերպով զանոնք պահելու կամ ձեռքէ հանելու իրաւունք. առանց իրենց ամուսիններու հաւանութեան՝ դատ բանալու իրաւունք. իր կնոջ անձին վրայ՝ էրկանը ունեցած իշխանութեան սահմանաւորում. ընտանեկան խորհուրդի մը ստեղծումը՝ այսպիսի հարցեր վճռելու համար:

«Պահանջ մայրերու համար, իրենց զաւակաց ուղղութիւն տալու իրաւունք, զանոնք դաստիարակելու իրաւունք, անոնց ամուսնութեան ատեն իրենց ալ հաւանութիւնը ստացուելու իրաւունք. օրէնք մը՝ ապօրինի ծննդոց հայրութիւնը փնտուելու. ընտանեկան խորհուրդի մը ստեղծումը՝ հօր եւ մօր միջեւ լուրջ անհամաժայնութիւններն կարդադրելու համար»:

Եւ տեսէք տասնեւիններորդ դարու Եւրոպացի կնոջ ու մօր համար այսքան մը իրաւունքներ շահելու գործին յաջողութեանը վրայ ի՞նչ մեծամեծ յոյսեր կը դնէ մեր ֆրանսացի Ակադեմականը:

«Այս դատին յօգուտ բարձրացող մեր տկար ձայնը» կը գրէ ան յաւարտ իր գրքին, «արձագանգն է միայն բնութեան այն մեծ ձայնին, որ անդադար ինչած է բոլոր դարուց մէջէն, եւ պահանջած է կը նոց աստիճանական ազատագրութիւնը, այսինքն՝ ընտանիքին կատարելագործումը: Արդարեւ, անլուծելի կապով մը իրարու միացած են կնոջ եւ տան

նակատագիրը: Որչափ աւելի բարձրացում ունենայ կնոջ դիրքը, այնչափ աւելի հզօր ու ազնիւ պիտի ըլլայ ընտանիքը: Ազատագրէ՛ մին, ու կը հաստատես միւսը:

«Մեր ներկայ աշխատանիքին համար քաղցրագոյն վարձատրութիւն մը չենիք խնդրեր բան այն յոյսը թէ մեր քարը քերած ենք, որչափ ալ փոքր, օժանդակելու համար այս յաւիտենական եւ սակայն յառաջդիմական հաստատութեան կառոյցքին, որ գոյութիւն ուներ նախ բան ընկերութեան գոյութիւնը, եւ պիտի յետապրի անկիէ վերջ, այն հաստատութեան՝ որ ոյժն ու կեղրոնն է եղած քաղաքակըրքութեան, եւ սակայն յետապրած է կայսրութեանց մահացու վատասերումներէն վերջ.— Սուրբ տապանակ ուլստի մը, որ կը տատանի ջրհեղեղի տարածութեանց վրայ, իբրեւ միակ անկորնչելի քեկորը կորստական ընկերութեան»:

Բայց ինչ որ Ֆրանսայի խորաթափանց հայրենասիրութեան իղձն ու ձգտումը կը բնորոշէր նախորդ դարուն եւ զեռ չիրականացած խտէալ մը կը կազմէր Եւրոպայի համար, շատ աւելի կատարելութեամբ իրականացած էր արդէն անցեալ հեռաւոր դարուց Հայաստանի ընտանեկան եւ ընկերական գոյավիճակին մէջ: Որովհետեւ նոյնիսկ այսօրուան Ամերիկայի պէս ազատական ազգի մը օրէնսդրութիւնը, Ամերիկայի կնոջ չէ տուած դեռ այն կատարեալ ազատութիւնը այր մարդուն գերիշխանութենէն, եւ Ամերիկայի մայրերուն՝ այն գերակշիռ հեղինակութիւնը տան մէջ ու իրենց զա-

ւակաց կեանքի վճռական կարդաղութեանց վրայ, զոր Հայաստանի օրէնսդրութիւնը տուած էր Հայ կնոջ եւ Հայ մօր, ինչպէս կը կարդանք Միթթար Գոշի դատաստանագրքին մէջ ամփոփուած Հայ օրէնքներու եւ կանոններու հաւաքածոյին մէջ։ Այս օրէնքներն ու կանոնները ազգային համագումար մէծ ժողովներէ հաստատուեցան հինգերորդ դարէն սկսեալ, բայց որոնց ծնունդ տուող անգիր տրամադրութիւններն ու սովորոյթներ թաղուած են Հայութեան նոյնիքն նախապատմական դարուց բաղմահաղար տարիններու ազգումներուն և ընտանեկան կեանքի փորձառութեանց մէջ։

Հայութիւնը ազգովին կը դիմաւորէ վերաշնութեան մէծ շրջանը։ Ֆիզիքական, նիւթական ու բարյական քայլքայմանց եւ աւերմանց շեղջակոյտերէն պիտի կառուցանենք մեր նՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ։ Եւ «Լոյս»ի խմբագրութիւնը չունի գերազոյն բաղձանք մը վերածնուող իր պաշտելի հայրենիքին համար, այլ միայն որ ՄԱՅՐՈՒԹԵԱՆ գաղափարականը սեղծող եւ ՀԱՅ ՏՈՒՆԻ հրաշակերտող Ողին Մայր Հայաստանի՝ ընտրենք ընդունիլ մեզ առաջնորդ, ներշնչող ու ճարտարապետ, մեր ազգային վերաշնութեան այս վճռական շրջանի բոլոր բաղդորոշ գործառնութեանց մէջ։

«Մեր ընթերցողներէն շատեր պիտի խորհին թերևս թէ անցելոյն կը վերաբերին Հնդեւրոպական ազգաց ընկերական դրութեանց մէջ մօր եւ կնոջ

դրաւած անարժան դիրքին մասին վերեւ պարզուած իրողութիւններն, եւ թէ Ամերիկեան ներկայ Հանրապետութեան մէջ արմատապէս բնաջնջուած են արդէն այր մարդուն եւ կնոջ միջեւ ասպիսի անիրաւ խտիր զնող օրէնսդրութիւնք։ Այսպիսիք կ'անդիտանան Ընկերական ժառանգականութեան տիրական ոյժը, որու մասին փոքրիկ նշմար մը տուինք մեր նախորդ՝ թուոյն խմբագրականներէն միոյն մէջ։ Իրողութիւնն այն է թէ ներկայ քսաներորդ դարու ազգատ ու յառաջդիմական Ամերիկան, այս մէծ ազգն անգամ, հակառակ մօր եւ կնոջ մասին եղած գիտական լուսայորդ յայտնութեանց եւ հակառակ Քրիստոնէական կրօնի սեռային խտիր չը դնելու արդիական յորդորներուն ու հակառակ ուամկավարական սկզբանց բարձրագաղակ հոչակմանց, դեռ չէ յաջողած բոլորովին ձերբազատել ինքինքը՝ հեռաւոր անցելոյն վաշկատուն կենաց ազգեցութիւններէն։

Իրը օրինակ առնենք քաղաքացիութեան օրէնքը, «ր կանանց քուէի իրաւունք չնորհող սահմանադրական մէծ օրէնքէն յետոյ դրուեցաւ

Եթէ բնիկ Ամերիկացի այր մը ամուսնանայ օտարական կնոջ մը հետ, այս երկուքէն ծնանող զաւակները Ամերիկեան քաղաքացիներ են, նոյնիսկ Եթէ օտար երկիր մը ծնած ըլլան անոնք։ Բայց Եթէ բնիկ Ամերիկացի կին մը ամուսնանայ օտարական երկան մը հետ, անոնցմէ ծնած զաւակները Ամերիկեան քաղաքացի չեն։ Ամերիկացի այր մարդը կարող է իր օտարածին կնոջ համար քաղաքացիական

կարգ մը առանձնաշնորհումներ ապահովել, որոնք կը զլացուին բոլոր օտարածիններուն: Ամերիկացի կինը այսպիսի առանձնաշնորհներ չի կրնար ունենալ իր օտարածին էրկան համար: Ոչ մէկ կին կը նայայ Ամերիկան քաղաքացիութեան ընդունուիլ, որու էրիկը անընդունակ է քաղաքացիութեան՝ իր ցեղին, եւ կամ մտային ու բարոյական պակասաւորութեանց պատճառաւ: Իր այսպիսի անընդունելի յատկութիւններով կնոջն համար՝ այր մարդը չի զրկուիր քաղաքացիութեան իրաւունքէ: Բնիկ Ամերիկացի կին մը երբ ամուսնանայ Ամերիկան օտարածին քաղաքացիի մը հետ, եւ անոր հետ երկու տարի ապրի էրկանը երկրին մէջ, ինքն ալ կը կորսընցնէ իր Ամերիկան քաղաքացիութիւնը: Այսպիսի ոչ մէկ զրկանքի կ'ենթարկուի օտարածին կը նոց մը հետ ամուսնացող բնիկ Ամերիկացի այր մարդը: Այսպիսի բնիկ Ամերիկացի կին մը, դարձեալ, իր քաղաքացիութիւնը կը կորսնցնէ եթէ հինգ տարի շարունակ ապրի օտար երկրը: Էրիկ մարդու համար չկայ այսպիսի իրաւազրկութիւն: Եւ էրկան ու կնոջ, հօր եւ մօր միջեւ այսպիսի խտիր դնող Ամերիկան այս օրէնադրութիւնք, ինչպէս դիտել տուինք վերը, հաստատուեցան կանանց քուէի իրաւունք տուող սահմանադրական օրէնքէն յետոյ, այսինքն հազիւ չորս հինգ տարի առաջ, եւ այն ալ ոչ թէ սոսկական նահանգի մը կողմէն, այլ Միացեալ նահանգաց Դաշնակցային կառավարութեան կեդրոնին կողմէն:

Այսպիսի խտրութիւններու հակառակ է քսաներորդ դարու գիտութիւնը, հակառակ է՝ Քրիստոնէ-

ական արդի մտածողութիւնը, հակառակ է՝ Ամերիկեան ժողովրդեան հասարակ դատողութիւնը: Եւ, սակայն, որչա՛փ դժուար է աղդի մը համար ձերբազատուիլ իր անցելոյն կաշկանդումներէն: Եւրոպական բոլոր ազգաց հանրային կարծեաց վերնագոյն խաւին տակ կ'ապրի ու կը դործէ հեռաւոր անցեալին ենթագիտակցական ոյժը, եւ կը բոնադատէ զանոնք այնպիսի որոշմանց եւ արարքներու, որոնք գոյութեան իրաւունք չունին բանականութեան առջեւ:

Ամերիկան քաղաքացիութեան բաղձալի տարբերու մասին շատ կը խօսուի ու կը գրուի վերջերս: Բաղձալի են այն տարբերը, որոնց բերած ազգային իտէալներն ու ձգտումները կը համապատասխաննեն այս երկրին մնուցած ձգտումներուն ու իտէալներուն: Եւ Ամերիկայի ազգային իտէալներու շարքին գլուխը կը կենան ՄԱՅՐՈՒԹԵԱՆ եւ ՏԱՆ զոյդ իտէալները: Ուրեմն, ո՞ր մէկ օտարածին դաղութ կրնայ այնքան բաղձալի տարր մը հանդիսանալ այս մեծ հանրապետութեան, քան Հայ ժողովուրդ՝ որու պատմական կեանքին մէջ իր կատարելութեամբը իրականացած էր անձնուրաց, ազատ ու հեղինակաւոր ՄԱՅՐՈՒԹԻՒՆԸ, եւ այսպիսի մայրութեան մը գորովագութ վարչութեանը տակ դեկավրուող ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ ինչպէս ցոյց պիտի տանք Հայաստանի Ամուսնական Օրէնքներն վերնագրով մեր մէկ ուսումնասիրութեան մէջ: Բայց ի՞նչպէս կրնանք մեր այս ազգային անդուդական արժանիքներով ներկայանալ զմեզ

Հիւրընկալող Ամերիկեան այս մեծ ազգին, երբ մենք իսկ անծանօթ կը մնանք մեր ազգային այս անդին արժէքներուն, եւ Ամերիկեան այս օտար ու աննըպաստ միջավայրի քայլայիչ ազդեցութիւններէն մեր ազգային աւանդը անկորուստ պահպանելու ո՛չ գիտակցութիւնը եւ ո՛չ փրկարգործ ճիգը կը յարուցանենք մեր նոր սերնդին մէջ:

Ա՛հ, եթէ անզամ մը ամբողջ Ամերիկահայութիւնը միահամուռ բոլորուէր Հայաստանի Ողին մեր նոր սերունդին մէջ վերապրեցնելու փրկաւէտ ճիգին շուրջ, ի՞նչ հարաշալի յայտնութիւն մը պիտի կրնայինք ըլլալ Ամերիկեան ազգին մէջ, եւ ՀԱՅ անունը անջնջելի տառերով պիտի կրնայինք դրել Ամերիկայի ներքին կենաց պատմութեան ամենավառուոր էջերուն վրայ»:

Ազգային ընդհանուր վերաշխնութեան մեծ գործին մէջ, աւագ տեղը պարտի գրաւել հայ ընտանեկան հաստատութեան վերականգնումը։ Մեծագոյն օժանդակութեան բաժինը, զոր մենք Հայերս կրնանք մատուցանել Ամերիկեան քաղաքակըրթութեան, հայ ընտանեկան յարկի նուիրագործումն է, իբր օրինակելի տիպար մը Ամերիկեան ազգին համար։ Երբ միանդամ ճանչնանք այդ հաստատութիւնը իր աւանդական նկարագրին մէջ եւ պատշաճեցնենք զայն նոր Աշխարհի եւ նոր լոյսի պայման-

ներուն, այն ատեն կատարած պիտի ըլլանք գործ մը, որ ո՛չ միայն հիմնաքարը պիտի ըլլայ Հայկական վերաշխնութեան, այլ իբր մեր օժանդակութիւնը Ամերիկեան ազգին, պիտի ապացուցանէ միանդամ ընդ միշտ մեր անմահ տիտղոսը վերապրումի, եւ բարոյական իրաւունքը պիտի տայ մեզի շարունակելու յաղթականօրէն՝ մեր ղերը հանուր մարդկութեան քաղաքակըրթութեան եւ յառաջդիմութեան աւագ գործին մէջ։



Յ Ա Ռ Ե Լ Ո Ւ Ա Ծ

ԲԱՆԱՎԵՃԻՐՆԵՐ , ԻՄԱՍՏԱԼԻՑ ԽՕՍՔԵՐ

ԳԵՂԵՑԻԿ ԱՍԱՑՈՒԱԾՆԵՐ

ԲԱՆԱՎՃԻՌՆԵՐ

Դիոդինէս սովորութիւն ունէր մուրալու, ինչ-
պէս շատ մը փիլիսոփաներ ան ատենը կ'ընէին։ Օր
մը ան հանդիպեցաւ շոայլ մարդու մը, ուրիշներու
խումբի մը մէջ՝ եւ անկէ ուզեց աւելի քան միւսնե-
րէն։ Այդ առթիւ ներկաներէն մին կ'ըսէ իրեն «Տես
քու ստորնութիւնդ, որ երր վեհանձն մէկը կը
գտնես՝ անկէ ամենէն շատ կուզես»։ «Ոչ» պատաս-
խանեց Դիօդինէս, «իմ դիրքս ան է որ Զեզմէ ուրիշ
անդամ նորէն պիտի ուզեմ»։

* * *

Դիօդինէս անդամ մը երր կը ճաշէր՝ մուկեր
մօտեցան իրեն, որու վրայ ըստ ինք «Կը տեսնեմ
թէ Դիօդինէս անդամ հացկատակներ կը սնուցա-
նէ»։

* * *

Դիօդինէսի անդամ մը հարցուցին տեսակ մը
արհամարհանքով թէ ի՞նչ էր պատճառը, որ փի-
լիսոփաները յաճախ կը դիմէին հարուստներուն,
իսկ հարուստները բնաւ չէին դիմեր փիլիսոփանե-
րուն։ «Պատճառը շատ պարզ է», պատասխանեց
ան, «Փիլիսոփան գիտէ թէ ի՞նչ բանի համար կը
դիմէ, հարուստը չի գիտեր»։

* * *

Պղատոն անդամ մը հացկերոյթ մը կուտար իր բարեկամներուն, եւ այդ սենեակին մէջ ունէր անկողին մը, որ շատ ճաշակաւոր էր եւ ճոխօրէն կահաւուրուած։ Դիոգինէս կը մտնէ, անկողինին վը-րայ կը կանգնի, կը կոխկոտէ եւ կ'ըսէ «Ես Պղատոնի հպարտութեանը վրայ կը կոխկոտեմ»։ Պղատոն մեղմօրէն կը պատասխանէ «Այո, Դիոգէնէս, աւելի մեծ հպարտութեամբ»։

* * *

Կիկերոն ներկայ էր ինձոյքի մը, ուր նաեւ կարտարիքոտ կին մը, որ խօսելով իր տարիքին վրայ՝ կ'ըսէր թէ ինք միայն քառասուն տարեկան էր։ Կիկերոնի մօտ նստող մէկը իր ականջին փոփաց «Անինքինք քառասուն կը յայտարարէ, բայց տարեկոյս չկայ որ ատկէ շատ աւելի մեծ է»։ Կիկերոն պատասխանեց բարձրածայն «Ոչ, ես պէտք է անոր հաւատամ, քանզի տասը տարիէ ի վեր լսած եմ որ ան միշտ նոյն բանը կրկնած է»։

* * *

Կատոն շատ ծեր էր երբ իր կինը թաղեց եւ նորէն ամուսնացաւ երիտասարդ կնոջ մը հետ։ Որդին իր հօրը եկաւ եւ ըստ «Հայր, ես ի՞նչ ըրած եմ քեզի, որ խորթ մայր մը բերիր մեր տունը»։ Ծերունին պատասխանեց «Ոչ, ընդհակառակը տղաս, դուն այնքան հաճելի ես ինծի, որ ես ուրախ պիտի

ըլլայի, եթէ քեզի պէս շատ մը զաւակներ ունենացի»։

* * *

Նոյն կատոյին օր մը հայրենակից մը կը հարցընէ թէ ի՞նչ է պատճառը որ այնչափ Հռովմէացիներու արձաններ կանգնած էին, մինչ իրեն համար որեւէ յիշատակարան կանգնուած չէր։ Ան պատասխանեց թէ ինք շատ աւելի նախամեծար կը համարէր, որ մարդիկ իրեն հարցնէին ու զարմանային թէ ինք ինչո՞ւ արձան մը չունէր, քան թէ ինչո՞ւ արձան կանգնած են իրեն։

* * *

Հայր Արիստիպուս կ'ըսէ թէ անոնք որ կուսանին մասնաւոր գիտութիւններ եւ անփոյթ կը դտնուին փիլիսոփայութեան մասին, կը նմանին Պէնէլօպի սիրահարներուն, որոնք անոր սպասուհիներուն հետ սիրաբանութիւն կ'ընէին։

* * *

Արիստիպուսի մէկը ըստ «Տարօրինակ բան է թէ մարդիկ ինչո՞ւ համար կուտան աղքատներուն մանաւանդ, քան թէ փիլիսոփաներուն»։ Ան պատասխանեց «Որովհետեւ անոնք կը խորհին թէ շատ աւելի հաւանական է որ օր մը իրենք ալ աղքատըլլան քան թէ փիլիսոփայ»։

* * *

Սողոն ժողովուրդը կը բաղրատէր ծովին եւ ատենախօսներն ու խորհրդականները հովերուն։ Ծովը հանդարտ սլիտի մնար եթէ հովերը չի խառնէին զայն։

* * *

Թոմաս Մուր միայն աղջիկ զաւակներ ունէր եւ իր կինը շատ կաղօթէր մանչ մը ունենալու համար։ Վերջապէս մանչ մը ունեցաւ, որ չափահասութեան հասնելով հանդերձ՝ շատ միամիտ մէկը եղաւ։ Մուր օր մը ըստ իր կնոջ «Դուն այնչափ երկար աղօթեցիր մանչ մը ունենալու սիրոյն համար որ ան մանչ մը պիտի մնայ որչափ որ ապրի։

* * *

Միքայէլ Անձէլօ, հոչակաւոր նկարիչը, երբ Պապի մատուռին մէջ դժոխքի եւ տանջուած հոգիներու պատկերը կը նկարէր՝ այդ կորսուած հոգիներէն մէկը գծեց շատ նման Կարտինալի մը, որ իր հակառակորդն էր։ Ամէն ոք, որ պատկերը կը տեսնէր անմիջապէս կը նշմարէր այդ բանը։ Ատոր վրայ Կարտինալը զանգատեցաւ Պապ Քէմէնթի ինդքելով խոնարհաբար որ այդ գիմագծութիւնը փոխուի։ Պապը ըստ իրեն «Կարտինալ, դուն շատ լաւ գիտես որ ես հոգի մը քաւարանէն փրկելու կարողութիւնը ունիմ, բայց ոչ թէ դժոխքէն»։

* * *

Սպանիոյ Իզապէլլա թագուհին սովորութիւն ունէր ըսելու թէ ով որ լաւ դէմք մը ունի եւ ճաշակով ալ հագուիլ գիտէ, որեւէ ուրիշ յանձնարականի պէտք չունի։

* * *

Օգոստոսի եւ վերջէն ալ Սեպտեմբեռս Սէվըրսի համար կ'ըսուէր թէ անոնք սկիզբը անսահման չարիքներ գործած էին եւ իրենց կեանքին վերջերն ալ անսահման բարիք գործեցին, ուստի կ'ըսուէր անոնց համար թէ՝ կամ բնաւ ծնած ըլլալու չէին, կամ մեռնելու չէին։

* * *

Անգամ մը մարդ մը մեռած էր որ շատ պարտք թողուցած էր։ Երբ իր մահուան լուրը տարածուեցաւ խումբի մը մէջ, ուր իր պահանջատէրերէն շատեր կը գտնուէին, «Լաւ» ըստ մէկը «թէ որ գացած է՝ ուրեմն իմ 500 տոլարս ալ իրեն հետ հանդերձեալ աշխարհը փոխադրած է»։ ուրիշ մալ ըստ «իմ ալ 200-ս», երրորդ մըն ալ յիշեց «իմ ալ 700-ս», եւ այս կերպով նաեւ ուրիշներ։ Վերջէն՝ մէկը, որ այդ խումբին մէջ կը դանուէր, ըստ, «Հիմա կը տեսնեմ թէ՝ թէեւ մարդ մը իր ունեցած որեւէ գոյքը չի կրնար փոխադրել միւս աշխարհը, բայց կըրնայ եղեր ուրիշի մը գոյքը փոխադրել»։

Ոչինչ աւելի վերջնական է, քան Աէրն ու Բարութիւնը:

ԻՄԱՍՏԱԼԻՑ ԽՕՍՔԵՐ

Մարդ մը կը մեռնի այնքան յաճախ, որքան իր բարեկամները կը կորսնցնէ:

— o —

Այն բանը, որ շնորհալի կերպով կը մերժուի,
կիսովին շնորհուած կ'ըլլայ:

— o —

Ո՞վ կեանք, որ դար մը կը թուիս թշուառին,
եւ վայրկեան մը միայն՝ երջանիկին համար:

— o —

Հարստութիւնը չէ, որ կը վիրաւորէ աղքատը,
այլ հարստութեան գոռոզութիւնը:

— o —

Բարի սրտերը պարտէզներ են,
Բարի խորհուրդները արմատներն են,
Բարի խոռքերը ծաղիկներն են,
Բարի գործերը պտուղներն են:

Կրնա՞ք երեւակայել աւելի սոսկալի բան մը,
քան պերճախօս մարդ մը՝ որ ճշմարտութիւնը չի
խօսիր:

— o —

Մարդու մը աձումը յայտնի կ'ըլլայ իր ընտ-
րած բարեկամներու յաջորդական շարքէն:

— o —

Տիրագոյն բանը, որ կրնայ պատահիլ մարդու
մը, այն է, որ կը կորսնցնէ իր հաւատքը Աստուծոյ
եւ կնոջ վրայ:

— o —

Բոլոր մեծ սիսալներու խորը եթէ քննես՝ հը-
պարտութիւնը պիտի գտնես:

— o —

Խօսքը ժամանակին կը վերաբերի, իսկ լու-
թիւնը յաւիտենականութեան:

Դրամ խնայել եւ միտքը սովի ենթարկել՝ խը-
նայողութեան ամենէն դէշ տեսակն է:

— o —

Շատեր այնքան ժամանակ կը վատնեն ապրուստ
մը շահելու, որ ապրելու ժամանակ չեն ունենար:

— o —

Եթէ կուզես մարդ մը ճանչնալ, պաշտօն մը կամ
իշխանութիւն մը տուր անոր:

— o —

Ուր որ ամուսնութիւն տեղի կունենայ առանց
սէրի, հոն ոէր պիտի գտնուի առանց ամուսնու-
թեան:

— o —

Եթէ չես կրնար ամուսնանալ քու սիրածիդ
հետ, ամուսնացիր անոր հետ՝ որ քեզ կը սիրէ:

— o —

Բարեկամ ըլլալու բաղձանքը մէկ վայրկեանի
մէջ կը ծնի, բայց բարեկամ ըլլալու կարողութիւնը
տարիներու ընթացքին երեւան կուզայ:

Արուեստներու գերազոյնը՝ ապրիւ գիտնալու
արուեստն է:

— o —

Ան որ ճշմարտութեան սիրոյն համար բարեկամ
մը կը կորսնցնէ, մեծագոյնը շահած կ'ըլլայ:

— o —

Կը ներենք ա'յն չափով, ինչ չափով կը սիրենք:

— o —

Աւելի կրօնք կը գտնուի հեթանոսական հաւատ-
քի մը մէջ, քան անսէր ուղղափառութեան մէջ:

— o —

Աստուած կը բուժէ, բժիշկը այցեղինը կը
դանձէ:

— o —

Եղբայր մը կրնայ բարեկամ մը չըլլալ, բայց
բարեկամ մը միշտ եղբայրէ պիտի ըլլայ:

— o —

Աններելի մեղքը՝ ներելու անկարող ըլլալն է:

Հրեական Առած

Որովհետեւ Աստուած ամենուրեք չի կրնար գտնուիլ, ուստի մայրերը ստեղծեց, որ Իր տեղը բոնեն:

— o —

«Մանի՛ր ԶՔԵզ»

Ապողոնի տաճարին վրայ, Մեմփիսի մէջ, գըր-ուած էր աս խօսքը, որ վերագրուած է կարգաւ Ա-պողոնի, Պղատոնի, Սոկրատի, եւ Թաղէսի՝ մին Յունաստանի իմաստուն կոչուած մարդերէն: Վեր-ջէն հաստատուեցաւ թէ ա'ն է բուն հեղինակը այդ խօսքին, եւ օր մը իրեն հարցուեցաւ թէ՝ ի՞նչ էր դժուարագոյն բանը աշխարհի մէջ. ան պատասխա-նեց «Ինքղինքը ձանչնալ»ը:

— o —

Ճշմարիտ սէրը հազուագիւտ է, ըսած է Լա Թօն-թէն, իսկ ճշմարիտ բարեկամութիւնը՝ ա'լ աւելի հազուագիւտ:

— o —

Սիրել սիրուելու սիրոյն համար մարդկային է, բայց սիրել սիրոյ սիրոյն համար՝ հրեշտակային է, ըսած է Լամարթին:

Սոկրատ աւելի քան երկու հաղար տարի առաջ դիտել տուաւ, թէ մարդ մը՝ որ կը բաղձայ անկեղծ ու արդար քննադատութիւն մը ընել մարդկային հաստատութիւններու վրայ, պէտք է որ ինք անոնց-մէ դուրս գտնուի. քանզի անդամ մը որ անոնց մէջ մէ զուրս գտնուի. քանզի անդամ մը որ անոնց մէջ մէ զուրս գտնուի, ինք պարտաւորուած է զանոնք պաշտպա-նելու:

— o —

Սիրէ բոլորը, վստահէ քիչերուն, անիրաւու-թիւն մի ըներ ոչ մէկուն: Շէյքսբիր

— o —

Սիրոյ գլասութիւնը, սրտին վիլիսովայութիւնն է, ըսած է կիկերոն:

— o —

Հարուստին արքայութիւնը հիմնուած է աղ-քատին դժողքին վրայ, կ'ըսէ Հիւկօ:

— o —

Զինաստանի մեծ խորհողը՝ Կոնֆիկիոս, ըսած է թէ՝ մեծագոյն փառքը անոր մէջ չէ, որ մարդ բը-նաւ չիյնայ, այլ անոր մէջ՝ որ մարդ մը կանգնի, ամէն անդամ որ իյնայ:

Ծաղիկները ամենէն գեղեցիկ բաներն են, զորս
Աստուած ստեղծեց եւ մոռցաւ անոնց մէջ հոգի մը
դնել:

— o —

Ամէն մարդ ինք իր նախահայրն է և ինք՝ իր
ժառանգորդը. ի՞նք է որ կը պատրաստէ իր ապա-
դան, ինչպէս նաեւ կը ժառանգէ իր անցեալը:

— o —

Ճշմարիտ համալսարանը ընտանեկան մատենա-
դարանն է: Յանցանքներու մեծագոյնը՝ բնաւ յան-
ցանք մը չունենալու տրամադրութիւնն է:

— o —

Առաքինութիւնը թանկագին անուշահոտութիւն-
ներու կը նմանի, որչափ աւելի ճզմուի, այնչափ ա-
ւելի անուշ բոյր կուտայ:

— o —

Առնական մարդու մը մէկ կաթիւ արիւնը ամ-
բողջ ովկիանոսի ջուրը կ'արժէ:

— o —

Խորհիլը հոգիին խօսակցութիւնն է ինքն իր
հետ:

ԳԵՂԵՑԻԿ ԱՍԱՑՈՒԱԾՆԵՐ

Ոեւէ ճշմարտութիւն, որ այսօր այնքան վսեմ
է կրնայ վաղը ըլլալ աննշան, նոր խորհուրդներու
լոյսին մէջ. մարդիկ կուզեն հաստատ ըլլալ, բայց
չեն գիտեր թէ որչափ աւելի անհաստատ ըլլան,
այնչափ աւելի յոյս կայ իրենց համար: Կեանքը ա-
նակնկալներու շարք մըն է. մենք կարող չենք այսօր
դուշակել վաղուան հաճոյքը կամ վաղուան ոյժը.
կրնանք բան մը գիտնալ սովորական իրերու ընթաց-
քին մասին. Աստուծոյ հրաշակերտները եւ հոգիին
տիեզերական շարժումները ծածկուած են մեղմէ
եւ անհաշուելի են:

* * *

Զօրութիւնը՝ իր ծայրայեղութեան տարուած՝
պատճառ եղաւ որ հրեշտակները իյնան: Գիտնալու
հետաքրքրութիւնը իր ծայրայեղութեան մէջ պատ-
ճառ եղաւ որ մարդը իյնայ, բայց սիրոյ ընթացքին
մէջ որեւէ ծայրայեղութիւն չի կրնար ըլլալ:

* * *

Մեծ մարդիկ են անոնք, որոնք կը տեսնեն թէ
հոգեւոր ուժը աւելի զօրեղ է, քան նիւթական ուժը,

Եւ թէ խորհուրդներն են, որ կը վարեն աշխարհը:

* * *

Թէ ես ինչ պարտիմ ընել՝ ատիկայ միայն իմ գործո է եւ ոչ թէ ժողովուրդին. այս կանոնը կրնայ ծառայել թէ իսկական եւ թէ իմացական կեանքին մէջ, ու կրնայ պարզել ամբողջ տարբերութիւնը մեծութեան ու ստորնութեան միջեւ: Այս աշխարհիս մէջ շատ դիւրին է ապրիլ ըստ աշխարհի կարծիքին, ինչպէս նաեւ դիւրին է ապրիլ մենութեան մէջ ըստ մեր կարծիքին. բայց այն է մեծ մարդը, որ ամբոխին մէջ կը պահէ կատարեալ քաղցրութեամբ մենութեան անկախութիւնը:

ԿՄՐԾՈՒՆ

—

Մեծերու հանդէս խոնարհ ըլլալ պարտականութիւն է, հաւասարներու հանդէս՝ քաղաքավարութիւն եւ խոնարհներու հանդէս՝ աղնուութիւն:

* * *

Անմեղութիւնը ինք իր պաշտպանն է. նոյն մարդը չի կրնար թէ բարեկամ թէ շողոքորթ ըլլալ:

* * *

Սրտիդ մէջ իտէալին համար խորան մը ունե-

ցիր եւ այդ խորանին վրայ կրակը բնաւ թող չի մարի:

* * *

Կրած նախատինքներդ աւազի վրայ գրէ, իսկ ստացած բարիքներդ մարմարիոնի:

* * *

Ինչպէս որ մարդս պարտական է ամէն պարապ խօսքի համար որ կ'արտասանէ, նոյնպէս ալ պատասխանատու է իր անիմաստ լուութեանը համար:

* * *

Լաւագոյն է պանիր ու հաց ուտել փիլիսոփաներու հետ, քան թէ համադամներ՝ շողոքորթներու հետ:

ԲԵՆ. ՖՐԱՆՔԼԻՆ

—

Ես կը հաւատամ ընտանեկան յարկին, կը հաւատամ անոր ազատութեանը, կը հաւատամ ընտանիքին հանրապետականութեանը. կը հաւատամ պատութեան, հաւատարմութեան եւ սիրոյ:

* * *

Կարեւոր չէ մեծ ըլլալ՝ երջանիկ ըլլալու համար, կարեւոր չէ հարուստ ըլլալ՝ արդար ու վեհանձն ըլլալու համար եւ սիրտը աստուածային սիրով լի պահելու համար:

* * *

Հոդ չէ թէ ըլլաս հարուստ կամ աղքատ, կնոջդ հետ վարուէ իրը հիասքանչ ծաղկի մը, եւ ան քու կեանքդ պիտի լեցնէ իր անոյշ բոյրով եւ երջանկութեամբ:

* * *

Դարերու ընթացքին՝ մահացու բաղխում մը տեղի ունեցած է շարունակ մի քանի գաղափարի ու հանձարի տէր մարդերու եւ կիներու միջեւ մէկ կողմէ, եւ տգէտ, կրօնական խոչոր զանդուածի մը միջեւ միւս կողմէ: Ասիկա կոիւն է դիտութեան ու հաւատքին մէջ: Քիչերը կոչում ըրած են բանականութեան, պատուոյ, օրէնքի, աղատութեան եւ երջանկութեան այս աշխարհին մէջ. իսկ շատերը կոչում ըրած են նախապաշարումի, վախի, հրաշքի, գերութեան, ինչպէս նաեւ թշուառութեան յետ մահու: Քիչերը ըսած են «խորհէ», շատերը ըսած են հաւատա՛»:

* * *

Հերետիկոսութիւնը այն է, ինչ որ փոքրաժամ-

նութիւնը կը հաւատայ. առաքինութիւնը այն է, որ մարդ իր կիրքերը ևնթարկէ իր իմացականութեան. ան կը նշանակէ գործել համաձայնօրէն ձեր բարձրագոյն համոզումներուն. ան չի կայանար հաւատալուն մէջ, այլ գործելուն մէջ:

* * *

Ամէն անիրաւութիւն կերպով մը կը ձգտի ինք-զինք ջնջելու. Դժուար է յաջողիլ սուտ մը կանգուն պահելու մէջ: Սուտը իրողութեան հետ չի հաշտը-ուիր, սուտը միայն ուրիշ սուտի մը կրնայ յարմարիլ. սուտի մը կեանքը պարզապէս ժամանակի խընդիր է: Ճշմարտութիւնը միայն անմահ է:

* * *

Զկայ գերութիւն մը, բացի տղիտութենէ:

* * *

Աղատութիւնը իմացականութեան զաւակն է:

* * *

Իմ դաւանանքս է սիրել արդարութիւնը, պայքարիլ ճշմարիտին համար, սիրել գթութիւնը, կարենցիլ թշուառին, օգնել տառապողին, մոռնալ անիրաւութիւնները եւ յիշել բարիքները, ըլլալ անկեղծ, շխատ խօսքեր արտասանել, սիրել աղատու-

թիւնը, անդադար պայքարիլ գերութեան դէմ իր բոլոր ձեւերուն մէջ, սիրել կին, զաւակ ու բարեկամ եւ ընտանեկան երջանիկ բոյն մը կաղմել, սիրել գեղեցիկը արուեստին մէջ, բնութեան մէջ, մշակել միտքս, ընտանի ըլլալ այն մեծ խորհուրդներուն հետ՝ զորս հանճարը արտայայտած է, աշխարհի բոլոր ազնիւ գործերուն հետ մշակել քաջութիւն եւ զուարժութիւն, ուրիշները երջանիկ ընել, լեցնել կեանքը վեհ գործերու շքեղութեամբը, ինչպէս նաև սիրալիր խօսքերու ջերմութեամբը, խուսափիլ մոլորումէ, ջնջել նախապաշարումը, նոր ճշմարտութիւնները ընդունիլ գոհունակութեամբ, մշակել լրյուը, փոթորիկէն անդին տեսնել հանդարտութիւնը, տեսնել գիշերը՝ արշալոյսէն առաջ, ընել իմ լաւագոյնը որեւէ առթիւ եւ յետոյ համակերպիլ. բարի գործ մը լաւագոյն աղօթքս է:

Ո-ՊՊ. ԻՆԿԻՐՍՈՒ

Մեծագոն բանը որ մարդ մը կրնայ ընել՝ բան մը յստակօրէն տեսնել եւ պարզօրէն արտայայտելու արուեստն է:

* * *

Ան երկիրն է հարստագոյնը, որ իր մէջ կը սնուցանէ մեծագոյն թիւը ազնիւ եւ երջանիկ մարդկային էակներու:

ՌԼՍՔԻՆ

Պարկեշտութիւնը խմաստութեան գրքին առաջին գլուխն է:

* * *

Եթէ Յիսուսի վարդապետութիւնները քարոզուած ըլլային միշտ այնպէս մաքուը, որպէս արտասանուեցան իր շրթներէն, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը այսօր իրապէս Քրիստոնեայ եղած պիտի ըլլար: Քրիստոնէութեան զեղծումներու հակառակորդ մըն եմ ես, բայց ոչ թէ Յիսուսի, իր հարազատ սկզբունքներուն: Ես Քրիստոնեայ մըն եմ այն միակ իմաստով որ ինքը կը բազար որ ըլլայ որեւէ մէկը, անկեզծօրէն փարած իր վարդապետութիւններուն, եւ գիտնալով թէ ինքը արժանի է զերագոյն ակնածանքին, որ երբէք կրնայ արտայայտուիլ իր նկատմամբ:

ԹՌՎ. ՃԵՖՖՐՈՍԼԻՆ

Աղջիկները կը սիրենք իրենց եղածին համար, երիտասարդները՝ ինչ որ կը խոստանան ըլլալ:

* * *

Բարոյական զգացումին ճշմարիտ չափանիշը զոհողութիւնն է:

* * *

Գովել մէկը կը նշանակէ ինքինք բարձրացնել
անոր աստիճանին :

* * *

Մարդկութիւնը միշտ յառաջդիմելու վրայ է,
իսկ մարդը միշտ նոյնը կը մնայ :

* * *

Սէրը երկրի ու երկնքի մէջ ամէն ինչ բարձրա-
ցընող, ամէն ինչ փրկող ուժն է, եւ կինն է որ մար-
դուն կը յայտնէ զայն իր կատարելազոյն եւ որպա-
զոյն ճեւովը. այսպիսով երկրի վրայ՝ այս փոխան-
ցական կեանքի միջոցին՝ սէրը խորհրդապատկերն
է Աստուածային էութեան :

ԿԵՕԹԵ

—

Լաւ խօսիլը տաղանդ մըն է, բայց լաւ ունկըն-
դիր մը ըլլալը գեղարուեստ մըն է :

* * *

Երանի թէ ամէն մարդ համալսարանական կըր-
թութիւն մը ստանալու կարող ըլլար, որ կարենար
տեսնել թէ որչափ քիչ արժէք ունի: Երանի թէ ամէն
մարդ հարուստ ըլլար, որ գիտնար թէ հարստու-
թիւնը որչափ անարժէք է:

* * *

Ընկերութիւնը չի պատժեր անոնք, որոնք կը
մեղանչեն, այլ անոնք՝ որոնք կը մեղանչեն բայց չեն
կընար ճարտարօրէն ծածկել իրենց մեղքերը:

* * *

Պէտք չունիս ոչ բացատրելու, ոչ ներողութիւն
խնդրելու, ապրէ միայն քու կեանքդ, եւ ուշադրու-
թիւն ըրէ միայն քու գործիդ, եւ ուրիշներուն ալ
պատեհութիւն տուր իրենց գործերով զբաղուելու:
Վստահ եղիր թէ մեծ հոգիները պիտի գնահատեն
քեզ, եւ ժամանակը ինքնին պիտի արդարացնէ քու
ընթացքդ, եթէ կեանքդ արժանաւոր եղած է:

* * *

Այնչափ կը հիանանք մեռած մարտիրոսներու
վրայ, որ շատ քիչ ժամանակ ունինք հիանալու ապ-
րով հերոսներուն վրայ:

* * *

Մօրիս Մէթէրլինկ կ'ըսէ թէ մէկ մեղու մը չի
կընար մեղը շինել, որովհետեւ մեղու մը առանձին՝
իմացականութենէ զուրկ է. մեղուները կը յաջողին
միայն չնորհիւ գործակցութեան, եւ գործելով ու-
րիշ մեղուներու օդախն համար. առանձին մեղու մը՝
բաժնուած գեթակէն, բացարձակապէս անօդնական

է, եւ սակայն մեղուներու փեթակ մը ճշտուած նը-պատակ մը եւ իմացականութիւն մը ունի, եւ այս իմացականութիւնը Մէթէրլինկ կը կոչէ «Փեթակի Ռդին»: Երբեմն մեղու մը դաշտ կ'երթայ եւ կը դառ-նայ մեղով յափրացած, առանց բերելու բան մը հասարակաց գոյքին համար. աս մեղուն անմիջա-պէս կ'սպաննուի մահուան դատապարտիչ ինքնըն-տիր յանձնախումբի մը կողմէ, որ իր խնդիրը կը դատէ եւ կը թուի նկատել թէ՝ որեւէ մեղու, որ աննկտ կը թողու փեթակի ողին եւ իր սեփական օդախին համար կ'աշխատի՝ հիւանդ է եւ եղեռնակա-նօրէն յիմար, հետեւաբար իրաւունք չունի իր տե-ղը ունենալու փեթակին մէջ:

ԷԼՊԼՐԹ ՀԼՊԱՐՏ

Կը պնդեմ թէ՝ եթէ կայ բան մը, որ պարտակա-նութիւնն է ամբողջ ժողովուրդին, չը վստահիլն է որեւէ ձեռքերու, ի բաց առեալ իրենցիններէն, այդ պահպանումն ու յարատեւութիւնն է իրենց սեփա-կան աղատութիւններուն եւ հաստատութիւններուն:

* * *

Մարդուս կեանքին լաւագոյն մասը իր բարե-կամութիւններէն կախում ունի:

* * *

Դուք կրնաք խարել ամբողջ ժողովուրդը ժա-մանակի մը համար, եւ ժողովուրդին մէկ մասը՝ ամէն ժամանակ, բայց չէք կրնար խարել ամբողջ ժողովուրդը ամէն ժամանակ:

* * *

Ոսկին իր յարաբերական արժէքը ունի, բայց կենդանի, արի ու հայրենասէր մարդիկ ոսկիէն շատ աւելի թանկարժէք են: Քանի որ շատ մը արժէքա-ւոր իրեր բանւորութեան չնորհիւ կ'արտադրուին, ասկէ կը հետեւի թէ՝ բոլոր այդ լաւ բաները իրա-ւամբ կը վերաբերին անոնց, որոնց աշխատութեամբ արտադրուած են. բայց այնպէս պատահած է աշ-խարհի բոլոր դարերու մէջ, որ ոմանք աշխատին ու ուրիշներ առանց աշխատութեան վայելեն: Ասիկա անիրաւութիւն է եւ պէտք չէ շարունակուի. իւրա-քանչիւր բանւորի համար ապահովել իր աշխատու-թեան ամբողջ արդիւնքը, այնչափ՝ որչափ կարելի է, արժանի նպատակ մըն է որեւէ լաւ կառավարու-թեան:

ԷՅՐՈՒՀԸ ԼԻՆՔԸ

* * *

Ճշմարտութիւնը դիտնալ, իմաստութիւն է, զայն գործադրել առաքինութիւն է:

Կ. Յ. ԳԱՐԱԿԻՒԼԵԱՆ

* * *

Աստուած կը լքէ միայն զանոնք, որոնք ինք—
զինքնին կը լքեն:

* * *

Դրամը մաքուր կամ անմաքուր ըլլալու յատկու—
թիւնը ունի. այս բանը կախում ունի զայն բռնող
ձեռքէն: Դրամ կայ, որ աղտոտ է եւ կ'աղտոտէ նա—
եւ այն ձեռքը, որ զայն կ'ստանայ:

ԺՈՐՃ ՍԱՆ

* * *

Չերպուած երդերը քաղցրադոյններն են:

* * *

Բոլոր մարդկային յարաբերութիւններու մէջ
հասկացողութիւնը առաջին մեծ պէտքն է:

* * *

Ազահովար գեղեցկութիւնը կը գտնուի մար—
դոց սովորական կեանքին մէջ, թէև միայն արուես—
տագէտ մը կրնայ տեսնել ու գնահատել զայն:

* * *

Անպարտելի կամք մը ունեցողին համար, ոչինչ
անկարելի է:

* * *

Հին բարեկամութիւնը չի ժանդուիր:

* * *

Մեծագոյն չարիքը, զոր մարդ կրնայ գործել իր
անձին համար, ուրիշներու հանդէպ անարդար
դանուիլն է:

* * *

Ազնուագոյն յիշատակարանը հերոսի մը գերեզ—
մանին համար, բանաստեղծի մը շարադրած երդն է:

* * *

Ազատութիւնը պէտքերու առաջինը եւ մեծա—
գոյնն է:

* * *

Ան որ մէկը սիրած չէ, մարդկութիւնը չի կըր—
նար սիրել:

ԻՊԱԿՆ

Գործոյն անտեղեակ դաստիարակ մը ինքնակոչ
բժիշկէ մը աւելի վնասակար է: Բժիշկը իր շահոյն
համար կրնայ մեզի վնասել, մինչ դաստիարակը կը
վնասէ մեր հոգւոյն, մեր որտին, մեր մտքին:

* * *

Ահա' մեր ժողովուրդի դաստիարակութեան սահ-
մանը — պէտք է մեր երիտասարդութիւնը ունենայ
բարի սիրտ, սուր միտք եւ ճարտար ձեռք:

* * *

Քաջալերութիւնը՝ պատճառ է, յառաջիմու-
թիւնը՝ արդիւնք: Ուր առաջինը չկայ, երկրորդը չի
կրնար ըլլալ:

Յ. ՈՍԿԱՆ

* * *

Ամենէն մեղաղարտ կնոջ մէջ դեռ մանուկի մը
հոգին կայ... ա'յն մանուկին, որ պիտի ծնի...:

Ռ. ՍԵՒԱԿ

* * *

Կիները ամէն ծալտումի տակ կը ճանչնան իրենց
սիրած անձը, որովհետեւ որտով կը սիրեն զանոնք.
մինչդեռ էրիկ մարդիկ՝ կը սիրեն միայն աչքով, և
աչքը խաբելէ դիւրին բան չկայ:

Գ. ԶՕՀՐԱՊ

Յ Ա Ն Կ Ն Ի Ի Թ Ո Յ

Նախաբան	7
Լոյսը չի մարիր	13
Պատմութեան Ճեղնութիւնը	22
Առանց հոչալի ժողովուրդը կը կորսուի Բանաստեղծութիւնը եւ կեանքը	39
Մ. Պէտիկթաշւեան	
Կեանքի Գրքերը	47
Կեանքի Գրականութիւնը	57
Մշակոյթը	60
Մեծ Վարպետները	64
Խորադոյն կեանքը	69
Հայ երիտասարդութիւնը եւ իր Բարոյական Մակարդակին Բարձրացումը	75
Հայ Ընտանեկան կեանքը Ամերիկայի մէջ	81
Քրիստոնէական Ըմբռնումը Ընտանիքի մասին եւ Արդիական Մտածումը	89
Աըր Բաղինտրանաթ Թակոր իր Գաղափարը Կնոջ մասին	99
Զայն մը Արեւելքէն Աըր Բաղինտրանաթ Թակոր	111
Առաջնորդող Աստղը	119

Կեանքի Դասը	124
Աշխարհի Կարգաւորութիւնը	
Հարստութիւն	129
Կրօնը և Պատերազմը	136
Յառաջդիմութեան Փիլիսոփայութիւնը	142
Գերագոյն Պայքարը	163
Հայուն Յոյսը	
Մարդասիրութեան Փիլիսոփայութիւնը	184
Կեանքի Դոլոցը և Նոր Սերունդը	189
Հայ Մայրութիւնը Պատմութեան մէջ	195
Հայ Ընտանեկան Հաստատութիւնը Ամերիկայի մէջ	
Ծաղկաքաղ	211



2000



15294